

# Հ.Ս.Հ.Ս.

Արի - Արենց



Ա.

ԿԱՐԳ



# Հ.Յ.Ը.Ս.

Արի - Արենոյ



Ա.  
Կ  
Ա  
Ր  
Գ



ԼԻԲԱՆԱՆ 2002

*Պատրիասպոնց եւ խմբագրոնց  
Կարպիս Գաղափարակեան*

*Այս զիրքը հրատարակուեցաւ*

*Մեկենասութեամբ՝*

**ԵՂԲ. ԱՏԵՓԱՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍԵԱՆԻ**

*Վերահրատարակութեան ամէն իրաւունք վերապահուած է  
Հ.Մ.Ը.Ը. Կեդրոնական Վարչութեան*



## ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրո-նական Վարչութիւնը քաջալերուած Սկաու-տական կարգերու գի-տելիքներուն առաջին հանգրուանի գտած յաջող ընդունելութենէն և շարունակելու հա-մար Պատգամատրական ընդհանուր ժողով-ներու կողմէ առնուած որոշումներու գործադ-րութիւնը, այսօր կը ձեռնարկէ ամբողջացնել անոնց հրատարակութիւնը:

Հրատարակութեան այս շարքը կը բաղկա-նայ հետեւեալ կարգերուն յատուկ չորս գրքոյկներով. Միաստղ, Երկաստղ, Բ. Կարգ եւ Ա. Կարգ:

Այս գիրքերու բովանդակութիւնները ար-գասիքն են մասնագէտ խմբապետներու փորձառութիւններուն և Սիտնիի մէջ գու-մարուած համա-Հ.Մ.Ը.Մ.ական խմբապե-տական Գ. համագումարին կողմէ վերջնա-կան ձեւատրումին:

Այս ձեւով կ'ամբողջանան գայլիկ-արծուի-կական և արի-արենոյշական կարգերու ու-

սուցումներուն յատուկ հրատարակութիւնները:

Հ.Մ.Ը.Մ.ի գերազանցօրէն դաստիարակչական բաժնին՝ սկաուտութեան զարգացումին յատկացուած այս հրատարակութիւնները, վատահ ենք որ լաւագոյնս պիտի ծառայեն իրենց նպատակին եւ անոնց ուսումնախութեան ճամբով մեր շարքերու միութենական եւ ազգային նպատակներու առանձագոյն ծանօթացման:

### **Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութիւն**

*Պէյրութ, 26 Յունիս 2002*

## Ն Ա Խ Ա Բ Ա Ն

Սիրելի եղբայր-քոյր,

Այս գիրքը պատրաստուած է քեզի, որ Բ. կարգ ունիս  
և կը պատրաստոիս Ա. կարգի սկառուտ ըլլալ:

Այս գիրքը կը տարբերի սկառուտական կարգերու գի-  
տելիքներու նախորդ գիրքերէն, այն իմաստով որ անոնք  
քեզի համար նաև աշխատանքի տեսրակ էին:

Այս գիրքի էջերուն մէջ պիտի հանդիպիս Շիլթերու,  
որոնք պիտի ընդարձակեն գիտելիքներուդ պաշարը զա-  
նազան մարգերու մէջ, սակայն անոնց լաւապէս ըմբռո-  
նումը միշտ ալ կախեալ պիտի ըլլայ քեզմէ, որովհետեւ  
ընթերցումի սահմանէն անցնելով՝ հարկ է որ քու կար-  
գիդ կատարեն փնտուուրներ և անհրաժեշտ է որ զա-  
նոնք գործնապէս փորձարկես ու կիրարկես:

Առաջին հերթին պիտի հանդիպիս Ա. կարգի գիտե-  
լիքներու ցանկին, որ բաժնուած է բաժիններու. կարգ մը  
գիտելիքներ տպուած են շեղ գիրով, ինչ որ կ'ննթադրէ,  
թէ այդ նիւթը քեզի պիտի փոխանցուի պատասխանա-  
տուններու կողմէ, շրջանիդ պատշաճնեցումներով եւ կամ  
այլ նիւթեր ալ գործնապէս պիտի կիրարկես անձնապէս  
կամ հաւաքարար:

Прибор - это сканер, который воспроизводит схемы изображений

զլսուն՝ Արցախեան ազատագրական պայքարի բաժինին իրու աղբից օգտագործած ենք Ռուբենա Փիրումեանի «Հայ Դատ» հասոքը, ինչ առքանականական բաժին նշանաւում է ՀՀ

տորթ. Բիոգանդ Հալլանեանի «ԱՆԺԻՉԱԿԱՆ ԲՈՒԺՈԳՆՈՒԹԻՒՆ» գիրքէն:

# **Ա . Կ Ա Ր Գ**

## **ՊԱՅՄԱՆՆԵՐ**

**Ա. կարգի սկաուտ մը պէտք է՝**

1. Վեց ամիս Բ. կարգի սկաուտ եղած ըլլայ:
2. Խմբապետէն իբրեւ տիպար սկաուտ  
ճանչցուած ըլլայ:
3. Բ. կարգի գիտելիքներու վերաբաղ  
կատարած ըլլայ:
4. Առնուազն տասը օր բանակումի գացած ըլլայ:
5. Նուազագոյնը 14 տարեկան ըլլայ:

## **ԳԻՏԵԼԻՔՆԵՐ**

**Ա. ԱԶԳԱՅԻՆ**

|  |    |
|--|----|
| 1. Գիտնալ և բացատրել Ազգ և Հայրենիք<br>բառերուն իմաստը                             | 11 |
| 2. Մանօթ ըլլալ 1880-1921 շրջանի<br>հայ ժողովուրդի պատմութեան                       | 13 |
| 3. Արցախեան պահանջատիրութիւնը  | 36 |
| 4. Հայատանի նորանկախ հանրապետութիւնը   | 48 |
| 5. Գիտնալ արդի Հայատանի<br>աշխարհագրութիւնը  | 52 |
| 6. Գաղափար ունենալ տեղույն հայ<br>գաղութի կազմութեան և ընդհանուր<br>կառուցին մասին |    |

## **Բ. ԿՐՈՆԱԿԱՆ**

- |   |    |
|---|----|
| 1.Գաղափար ունենալ հայ առաքելական<br>եկեղեցոյ հինգ տաղաւարներուն մասին | 55 |
| 2. Մանօթանալ հայ եկեղեցոյ<br>սրբազն Պատարագին                         | 61 |
| 3. Մանօթանալ հայ յարանուանութիւններուն                                | 66 |

## **Գ. ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ**

- |  |    |
|--|----|
| 1. Մանօթանալ Հ.Մ.Ը.Մ.ի շրջանի սկաուտական<br>ներքին կանոնագրի յատկապէս վարչական<br>բաժանումներուն եւ<br>աստիճանաւորական գլուխներուն |    |
| 2. Գիտնալ ազգային, սկաուտական և տեղական<br>քայլերգները, նաև՝ սկաուտական երգեր,<br>կանչեր և ազգային երգեր                           |    |
| 3. Գիտնալ դրօշակին իմաստը, բարեւելու և<br>գործածութեան ձեւերը, արարողութիւնները  | 67 |

## **Դ. ՔԱՂԱՔԱՅԻ ՑԻՍԿԱՆ**

- |  |  |
|--|--|
| 1. Մանօթ ըլլալ բնակած երկրի վարչամերենային   |  |
| 2. Այցելել և ծառայութիւն մատուցել մեր ազգային<br>կեանքէն ներս գործող բարեսիրական<br>հաստատութիւններէն մէկուն (ծերանց,<br>կուրանց օգնութեան խաչ, հիւանդանց, եղն...) |  |

## **Ե. ՄԿԱՌՈՒՏԱԿԱՆ**

- |                               |    |
|-------------------------------|----|
| 1. Բանակում                   | 78 |
| 2. Հետազօտական արշաւ-բանակում | 89 |

|   |     |
|---|-----|
| 3. Խոհանոց և ճաշ  | 93  |
| 4. Գիտնալ ոչ ըմպելի ջուրը ըմպելի դարձնել  | 96  |
| 5. Գիտնալ սկառտական հանգոյցները,<br>կապերը, փաթթուածքները և հիւսքերը  | 98  |
| 6. Պատրաստել սկառտական երկու<br>ձեռային աշխատանք, առանց գամ գործածելու  | 107 |
| 7. Մասնակցի սկառտական ձեռային<br>մեծ աշխատանքի մը պատրաստոթեան  |     |
| 8. Քարտէսագիտութիւն   | 110 |
| 9. Գաղափար ունենալ ջերմաստիճանի, ճնշումի,<br>խոնաւութեան, Բովի և ամպերու մասին  | 124 |
| 10. Գիտնալ և հաղորդակցիլ մորսով,<br>օգտագործելով միջազգային և<br>հայկական այբուբենը, ինչպէս նաև կարենալ<br>կազմել և օգտագործել մորսի մեքենայ մը | 135 |
| 11. Գիտնալ խարուկահանդէսին նպատակը,<br>յայտագիրը և իր<br>մանրամասնութիւնները, ինչպէս նաև՝<br>խարուկահանդէսին տեսակները                          | 143 |
| 12. Գիտնալ ի՞նչ ըսել է սկառտական ոգի  | 150 |
| 13. Խմբակային դրութեան կարեւորութիւնը   | 156 |
| 14. Սկառտական արարողութիւններ   | 172 |

## ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՐԵՍԵՐՎԱՏՈՒՄ

|   |     |
|---|-----|
| 1. Գիտնալ արշաւ բանակումի<br>և այլ ձեռնարկներու<br>տեղեկագիր պատրաստելու ձեւը | 190 |
| 2. Գիտնալ դիւանական աշխատանքի եղանակը   | 195 |
| 3. Գիտնալ խումբ վարել, ինչպէս նաև<br>գործունեութիւններու յայտագիր պատրաստել   | 198 |

|  |     |
|--|-----|
| 4. Գիտնալ աստիճանաւորական ժողովի<br>հանգամանքը, կարեւորութիւնն<br>ու պարտականութիւնը | 203 |
|--|-----|

## Է. ԱՌՈԴՉԱՊԱՀԱԿԱՆ

|   |     |
|---|-----|
| 1. Գիտնալ անմիջական շտապ օգնութիւնը           | 205 |
| 2. Գիտնալ վիրակապերը                          | 207 |
| 3. Գիտնալ և կատարել նախնական<br>դարմանումները |     |
| ա/ Վերքերու                                   | 217 |
| բ/Այրուածքներու                               | 229 |
| գ/ Արիւնահոսութիւններու                       | 234 |

## Ը. ՄԱՐԶԱԿԱՆ

|  |     |
|--|-----|
| 1. Գիտնալ լողալ, սուզուիլ, խեղդաման մը<br>ազատել և արուեստական շնչառութիւն տալ | 244 |
| 2. Գիտնալ շուէտական մարզանքին<br>կարեւորութիւնը և կիրարկել ամոր ձևերը          | 250 |
| 3. Կիրարկել աթլեթի մարզախաղեր  |     |

## ԱԶԳ ԵՒ ՀԱՅՐԵՆԻՔ ԲԱՌԵՐՈՒՆ ԻՄԱՍՏ



Ազգ բառը պէտք չէ շփոթել ժողովուրդ բառին նետ: Երբ կ'ըսենք հայ ժողովուրդ, Ֆրանսայի ժողովուրդ, շատ տարտամ իմաստ մը կու տանք բառին: Ըսած կ'ըլլաճը միեւնոյն լեզուն խօսող հայաքականութիւն մը, որ կ'ապրի միասին կամ անջատ, առանց մասնաւոր նպատակ մը ունենալու: Ժողովուրդ մը կրնայ ձուլուիլ, խառնուիլ որիշներուն, կրնայ ապրիլ որեւէ տեղ ու որեւէ պայմանի տակ, մինչդեռ ազգ մը ունի ձևաւորուած որոշ դիմագիծ, պետական կեանքի ըմբռնում, յատակ ու պայծառ իտէալ:

Ինչպէս անհատի մը կեանքը ունի երեք շրջաններ՝ մանկութիւն, պատանեկութիւն և հասունութիւն, նոյնպէս ալ աշխարհի ազգերն ալ ունեցած են իրենց աստիճանական զարգացումը՝ ցեղ, ժողովուրդ և ազգութիւն: Կը տեսնենք, թէ ազգ ըլլալ կը նշանակէ հասնիլ հայաքականութեան մը զարգացման բարձրագոյն աստիճանին, այսինքն՝ ունենալ ցեղային միեւնոյն ծագումը, դարերու ընթացքին անցնիլ քայաքակրթութեան միեւնոյն փուլերէն և հասնիլ պետական կեանքի բարձրագոյն ըմբռումին: Ազգ մը կրնայ ցեղային ծագումով, երբեմն նոյնիսկ կրօնըով ու դաւանանքով տարրեր անհատներ ունենալ իր մէջ, բայց այդ բոլոր անհատ-



Անրուն իտէալը, ճպատակը միեւնոյնը կ'ըլլայ: Օրինակի համար, Բայութիւնը այսօր ազգ մըն է, որովհետեւ բոլոր Բայերը միեւնոյն ձգտումը ունին և կը ձգտին միեւնոյն Բայրենիքին:

Հայրենիքը բացի իր գեղեցկութենէն, մեզի կու տայ ուրիշ բան մը, անիկա իբրեւ ազգ ապրելու և գոյատելու կարելիութիւնն է: Առանց Բայրենիքի ազգ մը դատապարտուած է ուշ կամ կանուխ մեռնելու և առանց ժողովուրդի Բայրենիք մը դատապարտուած է ի վերջոյ ուրիշին ըլլալու: Ազգը և Բայրենիքը զիրար կ'ամրող-ջացնեն, զիրար կը պաշտպանեն: Աշխարհի վրայ ոչ մէկ տեղ կրնանք Բարազատօրէն պահել մեր լեզուն, սովորութիւնները, կրօնը՝ որքան մեր Բայրենիքին մէջ, որովհետեւ եթէ ազգը մեծ ընտանիք մըն է, Բայրենիքը ալ մեծ տուն մըն է: Գաղթական ժողովուրդ մը կը նմանի Վարձու տան մէջ բնակող ընտանիքի մը, միշտ վախի և անտուն մնալու վտանգին ենթակայ:

Հայրենիքը կը պաշտպանէ իր զաւակը, օրէնքի ուժով կ'ապահովէ անոր Բանգիստը, աշխատանք կը Բայթայթէ բոլորին և կեանքի երջանիկ պայմաններ կը ստեղծէ աշխատող մարդուն:

Հայրենիքը իր նուիրական ըմբռնումին հետ, մեզի պէտք է տայ նաև այն գիտակցութիւնը, թէ իրմով միայն կրնանք ապրիլ և տեսականացնել մեր պատմութիւնը:

## 1880-1921 ՇՐՋԱՆԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

1880-1921 երկարող ժամանակաշրջանը հայոց պատմութեան ամէնէն կարեւոր և բարդ շրջաններէն մէկն է:

Այս շրջանին է, որ կը կազմաւորովի հայութեան քաղաքական ներկայ վիճակը: Ժամանակաշրջանը կը բնորոշովի պատմական հարուստ դէպքերով՝ ներքին, հայկական և արտաքին, օտար պետութիւններու քաղաքական վերիվայրումներու հետ կապուած:

Տեղի կ'ունենան գինուած ապատամբութիւններ, պայքարներ, կը ծաւալի կազմակերպուած ազատագրական աշխատանք, ի յայտ կու գան քաղաքական կուսակցութիւններ, եւայն:

Աւելի ուշ տեղի կ'ունենան հայկական մասնակի շարդեր, ապագային ծաւալելու և 1915ին ամրող ժողովուրդի մը Ցեղասպանութեան յանգելու:

Այս շրջանին ի յայտ կու գան պայքարի շրջանի մտաւորականները, ստեղծելով գարթօնքի շարժումը, ազգային պատկանելիութեան, ազատութեան և անկախութեան գաղափարներով տոգորած:

Տեղի կ'ունենայ Ա. Համաշխարհային պատերազմը, տեղահանութիւն, աքսոր, սովէ: Մոխիրներու մէջէն յարութիւն կ'առնէ: Հայկական մանուկ հանրապետութիւնը՝ 6 դարերու հայկական քաղաքական իշխանութեան բացակայութենէն եւոք:

Վերջնականապէս կը կազմաւորովի հայերու ներկայ վիճակը՝ Հայատան և Սփիիոք:

40 տարուան այս ժամանակաշրջանին համեմատաբար մանրամասն պատկերը, գլխաւոր դէպքերով և պատմական անկիւնադարձներով, կրնանք ներկայացնել հետեւեալ կէտերու մէջ:

Ա) 19րդ դարուն սկսաւ ազգային գիտակցութեան, անկախութեան, պայքարի շարժում մը: Այս շարժումը իր արտայայտութիւնը գտաւ ժամանակի մշակոյթին ու մասնաւորապէս գրականութեան մէջ: Հայ մտաւորականներ՝ Մկրտիչ Պէշիկթաշլեան, Խրիմեան Հայրիկ, Գարեգին Սրուանձտեանց, Արփիար Արփիարեան, Երուանդ Օտեան սկսան իրենց գրականութեան մէջ արծարծել ազգային նիրեր, անկախութեան և պայքարի ոգին, Օսմանեան իշխանութեան դէմ պայքարը:

Ծարժումը արդինք էր ժամանակի երոպական գաղափարներու, մանաւանդ՝ ֆրանսական յեղափոխութեան երոպացի մտաւորականներու գաղափարներուն դէահի Արևելք և Հայաստան թափանցումին, ինչպէս նաև՝ թրքական մասնակի ազատութիւններուն և բարենորոգութիւններուն:

Միքայէլ Նալպանտեան իր ազգայնաշունչ քերթուածներով, Հայր Ղետնդ Ալիշան իր հայրենաշունչ գրականութեամբ, Մկրտիչ Պէջիկթաշլեան իր կորովի միտքերով, Արփիարեան իր պատմուածքներով և յատկապէս «Խարմիր ժամուց»ով հիմք դրին մշակութային շարժումի մը, որուն նպատակն էր հայ ժողովորդին տալ ազգային գիտակցութիւն, արթնցնել հայոց մէջ ազգային պատկանելիութեան գգացումը, մղել զայն պայքարի՝ յանուն իր իրաւունքներուն և սորկութեան պայմաններուն յաղթահարումին: Այս շրջանի գրագէտներն ու մտաւորականները իրենց ժամանակաշրջանի ազգային ազատագրական պայքարի մարտիկներ էին, որոնք նախորդեցին քաղաքական կազմակերպութիւններուն, ճամբայ բացին քաղաքական, զինեալ պայքարին, սերունդներ ոգեշնչեցին իրենց հայրենաշունչ տողերով և պատրաստեցին յեղափոխութեան դրօշը, որ նետազային պիտի բարձրացուէր հայկական կուսակցութիւններու և մանաւանդ՝ Հ.Յ. Դաշնակցութեան կողմէ:

Զարթօնքի շրջանին սկսան բացուիլ հայկական դպրոցներ, Թիֆլիսի Ներսէսեան վարժարանը, Վենետիկի Մուրատ Ռաֆայէլեան դպրոցը, Ակիտարի Պէրպէրեան Վարժարանը, Պոլսոյ Կեդրոնական վարժարանը, Էրզրումի Սանսարեան Վարժարանը, Վանի վարժապետանոցը և ոսումնական բազմաթիւ այլ օճախներ:

Զարթօնքին մեծապէս նպաստեց Միխթարեան միաբանութիւնը իր ազգանուկը մշակութային գործիշներով՝ Հայր Արսէն Բագրատունի, Ղետնդ Ալիշան, Միքայէլ Զամշեան և բազմաթիւ դէահին դարունի դասագիրքեր, բառարաններ, թերթեր և ամսագիրներ: Միխթարեան Միաբանութիւնը եղաւ հայ մտաւորականներու կոփման օճախն և ազատատենչ հայու կրթութեան և դաստիարակութեան կեդրուններէն մէկը:

Զարթօնքի շրջանին լայն ծառալ ստացաւ հայկական մամուլը, իրատարակուեցան բազմաթիւ թերթեր եւ ամսագիրներ, Պոլսոյ մէջ՝ «Մասիս» (Խթիւննեան), «Հայոննիք» (Արդիարեան), Թիֆլիսի մէջ՝ «Մշակ» (Արձրունի), Վենետիկի մէջ՝ «Բազմավէպ», Վիեննայի մէջ՝ «Հանդէս ամսօրեայ», եւայլն:

Բ) Այս շրջանին, օսմանեան եւ ցարական ճնշումներու տակ, քաղաքական աննպաստ պայմաններու մէջ, ի յայտ եկան ազատագրական առաջին շարժումները. կազմուեցան գաղտնի ընկերակցութիւններ, միութիւններ, ինչպէս՝ Կարինի մէջ Գաղտնի Միութիւն Բարձր Հայոց (1870ին), Վանի մէջ Միութիւն ի Փրկութիւն (1872ին), Պաշտպան Հայրեննեաց (1881ին), Հայոց Հայրենասիրական Միութիւն (1885ին): Այս կազմակերպութիւնները չունեն կազմակերպուած գործունէութիւն՝ գործելու յեղափոխական աշխատանք, Հայաստանի ազատագրութեան ուսումնասիրուած ծրագիր:

1876ին, Մկրտիչ Փորթուգալեան կը հիմնէ «Արարատեան Ընկերութիւն»-ը, որուն նպատակն էր դպրոցներ բանալ Հայաստանի գաւառներուն մէջ: 1878-1881 ան կը պաշտօնավարէ Վանի վարժապետանոցին մէջ, իսկ 1881ին այնտեղ կը հիմնէ իր սեփական դպրոցը՝ Կերոննական Վարժարանը: Կը դարբնէ մտարարական գաղափարապաշտ սերունդ մը, այդպէսով հանդիսանալով հայ ազատագրական շարժումի նախակարապետներէն մէկը: 1885ին կը հաստատուի Մարսէյ, որ կը հրատարակէ «Արմենիա» թերթը: Վանի իր աշակերտներն ու պաշտօնակիցները իրենց բամբերը կը նկատեն թերթը եւ կը հիմնեն «Արմեննական» կուսակցութիւնը:

Արմեննական կուսակցութիւնը ունեցաւ հազիւ 11 տարուան կեանք: Ան եղաւ յեղափոխութեան պատրաստութեան կուսակցութիւն մը, որ դիմեց կարգ մը ահարեկումներու՝ սանձելու համար քիւրտ աշիրաթապետերն ու հարատահարիչ քուրք պաշտօնեաները: Կուսակցութիւնը զբաղեցաւ նաև զէնքի ամրարումով եւ ժողովուրդի յեղափոխական տրամադրութիւններու պատրաստութեամբ:

1887ին, Ժընեվի մէջ, խումբ մը հայրենասէր ուսանողներ, Աւետիսի Նազարենկեանի գիշատրութեամբ հիմնեցին Հնչակեան կուսակցութիւնը, որ 1910էն ետք կոչուեցաւ Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութիւն (Ա.Դ.Հ.Կ.):

Սասնոյ Ա. ապստամբութեան (1894) դեկավարն էր Հնչակեան

Մեծն Մուրատը (Համբարձում Պողաճեան), որ հաստատուեցաւ Սասնոյ մէջ եւ պատրաստեց բազմաթիւ երիտասարդներ, որոնք անոր յեղափոխական գաղափարներէն ներշնչուած՝ անդամակցեցան Հնչակեան կուսակցութեան:

Հնչակեան կուսակցութեան յեղափոխական գործունեութեան ամենէն փայլուն դրուագները կը հանդիսանան Զեյթունի ապրատամբութիւնը (1896), Գում Գափուի եւ Պապը Ալիի ցոյցերը (1890, 1895); 1896էն ետք հնչակեանները պառակտուեցան ներկուսակցական հարցերու պատճառով եւ այնութեան կորսնցուցին անցեալի իրենց գործունեութեան թափն ու հեղինակութիւնը:

Արմենական եւ Հնչակեան կուսակցութիւններու կողքին, 1880էն սկսեալ, Արևելաբայաստանի մէջ կազմուեցան զանազան խմբակցութիւններ, որոնց նպատակն էր օգնութեան հասնիլ թրքահայ ժողովովդին: Այս խմբակցութիւնները, որոնք իրարմէ բոլորովին անշատ էին, սուրբանդակներ կը դրկէին Հայաստան, տեղեկագիրներ կը պատրաստէին, թոուցիկներ եւ խմորատիա թերթեր կը հրատարակէին, ժողովներ կը գումարէին եւ ծրագիրներ կը մշակէին:

1890ի ամրան, Թիֆլիսի մէջ երկար ժողովներէ եւ խորհրդակցութիւններէ ետք, Քրիստոփոր Միքայէլեանի շանքերուն շնորհի կարելի կ'ըլլայ մինչ այդ գոյութիւն ունեցող յեղափոխական



զանազան խմբակցութիւնները համախմբել եւ կազմել Հայ Յեղափոխականների Դաշնակցութիւնը, որ կը նշանակէ հայ յեղափոխականներու միութիւն: Քրիստովորի անմիջական գործակիցները կ'ըլլան Սիմոն Զատարեան եւ Ստեփան Զօրեան (Ռուսով):


Հ.Յ.Դ. կազմակերպական մեծ ցանց հաստատեց Թրքահայաստանի եւ Կովկասի քաղաքներուն մէջ, գործիչներ դրկեց ամէն կողմ եւ կազմեց ֆեռայական խումբեր, որոնք տարիներ շարունակ, մինչեւ Հայաստանի անկախութեան հոչակումը (1918), կոռուցան հայ ժողովուրդի իրաւունքներու պաշտպանութեան համար:

Հ.Յ.Դ.ի յեղափոխական գործունէութեան ամէնէն շրեղ դրուագները կը հանդիսանան Պանք Օթոմանի գրաւումը (1896), Խանասորի Արշաւանքը (1897), Սասոյ Բ. ապատամբութիւնը (1904), Սուլթան Համիտի մահափորձը (1905) և բազմատասնեակ ֆեռայական կողմները, որոնք կը մղուին աննման հայդուկներու՝ Նիկո Դումանի, Անդրանիկի, Սերոք Աղբիրի, Գեորգ Զատոշի եւ դաշնակցական մեծանուն այլ դէմքերու կողմէ:

Ա.Դ.Հ.Կ.ի եւ Հ.Յ.Դ.ի կողքին, 1921ին Պոլսոյ մէջ հիմնուեցաւ Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը (Ռ.Ա.Կ.), որ իր շուրջ համախմբեց Սփիտքի պահպանողական տարրերը:

## ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆԻ ԱՐԾԱԿԱՆ ՔՐԸ

1890ի Մայիսին, կովկասահայ ուսանող Սարգիս Կուկունեան ծրագրած էր, ինչպէս շատ մը ուրիշ մարտիկներ, անցնիլ Երկիր՝ նոն ապատամբութեան դրօշ բարձրացնելու եւ յեղափոխական պայքարի անցնելու: Անոր միացան հայրենասիրութեան զգացումով տոգորուած երիտասարդներ՝ պատրաստ Երկիր մեկնելու: Սեպտեմբեր 22ին, 100 բողինոց խումբը երբ կ'անցնէր սահմանը, կոուի կը բոնուի քիւրտերու հետ:



Կը նահանջեն Կաղզուան, ուր կը հանդիպին ոռու պահակազօրքի. բախումը անխուսափելի էր եւ չդիմանալով անհաւասար մարտի՝ կը ձերբակալուին: Կուկունեան կը դատապարտուի տաժանակիր աշխատանքի, նետագային կը մեռնի ցարական բանտի մէջ: Հակառակ որ այս արշաւանքը ձախողեցաւ, բայց արդիւնքը եւ ազդեցութիւնը մեծ եղան: Այս արշաւանքին յաջորդեցին բազմաթիւ այլ արշաւանքներ, որոնք պսակուեցան յաջորդութեամբ: Կուկունեան եւ իր ընկերները անմոռաց մնացին ազատագրական պայքարի պատմութեան մէջ:

## ՊԱՆՔ ՕԹՈՄԱՆԻ ԳՐԱՒՈՒՄԸ

Օսմանեան կառավարութեան յաճախակի բարենորոգութիւններու խոստումները չիրագործուեցան և Հ. Յ. Դաշնակցութիւնը 14 Օգոստոս 1896ին ձեռնարկեց Պանք Օթոմանի գրաւումին, որպէսզի եւրոպական պետութիւններու ուշադրութիւնը գրաւել բայերու բարենորոգումներու ծրագիր մը պատրաստելու եւ իրագործելու համար: Պանք Օթոմանը ըլլալով թրքական տնտեսութեան միջնաբերդը եւ օտար դրամագրլուխներու կեղրոնք, Դաշնակցութեան Պոլսոյ կեղրոնական Կոմիտէն որոշեց զայն գրաւել եւ սպառնալ ողը հանել մինչև չգործադրուին բարենորոգումներու ծրագիրը: Անձնուեր քաջարի երիտասարդներ Բարգէն Սիւնիի, Հրաշ Թիրեաքեանի և Արմէն Գարոյի ղեկավարութեամբ, օր-ցերեկով կը գրաւեն Պանք Օթոմանը: Նախապէս անոնք ստորագրած էին վեց մեծ պետութիւններուն ուղղուած յայտարարութիւն մը, ուր կը պահանջէին վերջ տալ հայութեան շարդերուն եւ հայկական զաւաներուն համար նշանակել ոստիկանական ուժ՝ օտար սպաներու հրամանատարութեամբ, արդարութիւն եւ ապահովութիւն ունենալու համար: Արդիւնքը եղաւ



Բարգէն Սիւնի



Արմէն Գարօ

այն, որ եւրոպացի դեսպաններու միջնորդութեամբ և երաշխատ-րութեամբ, երկար բանակցութիւններէ ետք, ֆետայինները պար-պեցին Պանքը և օտար շոգեւանով մեկնեցան Մարսէ: Դժբախ-տարար, թուրքերը շարգեցին իրենց խոստումները և սկսան հայ-կական թաղամասներու մէջ հրէշային կոտորածներու, նոյնինքն եւրոպացի դեսպաններուն աշքին առջեւ:

### ԽԱՆԱՍՈՐԻ ԱՐԾԱԿԱՆ ՔԸ

Խանասորի արշաւանքը թիրախունեկեր քիւրտ Մազրիկ ցեղը, որ բնադրեաց և թուրք կառավարութեան հաւատարիմ ցեղ մըն էր: Ցեղապետ Շարաֆ Բէկի դեկավարութեամբ, իրենց վայրագու-թիւններէն բացի, մազրիկցինները արգելք կ'ըլլային յեղափոխա-կան գործունեութեան, վաճէն Պարսկաստան անցնող զինատար խումբերուն:

1897 Յուլիսին, Խանասորայ Վարդանի դեկավարութեամբ, 250 ֆետայիններ իրենց նուիրական երդումը կատարելէ ետք, արշալոյ-սին կը յարձակին Մազրիկ ցեղին վրայ, որ տարի մը առաջ կոտո-րած էր Վաճէն նահանջող 800 անգէն հայ յեղափոխականներ:

Քիւրտերը շփոթած փախտուսի կը դիմեն, բայց կ'ինան արդա-րահատուց ֆետայիններու գնդակներու տարափին տակ: Դրացի գիտերէն օգնութիւն կը փութան քիւրտերուն, բայց ֆետայինները



Կը շարունակեն իրենց պայքարը մինչեւ որ լաւ «դաս» մը կու տան անոնց:

Արշաւանքը կ' ունենայ մեծ ազդեցութիւն, թէ՛ քիւրտերու մէջ ան ու սարսափ ձգելով և թէ՛ հայերուն ոգեշնչելով պայքարի աննը-կուն ոգի:

## ՀԱՄԱԾՆԱՐՀԱՅԻՆ Ա. ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՒ ՀԱՅՈՒԹԻՒՆԸ

Ա. ՀԱՄԱԾՆԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ,

ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ԴԻՐՔԸ ԵԽ 1915Ի ԵՎԵՌՆԸ

### 1914Ի ՀԱՄԱԾՆԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Վիլիելմ Բ.ի Գերմանիան ահաւոր կերպով օրացած զինուորապէս ու տնտեսապէս՝ նոր շուկաներու և հողային նոր գրաւումներու մեծ ծրագիրներ մշակած էր Պիզմարքի օրերէն: Գերմանիան իր կայսրութեան սահմանները պիտի երկարէր Պալթիկ ծովէն Պարսից ծոց և իր ազդեցութեան ենթակայ պիտի ըլլային Պալքանները: Թուրքիան եւս գերման ժողովուրդին սևիակամութիւնը պիտի դատնար:

Մեծ ազգերու յարաբերութիւնները լարուած վիճակի մէջ էին, կը բաւէր փոքրիկ կայծ մը՝ աշխարհը նրդեմի տալու համար: Այդ կայծը տուաւ սերպ մը, սպաննելով Աւատրիու թագաժառանգ Ֆերտինանտ իշխանը՝ Սարային քաղաքին մէջ:

Աւատրիա ուզեց պատժել յանցաւորը. Ռուսիա պաշտպան կանգնեցաւ Սերպիոյ և ճակատները շանթի արագութեամբ կազմուեցան իրարու դէմ:

Գերմանիա, Աւատրիա, Պուլկարիա և Թուրքիա բռնեցին Կեղրոնական Եւրոպան, իրենց դէմ ելան արեւելքէն՝ Ռուսիա, արեւմուտքէն՝ Ֆրանսա և Անգլիա, իսկ աւելի ուշ՝ Իտալիա և Միացեալ Նախանգներ:

Պատերազմը լաւագոյն առիթը տուաւ Թուրքիոյ՝ ջնջելու միշազգային հակակշիռ կամ որեւէ միշամտութիւն իր ներքին գործերուն մէջ:

Երիտասարդ թուրքերու կուսակցութիւնը ներքին կոհիւներով մաքրագործած էր իր հակառակորդները: Մակենդոնիոյ բանակին

նրամանատար Նիազի և Շերէթ փաշաները սպաննուած էին և պետական բևմին վրայ եկած էին Թալէաթ Փաշան, Էնվերը և ուրիշներ: Սելանիկի հարիւրապնոր եղած էր պատերազմական նախարար: Թալէաթ անցած էր Անրքին գործոց նախարարութեան:

Փակ էր Տարտամէլը և անգլիական կամ ֆրանսական զրահատրներու սպառնացող ստուերները չէին կրնար անցնիլ այդ նեղուցէն: Թուրքիան առանձին էր, իր հպատակներուն ճակատագրին նետ կրնար անպատիժ խաղալ, ոչ ոք կրնար հաշին պահանջել իրմէ:

1914 Օգոստոսին սկսած ընդհանուր գօրակոչը. շուրջ 200.000 Բայ երիտասարդութիւն բանակ կանչուեցա:

Իթթինատականները բուէարկեցին շարադէտ նոր օրէնք մը, որուն համաձայն կառավարութիւնը պիտի կարենար տեղահան ընկ քաղաքներու և գիտերու բնակիչները, եթէ զինուորական իշխանութիւնը անհրաժեշտ տեսնէր:

Կառավարութեան թաքուն նպատակն էր քրիստոնեանները և մասնաւրապէս հայերը տեղափոխելով՝ ոչնչացնել կարծեցեալ յեղափոխութեան մը կարելիութիւնը:

## ԴԱԾՆԱԿՑՈՒԹԵԱՆ ԿԱՐԻՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

Ընդհանուր պատերազմի նախօրեակին, Հ. Յ. Դաշնակցութիւնը իր Ը. Ընդհանուր ժողովը կը գումարէր Կարինի մէջ:

Հ.Յ. Դաշնակցութեան օրակարգի խնդիրն էր զքաղիլ քարենուրոգումներու հարցով: Թուրք կառավարութիւնը իր պատուիրակ Պէհակտտին Շարիրի միջոցով, ժողովին առաջարկեց ընդունիլ թրքական ծրագիրը՝ պատերազմի պարագային օգնելու կառավարութեան, այսինքն:

ա. Կովկասի թաթարներու և վրացիներու նետ ապստամբիլ ցարական իշխանութեան դէմ և խափանարար գործերով ջլատել ուս կովկասեան ուժերը:

բ. Հայ երիտասարդներէ կազմել հայկական գունդեր՝ թուրք քանակին օգնելու, պարէնի և շինարարութեան գործին մէջ:

գ. Արտասահմանի մէջ մամուլով և նիւթական միջոցներով նպաստել թրքական յաղթանակին:

դ. Թուրք և գերման կառավարութիւնները վստահ իրենց յաղ-

թանակին, պատերազմէն ետք պիտի կազմէին հայկական ինք-նավարութիւն՝ Արարատեան գաւառներու մէջ, թրքական նովա-նաւրութեամբ:

Պատգամաւորները անել կացութեան մը առջեւ գտնուելով շա-նացին միջին ճամբայ մը գտնել: Ժողովը հաւաստիքներ տուաւ, որ թրքահայը նիւթապէս, բարոյապէս և մամուլով իր պարտքը պի-տի կատարէ թուրք հայրենիքին հանդէպ. ոուսահայերն ալ իրենց քաղաքացիական պարտականութիւնը պիտի կատարէին Ռուս-իոյ:

Թուրք դեկավարները սաստիկ դժգոհ էին այս պատասխանէն: Անոնք սակայն իրենց ընելիքը շատոնց որոշած էին:

## ԲՆԱՉՆԶՈՒՄԻ ՄՐԱԳԻՐՆԵՐԸ

Երբ Հ. Յ. Դաշնակցութեան Կարիմի Ընդհանուր Ժողովը մեր-ժեց թուրքերուն հետ գործակցիլ կովկասի ճակատին վրայ. թուրք դեկավարները վճռեցին գործադրել շատոնց կանխամտածուած ոճրապին ծրագիրը՝ բնաշնչել հայութիւնը:

Թուրք կառավարութեան գլուխը կը գտնուեին իթթիհատական-ներ՝ Թալէաթ, Էնվեր, Շեմալ փաշա, Պէհակտտին Շաքիր, Նա-զըմ, ևալլն:

Իթթիհատական պետեր, բացի Շեմալ փաշային, գումարեցին շափազանց գաղտնի նիստ մը: Ժողովին կը նախագահէր Թալէ-աթ:

Ժողովականները ամէնէն յարմար ժամանակը նկատեցին հայ-կական խնդիրը արմատէն ջնջելու: Եւրոպական ո՛չ մէկ պետու-թիւն մնացած էր Պոլսոյ մէջ՝ հաշիր պահանջնելու կամ սպառնալիք ներկայացնելու:

Գաղտնի ժողովը ձեռակերպեց իր զրպարտութիւնները հայերը շարդելու համար:

ա. Հայերը ընդհանուր ապստամբութեան պատրաստուած են թրքական քանակը թիկունքէն զարմելու և ոուսերու յառաջնա-դացը դիրացնելու :

բ. Դարերով ամիծնալ այս ցեղը պատճառ եղած է եւրոպական ազգերու Թուրքիոյ ներքին գործերուն միջամտութեամ՝ թուրք ազ-գը նուաստացնելով օտարներու առջեւ:

գ. Միակ ցեղն է, որ արգելք կ'ըլլայ համաթուրանական ծրագ-րին:

դ. Որքան այս ցեղը կ'ապրի Թուրքիոյ հողերուն վրայ՝ Թուրքիա ազատ, անկախ չէ իր երկրին մէջ:

Ե. Փոքր ազգ մը պէտք է զոհուի մեծ ազգի մը կենսական շահնիուն համար:

Զ. Կովկասի մէջ հայերը Թուրքիոյ դէմ կազմած են կամատրական գունդեր:

Է. Խոլամ ժողովուրդները պէտք է ըմբռնեն, որ իրենց եղբայրները՝ Անգլիոյ, Ռուսիոյ կամ Ֆրանսայի իշխանութեան տակ կը Բիծին եւ կը կոտորուին. ասիկա առիթ է սրբազն վրէժի:

Ը. Պատերազմէն ետք հայկական ինքնավարութիւն մը կրնայ կազմուիլ Թուրքիոյ արեւելեան սահմանին վրայ եւ կրնայ ստեղծը-իլ Պուլկարիոյ եւ Սերպիոյ պէս ուրիշ թշնամի մը:

Ֆ. Եթէ պատերազմէն Թուրքիա յաղթական ելլէ՝ ոչ ոք կրնայ իրմէ հաշին պահնաջել, եթէ պարտուի՝ արդէն ամէն բան կորսր-ւած կ'ըլլայ իրեն համար:

## ԲՆԱՉՆԶՈՒՄԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆԸ

Խթիհատականներու ժողովը հայերը արմատէն շնչելու որոշումը տալէ ետք. յանձնաժողով մը կազմեց երեք անձերէ. Պէհա-էտուին Շաքիր, բժիշկ Նազըմ եւ կրթական նախարար Շիւրի պէտրէն, որոնք կազմակերպեցին շարդերու ձեւը, ժամանակը եւ մարմամասնութիւնները: Թալեաթ եղաւ վերին հրամանատարը, աշ բազով ունենալով Զանփոլատը: Բնաշնջումի ծրագիրը Պէհա-էտուին Շաքիր յղացաւ. նախ՝ տեղահանութիւն, յետոյ սպանութիւն:

Տեղահանութիւնը պիտի կատարուէր ոստիկանութեան հսկողութեան տակ: Նախ մտածեցին բանակին յանձնել շարդի դժուարին խնդիրը, սակայն բանակը չէր կրնար այս ոճիրով արատար-ւիլ եւ ժամանակ չունէր՝ պատերազմով զբաղած ըլլալով: Յանձնաժողովը գտաւ իրեն լաւագոյն գործակիցը այս գործին մէջ. բանտերէն դուրս հանել գողեր, ոճրագործներ եւ անոնց յանձնել այս «կարեւոր» գործը:

Թուրք կրօնականներ մզկիթներու մէջ, իսկ գաւառային պետական պաշտօնեաններ նահանգապետերու եւ ենթակայ պաշտօնեաններու միջոցով սկսան գողոնել ամբոխը, սրբազն պատերազմի գոյն տալով, Թուրքանէն օրինակներ բերին Կեասուրներու սպանութիւնը արդարացնող: Թուրք եւ քիւրտ ամբոխը պէտք չունէր

Բոգիով ու սրտով պատրաստուելու այս ոճրագործութեան: Վերջին ծայր գաղտնապահութեամբ հրահանգները դրկուեցան օսմանեան բոլոր գաւառները, ծածկագիր և ստորագրուած Թալէաթէն: Խիստ և անողոք էին այդ հրամանները, անսաստող թուրքը հայրենիքի թշնամի կը նկատուէր:

Պատերազմը պատրուակ բռնելով՝ հայերուն արգիլեցին անցնի գաւառէ գաւառ, գիտէ գիտ: Քաղաքէ քաղաք յարաքերութիւնները խզուեցան, խիստ գրաքննութիւն հաստատուեցաւ հայերու համակններուն և բեռագիրներուն վրայ: Կայսրութեան բոլոր կողմերը, ուր հայեր կը բնակէին, ամէնէն խիստ խուզարկութեան ենթարկուեցան, իբրև պատերազմի օգնութիւն, տուններէ գէնք փնտռելու, հարստութիւնները ցուցակարգելու և ծանր տուրքեր դնելու համար:

Արտաքնապէս մեղմ և անոյշ լեզուով ջանացին համոզել հայերը, թէ եղածը պատերազմական նախազգուշութիւն է, թէ պիտի տեղափոխուին աւելի ներսի գաւառները՝ թուրք և քիւրտ խուժանին բռնութիւններէն և ոյսակալութենէն զերծ մնալու համար: Հրաման ունէին իրենց հետ տանելու թանկագին և փոխադրելի ինչքերը, դրամը և գորարեղինները: Շատ մը հայեր միամտօրէն հայատացին պետական մարդոց սուտերուն. անոնց մտքէն անգամ չէր անցներ, թէ ահաւոր դաւ մը կը պատրաստուէր իրենց համար:

## ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԳՈՐԾԱԴՐՈՒԹԻՒՆԸ

1915 Ապրիլին սկսաւ տեղահանութիւնը Կարինի և Տրավիզոնի կողմերէն: Հայերուն հրաման տրուած էր իրենց ինչքերը ծախել կամ պար դնել եկեղեցիններու և օտարներու մօտ: Գիշերով ոստիկանական ջոկատներ արթնցուցին ընտանիքները և խումբ-խումբ բաժնած՝ ճամբար հանցին. այրերը զատեցին կիններէն և տղաներէն. քալելով, խարազանի տակ քշեցին այդ անզօր զոհները: Քաղաքներէն կամ գիտերէն դուրս ունէին ջարդարար Չեթներ, որոնք կիրճներու կամ լեռներու կողերուն վրայ սպաննեցին այրերը: Մովեզերեայ քաղաքներու մէջ մանուկները գոց արկղներու մէջ դրած՝ ծով նետեցին. ուրիշ վայրերու մէջ հազարաւորներ այրեցին և ողջ-ողջ թաղեցին:

Հարիւր հազարաւոր կին, տղայ, ծեր և դեռատի աղջիկներ, կա-



բաւան-կարաւանի խառնելով մտրակներու տակ պէտք է քալէին դէպի Միջագետքի անապատները: Ոչ միայն պատառ մը հաց չուցէին, այլև Աստուծոյ ամէնէն առատ պարզեւը՝ ջուրը զլացած էին այդ թշուառներուն: Ծամրաներուն վրայ կ իյնային, կոյսերը կը յափշտակուէին, կիներ եւ հարսեր բռնարարուած ու յօշոտուած՝ գետեր կը նետէին: Տասանորորուած, հիւծած եւ ուժապատ այդ խլեակները քալեցին ամիսներով, ճամրաներուն վրայ ձգելով հազարաւոր դիակներ: Պարպուեցան բոլոր հայ քաղաքներն ու գիւղերը, տումերը կրակի տրուեցան, սուկումը կը նետեւէր, աւերակ աւերակի վրայ կը բարդուէր եւ հին ու քաղաքակիրք ժողովուրդ մը տնաքան՝ սպանդանոց կ'առաջնորդուէր:

Թուրքերու կատաղութիւնը ամէնէն աւելի արեւելեան նահանգներուն վրայ թափեցաւ. Ինն կար ընտիր հայութիւնը, կոռոտ եւ վախ ազդող. պէտք էր փճացնել զայն, եւ Կարինէն մինչև Մարտին հայկական ոչ մէկ շունչ ձգել: Զինուրագրուածները ջոկատներու բաժնած՝ զինաթափ կատարելէ ետք հրացանազարկ ըրին:

Բարձր Հայքի, Սոփիքի եւ Տարօնի ժողովուրդէն քիչեր հասան անապատ: Յետոյ պարպեցին Կիլիկիան եւ քշեցին Ռիա Խոլ Այն, Ռաքքա եւ Տէր Զօր, որ քանի մը հարիւր հազարներ շարդուեցան:

## ՀԱՅ ՄՏՍԱԽՈՐԱԿԱՆՆԵՐՈՒ ՏԱՐԱԳՐՈՒԹԻՒՆԸ

1915 Ապրիլին, Վուփորի վրայէն ալ անցաւ սեւ թաթը: Ամէն գիշեր ձերքակալութիւններ կատարեցին, մասնաւորապէս մտաւորականներու: Հայ ընտրանիէն շուրջ 600 հոգի՝ ուսուցիչ, փաստաբան, երեսփոխան, գրագէտ ու բանաստեղծ քշուեցան անձանոթ ուղղութեամբ:

Դանիէլ Վարուժան, Սիամանթօ, Ռուբէն Սեւակ, Գրիգոր Զոհրապ, Ռուբէն Զարդարեան, Թղկաւտինցի, և շատ ու շատ ուրիշներ բռնեցին արտրի ճամբան: Քաղեցին իրենց մարտիրոս ժողովուրդին հետ և Այաշի կամ Չանդըրիի կողմերը այդ սքանչելի գլոխները շախշախուեցան թուրք կամ քիւրտ բազուկներէն կացինահար:

### ՀԱՅԵՐՈՒ ԹԻՒԾ

Օսմաննեան կայսրութիւնը 1915ին ուներ շուրջ 26 միլիոն բնակչութիւն՝ երկու միլիոն քառակուսի քլմ. տարածութեան վրայ: Ասոնցմէ միայն 9 միլիոնը թուրք ցեղին կը պատկանէին, մնացեալները արար կամ քրիստոնեաներ էին: Թուրքերը կը բնակէին Փոքր Ասիրի արեւմտեան մասը, մինչ Հայաստան և Միջագետք՝ Բիւրտ և արար ժողովուրդները կ'ապրէին:

Պոլսոյ Հայոց Պատրիարքարանը նախապէս կատարած էր մարդաբանար մը, ըստ որուն՝ 1882ին օսմաննեան կայսրութեան մէջ կ'ապրէին 2,660,000 հայեր, որոնց 1,600,000 բուն հայկական գաւառներուն մէջ, մնացեալը՝ այլ տեղեր, մասնաւորապէս Կիլիկիա:

Համիտեան կոտորածներուն հետեւամբով հայերուն թիւր բաւական նուազեցաւ և 1912ին, ըստ Պատրիարքարանի տուեալներուն, հայերուն թիւր Թուրքիոյ մէջ նուազած էր 2,100,000ի:

1915-1918ի Ցեղասպանութիւնը հայերէն խլեց շուրջ մէկուկէս միլիոն զոհեր, շատ քիչ ողջ մնացողները կրցան ապաստանի Կովկաս կամ Միջագետք:

Թալէաթ և ոճրագործ իր գործակիցները կարծեցին, թէ հասան իրենց նպատակին, արմատէն խլել հայութիւնը, սակայն պատմութիւնը ցոյց տուաւ, որ Ցեղասպանութիւն ապրած ժողովուրդը գիտցաւ յարութիւն առնել, իր անկախ պետութիւնը կերտել և արժանապատի ձեւով ներկայանալ մարդկութեան:

## ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՆՈԽԱԾՈՒՄԸ ԵՒ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԿԵՐՏՈՒՄԸ

600 տարուան զրկանքէ ու անարգանքէ ետք. 28 Մայիս 1918ին բայ ժողովուրդը ինքնահաստատումի, ինքնակերտումի և վերապրումի իր կամքով աշխարհին կը ներկայանայ իրրեւ ինքնուրոյն պետութիւն: Այդ պետութիւնը կը ծնի «Ընդ հուր և ընդ սուր»:

Արդարեւ, 27 Փետրուար 1917ին, ցարական բռնատիրական իշխանութիւնը վերջ կը գտնէ շնորհիւ ոուսական մեծ յեղափոխութեան, որ Փեթերսապուրկի մէջ կը հաստատէ ժամանակաւոր կառավարութիւն մը: Սակայն այդ կառավարութիւնը եւս երկար չի դիմանար և իր կարգին կը տապալի 25 Հոկտեմբեր 1917ին, Լենինցի գլխաւորած համայնավարներու պետական հարուածով:

Փեթերսապուրկի կառավարութեան անկումէն ետք, վրացիները, ազերիներն ու հայերը կը մերժեն միանալ համայնավարական իրաւակարգին և Նոյեմբեր 1917ին կը ստեղծեն Անդրկովկասեան ժամանակաւոր կառավարութիւն մը՝ «Անդրկովկասեան Կոմիսարիատ» անունով: Հետագային կը հաստատով նաև Անդրկովկասեան խորհրդարան մը՝ «Սէյմ»ը:

Այս միջոցին, Կովկասի մէջ գտնուող ոուսական բանակը, որ 1916ին, բայ կամառորական գունդերուն հետ գրաւած էր Վանը, Էրզրումը, Տարօնը և Երզնկան, քայրայման մէջ էր: Լենինի «Էպի տուն» կոչը պատճառ դարձած էր, որ ոուս գինուրները լրեն իրենց միաւորները և վերադառնան Ռուսիա: Ուրեմն, հայկական փոքրարի գունդերը դէմ յանդիման կը գտնուէին դարաւոր ոսխին՝ թուրքին:

Ռէմնակ այս պայմաններուն մէջ, Հայոց Ազգային Խորհուրդը, որ կազմուած էր Սեպտեմբեր 1917ին և հայութիւնը ներկայացնող գերազոյն մարմինն էր, անմիջապէս կը կազմակերպէ հայկական բանակը և զօր. Թովմաս Նազարբէկեանը կը նշանակէ ընդհանուր հրամանաւար:

Թուրքերը ոուսական բանակին նեռացումէն օգտուելով՝ կը ծրագրեն վերագրաւել Արեւմտահայաստանը և հասնիլ մինչեւ Պարու՝ թուրանական իրենց ցեղակիցներուն միանալու նախակին ծրագիրները իրագործելու:

Դեկտեմբեր 1917ին, թուրք Վենիապ փաշայի առաջարկով հաշտութեան բանակցութիւններ տեղի կ'ունենան թուրքերու և

«Անդրկովկասեան Կոմիսարիատ»ի միջև եւ կը ստորագրուի հաշտութեան դաշնագիր մը: Սակայն, այս հաշտութիւնը երկար չի տևեր եւ 1918ի Յունուարի վերջերը, նոյնինքն Վեհիպ փաշայի նրամանատարութեամբ, թուրքերը կ'անցնին ընդհանուր յարձակողականի եւ երեք ամսուան ընթացքին կը գրաւեն Երզնկան, Բաքրդը, Էրզրումը, Տրավիզոնը, Կարսը, Սարըղամիշն ու Վանը:

3 Մարտ 1918ին ուսւերու եւ գերմանացիներու միջև Լեհաստանի մէջ կը ստորագրուի Պրեստ Լիթովսկիի դաշնագիրը, բառ որուն՝ Կարսի, Արտահանի եւ Պաթումի շրջանները կը յանձնուին թուրքերուն: Ծգնաժամապին այդ օրերուն, «Աէմ»ին մաս կազմող ազերիները կը մերժեն կոուիլ իրենց ցեղակից թուրքերուն դէմ եւ օգնել հայերուն, իսկ վրացիները անտարբեր կը մնան եւ չեն ուզեր պատերազմի մէջ մտնել:

Թուրքերուն յառաջխաղացքը կը շարունակուի և 15 Մայիսին անոնք կը գրաւեն Ալեքսանդրապոլը (այժմու Գիւմրին): Հայկական բանակին մէկ մասը կոունելով կը նահանջէ: դէպի Սարդարապատ: Իսկ Համամլուի կայարանին գրաւումը թուրքերուն դիմաց կը բանայ Երեւանի ճամբան:

Հայաստանի իրավիճակը օրէ օր կը վատթարանայ: Երեւան կը լեցուի գաղթականներով, սովոր կը սպանայ երկրին: Հայաստան



Արամ Մանուկեան

կը կտրուի արտարին աշխարհէն, իսկ ամէնէն սոսկալին թուրքերը վերջին հարուածով մը կը պատրաստուին գրաւել Արեւալահայաստանն ալ: Պէտք էր դիմել կտրուկ միջոցներու: Ժողովուրդը եւ բանակը համախորհուրդ՝ տիբտաթէօր կը հոչակեն Արամ Մանուկեանը: Արամ իրայատուկ կորովով մը ոտքի կը համէ հայութեան բոլոր բնկորմները եւ կը յաջողի կարճ ժամանակի մէջ ամրողովվին փոխել խունապի մատնուած բանակին եւ ժողովուրդին տրամադրութիւնները: Ան կը կազմակերպէ Երեւաննեան նահանգի ներքին վար-

շական դրութիւնը, բանակի պարենատրումը և ռազմաճակատի թիկունքը:

**Սարդարապատի, Բաշ Ապարանի  
և Ղարաբղիլիսէի հերոսամարտերը**


21 Մայիս 1918ին, թուրքերը Կ'երեւին Սարդարապատի մօտերը, սակայն իրենց դիմաց կը գտնուին յաղթելու վճռակամութեամբ տոգորուած հայերը:

Կասեցնելու համար թուրքերուն Արեւելահայաստան թափանցումը, հարկ էր որ հայերը դիմադրէին երեք ճակատներով՝ Բաշ Ապարան, Սարդարապատ և Ղարաբղիլիսէ: Սարդարապատի և Բաշ Ապարանի գոյգ հերոսամարտերուն ընդհանուր հրամանատարն էր զօր. Մովսէս Սիլիկեան: Բաշ Ապարանի ճակատին պատասխանատուն էր զօր. Դրոն, իսկ Սարդարապատի ճակատը ստանձնած էր զօր. Դանիէլ թէկ Փիրումեան:

Սարդարապատի կողիները կը սկսին 21-22 Մայիսին: Թուրքը ամէն գնով կը փորձէ վճռական հարուած մը տալ հայերուն: 23 Մայիսին, երբ զօր. Սիլիկեան յարձակումի հրամանը կու տայ, ամբողջ օրը թնդանօթներու ձայնը չի դադրիր: Հայերը՝ այր, կին, երեխայ, ծերունի, կրօնական, գաղթական թէ զինուոր մէկ մարդու նման ուորի կանգնած՝ կը ճակատին թշնամիին դէմ, «Ազատութիւն կամ մահ» վճռական կամքով:

Բաշ Ապարանի մէջ, 23-28 Մայիսին, նինգ հազարէ բաղկացած փորձառու Ֆետայիներու և բանակայիններու ուժ մը, կը ճակատի երկու կողմէ յարձակող թրքական բանակին դէմ և կը յաղթէ:

24 Մայիսին, զօր. Նազարեկ-





*Հայկական բանակի հրամանատարներ  
Նստած՝ Դրո, զօր. Միլիկեան և զօր. Նազարբէկեան  
նաև Բայկական գօրաքամիններուն հրաման կու տայ անցնելու  
ընդհանուր յարձակումի:*

25 Մայիսին կը սկսին Ղարաքիլիսէի կոփիները, զօր. Թովմաս Նազարբէկեանի հրամանատարութեամբ: Ամէնուրեք կը գոռայ թնդանօթներուն ձայնը: Հայերուն զինամթերքը կը սկսի սպառիլ, նետեարար կոռուղները սուիններով կը կոռին թշնամիին դէմ: Սակայն, երբ Սարդարապատի և Բաշ Ապարանի մէջ Բայկական բանակին յաղթանակին լուրը կը հասնի, թուրքերը յուսալքուած կը սկսին նահանջեն:

### **ԱՆԿԱԽՈՌԻԹԵԱՆ ՑԱՅՑԱՐԱՌՈՒԹԻՒՆԸ**

Թիֆլիսի մէջ, այս միջոցին կը քայքայովի Անդրկովկասի ժամանակաւոր կառավարութիւնը: Քաջալերուելով գերմանացիններէն, Վրաստանը 26 Մայիսին կը հոչակէ իր անկախութիւնը: Յաջորդ օրը ամոր կը նետեի Ազրակէցնանը՝ քաջալերուելով թուրքերէն: Մայիս 28ին, Հայոց Ազգային Խորհուրդը կը ստիպովի յանուն Հայատանի անջատ պատուիրակութիւն մը դրկել Պաթում, զինադու կնքելու համար թուրքերուն նետ: Սպարապետ Նազարբէկեան Միլիկեանին և Դրոյին կը հրահանգէ կասեցնել զինուրական գործողութիւնները:

29 Մայիսին, Հ.Յ.Դ. Արեւելիան և Արեւմտեան Բիորոներու, Թիֆլիսի Կեդրոնական Կոմիտէի, Սէյմի և Ազգային Խորհուրդի ներկայացուցիչները կը գումարեն արտակարգ ժողով մը, որուն ընթացքին կ'որոշեն յայտարարել Հայաստանի անկախութիւնը: Օր մը եսք, Թիֆլիսի Հայոց Ազգային Խորհուրդը ինքզինք կը յայտարարէ միակ և գերագուն իշխանութիւնը հայկական հողամասերու: Փաստօրէն Հայաստանի անկախութեան յայտարարութիւնն էր այդ:

4 Ցունիսին, Պաթումի մէջ կը Պրաստամատ (Դրօ) Կանայեան կնքուի հայ-թրքական զինադույի համաձայնագիրը եւ Թուրքիա կ'ըլլայ Հայաստանի անկախութիւնը ճանշցող առաջին պետութիւնը: Հայաստան մը, որ կը սահմանափակուէր Երևանի և Էջմիածինի շուրջ տարածուող շուրջ 12.000 քառակուսի քիլոմետրով, արինաքամ, սպառած, լեցուած 400 հազարի հասնող արեւմտանայ զաղքականներով, համանարակ հիւանդութիւններով, կորուած աշխարհէն, սղբաւու անօթի:



Զօր. Բագրատունի և Անդրանիկ



*Պրաստամատ (Դրօ) Կանայեան*  
Կնքուի հայ-թրքական զինադույի համաձայնագիրը եւ Թուրքիա կ'ըլլայ Հայաստանի անկախութիւնը ճանշցող առաջին պետութիւնը: Հայաստան մը, որ կը սահմանափակուէր Երևանի և Էջմիածինի շուրջ տարածուող շուրջ 12.000 քառակուսի քիլոմետրով, արինաքամ, սպառած, լեցուած 400 հազարի հասնող արեւմտանայ զաղքականներով, համանարակ հիւանդութիւններով, կորուած աշխարհէն, սղբաւու անօթի:

### ԳԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԵՒ ՆԵՐՔԻՆ ԻՐԱՈՐԾՈՒՄՆԵՐ

31 Հոկտեմբեր 1918ին պարտը-ւած Թուրքիան դաշնակիցներուն նետ կը կնքէ Մուտրոսի զինադադարը: Հայաստանին կը վերադարձուին Կարսի, Արտահանի, Սուրմալուի շրջանները եւ Օլթիի ածխահանքները: այսպի-

սով Հայաստան կը դառնայ աւելի քան 54,000 քառակուսի քիլոմետր տարածութեամբ երկիր:

1919ի սկիզբը, Երեւանի մէջ գումարուող արևմտահայոց երկրորդ համագումարը կը պահանջէ, որ Հայաստանի կառավարութիւնը պաշտօնապէս հայկական պետութեան մաս յայտարարէ Արևմտահայաստանը: Կառավարութիւնը տեղի կու տայ եւ 1919 Մայիս 28ին, վարչապետ Ալեքսանդր Խատիսեան Հայաստանի Խորհրդարանին առջեւ կը կատարէ Միացեալ եւ Անկախ Հայաստանի պաշտօնական յայտարարութիւն:

Հակառակ ամէն կարգի դժուարութիւններուն, ընդարձակուած Հայաստանի մը պաշտօնական ճանաշման դիւանագիտական իրագործումը չ'ուշանար: 1920 Յունուարին դաշնակից պետութիւնները պաշտօնապէս կը ճանշնան անկախ Հայաստանը: Նոյն տարուան Օգոստոս 10ին, կը ստորագրուի Սեւրի դաշնագիրը, որուն ստորագրող կողմերէն էր ճանա Հայաստան: Հայաստանի Հանրապետութեան բանակի ղեկավարներու քաջարի կեցուածքին, քայց մանաւանդ արևմտահայ գինեալ ուժերու վրէժինութեան հասկնալի զգացումին շնորհի (սասունցիներ, վանեցիներ, ալաշկերտցիներ, եւն., որոնք իրենց բրահմանգները ուղղակի կերպով կը ստանային Ռուբէն Տէր Մինասեանէն), Հայաստանի ցեղագրական դիմագիծը երկու տարուան ընթացքին հիմնական փոփոխութեան ենթարկունցաւ: 1918ին նորանկախ Հայաստանը լեցւած էր գրեթէ կէս առ կէս նայ եւ թուրք բազմութեամբ: 1920ի վերջը, երբ Հայաստանը խորհրդայնացաւ, հայութեան տոկոսային համեմատութիւնը դարձած էր 87 առ հարիր:

Հայացում տեղի ու նեցաւ ճանա լեզուի եւ մանաւանդ մշակոյթի մարզին մէջ: Պետական լնզու հոչակունցաւ հայերէնը, ինչ որ մանաւանդ սկզբնական շրջանին, բաւական լուրջ դժուարութիւններ յառաջացուց ուսւ լեզուով եւ մշակութով սնած կովկասահայ պաշտօնէութեան եւ բանակի ղեկավարներուն մօտ:

## ՎԱՐՉԱԿԱՆ, ԸՆԿԵՐԾԱՑԻՆ ԵՒ ՄԾԱԿՈՒԹԱՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Հայաստանի Հանրապետութիւնը ժողովրդավար պետութիւն էր: Ան ունէր օրենսդիր ժողով մը, որ ճախ կոչունցաւ Հայաստանի Խորհուրդ, ապա՝ Խորհրդարան: Երեսփոխանները, թիւով 80,

Կ'ընտրուէին ընդհանուր և գաղտնի քուեսկ: Ընտրելու իրաւունք ունէին նաև կիները: Երկիրը տակախն սահմանադրութիւն չեր մշակած, բայց կը դեկավարւէր յատակօրէն ժողովրդավարական սկզբունքներով: Խորհրդարանի նախագահը կը կատարէր Հանրապետութեան նախագահի դերը (Աւետիք Խամակեան կամ Հայր Արրանամ, փոխ նախագահներ՝ Լեւոն Օանթ, Ցովհաննէս Քաջազնունի, եալլն):

Խորհրդարանը կը նշանակէր վարչապետը, որ կ'ընտրէր նախարարական կազմը և կը ներկայացնէր Խորհրդարանին, առ ի վաերացում: Կային նետենալ նախարարութիւնները՝ Շերքին գործոց, արտաքին գործոց, զինուրական, եկամտական, զեղատնտեսութեան և պետական գոյըերու, արդարութեան, լուսաւորութեան կամ կրթական, աշխատանքի, պարենաւորման, խնամատարութեան և նադորդակցութեան:

**Հայաստանի Հանրապետութեան շրջանին իրարու յաջորդած են չորս դաჩիճներ.-**



Ալեքսանդր Խատիսեան



Ցովհաննէս Քաջազնունի

ա) 1918 Մայիսի վերջեն մինչև 1919 Մարտ՝ Ցովհաննէս Քաջազնունի դաჩիճը: Այս շրջանը պետական-կազմակերպչական շրջանն է:

բ) 1919 Մարտեն մինչև 1920 Մայիս 5<sup>ֿ</sup> Ալեքսանդր Խատիսեանի դաչիճը: Այս շրջանը քաղաքացիական-ստեղծագործական շրջան կարելի է կոչել:

Երկու տարուան այս ժամանակաշրջանին աւարտին, նակառակ արտաքին թէ ներքին ամէն կարգի դժուարութիւններուն, Հայաստանը

Կը Անրկայանար իբրև քաղաքացիական յստակ գիտակցութիւն ունեցող պետական ամրողութիւն: Կազմակերպուած էին պետական մեքենան, դպրոցական ցանցը, խնամատարական գործը, հիւանդանոցները, պարենատորման գործը, դրամի շրջագայութիւնը, բանակը, դիւանագիտական յարաբերութիւնները, եւալլն: Հայաստանի կառավարութիւնը ձեռնարկած էր Անրքին և արտաքին (արտասահմանի հայերու մօտ) հույրահամարի և պետական փոխառութեան:



Համօ

Օհանջանեան

գ) 1920 Մայիս 5-ն մինչեւ 1920 Նոյեմբեր 23<sup>ր</sup> թիշեկ Համօ Օհանջանեանի դարձինը (Բիրօ-Կառավարութիւն), որ իշխանութեան գլուխ եկաւ պայքարելու համար համայնավարներու Մայիսեան ապատամրութեան և թրքական Անրքին դաւադրութիւններուն դէմ:

դ) 1920 Նոյեմբեր 24-ը Դեկտեմբեր 2 Սիմոն Վրացեանի դարձինը, որուն պիտի վիճակուէր Խորհրդային Ռուսիու Անրկայացուցիչներուն նետ ստորագրել խորհրդայնացման համաձայնագիրը:

1920ին Հայաստան ուներ 4 նահանգներ:

- 1) Երեւանեան կամ Արարատեան նահանգ.- կեղրոնը՝ Երեւան:
- 2) Շիրակի նահանգ.- կեղրոնը՝ Ալեքսանդրապոլ (Անրկային Գիմրի):
- 3) Վանանդի նահանգ.- կեղրոնը՝ Կարս:
- 4) Սիւնեաց նահանգ.- կեղրոնը՝ Գորիս:

աւաներու և քաղաքներու տեղական գործերը կը կառավարէին գաւառական և քաղաքային ինքնավարութիւնները:

Խանդակառութեան ալիքը համակած էր նաև արտասահմանի ամրող հայութիւնը: Հայաստանի օրէնքով, Հայաստանի քաղաքացի կը նկատուէր աշխարհի մէջ ապրող բոլոր հայերը, եթէ անոնք իրենց ազատ կամքով չուզէին այլ քաղաքացիութեան պատկանիլ: Հպարտ իրենց նորաստեղծ հայրենիքով, բոլոր երկիրներու հայերը, առանց կուսակցական և դաւանական խորութեան, կը շահային անոր վերելքին և ամրապնդման բերել իրենց առաելագոյն օժանդակութիւնը:

Եկեղեցին անջատուած էր պետութեանէն և կրօնը յայտարար-իած՝ խղճի հարց:

1920 Օգոստոսին, կրթական նախարար Նիկոլ Աղբալեանի

զանցերով Ալեքսանդրապոլի մէջ կը հիմնուի Հայաստանի պետական առաջին համալսարանը: Միջազգային վարկի տէր բազմաթիւ հայ գիտնականներ կը խմբուին համալսարանին շուրջ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՅՆԱՑՈՒՄԸ

Խորհրդային Ռուսիան ամէն կերպով կը բազալերէ քեմալական նոր Թուրքիան, անոր մէջ տեսնելով բնական դաշնակից մը՝ արևամտեան պետութիւններուն դէմ: 1920 Սեպտեմբեր 22ին, գորավար Քեազիմ Քարապէքիրի ղեկավարութեամբ, և առանց պատերազմի յայտարարութեան, թրքական չորս օգրարաժիններ կը յարձակին Հայաստանի վրայ: Միա կողմէ, Խորհրդային Ռուսիոյ օգնութիւնը խնդրելու համար Երեսամէն Մուկուս մեկնած Լեռն Շանթի պատուիրակութիւնը կը հանդիպի միայն պաղ ընդունելութեան և ամփեք զգագումներու, իսկ խորհրդայնացած Ազգայինականի մէջ՝ հայ համայնակարները կը շարունակեն Հայաստանի ժողովուրդը մղեկ ըմբռատութեան: Միան Վրացեանի բառերով՝ «Հայաստան ինկած է քրքական սային և առշենինեան մուտքին մեծէ»:

Այս պայմաններուն մէջ, և բակառակ հայկական քանակի ընդունման ժամանական թուրքերը կը լառաջանան և կը գոտեն Կասպ:

Հոկտեմբերի վերջերը, հայ համայնավարները (Ա. Միկոյեան, Ա. Նորինճանեան, Կասեան, Մոռեան, Եալլն), Պարուի մէջ, Ստալինի Շերկայութեան, Կ'որոշն  
Հայաստանը ամեն գնով դարձնել խորհրդափակին:

Նոյեմբեր 24ին, Սիմոն Վրաց-  
եան կը կազմէ նոր կառավարու-  
թիւն մը և նոր քանակցութիւններու  
կը ձեռնարկէ Հայաստան ժամա-  
նած Բամայնավար ներկայացուցիչ  
լոռանի ներ:

Հ Դեկտեմբեր 1920ին. Սիմոն Վրացեանի կառավարութիւնը Լըգ-րանի հետ կը ստորագրէ Հայաստանի խորհրդայնացման դաշնագիր:



Սիմոն Վրացեան

## ԱՐՑԱԽԵԱՆ ՊԱՀԱՆՁԱՏԻՐՈՒԹԻՒՆԸ

### ՆԱԽԱԲԱՆ

Ա. Կարգի ազգային գիտելիքներու վերջին նիւթը նույրուած է Արցախեան պահանջատիրութեան: Այստեղ, ամփոփ գիծներու մէջ տեղեկութիւններ կը փոխանցուին մեր նորագոյն պատմութեան փայլուն էջերը կազմող Արցախեան սխրանքներուն մասին: Կը տրոի շատ համառոտ պատմութիւնը Պատմական Հայաստանի արեւելեան այս ծայրամասին: Վերլուծութեան կ նճթարկուին այն բարդ իրադրութիւնները, որոնք կարևոր ազդակները հանդիսացան են կը շարունակեն հանդիսանալ Արցախեան շարժումին սկզբնական օրերէն մինչեւ պետականութեան հաստատումը եւ տակալին անել: Արցախի հարցը դեռ լուծուած չէ. միշագային ճանաչում չէ գտած հոչակուած անկախութիւնը: Մեր պատմութեան նորագոյն պայքարին նույրուած այս նիւթը կը վերջանայ դարարադեան հարցի լուծման ճամբաններու որոնումով եւ հնարաւրութիւններու քննարկումով: Ընդլայնումի և յաւելեալ վերլուծումի կը կարօտի մանաւանդ այս բաժինը, որ կը ձգուի ապագային: Հայ Դատի պայքարի անցած ճամբաններուն արդէն ծանօթ Հ.Մ.Ը.Մ.ի սկաուտին կը մնայ այդ պարտականութիւնը կատարել...

### ԱՐՑԱԽ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ

#### ԱՆԲԱԺԱՆ ՄԷԿ ՄԱՍԸ

Ղարաբաղ անունը, որով կը ճանչցուի Հայկական Արցախը, օտար անուն մըն է: 10րդ դարէն սկսեալ Արցախը յիշուած է Խաչեն անունով. իսկ 15րդ դարէն ետք կոչուած է Ղարաբաղ. որ թրերէնով սեւ այգի կը նշանակէ: 1988ի շարժումներուն, 500 տարի ետք, անգամ մը եւս արցախցին իր երկրամասը պատմական անունով կոչեց:

Արցախը նիմ հայկական ճահանգ. Այսօրուան Լեռնային Ղարաբաղը եւ զայն շրջապատող դաշտային մասերը Պատմական Հայաստանի անրաժանական հողերը եղած են: Այս շրջանը տարած-



Լեռնային Ղարաբաղի ինքնավար Մարզի այս քարտէսը ցոյց կու տայ հայկական այն գիւղերն ու շրջանները, որոնք խոր հրրդային տիրապետութեան ընթացքին (1920-1988) պարպուած էին հայերէ և բրբարմակ դարձած էին: Քարտէսը ցոյց կու տայ այդ նոյն ժամանակաշրջանին ԼՂԻՄի սահմաններուն շուրջ և ԼՂԻՄի մէջ հիմնուած բրբական նոր գիւղեր:



Քարտէսը ցոյց կու տայ Լեռնային Ղարաբաղի Անկախ Հանրապետութեան սահմանները: Ինչպէս կը տեսնէք, հանրապետութիւնը կ'ընդգրկէ նաև Ծահումեանի շրջանը:

տած է Կուր եւ Արաքս գետերուն միջեւ՝ մինչեւ պատրուան Հայաստանի սահմանները: Ան մաս կը կազմէր Մեծ Հայքի թագաւորութեան եւ բաժնուած էր երեք նախանգներու՝ Ռատիք, Արցախ եւ Փայտակարան: Տրդ դարձն ետք, Պարսկաստանի տիրապետութեան տակ Փայտակարանը կորսնցուց իր հայկական դիմագիծը, իսկ Արցախը եւ Ռատիքը առնուեցան զանազան ցեղախումբերէ բնակուած «Աղուանից Մարզպանութեան» մէջ: Բագրատուննեաց թագաւորութեան օրերուն անգամ մըն ալ ազատազրուեցաւ Արցախը եւ միացուեցաւ Հայաստանին: Իրդ դարուն շրջանը սեղնուքներու յարձակումներուն ենթարկուեցաւ: Հայերը աստիճանաբար քաջուեցան դէպի լեռնային մասերը, որ աւելի դիրութեամբ կարևի է պաշտպանուիլ: Անանցանելի լեռներու եւ անառիկ բերդերու մէջ ամրացած, իրենց արիութեամբ հայերը կրցան պահել կիսանկախ իրավիճակ, իսկ դաշտային մասերու հայ բնակչութիւնը նօսրացաւ եւ խառնուեցաւ հոն եկած ու հաստատուած սեղնուք, մոնկու եւ թաթար վաշկատուն ցեղերուն:

17րդ դարու վերջերուն, երբեմնի Արցախի կամ Խաչէնի տարածքին վրայ, Գանձակ քաղաքէն (Կիրովապատ, այժմ Գեանջա) մինչեւ Արաքս գետ, գոյացան հայկական հինգ մելիքութիւններ՝ Կիլիխտան, Զրաբերդ, Խաչէն, Վարանդա եւ Դիզակ, որոնց միացումը կոչուեցաւ «Խամսայի (հինգ) Մելիքութիւններ»: Հետագային պարսկական տիրապետութեան տակ առնուեցաւ այս ամրող շրջանը:

**Ցարական տիրապետութիւն** . Պարսիկ խաներու բռնակալութեան տակ տառապած հայկական մելիքութիւնները 1805ին կամատր կերպով ընդունեցին ցարական Ռուսիոյ տիրապետութիւնը: 1813ի ոռու-պարսկական Կիլիխտանի պայմանագրով, այս շրջանը առնուեցաւ ցարական կայսրութեան մէջ: Հայ բնակչութիւնը այս նոր դասաւորումով աւելի խաղաղ ապրեցաւ, բայց ցարական վարչական բաժանումները խաթարեցին հայկական միասնութիւնն ու ազգային դիմագիծը: Ցարական տիրապետութեան յարատեսումը կը պահանջէր, որ որեւէ գաւառի կամ նախանգի մէջ որեւէ ազգութիւն բացարձակ մեծամասնութիւն չկազմէ: Այդ նպատակով էր, որ 1868ին ստեղծուեցաւ Ելիզավետպոլ նախանգը, որ կ'ընդգրկէր Գանձակը, Զանգեզուրը եւ Ղարաբաղի մեծ մասը՝ շրջապատուած մեծ թիւով թաթար բնակչութեամբ: Ելիզավետպոլի մէջ հայերը այլևս մեծամասնութիւն չէին կազմեր:



Քարտէսը ցոյց կու տայ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետութիւններուն միջև գտնուող ազերի շրջաններ, որոնք պատմականօրէն հայկական հող եղած են:

Հայաստանի անկախութեան տարիներուց 1918-1920 թուականներուն, Հայաստանի անկախ հանրապետութեան կառավարութիւնները շկրցան ո՞չ զէնքի ուժով և ո՞չ ալ դիւանագիտութեան ճամրով իրականացնել Ղարաբաղի միացումը Հայաստանին: Անգլիացիներու քաղաքականութիւնը կովկասեան այդ շրջանին մէջ Ղարաբաղի հարցին լուծման մեծագոյն արգելքը եղած էր: Ու երբ անգլիացիները Կովկասէն քաշուեցան և կը թուէր, թէ Ազրաբէյճան տեղի պիտի տար, այս անգամ Կարմիր բանակը կը հասներ նոր խորհրդայնացած Ազրաբէյճանի օգնութեան, և լայնածաւալ յարձակում կը կազմակերպուէր Ղարաբաղի Վրայ (Ապրիլ, 1920): Այնուինեւելու խորհրդային տիրապետութիւնը տարածուեցաւ ամրող Կովկասի Վրայ, իսկ խորհրդային տնօրինումով Ղարաբաղը բանտուած մնաց Ազրաբէյճանի մէջ և Նախիջենանը խլուցաւ Հայաստանէն:

Ծնչում եւ խտրականութիւն. Խորհրդային Ազրաբէյճանը Ղարաբաղի և Նախիջենանի մէջ կը գործադրէր խտրականութեան, ճնշումի ու հալածանքներու քաղաքականութիւն: Արգիլուած էր ազգային, կրօնական և մշակութային որեւէ արտապայտութիւն: Գոյութիւն ունեին տնտեսական և ընկերային խիստ ճնշումներ: Կը քաջալերուէր հայերուն արտագաղթը այդ շրջաններէց: Ամեն խիստ պատիժին կ'արժանանար գանգատի կամ բողոքի որեւէ արտայայտութիւն:

Ղարաբաղեան շարժումին սկիզբը. 1984 թուականէն սկսեալ Հայաստանի մէջ գոյութիւն ուներ «Զանգակատուն» կազմակերպութիւնը, որ կը հետապնդէր Ղարաբաղի հայկական յուշարձաններուն պահպանումը: Այս աշխատանքին դէմ կը պայքարէին ազրաբէյճանցի մտաւորականներն ու պատմաբանները, որոնք յատուկ ճիգ կը թափէին Ղարաբաղը ազրաբէյճանական մշակոյթին օրրանը ներկայացնելու:

1987ին հրատարակուեցան Իգոր Մուրատեանի և Մանուկ Սարգսեանի աշխատասիրութիւնները Ղարաբաղի մասին, և թէ ինչպէս Ազրաբէյճանի իշխանութիւնները կը փորձէին Արցախը եւս Նախիջենանի ճակատագրին ենթարկել: 1987ին արդէն Իգոր Մուրատեանի շամքնրով թափ ստացաւ ստորագրութիւններու հաւաքումը: Անոր դեկավարութեամբ ստեղծուած «Միացում» կազմակերպութիւնը գլխաւոր մղիչ ուժը դարձաւ 1988ին Ղարաբաղի և Հայաստանի մէջ պայթած շարժումին:

## ԱԶՐԴԻՑԺԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ

ԶԱՐԴՈՎ ԵՒ ՏԵՂԱՀԱՆՈՒԹԵԱՄԲ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՊԱՐՊԵ ՀԱՅԵՐԵ

1915ի Օսմանեան կառավարութեան հայահալած քաղաքականութիւնը որդեգրուեցաւ նաև Ազրպէյնեանի իշխանութիւններուն կողմէ: Նոյն միջոցներով, հալածանքով, կոտորածով ու տեղահանութեամբ, անոնք փորձեցին Ազրպէյնեանի հայերուն հետքը ոչընչացնել: Այդ օրերուն Լեռնային Ղարաբաղը ուներ 188,000 բնակչութիւն, որուն 80 տոկոսը հայ էր, իսկ ամբողջ Ազրպէյնեանի մէջ կ'ապրէին 500,000 հայեր:

*Սումկայիթի շարդերը.* Խբրեւ հակադարձութիւն Լեռնային Ղարաբաղի հնդակար Մարզի (ԼՂԻՄ) Մարզխորհուրդի որոշումին և Հայաստանի ու Սրցախի մէջ ծայր տուած հաւաքներուն ու ցոյցերուն, Ազրպէյնեանի իշխանութիւնը բռնութեան դիմեց: 1988ի Փետրուար 27-29ին Պարուն շուրջ 15 մդոն (25 քիլոմետր) հեռաւորութեան վրայ գտնուող Սումկայիթի մէջ տեղացի ազերի թուրքերը հայերուն վրայ յարձակեցան (Սումկայիթը 200.000 բնակչութեամբ քաղաք մըն է, որուն 18.000ը հայեր էին): Յստակ էր, որ նախապէս ծրագրուած էր ամէն ինչ, յարձակողները արդէն զիտէին հայերուն բնակութեան վայրերը, պատրաստուած ու յարձակողներուն մէջ քաժնուած էին զենքերը՝ սուր ծայրով երկաթէ ձողեր. կտրուած էին հայերուն բնակարաններուն հեռանայները: Կոտորածը սկսաւ Փետրուար 27ի առաւօտուն և տեսեց 3 օր՝ առանց իշխանութիւններուն միջամտութեան: Փետրուար 29ի զիշերը, նոր միայն քաղաք մտաւ խորհրդային գօրը և համդարտեցուց իրավիճակը: Դիտումնաւոր այս ուշացումը առիթ տուաւ Ազրպէյնեանի կառավարութեան պատժելու հայերը՝ Սումկայիթի մէջ, ուր կազմակերպուած ինքնապաշտպանութիւն անկարելի էր:

Պաշտօնական հաղորդագրութիւնները 32 սպաննուած եւ 200 վիրաւոր նշեցին: Ասիկա իրողութեան խեղաթիրուն է ի հարկէ: Սումկայիթէն փախած եւ Հայաստան ապաստանած 3000 գաղթականներու վկայութեամբ, սպաննուածներուն թիւը առնուազն 500 և վիրաւորներունը 1500 էր:

*Համատարած շարդ եւ բռնարարը.* Ազերիական յարձակումները Ղարաբաղի սահմանամերծ շրջաններուն վրայ կը շարունակուէին: Նպատակն էր դարաբաղցիները ահաբեկել եւ իրենց

որոշումէն եւ դարձնել: 1988ի Նոյեմբերին, Պաքուի, Կիրովապատի (Գանձակ) և Նախիջևանի մէջ ազերիները յարձակեցան հայ բնակչութեան վրայ: Ասիկա բողոք մըն էր Սումկայիթի յանցագործներէն մէկուն դէմ արձակուած մահավճիռին համար: Այսպէս, Նոյեմբեր 21ին Կիրովապատի մէջ շարդուեցան շուրջ 50,000 հայեր: Վայրագութիւնները, շարդն ու հալածանքը շարունակուեցան յաջորդող ամիսներուն: 500,000 ազերիներ Պաքուի մէջ հայերուն դէմ ցոյցի ելաց: «Մահ հայերուն» և «Հայերը, դուքս Ազրակենանէն» լոգունգները ցոյցերուն առանցքը կը կազմէին: Ցոյցերուն յաջորդեց յարձակում հայերու վրայ: Հայերը կը սպաննուէին կամ դուրս կը վոնտուէին իրենց տուններէն եւ այդ տուններուն մէջ ազերիներ կը տեղատրուէին: Այս վայրագութիւններուն գագաթնակէտն էր Պաքուի զանգուածային շարդը 1990ի Յունուարին, որ տեսնց ամրող շարաթ մը: Շարաթ մը վերջ միայն խորհրդային բանակը Պաքու մտաւ եւ հալածանքները դադրեցան:

Կիրովապատէն, Պաքուէն, Ծամխորէն, Խանլարէն, Ռաշքեսացէն եւ հայաշատ այլ վայրերէն բռնի դուրս շպրտուած հայ բնակչութիւնը, ունեցուածքը կողոպտուած, բազմաթիւ զոհեր տուած, տնտեսական, բոգեկան եւ ֆիզիքական ամէնէն ծանր պայմաններու մէջ դէափի Հայաստան զաղթեց: Ազրակենանի կառավարութիւնը հետեւողական կերպով հանրապետութեան հայաթափումը հետապնդեց:

**Ինքնապաշտպանութեան ճիզ.** Ազրակենանի մէջ կազմուած «Ազգային Ծակատ» իր ուժի եւ հեղինակութեան գագաթնակէտին հասած էր: Այս կազմակերպութիւնը, որ քանի մը կուսակցութիւններու միացումն էր, ի սկզբանէ Թուրքիոյ հովանատրութիւնը կը վայելէր: Ան ոչինչ զիշելու պատրաստ էր հայերուն եւ մեծ եռանդով ազերի ժողովուրդին հակահայ զգացումները կը հրահրըրէր: 1990ի Յունուար եւ Փետրուար ամիսներուն լայն արտայայտութիւն ստացան այս զգացումները: Յարձակումներ տեղի ունեցան Ազրակենանի սահմանին վրայ գտնուող Հայաստանի կարգ մը շրջաններուն վրայ՝ Մեղրի, Զանգեզուր, Նոյեմբերեան, Իջեւան եւ Արարատի Երասխանան շրջան: 1990ի Յունուար 13ին յարձակումն ենթարկուեցան նաև Լեռնային Ղարաբաղի հիսլիսը գտնուող Ծամումնան ու Գետաշէնը: Այս յարձակումներուն մեծ մասամբ դէմ կը դնէին Հ. Յ. Դաշնակցութեան Հայաստանի քաղաքական զանազան խմբակցութիւններու կազմակերպած զին-

ևալ ջոկատները: Հայաստանը տակախն ազգային բանակ չուներ, իսկ խորհրդային բանակը, Շոյշիսկ սահմանապահները, չէին մասնակցեր ընդհարումներուն:

Չարունակուութ հայաթափում. Հայաթափման ծրագիրը կը գործադրուէր Օահումեանի արեսմուտը գտնուող հայարնակ Գետաշէնի և Մարտոնաշէնի մէջ: 1991ի Ապրիլի Կէսերէն սկսած, այս շրջանները շարունակական յարձակումի և նեթարկուեցան: Խորհրդային զօրքը և Ազրպէյնանի յատուկ գինեալ խումբերը յստակ համագործակցութեամբ հայկական գիւղերը կ'այրէին, սպանութիւններ կ'ըսէին և բնակչութիւնը կը ստիպէին ձգել ու հեռանալ: Մարտոնաշէնի ինքնապաշտպանութեան ջոկատները բազմաթիւ զոհեր տալով տեղի տուած էին, իսկ Գետաշէնի մէջ, Հ.Յ.Դ.ի ջոկատը, դպրոցի հայոց պատմութեան ուսուցիչ՝ Թաթով Կրպէեանի դեկավարութեամբ, առանց Հայաստանէն օգնութիւն ստանալու կը դիմադրէր:

Ապրիլ 30ին, Թաթովի և իր ընկերներուն համատակութեան լուրը կը հասնէր: Կորուսոր մնե էր: Դաշնակցութիւնը կոչ ուղղեց բոլորին, զօրաշարժի ենթարկել իր կառույցները՝ պաշտպանելու Գետաշէն-Օահումեանի հայութիւնը: Հայկական այս շրջանը պէտք չէր պարպուեր հայութեան:

### ՂԱՐԱԲԱՂԸ ԻՐ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՀՌԴԱԿԵ ԵՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՍԾ ԻՆՔՆԱՊԱՏՎԱՆՈՒԹԵԱՆ ԿԸ ԴԻՄԵ

1991ի Մեպտեմբերին, Ղարաբաղի և Օահումեանի խորհրդային մարմինները որոշեցին դորս զալ Ազրպէյնանի կողմէ: Ազրպէյնանի Գերագոյն Խորհուրդը հակասահմանադրական քայլով մը լուծեց ԼՂԻՄԸ: Ղարաբաղի Մարզի խորհուրդը, Խ. Միութեան սահմանադրական օրէնքներէն օգտուելով, 1991ի Դեկտեմբերի 10ին համբարուէ կազմակեր-



պեց: Պատերազմի կրակներուն տակ Ղարաբաղի բնակչութիւնը հանրաքուէին մասնակցելով ջախջախիշ մեծամասնութեամբ քուէարկեց Ղարաբաղը անկախ Բոչակել: Ղարաբաղցին և ինդունէր դժուարին մարտահրաւերը: Պատերազմին, տեղահանութիւններուն եւ կոտորածներուն ձգած արինին ու աւերին մէջ ան պիտի կառուցէր անկախ պետութիւն՝ իր բանակով, վարչամերենայով, Շերին կառոյցներով եւ արտաքին քաղաքական վարքագիծով:

**Շետականութեան հաստատում.** Հանրաքուէն եսք տեղի ունեցան խորհրդարանական ընտրութիւնները եւ Խորհրդարանի բացումը կատարուեցաւ 1992ի Յունուար 6ին: Խորհրդարանը հաստատեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան (ԼՂՀ) անկախութեան Բոչակումը եւ միջազգային ճանաչումի կոչ ըրաւ:

Հայաստանի իշխանութիւնը մերժեց պաշտօնապէս ճանշնալ Ղարաբաղի անկախութիւնը: Եւ երբ Հայաստանի մէջ գործող կուսակցութիւններէն ումանք միացեալ ճակատ կազմած իշխանութեան պահանջեցին Ղարաբաղի հարցը ճանշնալ իբրև ազգային ազատագրական պայքար, օրուան նախագահ Լեռն Տէր Պետրոսեան քննադատեց եւ պետականութեան դէմ գործող տարրեր անուանեց զանոնք:

**Հակայարձակում ազերիններու դէմ.** Ազըրպէյճանի բանակին շարունակական յարձակումներուն տակ կարեւոր շրջաններ կորսնցուցած էր Արցախը: Անդադար ոմբակոծումներու տակ կը գտնուէր Ստեփանակերոսը: Աւելի ես սեղմուած էր Ղարաբաղի շրջափակումը եւ ժողովուրդը զրկուած էր ելեկտրականութեանէ, ջուրէ, դեղորայքէ եւ սննդամթերքը: 1992ի Մա-



եղր. Վարդան  
Բախչեան

յիսին աւելի շեշտուեցան ազերիական յարձակումները: Մայիս

7ին ԼՂՀի խորհրդարանը որոշեց ճականակումի դիմել եւ չէզորացնել Ծուշիի եւ Աղդամի ազերիական զօրակալանները, որիկէ կը ոմբակոծուէին ԼՂՀի քաղաքերը:

1992ի Մայիս 9ին ԼՂՀի բանակը ազատագրեց Ծուշին եւ շարժեցաւ դէպի Լաշին,



եղր. Վրհչէն  
Զաքարեան

որուն գրաւումով ազատագրուեցաւ նաև Ղարաբաղը Հայաստանէն քաժնող հողաշերտը: Այսպիսով, վաղեմի հայկական Ծուշին պարպուեցաւ ազերիներէ և նորէն հայկական դիմագիծ ստացաւ: Իսկ Լաշինի միջանցքին գրաւումով Ղարաբաղը ֆիզիքապէս միացաւ Հայաստանին:

## ՂԱՐԱԲԱՂԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՑԱԶՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ ԿԱՐՉԱՆԱԳՐԻ:

**Հողային գրաւումներ.** Արցախի մէջ պետականօրէն կազմակերպուած բանակը կրցաւ ռազմական կարեւոր յաջողութիւններ արձանագրել: Ազրպէյճանի բազմամարդ եւ լաւագոյն գէնքերով զինուած բանակին դէմ, ան կը կոռուէր իր հողին կառչած մնալու կամքով եւ իր հայրենիքը պաշտպանելու վճռականութեամբ: Անոր հոգեկան բարձր մղումն էր, որ կը յաղթէր ազերիներուն, որոնք հազարներով կու գային, որովհետև իշխանութիւնը կը պարտադրէր, եւ եթէ ետ նահանջէին՝ պատիժ ու մահ կը սպասէր իրենց: Միակ միջ ուժը խոստացուած կողոպուն էր եւ ազատութիւն՝ ամէն տեսակի վայրագութիւն ընելու գրաւուած հայկական բնակավայրերուն մէջ:

Հայկական յառաջխաղացքը Արցախի բանակին համար ապահովեց հսկայ բանակութեամբ գէնք ու զինամթերք, որ գրաւեալ ազերի դիրքերէն կ իւրացուէր: Ասիկա առիթ կու տար Արցախի կառավարութեան՝ ինքնուրոյն ռազմական գործողութիւններու դիմելու: Այսպէս, կարելի դարձաւ ազատագրել դարաբարդեան հողեր՝ Ասկերանի և Մարտակերտի շրջաններուն մէջ: 1993ի Մայիսին բանակը գրաւեց նաև Քելքաջարը, որով Ղարաբաղը Հայաստանին միացնող Լաշինի միջանցքը ընդլայնեցաւ: Ահա այս անշաջողութիւններէն զայրացած էր, որ Թուրքիա Հայաստանի սահմանին վրայ օօրք կեղրոնացուց եւ սկսաւ սպաննալ Հայաստանին: Ան նոյնիսկ արգիլեց իր օդային սահմաններէն անցնող եւ Հայաստան գացող բոլոր օդանաւերուն թոփշը:

**Զինադադար.** Արցախի իշխանութիւններուն առաջին յաջողութիւններէն էր ԼՂՀի և Ազրպէյճանի միջև զինադադարի հաստատումը: Անկէ ետք դժուարին հաղոց էր զինադադարը շարունակելը եւ տիրող խաղաղութիւնը պահպանելը: Այդ գծով Երոպայի Անվտանգութեան և Համագործակցութեան Խորհուրդի (ԵԱՀԽ)

Մինսկի խումբը, որ ստանձնած էր Ղարաբաղի հարցին լուծում մը գտնելու պարտականութիւնը, կ'առաջարկէր խաղաղարար ուժեր տեղադրել շրջանին մէջ: Առաջարկին դէմ էին Ղարաբաղի ներկայացուցիչները՝ վախճանլով, որ խաղաղարար ուժերուն կրնայ մասնակցիլ Թուրքիան եւս, որ Ազրպէջանը պիտի պաշտպանէ:

## Ի՞նչ ԺԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ ԿՐՆԱՆՔ ՀԱՍՆԻԼ ԴԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻՆ ԷՌԽՈՒՄԻՆ

1997ի Սեպտեմբերին ԼՂՀ մէջ տեղի ունեցած ընտրութիւններուն Արկադի Ղուկասեան ընտրուեցաւ նախագահ, իսկ արտաքին գործոց նախարարի պաշտօնը ստանձնեց փոխ նախարար՝ Նայիրա Մելքոնմեան: Ղուկասեան 2002ին վերընտրուեցաւ: ԼՂՀ այս նոր վարչակազմը պահպանեց իր ամուր դիրքը Ղարաբաղի հարցին լուծման բանակցութիւններու ընթացքին և միանգամայն մերժեց ԵԱՀՍԻ առաջարկած հանգրուանային (փուլային) լուծումը: Ըստ հանգրուանային լուծման առաջարկին, Արցախը պիտի մնայ Ազրպէջանի կազմին մէջ, հայկական ուժերը դուրս պիտի գան շրջանէն եւ ապա պիտի խօսուի Արցախին լայն ինքնավարութիւն տալու պայմաններուն մասին: Արցախի ղեկավարութիւնը կը պահանջէր փաթեթային լուծում, ըստ որուն՝ Արցախի իրավիճակը կը դասաւրուի եւ անոր նետ միասին կ'որոշին այլ պայմաններ եւ զիջումներ:

1998ի Փետրուարէն ասդին Հայաստանի և Արցախի իշխանութիւնները միատեսակ դիրք բռնած են Արցախեան հարցի լուծման հկատմամբ, իսկ բանակցութիւնները դեռ կը ձգձգուին:

## ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐԱԿԱՎԱԾ ՀԱՄԱՅՆՎԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ

Արցախեան պահանջատիրութեամբ եւ Խ. Միութեան քայքայումով ծնած հայկական նորանկախ համբապետութիւնը լուսաւոր նոր էջ մը բացա հայոց պատմութեան մէջ: Համայնավարութեան լուծը թօթափեղով հայ ժողովուրդը տէրը դարձաւ իր ճակատագիրին:

Փետրուար 1988ին ծայր տուին Արցախի՝ Մայր Հայաստանին միացումը պահանջող Երեւանեան ցոյցերը: Փետրուար 24ին, Օփերայի բևմահարթակէն յայտարարուեցաւ Շարժումը առաջնորդող «Ղարաբաղ» կոմիտէին կազմութիւնը: Կոմիտէն դարձաւ ժողովուրդին անպաշտօն դեկավարութիւնը: Արժեգրկուած Համայնավար Կուսակցութիւնը ժողովուրդէն մերժուած՝ չյաջողեցաւ ինքզինք պարտադրել Շարժումին:

1988ի երկրորդ կիսուն, ամէնօրեայ հաւաքներու կողքին, ամբողջ Հայաստանի մէջ սկսան գործադուլներ: Տնտեսական կեանքը կանգ առաւ: Հարիր հազարաւոր ցուցարարներ պահանջեցին վճռական քայլերու դիմուլ եւ սանձել ազերիներու վայրագութիւնները հայաշատ գիտերու եւ քաղաքներու մէջ:

Ցունիսին, «Ղարաբաղ» կոմիտէն ժողովուրդին ձայնը աւելի



Եռագոյն դրօշը պետականօրէն բարձրացնելու ցնծալի պահը



*Միացեալ Հայաստանի կարգախօսը  
Հայաստանի ճախարարաց խորհուրդի շենքի ճակտին*

ազդու դարձնելու նպատակով որոշեց մասնակցիլ Հայաստանի Գերագոյն Խորհուրդի մասնակի ընտրութիւններուն: Ծուտով կոմիտէի անդամներէն ոմանք ընտրուեցան Հայաստանի մեծամասնութեամբ համայնավար Գերագոյն Խորհուրդի պատգամատրներ և իրենց ամպիոնը օգտագործեցին ժողովրդային շարժումին պահանջները արտապայտելու: Ցոյցերու և հաւաքներու ընթացքին կրկնուող կարգախօսները լսուեցան նաև Գերագոյն Խորհուրդէն ներս, որ Շարժումին վրայ իր հակակշիռը պահելու ապարդին ջանքերէն ետք, ի վերջոյ ստիպուեցաւ տեղի տալ ազգային արդար պահանջներու դիմաց և 22 Նոյեմբեր 1988ին որդեգրեց «Օսմանեան Թուրքիայում հայերի 1915 թ. Ցեղասպանութեան դատապարտման մասին» օրենք:

Ուկտեմբեր 1988ին, «Ղարաբաղ» կոմիտէի ձերբակալութենէն ետք, Շարժումը դարձաւ ընդյատակեայ:

1989ին ցոյցերն ու հաւաքները սկսան նոր թափով, այս անգամ պահանջելով նաև «Ղարաբաղ» կոմիտէի անդամներուն ազատ

արձակումը: Համաժողովրդային բողոքի ելութեներու սաստկացումին հետ, Մայիս 1989ին ձերբակալուածները ազատ արձակուեցան: Պահանջատիրութիւնը ստացաւ նոր թափ: 26 Մայիսին, Հայաստանի Գերագոյն Խորհուրդի նախագահութիւնը հրապարակեց օրէնք մը, որ 28 Մայիս 1918թ կը ճանչնայ իբրև հայկական պետականութեան վերականգնման թուական, իսկ Եռագոյն դրութե՝ իբրև այդ պետականութիւնը խորհրդանշող ազգային դրօ:

Աւելի ուշ, Հայաստանի Գերագոյն Խորհուրդը 2 Յուլիս 1991ին ընթեց Հայաստանի Հանրապետութեան քայլերգի հարցը և որոշեց աննշան փոփոխութիւններով ընդունիլ 1918-1920 Հայաստանի Ա. Հանրապետութեան քայլերգը («Մեր Հայրենիք»ի «Քշուառ, անտէր» բառերը փոխելով «ազատ, անկախ»ի): Ցաջորդ բայլը եղաւ սեփական զինանշանի և դրամանիշի որդեգրումը: 25 Մարտ 1992ին Գերագոյն Խորհուրդը որդեգրեց Ա. Հանրապետութեան զինանշանը: Նոյն ճիշտին որոշուեցաւ նաև դրամը և լուման իբրև ազգային դրամանիշներ ընդունելու օրէնք:

Հայրենի ժողովուրդին մէջ հետզինտէ աւելի խոր կերպով արմատարուեցաւ անկախ պետականութիւն ունենալու ձգտումը: 1990ին հայութիւնը ընդհանուր առմամբ արդէն պատրաստ էր և կը ձգտէր ժողովրդավարական անկախ պետութեան:

Մայիս 1990ին Հայաստանի մէջ տեղի ունեցան Գերագոյն Խորհուրդի ազատ ընտրութիւններ: ՀՀԾ մասնակցեցաւ ընտրութիւններուն և հակառակ անոր որ չյաջողեցաւ շահիլ աթոռներու մեծամասնութիւնը, սակայն շարժումին դեկավարը դարձաւ Գերագոյն Խորհուրդի նախագահ (14 Օգոստոս 1990): Անոր ընտրութեամբ փաստորէն աւարտեցաւ Համայնավար Կուսակցութեան մենատիրութեան շրջանը: Պահը պատմական էր:

23 Օգոստոսին, Հայաստանի Գերագոյն Խորհուրդը ընդունեց Հայաստանի անկախութեան Հոչակագիրը, որով վերջ գտաւ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւնը (ՀԽՍՀ) և Հայաստանը հոչակուեցաւ գերիշխան հանրապետութիւն, առանց Խ. Միութենէն անցատուելու:

Մինչ այդ, հայրենիքի մէջ վերահատառուեցան հայկական աւանդական կուսակցութիւնները, յատկապէս՝ Հ. Յ. Պաշնակութիւնն ու ՌԱԱը: Մայր տուամ մամլոյ և խօսքի ազատութիւն: Երկրին մէջ սկսան լոյս տեսնել հարիւրաւոր թերթեր, որոնք հասարակական կարծիք ձևաւորեցին ժողովուրդը յուզող կարեւոր հարցե-

րու շուրջ: Յառաջացան ընդդիմադիր կուսակցութիւններու միացեալ դաշինքներ, որոնք նպատակադիրնեցին ժողովուրդին քաղաքական կենսունակութեան խթանումը և ընտրութիւններու օրինաւոր միջոցներով իշխանութիւններու փոփոխութիւնը:

Վրայ հասաւ 21 Սեպտեմբեր 1991ի անկախութեան հանրաքընտիք: Հայրենի հայութիւնը խիտ շարքերով ներկայացաւ քուէարկութեան կերպուններ և 99,31%ով «Այո» պատասխանեց «Համաձայն էք, որ Հայաստանի Հանրապետութիւնը ըլլայ անկախ ժողովրդավարական պետութիւն, Խորհրդային Միութեան կազմէն դուրս» հարցումից:

23 Սեպտեմբեր 1991ին գումարուեցաւ Հայաստանի Գերագոյն Խորհուրդի պատմական նիստը, որուն ըմբացքին ընթերցուեցաւ Գերագոյն Խորհուրդի նախագիծը՝ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան մասին: Որոշումը ընդունուեցաւ Գերագոյն Խորհուրդին կողմէ: Քուէարկութենէն ետք հնչեց հանրապետութեան քայլերգ «Մեր Հայրենիք»ը:

Սեպտեմբեր 21ի ժողովրդային հանրաքուէով և Սեպտեմբեր 23ի Գերագոյն Խորհուրդի կողմէ Հայաստանի Հանրապետութիւնը անկախ պետութիւն հոչակումով վարագոյրը վերջնականացես իշտ Խորհրդային Հայաստանի վրայ, և ծնունդ առաւ հայկական նորամկախ հանրապետութիւնը:

Հայաստանի անկախութիւնը շուտով ճանչցան աշխարհի բոլոր երկիրները՝ անոր հետ հաստատելով դիւնագիտական յարաբերութիւններ:

Հայաստան 2 Մարտ 1992ին անդամակցեցաւ ՄԱԿին և պաշտօնապէս մուտք գործեց միջազգային քաղաքական թատերաբնմ:



Եռագոյն դրօշը ՄԱԿի  
շենքին առջև:

# ԱՐԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱԲԱԳՐՈՒԹԻՒՆ

## Դիրքն ու Տարածութիւնը

Հայաստան կը գտնուի Անդրկովկասի մէջ. հոն գտնուող երեք հանրապետութիւններէն մէկն է:

Տարածութիւնը 29.756 քառ. քլմ. է, մէկ տասներորդը պատմական Հայաստանին:

## Մակերեսություն

1.- Լեռներ - պատմական Հայաստանին հարազատ հատուածը՝ արդի Հայաստանը գերազանցապէս լեռնային երկիր է: Հայաստանի լեռները մաս կը կազմեն Փոքր Կովկասեան լեռներու շղթային:

ա. Փոքր Կովկասեան լեռներու գլխաւոր ճիւղերն են.-

Բաղումի, Սեւանի, Բամպակի, Ծաղկումեաց, Ծիրակի, Արեգունիի, Վիրաբայոց, Գևորգամայ և Վարդենիսի լեռները:

բ. Փոքր Կովկասեան լեռներու հարավային հատուածը կ'ընդգրրկէ Զանգեզուրի, Հայոց Չորի, Բարգուշատի և Մեղրիի լեռները:

2.- Սարահարթերը շատ բարձրադիր են (Ղարաբաղի, Ապարանի, և Ղուկասեանի): Համեմատաբար աւելի ցած են Լոռիի և Ծիրակի սարահարթերը: Հայաստանի մէջ մնացած են Արարատեան դաշտին մէկ մասը, Արաքսի ձախափնեայ՝ Երևանի և Հոկտեմբերեանի դաշտերը:

## Կլիմայ և Բուսականութիւն

Կլիման ընդհանուր առմամբ բարեխատոն է: Ցամաքային և լեռնային: Բուսականութիւնը կը փոխուի համաձայն լեռնալանջերու դիրքին:



### Գետեր

Բոլոր գետերը անխտիր ունին լեռնային նկարագիր:  
 Կը պատկանի՛ց Կուրի և Արաքսի առաջաներուն:  
 Կուր կը թափի՛ց՝ Դեբեղը և Աղստեսը:  
 Արաքս կը թափի՛ց՝ Ախորեանը, Սև Զորը, Հրազդանը, Որոտանը, Ազատը, Վետին, Քասախը և Արփան:

### Լիճեր

Մեռան, Արփի Լիճ, Պարզ Լիճ:

### Լեռներ

Արագած, Կապուտջուղ, Արա, Եւալլն:

### Բնակչութիւն

Ռարերէ ի վեր կորսուած հայկական պետականութիւնը վերականգնեցաւ հրաշքով՝ 1918 Մայիս 28ին: Իր կազմութենէն 2 տա-

թի ետք, նորակազմ հայ պետութիւնը դարձաւ խորհրդային: Ա.6 իր անկախութեան վերատիրացաւ 23 Սեպտեմբեր 1991ին:

Այսօր Հայաստան ունի առևի քան 3 միլիոն բնակիչ:

### Քաղաքներ

Երեւան, Գյումրի, Վանաձոր, Նոյեմբերեան, Կապան, Եւալին:

Զբոսաշրջիկային կայաններ՝ Սեւան, Դիլիջան, Մաղկաձոր, Եւալին:

### Գիտատնտեսութիւն

1) Հողամշակութիւնը - Արտադրութիւն՝ հացահատիկները ան-  
բարար են:

Իբրև նախանիւթ ծառայող բոյսերը լաւ կ'աճին, պտուղները և  
բանջարեղենները շատ առատ են:

2) Անասնապահութիւնը պէտք եղածին չափ գարգացած չէ,  
հակառակ համեմատարար յարմար պայմաններու:

### Ծարտարարուեստ

ա. Ուժանիւթ.- Հայաստան չունի բաւարար ուժանիւթ:

Չկայ հանքածովս, քարիող կամ կազ: Կայ միայն ջուր:

բ. Նախանիւթ.- Բարեբախտաբար կայ նախանիւթ, մանաւանդ՝  
հանքային պղինձ, մոլիբդեն, կապար, գինկ, ոսկի:

գ. Իրագործումներ.- Հայաստանը ճարտարարուեստական եր-  
կիր է: Կ'արտադրէ ընդհանրապէս քիչ հումք և ուժանիւթ պա-  
հանցող ապրանքներ, որոնք գնահատուած են իրենց ձեռքի աշ-  
խատանքով:

Սննդանիւթի ճարտարարուեստը երկիրին մէջ գտած է յարմար  
պայմաններ: Օատ բարձրորակ են Հայաստանի գինիները, քնն-  
եակները և պահածոնները:

Հիւսուածենդէնը կ'արտադրէ բրդեղեններ, մետաքսեղեններ: Օատ փնտուուած է նաև գորգագործութիւնը: Հայաստանը հա-  
րուստ է վերջապէս շինանիւթով. Եշանաւոր է տուֆը, կան նաև  
որակաւոր մարմարներ, կրանիտ, քարի բազմաթիւ տեսակներ,  
որոնք կ'օգտագործուին իբրև շինանիւթ կամ նախանիւթ:

Համակարգչային և ելեկտրոնային բարձրորակ ճարտարա-  
րուեստը բարձրագոյն մակարդակի հասած է:

## ՀԱՅ ԱՌԱՋԵԼԱԿԱՆ ԵՎԵՂԵՑԻՈՅ ՀԻՆԳ ՏԱՊԱՄԱՐՆԵՐԸ

Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին ունի հինգ տաղամարներ, որոնց յատկանշական եւ հասարակաց երեսոյթները հետևեալներն են.

1) Բոլորն ալ կարճ կամ երկար պահեցողութեան շրջան մը ունին, գալիք մեծ տօնը արժանաւորապէս կատարելու եւ անոր հոգեպէս նախապատրաստուելու համար:

2) Տօնի նախօրեակին, նաւակատիք եւ կամ մեծ նախատօներ կ'ըլլան:

3) Նախօրեակի գիշերը նսկում կը կատարուի:

4) Ցաջորդ օրը մեռելոց կը կատարուի:

Ուրեմն, տաղամար կը կոչուին տէրունի հինգ մեծ տօները, որոնք շարաթապահը, նաւակատիք, մեռելոց եւ քանի մը օր շարունակութիւն ունին:

Մեր Եկեղեցւոյ հինգ տաղամարները հետևեալներն են.-

**Ա.) Ա.ՍՈՒԻԱՇԱՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ**

**Բ.) ՑԱՐՈՒԹԻՒՆ**

**Գ.) ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ**

**Դ.) ՎԵՐԱՓՈԽՈՒՄ**

**Ե.) ԽԱՀՎԵՐԱՑ**

Թէ Խնչո՞ւ համար այս հինգ տօները տաղամարներ կոչուած են յստակ, վերջնական եւ վճռական պատճառ մը չկայ: Ծատեր իրենց կարծիքը յայտնած են այս առնչութեամբ: Այսպէս, օրինակ, ոմանք կ'ըսնեն, թէ ինչպէս որ հին ուստին մէջ մեծահանդէս տօնախմբութիւն մըն էր տաղամարանարցը կամ տաղամար կոչուած տօնը, Եղինք էր նաև պարագան քրիստոնեաներու տէրունի տօներուն: Թերեւս կարելի է մտածել նաև, թէ ի՞նչպէս տաղամարներուն հաստատման պահում հանդէսներ կը կազմակերպեն, նոյնն էր նաև այս մեծ տէրունիներուն ատեն, եւ այս պատճառով տաղամար անունը անկէ մնացած կը թուի ըլլալ: Ընորիք պատրիարք Գալուստեան իր «Տաղամար Տօներ» անունով գիրքին մէջ այս մասին կը գրէ: «Մենք նախ ենթադրենք, որ այս անուան շիտակ եւ հնագոյն ձեւը պիտի ըլլար տաղամարանարցը»:

## Ա) ԱՍՏՈՒԱԾԱՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ

ԱՍՏՈՒԱԾԱՅԱՅՏՆՈՒԹԻՒՆԸ տաղաւարներուն առաջինն է: Աստուածայայտնութիւն կը կոչուի Քրիստոսի առաջին ու սկզբնական տնօրինութեամբ համախմբուած յիշատակութիւնը: Քրիստոնեաներ Ա. դարուն Զատիկը հրեաներուն հետ կը տօնեն, Քրիստոսի Յարութիւնը յիշատակելով բոլոր վերջին տնօրէնութեանց հետ: Բ. դարուն էր, որ Քրիստոսի բոլոր սկզբնական տնօրէնութիւնները սկսան տօնուիլ Յայտնութեան կամ Աստուածայայտնութեան անուան ներբեւ: Քրիստոս աշխարհին յայտնուեցաւ իբրև փրկիչ եւ Աստուած:

Ինչպէս Գաբրիէլի Աւետումը, Բեթղեհէմի ծնունդը, հրեշտակներու փառարանութիւնը, մոգերու երկրպագութիւնը, քառասնօրեայ ընծայումը, Եգիպտոս փախուատը, Յորդանան մկրտութիւնը, երկնային նշանները, մինչեւ իսկ հրաշագործութեան սկիզբը: Այս մեծ տօնին օրը որոշուեցաւ Յունուար 6ին, ոչ այնքան ժամանակագրութեան հաշուով, որքան նեթամուսական տօնին փոխանակութեամբ:

Տօնը ոնեցաւ իր ութօրեքը իբր մեծ տօն եւ ճրագալոյցի օրն ալ իբրև պատրաստութեան օր: Տօնը հաստատուեցաւ ուրե օրերու վրայ, Յունուար 5: Աստուածայայտնութեան մեծ տօնին գլխաւոր խորհուրդը Քրիստոսի Մնունդը ըլլալով՝ Յունուար 6ը սկսաւ նկատիլ եւ կոչուիլ Մննդեան Տօն: Առաջին դարերուն տնօրինութիւններէն ումանք, գլխաւոր տօնէն բաժնուելով, առանձին յիշատակ կամ տօն ունեցան, եւ քառասնօրեայ Գալուատը Յունուար 6էն հաշուելով, դրուեցաւ Փետրուար 1ին, իսկ Աւետումը՝ Ապրիլ 7ին : Այս երկու բաժանումները մեր եկեղեցւոյ կողմէ ալ ընդունուեցան: Իսկ Ե.




յարուն, երբ արդէն Հայ Եկեղեցւոյ կարգադրութիւնները լիապէս կազմուած էին թարգմանիչներու ձեռքով, յոյներ Ծնունդն ալ զատեցին և զայն Դեկտեմբեր 25ին դրին, իսկ Յունուար 6ը ընդունեցին Յայտնութեան և Մկրտութեան օր:

Հայ Եկեղեցին սակայն այս բաժանումներուն համաձայն չգտնուեցաւ և մինչեւ այսօր ալ Յունուար 6ը կ'ընդունի իբրև Ծննդեան, Աստուածայայտնութեան ու Մկրտութեան թուական: Այդ պատճառով ամէն Ծնունդի պատարագի ընթացքին եթէ Շկատած էք ջրօրինէք կը կատարուի, որ ինքնին կը խորհրդանշէ Քրիստոսի Մկրտութիւնը:

## Բ) ՅԱՐՈՒԹԻՒՆ

Քրիստոսի Յարութիւնը քրիստոնէական Եկեղեցւոյ մէջ ամէնէն մեծ խորհուրդն ու փառաւոր տօնն է: Քրիստոսի Յարութեան Տօնը, այսինքն Զատիկը 35 օրերու շարժականութիւն ունի, ու Մարտ 22էն մինչեւ Ապրիլ 25 կրնայ հանդիպիլ: Իրեն հետ կը շարժին Զատիկէն դէպի վեր, մինչեւ առաջաւորաց տասը և զատիկէն դէպի վար մինչեւ Վարդապառ 14 շարաթները, ընդամէնը 14 շարաթներու շարժական միջոց մը: Քրիստոսի Յարութեան տօնը կը սկսի Զատիկը- տան նախընթաց ճրագալոյցի երեկոյեան և կը տեսէ 49 օրեր, որուն վերջին օրը, այսինքն 50րդ օրը, Հոգեգալուստն է: Յարուան մէջ ալ, բոլոր 52 կիրակիններն ալ Յարութեան տօներ են, և երբ որիշ տէրունի տօն ալ հանդիպի Յարութիւնը չի ջնջուիր:

Զատիկը կը Շկատուի մեր Եկեղեցւոյ գլխաւոր տօնը, քանի որ կը յիշատակէ Քրիստոսի երկար կեանքին վերջին և մեծագոյն դէպը, որ միաժամանակ Աւետարանին խանդալից պատգամն է:



Քրիստոնէական կրօնքի և միւս կրօնքներու միջեւ եղած հիմնական տարրերութիւններէն մէկը այն է, թէ մեր կրօնքի հիմնադիրը յարութիւն առած է:

#### Գ.) ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ

Հայ եկեղեցւոյ հինգ գլխաւոր տօներէն երրորդը, որ կը կոչուի նաև Պայծառակերպութիւն, Քրիստոսի պայծառ և լուսաւոր յայտնութեան պատճառով: Տօնուած դէպքը Քրիստոսի փառաւոր ու լուսաւոր կերպարանքով երեխին է իր առաքեալներէն երեքին՝ Պետրոսի, Ցովբաննէսի և Յակոբոսի, Գալիլիոյ Սուրբ Լեռան վրայ: Ըստ աւանդութեան, լեռը կոչուած է նաև Թափօր: Դէպքը կը պատմեն Մատթէոս, Մարկոս և Ղուկաս Աւետարանիշները:

Տօնը կը կատարուի Զատկէն 14 շաբաթ ետք, այսինքն Զատկէն 45 օրեր ետք: Հետեւարար, 30 տարուան շարժականութիւն մը կրնայ ունենալ Ցունիս 28էն Օգոստոս 1: Տօնախմբութիւնը երեք օրերու տեսողութիւն ունի: Կիրակի բուն տօնը, Երկուշարքի մեռնելոց, իսկ Երեքշարքի լուս տէրունի: Ցոյներ և լատիններ Այլակերպութեան տօնը կը կատարեն հաստատապէս, Օգոստոս նին:

Այս տօնը սկսած է համանարար Թարգմանչաց դարէն, այսինքն Տրդ դարէն և առաջին օրուան շարականը քերթողահայր Մովսէս Խորենացիին կը վերագրուի, իսկ աղօքըն ալ՝ Սովորիչ Վարդապետի: Շարականին Բ. և Դ. տուները Ներսէս Շնորհալի հայրապետին օրով աւելցուած են:

#### Դ.) ՎԵՐԱՓՈԽՈՒՄ

Ա. Աստուածածնի մեռնելուն և երկինք փոխադրուելուն յիշատակն է, որ կը տօնուի պարզ Աստուածային, վերափոխումն և կամ ննջումն անուններուն ներքեւ, որովհետեւ եկեղեցին կ'ընդունի, թէ Աստուածամօր մահէն ետք, Քրիստոս եկաւ և իր մայրը երկինք փոխադրեց: Տէրունի տօնին յիշատակութիւնը կը կատարուի Գալուատ փոխումն մօր բացատրութեամբ:

Վերափոխումը, նայ եկեղեցւոյ հինգ մեծ տօներէն չորրորդը, կը կատարուի Օգոստոս 12էն մինչեւ 18 համդիպող Կիրակին: Ունի շաբաթապահը, նաւակատիք և մեռնելոց: Ներսէս Շնորհալի հայրապետին կարգադրութեամբ, Աստուածածնայ տօնը վերածուե-

ցաւ 9 օրերու, Կիրակիէն մինչեւ յաշորդ Սրկուշաբթի:

Աստուածամայրը եզակի եւ բացառիկ դէմք մըն է քրիստոնէական եկեղեցւոյ մէջ: Անգերազանցելի անձնատրութիւն մը՝ Սուրբերու թագութին: Եկեղեցւոյ մէջ յատուկ յարգանքի արժանացած է իր որդիէն ետք: Եկեղեցին անոր ի պատիւ տարուան ընթացքին սահմանած է աւելի քան եօթը տօնախմբութիւններ: Ասկէ զատ ամէն օր առանց բացառութեան շարականներ կնրգուին առաւոտեան ժամերգութեանց ընթացքին, ի յարգանս Տիրամօր: Մեր Աստուածային Սուրբ Պատարագը կը սկսի անոր յիշատակութեամբը եւ բարեխօսութեանը դիմելով: Աստուածամօր այս բացառիկ հանգամանքին համար կրնանք մատնանշել երկու պատճառներ, որոնք իրարմէ անբաժան են.-

1.- Բնականաբար ան մեծ դեր ունեցաւ Քրիստոսի աճման մէջ, իսկ մանկութեան եւ պատանեկութեան տարիներուն զլիսաւոր հոգածուն, բարին իսկական առումով մայրը եղաւ:

2.- Աստուածամայրը իր լիութեան մէջ ունեցած է, այն նիմնական յատկութիւնները եւ առաքելութիւնները, որոնք անհրաժեշտ են սուրբ կազմելու համար, այսինքն՝ խոնարհութիւն, համբերութիւն, մաքուր սիրու, աստուածասիրութիւն, մարդասիրութիւն եւ մանաւանդ անալլայլ համակերպութիւն Աստուծոյ կամքին:

Նախնական դարերէն ի վեր, ունեցած ենք գեղեցիկ սովորութիւն մը, զոր աւանդաբար պահած ենք մինչեւ այսօր: Մեր ժողովուրդը սկիզբէն իսկ իր մէջ ունեցած է այն գեղեցիկ մտածումը, թէ ամէն պտղաբերութեան երախայրիքը պէտք է օրինութեամբ Աստուծոյ նուիրել: Խաղողը՝ պտույններուն ազնուագոյնը, իբր ուրախացուցիչ գինիի հիւթը, եւ ամէնէն կարեւոր հաղորդութեան խորհրդանշան եղող գինին, կ'օրինուի եկեղեցւոյ մէջ հանդիսաւորապէս եւ յատուկ ծէսերով:

Խաղողօրինէքի օրը, Աստուածածնայ տօնն է. հայկական մանրանկարչութեան մէջ յաճախ կը տեսնենք կամ կը հանդիպինք Ս. Աստուածածինը նկարուած՝ խաղողի ողկոյզով հանրանկարիչներու կողմէ:




## Ե) ԽԱՇՎԵՐԱՑ ԿԱՄ ՎԵՐԱԲՄԱՆ ԽԱՇ

Ամէնէն ԲԻՋԱ է Խաչի տօներուն մէջ: Իր պատմական խորը, սկզբնաւորութիւնը մինչեւ քրիստոնէութեան սկիզբը կ նրթայ: Որովհետեւ խաչը վերցնելու և փառաւորելու առաջին գործողութիւնը կը վերագրուի տեառնեղբայր Յակոբ առաքեալի, որ Երուսաղէմի առաջին եպիսկոպոսը եղած է և խաչը բարձրացնելով ի տես ժողովուրդին «Խաչի բո Քրիստոս Երկրպագանեմ» օրինութիւնն ու աղօթքները ըսած է:

Խաչվերացի տօնը կը կատարուի Սեպտեմբեր 14ին կամ առելի առաջ Բանդիպող ամէնէն մօտ Կիրակին: Այսինքն կրնայ տօնուիլ Սեպտեմբեր 11-17ի միջոցին Բանդիպող Կիրակին: Տօնին տեսողութիւնը եօթը օրերու վրայ կ Երկարի: Խաչվերացը տարրուան վերջին տաղաւար տօնն է և մեծագոյնը Խաչի տօներուն մէջ: Ի միջի այլոց ըսնճը, որ մենք չորս Խաչի տօներ ունինք. Վերացման Խաչ կամ Խաչվերացը, Գիտ Խաչը, Վարագայ Խաչ և Երևանան Խաչ:

Աստուածամօր պէս, և անոր Բետ շատ կարեւոր տեղ կը գրաւէ: Սուրբ Խաչը, Քրիստոնէական բոլոր Եկեղեցիներուն մէջ: Քրիստոնէական Եկեղեցիին կողմէ թէ Աստուածամօր և թէ Խաչին Բանդիպ սմուցուած բացառիկ այս յարգանքն ու սէրը, մէկ և նոյն դրդապատճառը ունեցած է: Երկուրն ալ Քրիստոսի կեանքին Բետ սերտ առնչութիւն ունին: Աստուածամայրը անրաժանելիորէն կապուած է մարդեղութեան մեծ խորհուրդին Բետ, իսկ Խաչը՝ փրկագործութեան:

Խախապէս խաչը անարգուած առարկայ մըն էր: Սկզբնական դարուն ամէնէն խիստ պատիժը խաչելութիւնն էր: Քրիստոսի խաչելութենէն ետք, սակայն, Քրիստոնէութիւնն ու խաչը գրեթէ նոյնացած են. ուր որ խաչ կը Եշմարուի կամ կը տեսնուի, անմիջապէս կ նզրակացնենք, որ այնտեղ քրիստոնէութիւն կայ կամ եղած է: Սկզբնական դարերուն քրիստոնեաներ զիրար խաչով կամ խաչի նշանով կը ճանչնային: Խաչը անոնց խորհրդանշանն էր: Հայանքի դարերուն իսկ, երբ արգիլուած կրօնք էր քրիստոնէութիւնը, նորադարձներ խաչով զիրար կը ճանչնային:



## ՍՐԵՎԱՎՆ ՊԱՏԱՐԱԳ ԵՒ ՍՈՒՐԲ ՀԱՂՈՐԴՈՒԹԻՒՆ

### ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ

Առաքեալները երբ տակաւին ողջ էին, ամէն քրիստոնեայ իր ունեցած ստացուածքը կամաւրաբար կը բերէր ու կը յանձնէր առաքեալներուն, որպէսզի հաւասարապէս բաժնըները բոլորին: Նոյնիսկ ճաշը կամ ընթրիքը միասին կ'ընեին, իբրև փոխադարձ սիրոյ ազնիւ արտայայտութիւն:


Յաջորդաբար, երբ քրիստոնեաներուն թիւը աւելցաւ, սկսան Յիսուսի վերջին ընթրիքի յիշատակին ճաշը միայն ընել միասին: Կը բերէին ճաց եւ գինի, կ'օրինէին զանոնք եւ միասնաբար աղօթելով՝ բոլորն ալ կը ճաշակէին:

Սր. Պատարագի ձեւը, որ ունինք այսօր, դարերու ընթացքին զարգացած եւ ճոխացած այս արարողութիւնն է ահա, հիմնուած՝ Յիսուսի վերջին ընթրիքի օրինակին վրայ եւ նոյնը կատարելու իր իսկ պատուերին համաձայն:

Սր. Հաղորդութեան խորհուրդը կը կատարովի Սր. Պատարագով: «Պատարագ» կը նշանակէ «Զոհ», «Նուէլ» կամ «Զոհաբերում»:

Ամէն անգամ որ Սր. Պատարագ կը կատարովի, Յիսուս Քրիստոս՝ նացի եւ գինիի ձեւերով կը զոհովի մեր մեղքերուն համար: Պատարագը, իր այս խորհուրդով ու սրբազան հանգամանքով, քրիստոնէական բոլոր պաշտամոնքներուն մէջ ամէնէն սրբազնն է ու նուիրականը:

Հայկական Պատարագը կը բաղկանայ չորս մասերէ:-



**Ա. ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ ՊԱՏԱՐԱԳԻ  
Բ. ԾԱԾՈՒ ՊԱԾԾՕՆ  
Գ. ԲՈՒՆ ՊԱՏԱՐԱԳ  
Դ. ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՐՉԱԿՈՒՄ**

**Ա. ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ ՍԲ. ՊԱՏԱՐԱԳԻ**

Կը սկսի Աւանդատան մէջէն, երբ Պատարագիչը կը սկսի հազիլ, ապա դուրս կ'ելլէ սարկաւագներով և մոմակիր դպիրներով, ձեռքերը կը լուսայ, ժողովուրդին դիմաց կը խոստովաճի իր մեղքերը և կը խնդրէ, որ աղօթեն իր մեղքերուն ներումին համար: Յետոյ կը բարձրանայ խորան և վարագոյրը կը փակուի: Վարագոյրին ետեւ, Պատարագիչը յատուկ աղօթքներով կը պատրաստէ նշանաբիր (նացը) և գինին:

Վարագոյրը կը բացուի և Պատարագիչը խնկարկելով աստիճաններէն կ'իջնէ, եկեղեցոյ շրջանը կ'ընէ (Միշտ խնկարկելով) և կրկին կը բարձրանայ խորան: Թափօրը կը խորհրդանշէ Քրիստոսի աշխարհ գալուատը: Խճակէս Յիսուս աշխարհ եկաւ, բաղարէ քաղաք շրջեցաւ և մարդոց քարոզեց նոգենոր թագաւորութիւնը «Երկինքի առքայութիւնը», նոյնակա Պատարագիչը ժողովուրդին մէջ կ'իջնէ խորանէն և խնկարկելով Աստուծոյ շնորհները կը բաշխէ ներկայ հաւատացեալներուն:

**Բ. ԾԱԾՈՒ ՊԱԾԾՕՆ**

Կը սկսի երբ թափօրի շարականը «Բարեխօսութեամբը»-ը կ'աւարտի և Պատարագիչը, խորան բարձրանալէն ետք, կ'նրգէ ըսելով.- «Օրհննեալ թագաւորութիւնն է Հօր և Որդոյ և Հոգոյ Սրբոյ ...»:

Ծաշու Պաշտօն (կամ Ծաշու արարողութիւն) կը կոչուի, որովհետեւ քրիստոնէութեան առաջին շրջանին՝ ճաշի կամ Յիսուսի վերջին ընթրիքի լիշտաւակը կատարելու ընթացքին, հաւատացեալները միասնարար Սբ. Գիրք, Աւետարան կը կարդային իրենց նոգին զօրացնելու Յիսուսի աստուածավին խօսքներով, կ'աղօթէին հաւաքարար և յետոյ կը ճաշակէին օրինուած նացը և գինին՝ Յիսուսի պատուէրին համաձայն:


## Գ. ԲՈՒՆ ՊԱՏԱՐԱԳ

Բուն Պատարագը կը սկսի Վերաբերումով: Այսինքն՝ Սարկա-  
տագը սկիբը (հացով ու գինիով) կ'առնէ խորհրդանոցէն (քովնոտի  
պատին մէջ բացուած պատուհանիկէն) և խորանին շուրջ (ետե-  
ւէն) դառնալով, հանդիսաւոր կերպով բարձրացուցած՝ խնկարկե-  
լով կը բերէ Պատարագիչին:

Վերաբերումի արարողութիւնը կը խորհրդանշէ ժողովուրդին  
բերած նուէրներուն յանձնումը Աստուծոյ, ճիշդ այնպէ՞ս, ինչպէս  
առաջին դարերուն հաւատացեալները իրենց սրտարուխ նուէրնե-  
րը կը բերէին և օրինել կու տային առաքեալներուն: Այդ նուէրնե-  
րով Պատարագէն ետք, միասնաբար կ'ընէին Սիրոյ Ծաշը:

Վերաբերումին կը յաջորդէ «Ողջոյն»ը (Ողջոյն տուք միմեանց),  
որով խաղաղութեան և միութեան ողջոյնը կամ համբոյրը (բարե-  
լը) կը փոխանցուի հաւատացեալ ժողովուրդին: Ողջոյն տուողը  
կ'ըսէ.- «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցա», իսկ ստացողը կը պա-  
տասխանէ.- «Օրինեալ է յայտնութիւնն Քրիստոսի»:

«Ողջոյն»ին կը յաջորդեն Սուրբ Սուրբ, Առէ՛ք, կերէ՛ք, Հայր  
Երկնաւոր, Որդի Աստուծոյ և Հոգի Աստուծոյ շարականները:



Ապա կը յիշաւակուին ազ-  
գային և միջազգային սուր-  
բեր, կ'նրգուի Յիսուսի  
տուած քրիստոնէական  
աղօթքի գեղեցկագոյն օրի-  
նակը՝ «Հայր Մեր»ը և այն  
հաւատացեալը, որ կը փա-  
փաքի՝ հաւատըով ու երկի-  
դածութեամբ կը ստանայ  
Սր. Հաղորդութիւն, Օրին-  
եալ է Աստուած շարականի  
երգեցողութեանէն ետք:

Հաղորդուող հաւատաց-  
եալները, յարգանքի հա-  
մար, պէտք է ծոմ պահած  
ըլլան (չուտել, չխմել նա-  
խորդ կէս գիշերէն ետք),  
խոստովանին (պարտաւոր

և՛ն յիշել իրենց խիղճին վրայ ծանրացող բոլոր մեղքերը, յանցանք-ները եւ անոնց բոլոր պարագաները՝ որքան կարելի է անշուշտ) եւ մաքուր ու խաղաղ բոգիով ընդունին Քրիստոսի խկական մարմինը՝ Սուրբ Հաղորդութիւնը:

Որդի Աստուծոյ շարականի երգեցողութեան ընթացքին է, որ Սուրբ Հոգիին գօրութեամբ՝ հացը եւ գիճին կ'ընդունին Շերկայութիւնը մեր Տիրոջ՝ Յիսուսի Քրիստոսի:

## Դ. ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՐՉԱԿԱՆԻՄ

Սր. Պատարագի աւարտին, Պատարագիչը կ'նրգէ: «Որ օրինեն զայնուսիկ» աղօթքը, որուն ընթացքին ան Աստուծմէ կը խնդրէ: ամբողջ աշխարհի խաղաղութիւն եւ բոլոր Բաւատացեալներուն Բամար՝ երջանկութիւն եւ բարօրութիւն: Ապա կը կարդայ Աւետարանէն Բատուած մը (Յովեաննեսի Աւետարանին առաջին Բամարները): Ցեսոյ «Պահպանիշ» աղօթքով կ'օրինէ Անրկայ Բաւատացեալները եւ կ'արձակէ զանոնք, որպէսզի մեկնին խաղաղութեամբ, մաղթելով որ Աստուած բոլորին հետ ըլլայ միշտ:

Օրինութիւնը եւ Արձակումը տալէն ետք, Պատարագիչը իշելով խորանէն՝ կ'ուղղուի Ասանդատուն: Խսկ ժողովութղը ճշմարիտ Բաւատացեալի իր Վերջին աղօթքը ընելէ եւ Սր. Աւետարանը Բամբուրելէ ետք, կը մեկնի եկեղեցիէն:

## ԵԲ. ՀԱՂՈՐԴՈՒԹԻՒՆ

Յիսուս իր քարոզներուն Բիմնական գաղափարներուն կողքին ու զուգանետ, շատ անգամ խօսեցաւ նաեւ «Երկնային Հաց»ի մը մասին, որ երկինքէն իշենքով՝ կեանք պիտի տար աշխարհի, մանաւանդ որ՝ երբ ժամանակը յարմար դատեց, բացայացտօրէն յայտարարեց ինքն իր մասին.- «Ես եմ կեանքի Բացը, ո՞վ որ ինձի գայ» երբեք պիտի չանօթենայ, եւ ո՞վ որ Բաւատայ ինձի՝ երբեք պիտի չծարաւանայ...» (Աւետ. Յովե. գլ. Զ.35): Եւ երբ հիեանները զանգատեցան, Յիսուս դարձեալ պնդեց իր յայտարարութիւնը.- «Ես եմ կեանքի Բացը: Անապատին մէջ ձեր Բայրերը մանանան կերան ու մեռան: Այս է Բացը, որ երկինքէն իշած է. եթէ մէկը այս ուտէ՝ յայտեան պիտի ապրի. եւ Բացը, որ ես պիտի տամ՝ իմ մարմինս է, զոր ես պիտի տամ աշխարհի կեանքին Բամար»:

Հրեաները այս յայտարարութիւնը լսելով կը վիճարանէին, թէ ի՞նչպէս կրնայ Յիսոս իր մարմինը տալ՝ ուտելու համար:

Յիսոս բացատրութիւն չի տար, այլ կը ծանրանայ իր մարմինը ուտելու եւ իր արինը խմելու պարտականութեան վրայ, որովհետեւ ասով մեր մարմինին եւ հոգիին մէջ կը դրուի անմահութեան յարութեան սերմք:

Իր ձերքակալութենէց քիչ առաջ, Յիսոս վերջին անգամ իր հաւատարիմ աշակերտները հաւաքեց զատկուան ընթրիքի սեղանին շուրջ, եւ իր մեկնումի հեռանկարին առցե՛ անսահման գորովով եւ յուզումով խօսեցաւ ու գործեց՝ հաստատելով Սր. Հաղորդութեան Խորհուրդը, իբր գրաւական իր անսահման սիրոյն:

Պաշտօնական ընթրիքը աւարտելէն յետոյ է, որ Յիսոս հաստատեց Սր. Հաղորդութիւնը՝ բաղարջ հացով (առանց թթմորի հացով) եւ անապակ գիճիով (զուտ, մաքուր գիճիով) և իր աշակերտներուն բաժնելով արտասանեց այն սրբազան բառերը, որոնց զօրութեամբ հացը և գիճին դարձան Յիսոսի խւկական մարմինը եւ արինը: Ամէնէն վերջ, Յիսոս իր աշակերտներուն պատուիրեց, որ իինը ալ նոյնը ընեն՝ իր յիշատակին համար:

Հրէական ընթրիքը յիշատակն էր Եգիպտոսի գերութենէն ազատութեան: Սր. Հաղորդութեան ընթրիքը ալ պիտի ըլլայ յիշատակը Յիսոսի մահուան, որով մարդիկ փրկուեցան չարին ու մեղքի գերիշխանութենէն: Յիսոս իր աստուածային հրաշագործ իշխանութիւնը հաղորդեց նաև իր առաքեալներուն, այսինքն՝ զանոնք բահանաներ ըրաւ իր նկեղեցին:

Սր. Հաղորդութեան Խորհուրդը կը կատարուի Պատարագով: Սր. Պատարագի արարողութեան ընթացքին է որ հացն ու գիճին, Աստուծոյ օրինութեամբ եւ աղօթքներով, կը վերածուին Յիսոսի մարմինին եւ արինին:

Յիսոս երկնային հացի մասին կատարած իր բոլոր արտայայտութիւններով, վերջին ընթրիքի ընթացքին կատարած արարոդութեամբ եւ այդ արարողութեան խորհուրդը կրկնելու յանձնարականով աւանդեց, թէ Ս. Հաղորդութիւնը այն խորհուրդն է, որ մեզ ուղղակի յարաքերութեան մէջ կը դնէ: Իր Աստուածային Առձին, շնորհներուն եւ ոյժին նետ: Ս. Հաղորդութեամբ մենք կը ճաշակենք Յիսոսի խւկական Մարմինը եւ Արինը՝ հացի եւ գիճի ձեւերով եւ Ա.Օ՝ կը միանայ մեզի, իր կեանքը կու տայ մեզի եւ մեր հոգիներուն համար: Ան կը դառնայ յախտենական կեանքի սնունդ՝ համաձայն իր աստուածային խոստումներուն:

## ՀԱՅ ՅԱՐԱԼԻՎՆՈՒԹԻՒՆՆԵՐ

Մինչեւ Ժ. դար, հայ ժողովուրդին մօտ գոյութիւն չունեին տարրեր տեսակի յարան- տանութիւններ: Ժ. դարուն սակայն, կաթո- լիկութիւնը կը սկսի լայն տարածում ունե- նալ հայոց մէջ՝ Աքրաբամ Եպս. Արծիւնանի շանքերով: Խսկ Ժ. դարուն, կաթոլիկու- թիւնը կը վերածովի հրապարակային գոր- ծունեութեան, յատկապէս երբ զայն տարա- ծողները պաշտօնական հովանաւորու- թիւնը կ հնանան Ֆրանսայի, որ ազդեցիկ դարձած էր Օսմանեան կայսրութեան սահ- մաններուն մէջ:

1827 Հոկտեմբեր 3ին, հայ կաթողիկէնե- րը կը խնդրեն Օսմանեան կայսրութեան սովթամէն (Մահմուտ), որ զիրենք անջատէ հայ ուղղափառ համայնքէն (առաքելական): Սովթամնը սակայն կ հոգէ հայ ազգը մէկ զլուխով՝ հայոց պատ- րիարքարանով կառավարուած տեսնել: Այդ նպատակով ալ աք- սորել կու տայ կաթողիկէ բոլոր քահանաները և անոնց հետեւող հայերը: 1830ին, երբ երոպական պետութիւններուն և Օսմանեան տէրութեան միջեւ հաշտութեան դաշինք կը կնքուի, Ֆրանսայի դեսպանին առաջին խնդրանքը կ նշանակ ազատութիւն տալ կաթո- ղիկէ հայերուն, որպէսզի ունենան իրենց պատրիարքը և անկախ եկեղեցին: Մէկ տարի ետք, Սովթամնը կը հաստատէ Յակոբոս վարդապետին կաթողիկէ հայերուն պատրիարք ընտրուիլը:

Հայ Աւետարականները տեսնելով կաթողիկէններուն յաջողու- թիւնը և քաջալերուելով անկէ, Ժ. դարէն սկսեալ կը փորձեն իրենց համար առանձին համայնք (միլլէք) մը կազմել՝ անջատուե- լով առաքելական եկեղեցիէն: Անոնց գլխաւոր կեղրոնները կ նւ- լան Խարբերդն ու Այնթապը, ուր դպրոցներ կը հիմնեն: 1846 թուականին խճողուած եւ բեղուն տարի մը կ նշանակ Աւետարական միաւորներուն համար եւ ի վերջոյ նոյն տարուան Օգոստոս 25ին պաշտօնապէս ծնունդ կ առնէ հայ Աւետարական եկեղե- ցին:



## ԴՐՈԾԱԿՆԵՐ

Ա.- ԴՐՈԾԱԿԻՆ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

Բ.- ԴՐՈԾԱԿԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Գ.- ԴՐՈԾԱԿԻՆ ԾԱԳՈՒՄԸ

Դ.- ԴՐՈԾԱԿՆԵՐ

1. Հայկական հարստութիւններու դրօշակները
  2. Հայկական Եռագոյնը
  3. Կաթողիկոսութեան եւ Պատրիարքութեան դրօշակները
  4. Ազգային Առաջնորդարանի դրօշակը
  5. Հ.Մ.Լ.Մ.ի դրօշակը
  6. Հ.Մ.Լ.Մ.ի Սկաուտական դրօշակը
  7. Մասնաճիւղի եւ խումբի դրօշակները
- Ե.- ԴՐՈԾԱԿԻ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ
- Զ.- ԴՐՈԾԱԿԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԶԵՒԾ ՍԿԱՌԻՏԵ ՍԿԱՌԻՏ
- Է.- ԴՐՈԾԱԿՈՎ ԲԱՐԵՒԵԼԸ
- Ը.- ԴՐՈԾԱԿԻ ԲԱՐԵՒԵԼԸ
- Թ.- ԴՐՈԾԱԿԻ ԳՈՐԾԱԾՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԾԱՐՈՒԱԾՔԸ
- ՍՐԱՀՆԵՐԸ ՆԵՐՍ
- Ժ.- ԴՐՈԾԱԿՆԵՐՈՒ ԾԱՐՈՒԱԾՔԸ ՑՈՂԱՆՑՔՆԵՐՈՒ ԸՆԹԱՑՔԻՆ
- ԺԱ.- ԴՐՈԾԱԿԻ ՄԸ ՓԱԹԹՈՒԱԾՔԸ ԵՒ ՊԱՀԵԼՈՒ ԶԵՒԾ
- ԺԲ.- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐ ԴՐՈԾԱԿԻՆ ՀԱՄԱՐ
- ԺԳ.- ՑԱՒԵԼՈՒԱԾ

**Ա.- ԴՐՈԾԱԿԻՆ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ**

Դրօշակը լաթի կտոր մըն է, ձեռնփայտի մը կամ ձողի մը վրայ ամրացուած:

**Բ.- ԴՐՈԾԱԿԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ**

Դրօշակը սովորական նիւթէ մը աւելին է: Ան ազգի մը, հաւաքանութեան մը կամ միութեան մը յոյսերուն, նպատակներուն եւ պարծանքին յարգուած խորհրդանիշն է:

## Գ.- ԴՐՈԾԱԿԻՆ ՄԱԳՈՒՄԸ

Դատմագիրներու համաձայն, եզիպտացիները իրենց զինուորները համախմբելու համար գործածած են աստուածներու դէմքերով գլխաւորուած ձողեր՝ զարդարուած գոյնգգոյն երիզներով։ Հաւանաբար ասոնք առաջին դրօշակներն էին։

Հետագային դրօշակները եղան որոշ գոյնի եւ չափի բոնաձնութերու վրայ ամրացուած պաստառները։ Անոնք կը գործածուեին զինուորներու հաւաքի ու համախմբումի համար եւ հեռուեն կը տեսնուեին շատ դիրութեամբ։

Հայաստանի մէջ դրօշակի օգտագործման հնագոյն տեղեկութիւնները կապուած են Հայկ Նահապետի աւանդութեան հետ։ Պատմագիրը կը գրէ. «Հայկ զայով Վանայ լիճի շրջանէց՝ իր դրօշը պարզեց ժայոի մը վրայ»։

Դրօշակներու գծագրութիւնները փոփոխութեան ենթարկուած են ժամանակի ընթացքին եւ պեղումներէ ի յայտ եկած է, որ նեթանոսական շրջանի դրօշակները կրած են վիշապի, արեւու, աղաւնիի եւ առիծի նկարներ։




## Գ.- ԴՐՈԾԱԿՆԵՐ

### 1.- ՀԱՅԿԱԿԱՆ

#### ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ

#### ԴՐՈԾԱԿՆԵՐԸ

Հայկական հարստութիւններու ժամանակաշրջանին, նեթանոսական օրերուն, դրօշակները կրած են զանազան հաւատա-





լիքներու խորհրդանշներ, իսկ քրիստոնէութիւնը մուտք գործելէ ետք, այդ խորհրդանշները եղած են խաչ, Մասիս, արծիւ, առիւծ: Ստորեւ նկարներ անոնցմէ:..

## 2.- ՀԱՅԿԱԿԱՆ ԵՌԱԳՈՑՆԸ

Հայաստանի Հանրապետութեան դրօշակը որոշուած է Բորիգոնական կարմիր, կապոյտ եւ նարնջագոյն գոյներով:

Եռագոյնի զաղափարը եկած է Բայ Բնագոյն պատմութեան: գոյները մասնաւոր իմաստ մը չունեին, սակայն Բետագային տրուեցաւ խորհուրդ եւ իմաստ:

Անոր չափին ու Բամենմատութեան մասին որեւէ ճշդում եղած չէ. այդ բոլորը յանձնուած է սահմանադրական ժողովի պատասխանատուութեան:

## 3.- ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ԵՒ

### ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ ԴՐՕԾԱԿՆԵՐԸ

Ամենայն Հայոց եւ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնները, ինչպէս նաև Կոստանդնուպոլսոյ եւ Երուասիլէմի Պատրիարքութիւնները

*Զինանշաններ.*



Ամենայն Հայոց Կրդ.



Կիլիկիոյ Կրդ.



**Կ. Պոլսոյ Պտր.**



**Երուսաղեմի Պտր.**

յատուկ դրօշակ չունին, սակայն ունին զինանշան, որով կը ներկայանան յատուկ արարողութիւններու: Դրօշակին գոյնը բաց կապոյտ է:

#### **4.- ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԴՐՈԾԱԿԲ**

Ազգային Առաջնորդարանը յատուկ դրօշակ չունի, սակայն ունի զինանշան, որով կը ներկայանայ յատուկ արարողութիւններու: Դրօշակին գոյնը բաց կապոյտ է:

#### **5.- Հ.Մ.Ը.Մ.Ի ԴՐՈԾԱԿԲ**

Հ.Մ.Ը.Մ.Ի դրօշակը ճշշդուած է Սկաուտական Ընդհանուր Մրագիր-Կանոնագրի թիւ 16 Յօդուածով:

Յօդ. 16 - Հ.Մ.Ը.Մ.Ի դրօշակը իրաքանչիր շրջանի կը տրամադրուի Հ.Մ.Ը.Մ.Ի Կեդրունական Վարչութեան կողմէ:



#### **6.- Հ.Մ.Ը.Մ.Ի**

#### **ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԴՐՈԾԱԿԲ**

Հ.Մ.Ը.Մ.Ի սկաուտական դրօշակը ճշշդուած է Սկաուտական Ընդհանուր Մրագիր-Կանոնագրի թիւ 17 Յօդուածով:

Յօդ. 17- Հ.Մ.Ը.Մ.ի սկաուտական դրօշակը հրաքանչիր շրջանի կը տրամադրուի Կեղրոնական Վարչութեան կողմէ:

## 7. ՄԱՍՆԱԾԻՒՂԻ ԵՒ ԽՈՒՄԲԻ ԴՐՈԾԱԿՆԵՐԸ

Հ.Մ.Ը.Մ.ի Սկաուտական Ընդհանուր Մրագիր-Կանոնագրով ճշդուած է նաև մասնաճիւղին սկաուտական դրօշակը եւ խումբին դրօշակը՝ Յօդուածներ 18ով եւ 19ով:


Յօդ. 18 - հրաքանչիր մասնաճիւղի սկաուտական կազմը կ'ունենայ իր դրօշակը՝ նման Հ.Մ.Ը.Մ.ի սկաուտական դրօշին, 90 սմ. x 67,5 սմ. մեծութեամբ, մասնաճիւղին գոյնով, որ կը ճշդուի Շրջանային Վարչութեան կողմէ: Դրօշակին վրայ կը գրուի մասնաճիւղին անունը հայերէնով եւ բնակած երկրին լեզուով:

Յօդ. 19 - Սկաուտական հրաքանչիր բաժանմունք կ'ունենայ իր դրօշակը՝ 80 x 60 սմ. մեծութեամբ, մասնաճիւղին գոյնով: Դրօշակին վրայ կը գրուի մասնաճիւղին անունը եւ բաժանմունքին թիւը կամ անունը հայերէնով եւ բնակած երկրին լեզուով:

## Ե.- ԴՐՈԾԱԿԻ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ

Սկաուտին համար սրբագոյն արարողութիւնը կը նկատուի դրօշակի արարողութիւնը:

Այս արարողութեան ներկայ կ'ըլլան սկաուտական բոլոր կազմերը անխստիր լման տարագով, սակայն անոր կը մասնակցին արիները, արենոյշները, երեցներն ու պարմանոնիները:



Այս արարողութիւնը կ'ունենայ վարող մը, որ ընդհանրապէս աշխատանքներու հերթապահը կ'ըլլայ, իսկ անոր կը նախագահէ ներկայ բարձրագոյն աստիճանաւորը:

Հերթապահի հրահանգին վրայ, խումբերէն դուրս կու գան դրօ-

շակ բարձրացնողները, որոնք նշանակուած կ'ըլլան իրենց խմբապետն եւ խոմբին ետեսէն վազելով կու գան ու կը բարեւեն ներթապահը եւ կ'անցնին դրօշակի ձողին դիմաց:

Մինչ ներթապահը կու տայ «պատրա՛ստ» հրահանգը:

«Պատուի ա՛ռ» հրահանգին դրօշակները կը բարձրանան կամ կ իջնեն:

Մանօթ.- Դրօշակները կը բարձրացնենք շատ արագ, իսկ երբ կ իջնեն՝ դանդաղ:

Արարողութեան ընթացքին դրօշակը կը բարեւենք, երբ կը գտնուի բարձր դիրքի վրայ:

Երբ դրօշակները բարձրանան կամ հակառակը՝ ներթապահը կու տայ «պատրա՛ստ», ապա՝ «հանգի՛ստ» հրահանգները:

Դրօշակակիրները պարանեները կ'ամրացնեն ձողին վրայ եւ կը վերադառնան իրենց շարքերը, բարեւելէ ետք ներթապահը, բարձրագոյն աստիճանաւորը եւ իրենց անմիջական պատասխանատուները:

## Զ.- ԴՐՕՇԱԿԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՉԵԽԸ ՍԿԱՌԻՏԵ ՍԿԱՌԻՏ

Դրօշակի փոխանցումը անհատէ անհատ կ'ըլլայ յատուկ ձեռվ:

ա.- Երկու անձերը զիրար կը բարեւեն:

բ.- Դրօշակակիրը դրօշակը կը թեքէ դէափի աջ եւ դէափի առջև կնրկարէ:

գ.- Դիմացինը կը ստանձնէ դրօշակը, ետ կը բերէ եւ դրօշակը ուղիղ կը բռնէ:

դ.- Երկու անձերը զիրար կը բարեւեն:

Մանօթ.-

1.- Երբ երկու անձերը նոյն աստիճանը կամ պաշտօնը ունին, դրօշակի փոխանցման վայրկեանին երկուքին ձեռքերը կու գան դրօշակի ձողին վրայ: (Տես Ակար թիւ 1 դիրքը):

2.- Երբ երկու անձերը տարրեր աս-



2



տիճաններ կամ պաշտօններ ունին, դրօշակի փոխանցման վայրկեանին երկուքին ձեռքերը կը գտնուին դրօշակի ձողին վրայ: (Տես նկար թիւ 2 դիրքը):

### **Ե.- ԴՐՈԾԱԿՈՎ ԲԱՐԵՒԵԼԸ**

**ա. Ազգային դրօշակները**

Ազգային դրօշակները երբեք չեն խոնարիթ որևէ դրօշակի կամ անձի:

**բ. Միութեան դրօշակ, Խումբի դրօշակ**


Այս դրօշակներով բարեւելու համար պէտք է զանոնք մօտաւորապէս 45 աստիճան ծոել առջև:

**գ. Խմբակային դրօշակ**

Այս դրօշակնով բարեւելու համար նկատի պէտք է առնել երկու ձեւ:

**1.- Առօրեայ**

Դրօշակը, զոր կը բռնենք աչ ձեռքով, կը փոխանցենք ձախ ձեռք: Գետիննէն մօտ 15 սմ. կը բարձրացնենք: Զայն կը մօտեցնենք մարմնին: Աչ ձեռքով կը բարեւենք ձախ բռունքքէն վեր:



**2.- Տողանցքներու ընթացքին**

Դրօշակը երբ պիտի բարեւէ՝ առջև կը ծոի 90 աստիճան:

### **Ը.- ԴՐՈԾԱԿԻՆ ԲԱՐԵՒԵԼԸ**

Դրօշակին բարեւելը պատի մըն է սկառտին համար:

Սկառտը դրօշակը կը բարեւէ, երբ ան բարձր դիրքի մը վրայ կը գտնուի (դրօշակի մը ձողին վրայ):

Երբ դրօշակներ կը տողանցեմ, սկառտը պարտի դրօշակը բարեւել, երբ ան կը գտնուի իրմէ 4 մեթը առաջ եւ շարունակել բարեւել մինչեւ որ 4 մեթը անցնի:

### Թ. ԴՐՕՇԱԿԻ ԳՈՐԾԱԾՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԸԱՐՈՒԱԾՔԸ ՄՐԱՀՆԵՐԷ ՆԵՐՍ





Երբ դրօշակ մը պիտի մտնէ շենքէ մը ներս, պէտք է ուշադրութիւն ընել, որ գետին չքսուի կամ չկոխակոտոի: Այս պատճառով երբ դրօշակին ձողը պիտի ծոենք, դրօշակին ծայրը կը բռնենք ձողին հետ միասին:


Եթէ քանի մը դրօշակներ միասնաբար շենքէ մը ներս պիտի մտցնենք, շարուածքը կ'ըլլայ յաջորդական, ազգային դրօշակը կ'ըլլայ առաջնորդողը:

Երբ դրօշակակիրները սրանի: մը ներս մտնեն՝ ներկաները պարտին ոտքի ելլել եւ այնպէս մնալ մինչեւ դրօշակակիրները նստին:

Դրօշակակիրները իրենց գլխարկը չեն Բաներ մինչեւ չնստին:

Դրօշակակիրները կը նըստին աթոռներու շարքին ամէցէն առջեւը, աչ կողմը:






Եթէ քանի մը խումբեր նստած են հաւաքավայրի մը մէջ, իրաքանչիւր խումբի դրօշակակիրները կը նստին իրենց խումբին առջևը, աջ կողմը

Նրբ դրօշակները գետեղուած են անշարժ, աջ կողմը պատույ դիրքն է: Ուրեմն, ազգային դրօշակը կը գետեղուի աշխն: Եթէ ուրիշ դրօշակներ կամ՝ անոնք կ'ըլլան ձախին: (Նոյնիսկ եթէ մէկէ աւելի են):

### **Ժ. ԴՐՕՇԱԿՆԵՐՈՒ ԾԱՐՈՒԽԱՆՔԸ ՏՈՂԱՆՑՔՆԵՐՈՒ ԸՆԹԱՑՔԻՆ**

Տողանցքներու ընթացքին ազգային դրօշակը միշտ առաջնորդողը կ'ըլլայ, ան կը գտնուի բոլորին մէջտեղը և կ'ըլլայ միաներէն մեծ ու աւելի քարձր դիրքի վրայ:

### **ԺԱ. ԴՐՕՇԱԿԻ ՄԸ ՓԱԹԹՈՒԽԱՆՔԸ ԵՒ ՊԱՀԵԼՈՒ ԶԵՒԾԸ**



Երբ դրօշակը կը դադրի գործածուելէ, պարտինք զայն պահել լատուկ տուփի մը մէջ:

Դրօշակը երկու անգամ երկայնքի ուղղութեամբ կը փաթթենք: Ապա աջ կողմէն կը սկսինք եռանկիւնաձեւ փաթթել մինչեւ վերջ:

Նախապէս պէտք է ուշադրութիւն ընել, որ դրօշակը բոլորովին չոր ըլլայ և Բարկ եղած նորոգութիւնները ըլլան:

## ԺԲ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐ ԴՐՕՇԱԿԻՆ ՀԱՄԱՐ

ա. Դրօշակը միշտ պէտք է ազատ ծածանի:

բ. Դրօշակը նորիգոնական վիճակի մէջ բնաւ չի գործածուիր, բացի մէկ պարագայէ, երբ գետեղուած է դագաղի վրայ, դրօշակի գլխաւոր անկիւնը՝ դիակի ձախ ուսին:

գ. Երբ դրօշակը մաշած է եւ չի նորոգուիր. պէտք է կտրտել ու ամրողութեամբ այրել: Պէտք է վատան ըլլալ, որ դրօշակը բոլորվին մոխացած ու անճանաչելի դարձած է:

դ. Միութեան եւ սկառուտական դրօշակները միութեան կը պատկանին եւ անհատական պատկանելիութիւն չեն կրնար ըլլալ:

ե. Երբ դրօշակ մը յանձնուած է խմբապետի մը՝ առ ի գործածութիւն, այդ խմբապետը պատասխանատուն է այդ դրօշակին:

զ. Երբ ազգային դրօշակը կը ծածանի ուրիշ դրօշակներու նետ միասին՝ միւսներէն աւելի բարձր դիրքի վրայ պէտք է ըլլայ:

է. Երբ քանի մը երկիրներու դրօշակները միասին կը գտնուին՝ բոլորը նոյն բարձրութեան վրայ կ'ըլլան:

ը. Սուօփի առիթներով՝ դրօշակը իր ձողին կատարը Բանելէ ետք, մէկ երրորդով վար կ'առնեն:

Թ. Դրօշակին ձեւը երբ խաչաձեւ է, մէջտեղի բարձր ձողէն կը ծածանի ազգային դրօշակը, աջ կողմը երկրորդը և ձախին՝ երրորդը:


Ժ. Երբ դրօշակի երկու ձողեր զիրար կը խաչաձեւն, ազգային դրօշակին ձողը կ'ըլլայ վերը:

Ժա. Միայն սկառուտական դրօշակի ձողը գլխաւորուած կ'ըլլայ շուշանածաղիկով:

## ԺԳ. ՑԱԽԵԼՈՒԱԾ

Սկառտական դրօշներու գոյներուն նշանակութիւնները.-

- 1.- *Շերմակ:* Մաքրութիւն, արդարութիւն
- 2.- *Մոխրագոյն:* Համբերութիւն, մեղմութիւն
- 3.- *Կարմիր:* Ցանդանութիւն, վերանձնութիւն
- 4.- *Նարնջագոյն:* Չուարթութիւն, լաւ նկարագիր, հարստութիւն
- 5.- *Բաց կապոյտ:* Վեճ նպատակ
- 6.- *Մութ կապոյտ:* Հնարամտութիւն
- 7.- *Ուկի դեղիճ:* Գործնական ճարտարութիւն
- 8.- *Մութ դեղիճ:* Աշխատանք
- 9.- *Մանիշակագոյն:* Ցարատեւութիւն
- 10.- *Արճագոյն:* Ծարպիկութիւն
- 11.- *Բաց կանաչ:* Ցոյս, անձնուիրութիւն
- 12.- *Մութ կանաչ:* Անտառի գիտելիք, բնութեան սէր
- 13.- *Սև:* Ոյժ, վստահութիւն, ապահովութիւն



## ԲԱՆԱԿՈՒՄ

### Ի՞նչ է ԲԱՆԱԿՈՒՄԸ

Բանակումը սկասուտական կեանքի կարեւոր բաժիններէն մէկն է: Բանակումի ընթացքին սկասուոր կը կատարելագործէ այն ինչ որ սորված է ակումբէն ներս և կամ սկասուտական զանազան աշխատանքներու ընթացքին: Բանակումի նպատակն է սկասուոր վարժեցնել ընկերային և հաւաքական շարքաջ կեանքի: Բանակումի մը միջոցին է, որ սկասուտին մէջ ձիրքեր ի յայտ կու գան. օրինակ, համեղ ճաշեր եփելով, գեղեցիկ ձեռային աշխատանքներ պատրաստելով, ետայլ:

### Ո՞վ Եի Ի՞նչ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՆԿԱՏԻ ԱՌՆԵԼՈՎ ԿԸ ԿԱՅՄԱԿԵՐՊԻ ԲԱՆԱԿՈՒՄ ՄԸ

Բանակումը կը կազմակերպէ միութեան մը պատախանատու մարմինը այս մարմինը բանակումի յաջողութեան համար հարկ է որ նկատի առնէ հետեւեալները.-

**ա.** *Պաշտօններու բաժանում*, որպէսզի պատախանատու մարմինն գործ յաջողութեամբ պակուի, նախքան բանակումի նախապատրաստութեան սկսիլը պայման է, որ իրաքանչիւր պատախանատու եղբօր տրուի պաշտօն մը, համաձայն իր կարողութեան, որպէսզի իրաքանչիւրը իրեն Վստահուած գործը կատարելով աշխատանքը ըլլայ ամբողջական:

**բ.** *Խումքին մակարդակը*, որպէսզի անոր հիման վրայ պատրաստէ յայտագիրը:

**գ.** *Թիրի հարցը*, բանակումէն առնուազն շարաթ մը առաջ պէտք է պատախանատու մարմինը ունենայ մասնակցողներուն անուանացանկը, որպէսզի ըստ այնմ պատրաստէ գոյքերու ցանկը, ճաշացուցակը, բանակը, և ապահովէ երթ ու դարձը:

**դ.** *Բնութեան պայմանները*, եթէ կազմակերպուած բանակումը ամառ ատեն է, այն ժամանակ բանակումի սովորական գոյքերով կ'երթան, իսկ եթէ ձմրան շրջանին է, պէտք է նկատի առնուի

անձրեսի պարագան, որպէսզի ամոր հիման վրայ, անձրորդ նայլըներ և վրաններ տարուին գետինը փողելու համար, և կամ ակօններ բացուին վրանին շուրջ, որպէսզի տնդացած անձրեւը ակօններուն միջոցով հնոանայ բանակավայրէն: Իսկ եթէ բանակումը ձիւնի վրայ է, պէտք է յարդ կամ այլ միջոցներ տարուին, որպէսզի գետնի պաղը չազդէ վրաններու տակ քնացողներուն:

## ԽՄԲԱՊԵՏԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԲԱՆԱԿՈՒՄԻՆ ԱՌԱՋ

- 1) Ընտրել բանակումի յարմար վայր մը:
- 2) Ծշդել բանակումին նպատակը և պատրաստել ծրագիրը:
- 3) Պատրաստել բանակումի բոլոր գոյքերուն ցանկը, նուազագոյնը շարաթ մը առաջ:
- 4) Տեղեակ պահել սկառտները և ծնողները թուականէն նուազողնը ամիս մը առաջ:
- 5) Ծշդել բանակումին սակը և կանխավճարներ ապահովել:
- 6) Նախապէս արտօնութիւն ստանալ պատասխանատու մարմիններէն:
- 7) Ունենալ հիրաքանչիւր սկառտի հասցէն, առաջքը առնելու համար որեւէ պատահարի մը:
- 8) Բանակավայրի հողատիրոջմէ արտօնութիւն ստանալ:

## ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՅՔԵՐՈՒ ՑԱՆԿ

- 1) Բանակումի պայուսակ:
- 2) Երկու պղամքէթ և կամ քնապարկ:
- 3) Մարզական տարագ:
- 4) Անձրեսի վերարկու կամ ժաքէթ:
- 5) Բարակ սպոնզ, բարձ մը յարդէլիցուած:
- 6) Զոյգ մը անձրորդ կօշիկ և մարզական կօշիկ:
- 7) Սկառտական անձրորդ շապիկ:




- 8) Լողալու անհրաժեշտ գոյքներ:
- 9) Անձեռոց և թաշկինակ:
- 10) Օճառ՝ յատուկ տոսիի մը մէջ դրուած:
- 11) Ակուայի դեղ և վրձին:
- 12) Սանտր և բայելի:
- 13) Դանակ, դգալ, պատառաքաղ, պնակ, գաւաթ:
- 14) Ասեղ, դերձան, կոճակ, մկրատ:
- 15) Ապահով ասեղ, կօշիկի ճերկ:
- 16) Լուսարձակ, սկառտական դանակ:
- 17) Սկառտական և ընթերցանութեան յատուկ գիրքներ:
- 18) Ժամացոյց, Շկարելու գործիք իր ֆիլմերով:
- 19) Նոթատետր, մատիտ, մելան:
- 20) Կուրտ, կողմնացոյց:
- 21) Սկառտական և ժողովրդային երգարան:
- 22) Որեւէ նուազարան:
- 23) Գործի յատուկ բնագուստ:
- 24) Հասար բուրդ:
- 25) Ներքնազգեստ:
- 26) Աւելորդ գուլպայ:

### **ԽՄԲԱԿԱՑԻՆ ԳՈՅՔԵՐ**

Խմբակային դրօշակ, 2 վրան, 2 կաթսայ, 2 տապակ, կացին, մուրճ, բան, բրիչ, սղոց, պարան, բաղնիքի թուղթ, 2 լապտեր, գաւազան, կարմիր խաչի պղտիկ տոսի, վրանի ցից, խոհանոցի դանակ, դգալ, պատառաքաղ, մաղ, գետնախնձոր մաքրելիք, տփեղէն բանալու գործիք, լուցկի, ջուրի փոքր ընդունարան, կերակորները պահելու յատուկ տոսի, Աայլը՛՛ տոպրակներ, մաքրութեան յատուկ բնականելսիչ դեղեր:

### **ԽՈՒՄԲԻ ԳՈՅՔԵՐ**

Խումբի գոյքները կ'ընդգրկեն խմբա-



Կին բոլոր գոյքերը, սակայն անոնց թիւն ու քանակը կը ճշդուի մասնակցողներու թիւին համաձայն: Ցաւելեալ՝ խումբին դրօշակը, կողմնացոյց, նոթատետր, քարտէս, ժամացոյց, քարիդ, սկառտական գիրքեր, կարմիր խաչի տուփ իր պիտոյքներով, լապտերի աւելորդ ապակի եւ պատոյզ, շարժուն քարձրախօս (մեկաֆօն):

## ԳՈՅՔԵՐՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ

Այս եղբայրը, որ կոչուած է այս պարտականութեան, պարտի նախապէս պատրաստել քանակումի բոլոր գոյքերուն ցուցակը, իսկ քանակումի ընթացքին բոլորը մէկտեղել ապահով վայրի մը մէջ: ԱՅ կը նոթագրէ իրաքանչիր գոյք, որ կը յանձնէ: Խմբակի մը եւ ուշադրութիւն կ ՚ընէ, որ գիշերը գոյքերը գետին շմնան եւ խոնաւութիւն չառնեն:

Բանակումի աւարտին ան կը ստուգէ որ գոյքերը ամրողական են:

## ԲԱՆԱԿԱՎԱՅՐԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

- 1) Բանակավայրը պէտք է ըլլայ հարթ գետնի վրայ, անտառի մէջ:
- 2) Պայման է որ քանակավայրէն ներս ըլլան շուր տեղեր:
- 3) Բանակավայրին հողը պէտք է ըլլայ չոր, պէտք չէ խոնաւ տեղեր վրան լարել. նաև՝ պէտք չէ ճամիճներու մօտ ըլլայ:
- 4) Բանակավայրին մօտ պէտք է ըմպելի չուր ըլլայ:
- 5) Բանակավայրը պէտք է բնակութենէն: նեռու ըլլայ, որպէսզի տղաքը իրենց աշխատանքները տանին ամենայն հանդարտութեամբ:
- 6) Պէտք է երթեւեկի դիրութիւններ ըլլան եւ մօտերը շուկայ գտնուի, որպէսզի անհրաժեշտ գնումները կատարուին:
- 7) Բանակելու համար, պէտք է հողատիրոցմէ արտօնութիւն առնուի:
- 8) Պէտք է քանակավայրին մօտ քիշկ ըլլայ, կամ ապահովուի թշկական խնամք:
- 9) Պէտք է ապահովուի քանակումին երթ ու դարձը:

## ԾԱԾԻ ՕՐԵՆՔՆԵՐԸ ԵՒ ԱՆՈՒՑ ՀՈԳԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ

1) Նախըքան ճաշեղը սկառուտը պարտի ձեռքերը լաւ մը լուալ:

2) Բոլոր խումբը միասին ճաշի կը հատի, խմբապետին հրամանին վրայ (եւ կամ խմբակի առաջնորդին հրամանին վրայ):

3) Նախըքան ճաշեղը խումբը կամ խմբակը պարտի աղօթել:

4) Ծաշը ուտել հանդարտ եւ առանց աղմուկի:

5) Որեւէ սկառուտ ճաշի ընթացքին չի կրնար առանց խմբապետին արտօնութեան տեղին ելլել:

6) Գորհանալ իրեն տրուած բաժինով, չկշտամպու պարագային խնդրել խորհարարեն, բայց բնաւ տեղին չելլել ճաշի պատրուակով:

7) Բոլորը կը ցրուին այն ատեն, երբ բոլորը ճաշած եւ միասին աղօթած են երկրորդ անգամ:



## Ի՞ՆՉՊԼՍ ՀՈԳ ՏԱՆԻԼ ԾԱԾԵՐՈՒՆ

1) Պէտք է կերակուրները ըլլան թարմ, որպէսզի թունատրման ոչ մէկ հարց ծագի, մանաւանդ՝ ամառո:

2) Խորհարարները պէտք է լաւապէս լուամ եւ մարուր տեղեր պահեն խորհանոցին գոյքերը:

3) Ամէն օր հոգ տանիլ մթերանցի մաքրութեան:

4) Նախընտրելի է, որ ուտեստեղենները պահուին գետնէն որոշ բարձրութեան մը վրայ, որպէսզի միշատները շիասնին:

5) Նախընտրելի է, որ շաքարը, աղը, եւայլն պահուին յատուկ տուփերու մէջ եւ իրաքանչիրին վրայ գրոի պարունակութիւնը:

6) Միսի պարագային պէտք է պահել թաց լաթի մը մէջ և շուրին օդէն կախել (արակելագոյնը մէկ օր):



Կերպընկալէ կօշիկ շիագնին: Խորաքանչիւր սկառոտ պէտք է ուշադրութիւն ընէ, որ արեւահար շըլլայ, միշտ գլխարկ գործածելով եւ առատ չուր խմելով:

## ԲԱՆԱԿԱՎԱՅՐԻ ՆԵՐՔԻՆ ԴԱՍՍԱԻՐՈՒՄ

1) Ծշղել բանակավայրին մուտքը եւ մուտքին դնել խումբին անունը:

2) Ծշղել բանակավայրին ցանկապատերը:

3) Մուտքէն քիչ մը անդին կ'ըլլայ դրօշակին ձողը եւ անոր մօտք՝ յայտարարութիւններու տախտակը:

4) Խորհանոցը կ'ըլլայ բանակավայրին ետեւի կողմը՝ ըստ հովի ուղղութեան, որպէսզի ճաշին բոյրը բանակավայր չմտնէ:

5) Խորհապետին վրանը կ'ըլլայ դրօշակի ձողին մօտ:

6) Արտաքնօցը կ'ըլլայ խորհանոցէն անդին, բանակավայրէն 150 մ. հեռու, պայման է որ ամէն օր կիրով մաքրուի, ինչպէս նաև՝ 3 օր անգամ մը վայրը փոխուի:

7) Լուացարանը կարելի է խորհանոցին մօտ հաստատել:


8) Խարոյկին վայրը կ'ըլլայ դրօշակի ձողին մօտ:

9) Մատուկարարման վրանը կ'ըլլայ խորհանոցին մօտ:

10) Ճաշարանը կ'ըլլայ խորհանոցին եւ բանակավայրին մէջտեղ:

11) Հագուստները փոխելու եւ չորցնելու տեղը կ'ըլլայ վրաններուն մօտ:

12) Աղբերու հաւաքումը կ'ըլլայ բանակավայրէն դուրս, յարմար վայր մը, պայմանով որ ամէն օր աւազով կամ հողով ծածկը-ի:



## ԿԵԱՆՔԸ ԲԱՆԱԿԱՎԱՅՐԻՆ ՆԵՐՄ

Բանակավայրեն ներս գործերը պէտք է բաժնուած ըլլան:

Իրաքանչիւրը պէտք է իր պարտականութեան գիտակից ըլլայ և կարելին ընէ հաւաքական կեանքին յաջողութեան: Հերթապահն է, որ բանակավայրեն ներս կը հսկէ յայտագրին գործադրութեան և աշխատանքներուն:

Պահակութիւնը պէտք է բծախնդրութեամբ կատարել: Պահակներու հանդէայ յարգանք ցոյց տալ և կորով ներշնչել: Անհրաժեշտ է նաեւ ամէն գիշեր գումարել աստիճանաւորական ժողով մը, որ կը քննարկէ այդ օրուան կատարուած աշխատանքները և վերջնական հումի մէջ կը դնէ յաջորդ օրուան յայտագիրը:

Բանակավայրեն վերադարձին պէտք է բանակավայրը մաքուր ըլլայ և որեւէ աղը չննայ: Իրաքանչիւր սկառուտ պէտք է հոգ տանի իր ֆիզիքականին: Բանակավայրեն ներս իրաքանչիւր սկառուտ պէտք է ուշադրութիւն ընէ, որ որեւէ գոյք, մասնաւորապէս հագուստեղէն և պլանքէթներ, գիշերը վրանէն դուրս չճգէ, որպէսզի խոնաւութիւն չառնէ:

Խմբապետին պարտականութիւնն է ամէն առաւօտ կատարել բանակավայրի ընդհանուր քննութիւն: Քննութեան ընթացքին նախնական է, որ խմբակը ունենայ յատուկ անկիւն մը և հոն պարանի մը վրայ փուէ պլանքէթները և հագուստները, որպէսզի թէ՝ արեւ տեսնեն և թէ խոնա վիճակի մէջ չմնան անոնք: Քննութեան ընթացքին պայման է, որ խմբակին վրանները միօրինակ կերպով յարդարուած ըլլան:

Խմբապետին պարտականութիւնն է դարձեալ քաջալերել սկառուտները, որպէսզի ամէն օր իրենց հագուստները փոխեն և հոգ տանին իրենց մաքրութեան, երկար ատեն մարզական կամ



## ՅԱՅՏԱԳԻՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԵԱՆ ԶԵԽԸ

Բանակումի յայտագիրը կը պատրաստով աստիճանաւորական ժողովին կողմէ: Յայտագիրը պէտք է ըլլալ այլազան եւ ճոխ, պէտք է ընդգրկէ դաստիարակչական բնոյթ ունեցող նիւթերու շուրջ դասախոսութիւններ եւ գրուցներ, ըլլան անոնք ազգային թէ սկառտական, արշաւներ, մարզանքներ, մարզական խաղեր, սկառտական խաղեր, ձևոային աշխատանքներ, եւայլն:

## Ի՞ՆՉՊԻՍ Կ'ԸՆԹԱՆԱՑ ՄԻՕՐԵԱՅ ՅԱՅՏԱԳԻՐ ՄԸ

Բանակումի մը միօրեայ յայտագրին գլխաւոր աշխատանքները կարելի է բաժնել երեք մասի:-

- 1) ԱՌԱԽՈՏԵԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹԻՒՆ
- 2) ՑԵՏՄԻՉՈՐԷՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹԻՒՆ
- 3) ԳԻԾԵՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹԻՒՆ

Իսկ ժամական բաժանումի դրույթեան ձևու հետեւեալն է.-

6.00-9.00 տեղի կ'ունենայ զարթնում, մարզանք, լուացուիլ, բանակավայրի յարդարում, նախաճաշ, վրաններու քննութիւն եւ դրօշակի արարողութիւն:

9.00-13.00 առաւտեան գործունեութիւն  
13.00-15.00 ճաշ եւ հանգիստ  
15.00-18.00 յետմիջօրէի գործունեութիւն  
18.00-20.00 դրօշակի արարողութիւն եւ ընթրիք

20.00-22.00 գիշերային գործունեութիւն, որ ընդհանրապէս կեղրունացած կ'ըլլալ խարուկաբանդէսներու, գիշերային խաղերու եւ գրուցներու վրայ:

**Մանօթ.-** Բանակավայրին քննութիւնը տեղի կ'ունենայ դրօշակի արարողութենէն առաջ, որուն անմիջապէս կը յաջորդէ դրօշակի արարողութիւնը, որ խմբապետը կը յայտարարէ առաջին հանդիսացող լաւագոյն երկու խմբակներուն անունները, ապա կը նրաիրէ խմբակներէն ներկայացուցիչներ՝ դրօշակները բարձրացնելու համար:

## ԽՄԲԱՊԵՏԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆԵՐԸ ԲԱՆԱԿՈՒՄԻ ԱԽԱՐՏԻՆ

1) Հոգ տանիլ, որ խոհանոցի և մթերանոցի գոյքերը մաքուր վիճակի մէջ վերադարձնին:

2) Բանակավայրը վերադարձնել իր նախկին վիճակին և ոչ մէկ բնուք ձգել:

3) Զգել օգտակար լիշտակ մը՝ եթէ կարելի է:

4) Վստաբ ըլլալ, որ իրաքանչիւր սկառտ ապահով տուն հասաւ:

5) Բոլոր գոյքերը հաւաքել եւ դասաւորել կեղրոնին մէջ, որպէսզի ապագային դարձեալ գործածուին:

7) Պատասխանատու մարմինին ներկայացնել մանրամասն տեղեկագիր մը:



## ԲԱՆԱԿՈՒՄԻՑԵՍԱԿՆԵՐ

Բանակումները իրարմէ կը տարբերին ըստ իրենց հետապնդած նպատակին.-


1) **ՏԱՐԵԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ.**- Այս այն բանակումն է, որը սկառտական խումբ մը, ամէն տարի, ամրան ընթացքին անպայմանօրէն կ'ունենայ: Այս ամէնէն ընդհանրական բանակումն է, որ կը շեշտէ հաւասարապէս բանակումի մը հետապնդած նպատակներուն վլայ, ինչպէս՝ չարքաշ կեանքի վարժութիւն, բարոյական դաստիարակութիւն և զարգացում:



**2) ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԿԱՄ ԴՊՐՈՑ ԲԱՆԱԿՈՒՄ.-** Հոս շեշտը կը դրուի սկառտի գարգացման և յառաջդիմութեան վրայ. նու է որ սկառտը կ'ամրողացնէ իր մտային պաշարը իրեն տրուած զաղափարական դասախոսութիւններու միջոցով, նաև կ'ամրողացնէ սկառտական իր գիտելիքները:

**3) ՌԱ.Լ.Ի ԲԱՆԱԿՈՒՄ.-** Սկառտական աշխատանքներու ցուցադրութեան յատուկ բանակում մըն է: Նման բանակումի մը կը մասնակցին միասնաբար մէկէ աւելի խոսմքեր, եւ որոշ ժամանակի ընթացքին կը պատրաստեն զուտ սկառտական ձեռային աշխատանքներ, ինչպէս՝ կամուրջներ, աշտարակներ, եւայլն: Այս բանակումը կը հետապնդէ երկու նպատակ, նախ խոսմքներու միջեւ կը ստեղծէ մրցակցութիւն և սկառտները բնականաբար կը գարգացնեն իրենց թեքմիքը, երկրորդ՝ ուղի բանակումը կը հանդիսանայ սկառտութեան քարոզչութեան լաւագոյն միջոցներէն մէկը:

**4) ԱՐԾԱԽ ԲԱՆԱԿՈՒՄ.-** Այս կը տարբերի միւսներէն, այն իմաստով որ աւելի կարճ է եւ ընդհանրապէս կը տեսէ 2էն 3 օր: Այս բանակումը կ'ըլլայ բալելով, յստակ բանակավայր մը չ'ունենար, այլ՝ վրանմներուն վայրը կրնայ փոխուիլ 2-3 անգամ: Սկառտները այդ օրերու ընթացքին կը կտրեն 40-50 քլմ. ճամրայ: Արշաւ բանակումները կը հետապնդեն մասնաւոր նպատակ, օրինակ՝ որոշ շրջանի մը քարտեսը գծել, կամ կողմնացոյցով առաջնորդուիլ, շրջանի մը ժողովուրդին ապրելակերպին ծանօթանալ եւ կամ հանրային սպասարկութիւններով ժողովուրդին օգնել:



**5) ԸՆ.ԲԱ.ԹԱՎԵՐՁԻ ԲԱՆԱԿՈՒՄՆԵՐ.-** տեղի կ'ունենան ամսը- տան վերջին շաբաթը: Նպատակն է գործնականորէն կիրարկել մէկ ամսուան ընթացքին ակումբէն ներս փոխանցուած գիտելիքները:

**6) ԾԱՄՊՈՐԻ.-** Կը կազմակերպուի քանի մը տարին անգամ մը և ամէն անգամ տարբեր երկրի մը մէջ, զանազան երկիրներու սկառտական խումբերու մասնակցութեամբ: Կան զանազան տեսակի ճամպորիներ:-

**ա.-** Արաբական ճամպորին, որուն կրնան մասնակցիլ արարական երկիրներու սկառտական կազմերը: Այս ճամպորին կը կազմակերպի 2 տարին անգամ մը:

**բ.-** Միջազգային ճամպորին, որ կը կազմակերպուի 4 տարին անգամ մը, մասնակցութեամբ աշխարհի բոլոր երկիրներու սկառտական կազմերուն:

**գ.-** Այս երկութին վրայ կրնանք աւելցնել երրորդ մը՝ Հ.Ա.Ը.Մ.ի Բամա-Հ.Ա.Ը.Մ.ական բանակումը, որ տեղի կ'ունենայ 4 տարին անգամ մը, անոր կը մասնակցին Հ.Ա.Ը.Մ.ի զանազան մասնահիղերը: Համա-Հ.Ա.Ը.Մ.ական բանակումը կը կազմակերպէ Հ.Ա.Ը.Մ.ի Կեղրոնական Վարչութիւնը:



# ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՐԾԱՌ ԲԱՆԱԿՈՒՄ

Ա.- ՆԱԽԱԲԱՆ

Բ.- ՀԵՏԱԶՈՏՈՒԹԵԱՆ ՆՊԱՏԱԿԸ

Գ.- ԱՐԾԱԻԾ ԵՒ ԱՆՈՐ ՊԱՐՏԱԽՈՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Դ.- ՏԵՂԵԿԱԳԻՐ

Ա.- ՆԱԽԱԲԱՆ

Հետազօտական արշար այն արշաւն է, որ կ'ըլլայ հետիոտն։ Հետեւարար, այս արշաւին հանոյքներէն մէկը այն է, թէ առիթը պիտի ունենաս այցելելու այն վայրերը, որ քիչեր բախտը ունեցած են այցելելու։ Այս մէկը քեզի առիթ պիտի ստեղծէ, որ անմիջական կապի մէջ մտնես բնութեան հետ և պահ մը անդրադառնաս անոր գեղեցկութեան և ստեղծագործութեան։



Բ.- ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՐԾԱԻԾ  
ՆՊԱՏԱԿԸ

1) Ակառուտին մօտ զարգացնել արկածախնդրութեան ոգին։ Օրինակ՝ լեռ մագլցիլ, լողալ, գիշերային արշաւ կատարել, բնութեան պտուղներով ճաշ պատրաստել, եւալլ։

2) Զարգացնել բնութեան սէրը և գեղեցկութեան գիտակցութիւնը։

3) Զարգացնել սկաուտին իմաստութիւնը, ուշադրութիւն ընելու և եզրակացութիւն համելու կարողութիւնը:

4) Մարզել մարմինը և բոգին՝ կարենալ դիմադրելու համար դժուարութիւններու:

5) Մանօթանալ արշակի վայրին աշխարհագրութեան և քնութեան, ինչպէս նաև՝ ժողովուրդի ապրելակերպին:

#### **Գ.- ԱՐԾԱԻԸ ԵՒ ԱՆՈՐ ՊԱՐՏԱԿԱՌՈՒԹԻՒՆՆԵՐԸ**

1) ՄՐԱԳՐԷ ՀԵՏԱԶՕՏԱԿԱՆ ԱՐԾԱԻԸ՝ լիշելով վայրը, մեկնումի և վերադարձի ժամերը, գոյքերը, ուտեստեղենը, ծնողներու հաւանութիւնը և պատասխանատու մարմիններու արտօնութիւնը, ճամքու ընթացքին ունենալիք յայտագիրդ, արշակի նպատակը, թէ ի՞նչ կ'ուզես ընել, ի՞նչ կ'ուզես տեսնել եւ, վերջապէս, ի՞նչ կ'ուզես իրագործել:

#### **2) ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆՆԵՐԴ**

##### **Ա.- Ի ՄՏԻ ՈՒՆԵՑԻՐ՝**

1. Դատողութիւնդ:

2. Երեակայութիւնդ և եզրակացնելու կարողութիւնդ:

3. Կողմնացոյց և քարտէս գործածել գիտնալ:

4. Հանրային ինչըներու համդէալ յարգամք ունենալ:

5. Արագ կարգադրութիւններ ընելու կարողութիւն ունենալ:

6. Արկածախնդրական ոգի ունենալ:

#### **Բ.- ՀԵՏԱԶՕՏԱԿԱՆ ԱՐԾԱԻԻ ԱՆՀՐԱԺԵԾՏ**

##### **ԽՐԵԲ ԵՒ ԳՈՅՔԵՐ**

1. Դաստակիդ վրայ պլաքով ժամացոյց:

2. Գրպանիդ մէջ, փակող վիրակապ, լուցկիներ, թուղթ և գրիչ, նեռաձայնի թիւնը, քարտէս և կողմնացոյց, ընդեղեններ, չուան և դաշոյն:

3. Պայուսակիդ մէջ, սննդեղեններ, նիւտուածեղէն և վերարկու (անյլըն անձրեւարգել) աման, դգալ, պատառքադ, կուրտ և գաւաթ, աւելորդ գուլպաններ:

4. Կրնաս նաև տանիլ լուսանկարչական մեքենայ, նեռադիտակ և աղրի տոպրակ:



#### **Գ.- ՈՏՔԵՐՈՒԻ ԽՆԱՄՎՔ**

Որքան որ հաճելի է արշաւելը, նոյնքան ալ կրնայ դժոխային դառնալ, եթէ հոգ չտանիս ոտքերուի առողջութեան:

1. Ոտքդ լուայ ամէն օր:
2. Արշավի ընթացքին բուրդէ կամ բամպակէ գուլպայ գործածէ;
3. Գուլպան պէտք է ըլլայ ոտքերուի չափով, որովհետեւ մեծ ըլլալու պարագային ծալուելով մատներդ կը նեղէ;
4. Մատներուի եղունգները կտրէ և շիտակ ընթացքի մէջ դիր (կան պարագաներ, որը եղունգը միսին մէջը կը մտնէ):
5. Չուր լեցուելու պարագային անմիջապէս տեղը ծածկէ կպշուն միշաստոյով մը, որպէսզի կաշիին հետ մորթիդ շփումը արգիլես:
6. Կօշիկդ պէտք է հանգիստ ըլլայ և նախընտրաբար՝ կերպընկալ շըլլայ:

#### **Դ.- ՏԱՐԱԶ**

Տարազդ պէտք է ըլլայ լման, Ակատի ունենալով որ հանրութիւնը որոշ յարգանք ունի սկառուտական տարագին հանդէա: Նկատի առ կլիման և ըստ այնմ կրէ բրդեղէն, եւալլն:

#### **Ե.- ԺԱՄԱՆԱԿԱՑՈՅՑ ԵՒ ՀԵՇԱԽՈՐՈՒԹԻՒՆ**

Ընդունուած սովորութիւն է, որ սկառուտ մը ժամական 4.5-5 քլմ. արշաէ, ուստի կրնաս հեռաւորութիւնը բաժնել արագութեան հետ և կ'ունենաս արշավի ժամանակացոյցը, որուն հետ պիտի կարևորա նախատեսել վերադարձի ժամդ:


## Զ.- ԱՊԱՀՈՎՈՒԹԻՒՆ

1. Ծամբուն աջ կողմէն քալէ:
2. Գիշերները արշակու պարագային, վերջին սկառտը պէտք է իր լուսարձակը վար պահէ:

3. Զանայ ուղղովիլ երկրորդական ճամբաներէ:

4. Մանօթացիր թունաւոր կենդանիներուն և բոյսներուն:

5. Փոթորիկի և կայծակի պարագային ჩեռու կեցիր բլուրներու գագաթէն, հսկայ և առանձին մնացած ծառերէ:



## Դ. ՏԵՂԵԿԱԳԻՐ

1. Տեղեկագիրը պէտք է ըլլայ կարճ ու կտրուկ:
2. Ըլլայ անկեղծ՝ արշակի բոլոր անցուղարձի մասին:
3. Մանրանալ այն պատահարներուն վրայ, որոնք ազդեցին վրայ, իրեն սկառտ:
4. Մի մոռնար որ քննիչը պէտք է վստանի տեղեկագրիդ՝ ճանչնալու համար անձդ և սկառտական կեանքի հակագդեցութիւնդ:
5. Տեղեկագրին մէջ յիշել արշակի վայրին աշխարհագրական դիրքը, գիւղին անունը, սովորութիւնները, բնակչութեան թիւը, կցել փանորամիք գծագրութիւնը, յիշել բնութեան մէջ ապրող բոյսները, կենդանիները և միջատները:



## ԽՈՀԱՆՈՅ ԵՒ ԲԱԾ

Ակաուտին համար չի բաեր գիտնալ միայն ճաշի մը չափերը եւ այդ ճաշը պատրաստելու ձեւը. իրեն համար օգտակար եւ կարեւոր է գիտնալ նաև բանակավայրին մէջ խոհանոցին սարքաւորումը, ուտելիքները մաքոր պահելու ձեւերը եւ ճաշացուցակի պատրաստութիւնը:

### Ա. ԽՈՀԱՆՈՅԻ ՍԱՐՔԱԽՈՐՈՒՄ

Բանակումներու ընթացքին խոհանոցի նոգածովթիւնը ընդհանրապէս կ'անտեսուի այն պատճառաբանութեամբ, որ սկաուտը չարքաշ է եւ պէտք է դիմագրաւէ բնութեան ամէն տեսակի դժուարութիւնները, և վարժութիւն ձեռք ձգէ ապրելու բնութեան ընծայած կարելիութիւններու օգտագործումով:


Այս մէկը իրականութիւն է, թայց չարքաշութիւն չի նշանակեր աղտոտութիւն եւ թափթափածովթիւն: Բանակումներու ընթացքին սկաուտին մարմինը աւելի ենթակայ է մանրէներ ընդունելու, մասամդ ճաշի միջոցով, երբ ճաշը պէտք եղած քախնդրութեամբ եւ մաքրութեամբ չի պատրաստուիր:

Սկաուտը առողջ եւ մաքոր շրջապատի մէջ պահելու համար պէտք է բանակավայրը ընդհանրապէս և խոհանոցը մասնաւորապէս պահել մաքոր եւ կոկիկ:

Այս մէկը կ'ապահովուի շատ դիրին միջոցներով. Բու շեշտը պիտի դնենք խոհանոցի սարքաւորումին վրայ, որովհետեւ խոհանոցին մաքրութիւնը մեկնակէտն է: բանակավայրի ընդհանուր մաքրութեան:

- Խոհանոցը հաստատել վրաններէն եւ լուացարաններէն հեռու:

- Խոհանոցին մէջ ուտելիքները գետեղեկ բարձր տեղեր՝ դասա-



տրուած ձեւով, բնաւ գետինը չդնել, որովհետեւ հողին մէջ գտնուող միջատները շատ դիրութեամբ կրնան ճաշակել այդ ուտելիքները, եւ կամ հողով կը լեցուին ուտելիք պարունակող պարկերն ու տուփերը:

-Պարկերուն եւ տուփերուն բերանները միշտ գոց պահել (կափարիչով, ճայլընով եւ կամ աղիւմինումթութով), որպէսզի ճաններու առիթ չտրուի իրենց մանրէները մեզի փոխանցելու:

-Խոհանոցի պիտոյքները բարձր տեղեր, մաքուր եւ դասաւորած ձեւով գետեղել, որպէսզի գործածելու ատեն դիրութեամբ գտնենք մեր փնտուածը եւ չստիպուինք ամէն անգամ լուալու:

-Աղբը չկուտակել, զայն այրել ամէն օր, բանակավայրէն քիչ մը հեռու վայրի մը մէջ:

-Երբ խոհանոցը մաքուր է, աւելի դիրին կ'ըլլայ ապահովել բանակավայրին ընդհանուր մաքրութիւնը:

Հարկ է նշել, որ լուացարաններու մաքրութեան եւս հոգ պէտք է տանիլ:

## Բ. ԾԱԾ ԵՒ ԾԱԾԱՑՈՒՑԱԿԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ

Ծաշի պահը միշտ նկատուած է հաճելի ժամ մը, որովհետեւ մարդիկ օրուան իրենց լոգօնութեան ետք, կը բոլորուին ճաշի սեղանին շուրջ (ընկերներով, ընտանիքի անդամներով), կը հանգչին, կը ճաշեն եւ կը զրուցեն:

Նոյնն է պարագան բանակումներու ընթացքին. խումբի անդամները կը բոլորուին ճաշի սեղանին շուրջ, թէ քիչ մը կը հանգչին, թէ կը ճաշեն եւ թէ կը զրուցեն:

Ակառումներուն համար ճաշի ժամը սպասուած պահ մը եղած է միշտ: Այս ժամը իրապէս հաճելի դարձնելը կախեալ է նաև ճաշի համէն եւ տեսակէն: Ամոր համար հարկ է խմբապետները միշտ բծախնդիր ըլլան ճաշացուցակի պատրաստութեան մէջ: Կը սպասուի որ խոհարար սկառումները համով ճաշեր հրամցնեն սկառումներուն:

Բանակումներու ընթացքին ճաշ եփելը շատերու համար դժուար գործ մը կը նկատուի, սակայն ճաշ եփելը շատ դիրին է, երբ սկառուը հետեւի տրուած շափերուն եւ քիչ մըն ալ ճաշակ ունենայ համեմներու գործածութեան մէջ:

Ծաշացուցակի պատրաստութիւնն ալ մեծ դեր ունի, սկառու-

Աերուն անհրաժեշտ սննդառութիւն ապահովելու աշխատանքին մէջ:

Ուտելիքները բաժնուած են գլխաւոր 5 խումբերու

- ա)ՀԱՏԵՂԵՆ
- բ)ՄՍԵՂԵՆ
- զ)ԿԱԹՆԵՂԵՆ
- դ)ԲԱՆՁԱՐԵՂԵՆ
- ե)ՊՏՈՒԻՂ

Այս հիմք խումբերը զիրար ամբողջացնող տարրեր են: Միայն 1 խումբին



պատկանող ուտելիքը չի կրնար մարմնի պահանջին գոհացում տալ: Ակատուր օրական այս 5 խումբեն նուազագոյնը 3 խումբի պատկանող ուտելիքներ պէտք է ուտէ, որպէսզի ստանալ բարար սննդառութիւն:

Մարմինը օրական կը սպառէ որոշ չափով ջերմուժ (calorie), բանակումներու ընթացքին կատարուած աշխատանքներու իբրև նետեանք, մարմինը կը սպառէ մեծ բանակութեամբ ջերմուժ: Մարմինը իր հաւասարակշռութիւնը կը պահի; և կը վերագոյնէ իր ջերմուժը ուտելիքի միջոցով, որին ճաշերը պէտք է ըլլան սննդարար և տեսակատր:

Անհրաժեշտ սննդառութիւն կ'ապահովուի, եթիւ ճաշացուցակի պատրաստութեան ատեն նկատի կ'առնուի բանակավայրի կիման (օդին տաք կամ պաղ ըլլալը) և աշխատանքներու տարողութիւնը (յոգնեցուցիչ աշխատանքներու ընթացքին սկաուտը կը սպառէ յաւելեալ ջերմուժ, այդ ջերմուժը վերագոյնելու համար մարմինը կարիքը կը զգայ յաւելեալ ջերմուժ պարունակող ուտելիքներ):



Բանակումի ամբողջ տեսողութեան ճաշացուցակը պէտք է պատրաստոի հաւասարակշռուած ձեւով եւ սկաուտը ստանալ 5 խումբեն ալ պատկանող ուտելիքներ:

## ԲՆՇՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ԸՄՊԵԼԻ ՄԱ-ՔՈՒՐ ԶՈՒՐ ՈՒՆԵՆԱԼ

### Ա. ԸՆԹԱՑԻԿ ՄԻՋՈՑՆԵՐ

Եռացնելը ամէնէն դիրին և ազդու միջոցներէն մէկն է չեղոքացնելու համար ջուրին մէջ գոյութիւն ունեցող զանազան մանրէները:

20 վայրկեան եռացնել ջուրը, ձգել որ պաղի ու ապա՝ խմել զայն մտրի ամենայն հանգստութեամբ:

Եռացնելու համար անշուշտ անհրաժեշտ է վառելանիւթ: Եռացած ու պաղած ջուրը որոշ չափով կը կորսնցնէ իր համը, հետեւարար ան կրնայ անհրաժեշտ շատերուն:

Չտեղը մաքուր ջուր ունենալու այլ ձեւ մըն, որ սակայն ունի կարգ մը դժուարութիւններ: Չտեղու համար կան զանազան միջոցներ՝ մաքուր կտակէն մինչեւ սերամիթք: Չտիչները: Ցատուկ շտիշներու միջոցով ջուրի զուսմը անհրաժեշտ է՝ ըմպելի ջուրէն դուրս ձգելու համար աւագն ու քարը, սակայն այս ձեւը չի կրնար 100 առ 100 երաշխատորել մանրէներուն ոչնչացումը ջուրին մէջ, քացի հանրածանօթ վաճառանիշներով շտիչներէն:

### Բ. ՔԻՄԻԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

#### ԳԼՈՐԻ ԳՈՐԾԱՇՈՒԹԻՒՆ

(Խորհանոցի կամ լուացքի քլորը և կամ՝ Միլլթընի նման հականեխիչներ)

Ըմպելի ջուրը հականեխներու իրրեւ լաւագոյն միջոց, մօտ մէկ դարէ ի վեր մարդիկ կը դիմեն քլորի գործածութեան: Ջուրին մէջ թափուած քիչ մը քլոր կրնայ ի սպառ վերջ տալ բոլոր մանրէներու 95 առ հարիւրին: Երբ քլորը ջուրին մէջ լուծովի տեղի կ'ունենայ քիմիական գործողութիւնը, որ կը կատարէ բոլոր մանրէներուն բնաշնչումը: Քլորի օգտակարութեան գիտակցելով հանդերձ, պետք է զգուշանալ անոր անխորհիմ գործածութեանը: Չափէն աւելի քլորը կրնայ ջուրին լեղի համ տալ և խմողին անհանգստութիւն պատճառել:

Հետեւաբար, 20 լիթը ջուրի մէջ թէյի 2 դգալէն աւելի քլոր պէտք չէ դնել:

Տեղին է նշել, որ քլորով ջուրէն կ'նլէ որոշ հոտ մը, որ քլորին հոտն է և վտանգաւոր չէ:

Վերոյիշենալ միջոցներէն բացի կայ շատ աւելի գործնական և դիրին այլ միջոց մը՝ արեւ...

Այո՛, արեւը: Արեւ ըստով պէտք է հասկնալ անոր ճառագայթները, յատկապէս՝ անդրմանիշակագոյն ճառագայթները (ultraviolet): Այս ճառագայթները երբ թափանցեն ջուրին մէջ՝ կ'ոչնչացընեն գոյութիւն ունեցող մանրէները: Այսպէս, եթէ շիշ մը ըսպելի ջուրը 1 ժամ զետեղենք արեւուն տակ, 80 առ հարիւրով հականեխսած կ'ոլլանք զայն:

Միշտ և ամէնուր պէտք է ուշադիր ըլլալ մնը խմած ջուրին, որովհետեւ չհականեխուած ջուրը կրնայ բազմաթիւ հիւանդութիւններու պատճառ դառնալ:

Ներկայիս, դեղարաններու մէջ կարելի է գտնել քլոր կամ զանազան հալոցնէներ (halogenes) պարունակող դեղեր (հեղուկ կամ դեղաբատի նման), որոնք մեծապէս օգտակար կրնան դառնալ մնայի, սակայն բոլոր պարագաներու մաքուր ջուր ունենալու փորձընած և վտանիելի միջոցները կը մնան շատ կարեւոր:

ԽՈՇ



## ԳԻՏՆԱԼ ՄԿԱՌԻՏԱԿԱՆ ՀԱՆԳՈՅՑՆԵՐԸ, ԿԱՊԵՐԸ, ՓԱԹԹՈՒԱՅԲՔՆԵՐԸ ԵՒ ՀԻՒՍՔԵՐԸ

### 1.- ԿԱՊԵՐՈՒ ԿԱՐԵՒՌՈՒԹԻՒՆԸ

Ցաջող բանակում մը ունենալու համար անհրաժեշտ է ունենալ բանակումի առանցքը կազմող այնպիսի գործնական ձեռային աշխատանքներ, որոնք կարելի ըլլայ օգտագործել բանակումի տեսողութեան ճաշասեղան, նստարան, մուտքի դուռ, հսկողութեան աշտարակ, դրօշակի ձող, եւայլն: Այս աշխատանքները լաւապէս կը պատրաստուին շնորհի կապերուն եւ հանգոյցներուն: Անոնք կը շինուին ոչ միայն զրադումի, այլև՝ նպատակի մը ծառապելու համար:

Կապերն ու հանգոյցները կը նկատուին նաև սկառտական դաստիարակչական գլխաւոր միջոցներէն մէկը, զարգացնելով սկառտին ուշիմութիւնը, հնարամտութիւնը, լիշողութիւնը եւ ձեռային ճարտարութիւնը:

### 2.- ՊԱՐԱՆՆԵՐՈՒ ՏԵՍԱԿՆԵՐ ԵՒ ՆԻՒԹԵՐ

Պարանները ընդհանրապէս կը պատրաստուին բնական եւ արուեստական նիւթերէ (լիֆէ, թուղթէ, բամպակէ, կանեփէ, ճայլընէ եւ մետաղներէ):

ա) *Լիֆ* պարանները կը բաժնուին երկու տեսակի՝

1. *Սիզալ*, որ կը կազմուի 4 նիւթէ:

2. *Մամիլլա*, որ ամենատոկուն, նկուն եւ գօրաւոր պարանն է: Կը կազմուի 3 նիւթէ, այս պարաննին գործածութիւնը ընդհանրացած է, սակայն շուրջ մէջ անգործածէլի է:

բ) *Թուղթէ* պարան. այս պարանը կը պատրաստեն թուղթի շերտերը ոլորելով, սակայն շատ գործնական չէ:

գ) *Բամպակէ* պարաններ. նկուն պարան մըն է, սակայն առաջական ըլլալուն պատճառով շատ գործածական չէ:

դ) *Կանեփէ* պարաններ՝ ղըմմապ. կը պատրաստոի կանեփի կոչուած բոյսէն, որուն յատկութիւնն է շուրջ մէջ անփոփոխ մնալ:

ե) *Polypropylene* (արուեստական նիւթերով պարաններ):

Polypropylene զօրաւոր պարան մըն է, ջուրին վրայ կը ծփալ եւ կը գործածուի նաևստիներու կողմէ: Կը կազմուի Յ հիւրքէ:

զ) Նայըթ. ամենաճկուն եւ տոկուն պարանն է, սակայն ան կը սուզուի ջուրին մէջ:

է) Մետաղեայ պարաններ. կը պատրաստուին մետաղներէ՝ երկաթ, պողպատ, պղինձ, եւալլն: Կը գործածուին ծանր աշխատանքներու համար:

### 3. ՊԱՐԱՆՆԵՐՈՒ ԶՈՐՈՒԹԻՒՆԸ՝ ՔԱՇՈՂԱԿԱՆ ՈՒԺԸ

Իբրև ընդհանուր օրէնք, պարաններու ծանրութիւն վերցնելու կարողութիւնը կը տարրերի ոչ միայն իրենց հաստութենէն, այլ՝ այն նախնական նիւթերէն, որոնցմով պատրաստուած են: Հետեւեալ տախտակը կու տայ պարաններու ծանրութիւն վերցնելու կարողութիւնը, ըստ իր տրամագիծին եւ տեսակին:

#### ՍԻԶԱԼ ՊԱՐԱՆՆԵՐՈՒ ՏԵՍԱԿԸ

| Տրամագիծ          | Մանրութեան Ուժ     |
|-------------------|--------------------|
| 10 մմ. (միլիմետր) | 80 քլկ. (քիլոկրամ) |
| 12 մմ.            | 100 քլկ.           |
| 16 մմ.            | 180 քլկ.           |
| 20 մմ.            | 270 քլկ.           |

Այս չափերու հիմամբ կրնանք ճշդել մնացեալ պարաններուն զօրութիւնը

- Մանիլլա պարանը 2 անգամ աւելի զօրաւոր է Սիզալէն:
- Կանեփի պարանը 4 անգամ աւելի զօրաւոր է Սիզալէն:
- Բամպակի պարանը 4,5 անգամ աւելի զօրաւոր է Սիզալէն:
- Polypropylene պարանը 6 անգամ աւելի զօրաւոր է Սիզալէն:
- Նայըթ պարանը 9 անգամ աւելի զօրաւոր է Սիզալէն:

*Օրինակ* - Եթե Սիզալ պարանի մը տրամագիծը 12 մմ. է, ան կը վերցնէ 100 քլկ. ծանրութիւն: Նոյն տրամագիծով Մանիլլա պարանը կը վերցնէ 200 քլկ.: Խսկ նոյն տրամագիծով Կանեփի պարանը կը վերցնէ 400 քլկ.:

## 4. ՀԱՍՏ ՊԱՐԱՆ ՄԸ ՓՈԽԱՐԻՆԵԼ ԲԱՐԱԿՈՎ

Թաճախ կը պատահի որ պէտք զգանք հաստ պարանի, զոր մեր տրամադրութեան տակ չենք ունենար. կրնանք բարակ պարաններ օգտագործել. ჩետեւեալ հաշիով կ'ունենանք համապատասխան գօրութեամբ պարաններ:

ա) Ինքն իրմով բազմապատկել այն տրամագիծը, զոր կ'ուզենք ունենալ, օրինակ  $16 \times 16 = 256$  մմ.

- Մեր տրամադրութեան տակ ունինք 5 մմ. պարան, նոյնպէս կը բազմապատկենք  $5 \times 5 = 25$  մմ.

գ) 256ը կը բաժնենք 25ով՝ կը ստանանք 10.2, որեմն մօտարապէս 10 բարակ պարաններու պէտք ունինք 16 մմ. պարանի գօրութիւնը ունենալու համար:

## 5.- Ի՞ՆՉՊԼԵՍ ՀՈԳ ՏԱՆԻԼ ՊԱՐԱՆՆԵՐՈՒ

Պարանները երկար ատեն լաւ վիճակի մէջ պահելու համար, պէտք է գործադրել հետեւեալները.-

1. Պարանի մը երկու ծայրերը ամրացնել ծայր կապով:
2. Հեռու պահել տաք կամ փոփոխական տաքութեամբ վայրել:
3. Վերցնելէ առաջ չորցնել, ապա թէ ոչ կը փտտի:
4. Պարանը փաթթել լաւ ձեռով, որպէսզի չվնասուի:
5. Պարանը չորցնելու համար դնել զայն օդասուն շուր տեղ մը, հեռու արեւէն, ապա թէ ոչ ոչ կը կտրտովի շուտով:
6. Երբ պարան մը երկար ատեն արեւուն տակ մնացած է, վերցնելէ առաջ պաղ ջուրի մէջ ձգել, վերջը զայն կախնել և քաշուած վիճակի մէջ չորցնել:
7. Քննել գործածուած պարանը և ներկով նշան ընել, եթէ վնասուած է՝ զայն թեթեւ աշխատանքներու գործածելու համար:
8. Պարանի փաթոցները կախուած վիճակով պահել, որպէսզի անոր շուրջ օդ աշխատի:

## 6. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕՐԷՆՔՆԵՐ

1. Բաց կամ ճերմակի մօտ գոյն ունեցող պարանները լաւորակ կ'ըլլան:

- Երբ պարանին հիւսքերը քակենք, լատրակ պարանէն մազիկներ չեն թափիր, մինչ վատորակ պարանը կը կտրտոի:
- Երեք հիւսքով պարան մը առելի գօրատոր է՝ քան շորսը:
- Երբ երկու պարաններ միացնենք՝ միացման հիւսքով, իրենց ուժէն կը կորսնցնեն 10էն 20 առ հարիտ:
- Փայտահատի կապը պարանին ուժէն կը պակսեցնէ 35 առ հարիտ, գերան կապը՝ 40, անուորդ կապը՝ 40էն 50, պարզ հանգոյց մը՝ 55:
- Մինչեւ 3 մմ. տրամագիծով թելերը կը կոչենք կապ:
- 3-6 մմ. տրամագիծով թելերը չուան:
- 6էն վեր կը կոչենք պարան:

## **7. ԿԱՊԵՐՈՒ ԵՒ ՀԱՆԳՈՅՑՆԵՐՈՒ ԿԱԶՄՈՒԱԾՔԸ**

Կապերը իրենց կազմուածքով և ըստ գործածութեան կը բաժնընին 4 տեսակի.-


- ա) ՀԱՆԳՈՅՑ բ) ԿԱՊ գ) ՓԱԹԹՈՒԱԾՔ դ) ՀԻՒՍՔ
- ա) Հանգոյց կը կոչենք, երբ 2 պարաններ իրարու կը միացնենք, ինչպէս՝ օյակ, ձկնորս...
- բ) Կապ կը կոչենք, երբ պարան մը կը կապենք որոշ առարկայի մը, ինչպէս՝ գերան, սամուխ, ձոր..
- գ) Փաթթուածք կը կոչենք, երբ երկու առարկաներ իրարու կ'ամրացնենք, ինչպէս՝ գաւազան, իջու, եռոտանի...
- դ) Հիւսք կը կոչենք, երբ պարան մը կը հիւսենք ինքնիրմով, կամ որոշ պարապութիւն մը կը լիցնենք գեղեցիկ կերպով:

## **8. ՀԱՆԳՈՅՑՆԵՐՈՒ, ԿԱՊԵՐՈՒ, ՀԻՒՍՔԵՐՈՒ ԵՒ ՓԱԹԹՈՒԱԾՔՆԵՐՈՒ ԳՈՐԾԱԾՈՒԹԻՒՆԸ**


Սկառտական կապերը կ'արժենորուին, երբ ճիշդ կապը ճիշդ տեղին ու ժամանակին կը գործածոի: Հանգոյցները, կապերը, հիւսքերը և փաթթուածքները յաճախ իրարու կը նմանին, սակայն իրենց գործածութեամբ կը տարբերին:

## ՀԱՆԳՈՅՑՆԵՐ

**Սթիվետորէս հանգոյց:** Բարակ չուաններու ծայրը մեծ հանգոյց մը ունենալու կը ծառայէ:




**Եռեակ Անուորդը** (Triple Bowline կամ աթոռ կապ) կը ծառայէ պարանին ծայրը 3 օղակներ ունենալու համար: Օղակներէն մէկը աւելի փոքր չափով կ'ըլլայ: Կ'օգտագործի սկառուտ մը նստած վիճակին մէջ տեղ մը բարձրացնելու համար. 2 օղակներուն մէջ նստելով եւ 3րդ փոքր օղակը կոնակէն անցընելով:



**Մազլցելիք հանգոյց** (Prussik Knot): Այս հանգոյցը կը գործածուի պարանէ մը վեր մազլցելու համար. 3 հատ 1 մեթր հասակով 16 մմ. պարան մը: 18 մ. պարանը ամրացնել


ծառին (անուորդ) հանգոյցը գործածելով, ապա կարճ պարաններով 3 հատ առանձին օղակներ շինել՝ ձկնորս կապը գործածելով: Հիմա պատրաստուած օղակներով կախուած պարանին երկայնքին մազլցելիք հանգոյցով կապել օղակները. այս օղակներուն ուղը անցընելով բարձրանալ, միեւնոյն ժամանակ օղակները մէկ առ մէկ միասին բարձրացընելով: Նոյնպէս կը գործածուի ձող մը գետնէն դուրս հանելու:




**Սիրոյ հանգոյց** (Love Knot): Գեղեցիկ հանգոյց մը, զոր կրնանք փողկապէն անցընել պակին փոխարէն:




**Արեան հանգոյց (Blood Knot):** Նոյն նպատակին կը ծառայէ:



**Պակ հանգոյց (Waggle):** Փողկապի պակ:




**Խուզակ հանգոյց (Monkey's Fist):** Պարանին վերջաւորութեան խուզակ մը շինելու կը




ծառայէ: Ա.Ծ գեղեցիկ տեսքով գունդ մըն է: Պարանին ծայրը գետի մը մէկ ափէն միասը նետելու կը ծառայէ, խուզակը իր բնի ծանրութիւն թափ կու տայ պարանին, որպէսզի աւելի հեռուները երթայ:

### ԿԱՊԵՐ


**Փայտի կապ (Round turn and Two Half Hitcher's):** Պարան մը արագ ձեռվ ձողի մը կամ ծառի մը ամրացնելու կը ծառայէ: Դիրութեամբ կարելի է ետ քակել զայն:




**Ծամբորդի կապ (Haigh-wagman's Hitch):** Նոյն ձեսին մօտ կապ մը, այն տարբերութեամբ, որ երբ աւելորդ մասը քաշենք՝ ամրող կապը կը բաժնուի կապուած ձողէն:




**Միլլերի կապ** (Miller's Hitch): Պարկի մը բերանը արագ եւ ամուր ձևով ամրացը նեղու կապ մըն է:



**(The Scaffold Hitch):** Տափակ եւ լայն տախտակներ իրենց ծայրերէն կախելու համար օգտագործուող կապ մըն է:



**Կատուի թաք կապ** (The Cat's Paw): Սահուն պարան մը ձողէ մը կամ ցիցէ մը ամրացը նեղու կը ծառայէ:



## ՓԱԹԹՈՒԱԾՔՆԵՐ


Փաթթուածքներու ժամանակ նկատի ունենալ գերանին կամ գաւազաններուն հաստութինը, ինչպէս նաև՝ պարանի հաստութինը:

ա/ Ծիշդ հաստութեամբ եւ հասակով պարաններ գործածել: Այս հաշուով 30 մմ. հաստութեամբ գաւազանները կապել առավելագույնը 4 մմ. հաստութեամբ չուանով: 75 մմ. գերանները կապել 6-8 մմ. պարաններ գործածելով, իսկ աւելի հաստ գերաններու պարագային գործածել մինչեւ 10 մմ. պարաններ:

բ/ Գործածուելիք պարանին երկարութինը կը հաշուեամբ իրաքանչիր 30 մմ. հաստութեան 1 մ. հաշիտով, օրինակ՝ 60 մմ. գերանի մը 90 մմ. գերան մը կապելու համար կ'ընենք նետեալ հաշիտը՝


$60+90=150/30=5$  մեթր հասակով պարանի պէտք ունինք:

**Քառակուսի փաթթուածք** (square lashing): 2 գաւազաններ զիրար խաչաձեւ կապելու հա-




մար գործածուող կապուածք մըն է: Գալազանները կարելի է զետեղել իրարու Բամեմատ որեւէ անկիւնի վրայ:

**Իբս Փաթթուածք (X Lashing):** Քառակուսի փաթթուածքին մէկ տարրեր տեսակը, որ սակայն կը գործածուի միայն երր նորիզոնական գալազանի մը ուրիշ գալազան մը կ'ամրացնենք և քաշուելու ուժը ուղղահայեաց է: Գեղեցիկ տեսքով կապ մըն է:




**Եռոտանի Փաթթուածք (Gyn Lashing):** Երեք գալազաններով եռոտանի մը շինելու կը ծառայէ: Պէտք է այս կապը շատ զօրաւոր չքաշել, որպէսզի կարելի ըլլայ 3 գալազանները բանալ եռոտանի ձեւով:



## Հիւսք

Հիւսքերը մաս կը կազմեն սկառուտական կապերուն, որոնց գլխաւոր օգտակարութիւնը պարաններուն ծայրը փնացումէ պաշտպանելն է:

Մայր հիւսք 3 տարրեր տեսակներ են, որոնք նոյն նպատակին կը ծառայեն:




ա) West Country ամենապարզ եւ դիրին ձեւն է. կը սկսինք պարանին ծայրէն 4 մ. առաջ եւ կը վերջացնենք օղակ բնագույզով, վերջաւորութեանէն 1 մ. մնացած:

բ) Sailmaker's ամելի զօրաւոր է նախորդէն, որովհետեւ թելը կ'անցնի պարանին կերպունէն:

գ) American Iain Whipping տարրեր ձելի փաթթուածք մըն է, որուն 2 ծայրերը պարանին մէջ կը մնան:



**Օղակաձև Ակ Հիւսք (Eye Splice):** Պարանին ծայրը նաստատուն օղակ ունենալու կը ծառայէ, նոյնական հիւսքին եր-

կայնքը պէտք է ըլլայ պարանի հաստութեան 6 անգամը:






**Միացման Երկար Հիւր** (Long Splice): Դարձեալ միենոյն 2 տեսակի պարաներ իրարու միացնելու կը ծառայէ. առավելութիւնը այն է, թէ միացման վայրին մէջ պարանին հաստութիւնը նոյնը կը մնայ: Օգտակար է, եթէ ճախարակի մը վրայ պիտի գործածուի: Ան-


պատեհութիւնն է 40% տկարացնել պարանի քաշողական ուժը: Պարանի հաստութիւնը անփոփոխ պահելու համար, պէտք է իրարու համապատասխան հիւրքերը իրենց կէս հաստութեամբ կտրել, իրարու փաթթել և պարանին մէջ անցընել իրենց համապատասխան շարքին մէջ: Վերջատրութեան աշըը հանգույց մը ընել և 2 անգամ որիշ շերտի մը հնտ խաչաձեւել:



## ՀԵՂԱՎԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ







## ԳԻՏՆԱԼ ԿԱՐԴԱԼ ԵՒ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ՔԱՐՏԵՍ ՄԸ

- Ա) ՆԱԽԱԲԱՆ  
Բ) ԺԱՄԱՆԱԿ ԵՒ ՎԱՅՐ  
Գ) ՔԱՐՏԷՍԸ, ՑԱՏԱԿԱԳԻԾՆ ԵՒ ՍՏՈՒԵՐԱԳԻԾԸ  
Դ) ՔԱՐՏԷՍԻՆ ԱՍՏԻԺԱՆԱՀԱՓԸ  
Ե) ՀԻՒՍԻՍԸ  
Զ) ԿՈՂՄՆԱՑՈՅՑԻ ՏԵՍԱԿՆԵՐ  
Է) ՔԱՐՏԷՍ ՄԸ ԿԱՐԴԱԼ, ՄԵԿՆԱԲԱՆԵԼ, ԵՒ ԳՈՐԾԱԾԵԼ,  
Ը) ՔԱՐՏԷՍ ՄԸ ԳԾԵԼ,  
Թ) ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

### Ա) ՆԱԽԱԲԱՆ


Ակառոտական արշալներու և բանակումներու ժամանակ յանախ անհրաժեշտութիւնը կը զգանք քարտէսներու: Արշալի մը տեղը կամ բանակավայրի մը դիրքը ճշդելու համար, քարտէսը լաւագոյն ուղեցոյցն է, հետեւարար քարտէսը սկառուտին համար այնքան անհրաժեշտ է՝ որքան կացինը և պարանը:

### Բ) ԺԱՄԱՆԱԿ ԵՒ ՎԱՅՐ



Գիտենք, որ Երկրագունդը ինքն իր վրայ կը դառնայ օրը 1 անգամ, իսկ օրը կազմուած է 24 ժամերէ, Բնուեւաբար գիտնականներ Երկրագունդը բաժնած են ուղղահայլաց 24 մասերու, իրացնչիրին միջեւ ժամուան մը տարբերութեամբ՝ 0 ժամը սկսելով «Արինուիշ»-էն:

Երկրագունդը կը բաժնուի Երկայնքի 360 գիծերու, որոնք բնենք բնենք՝ բնենք՝ զայն կը բաժնեն Երեւակայական 360 շերտերու: Իսկ Տորիզոնական գիծերը, սկսելով միջօրեականնեն, որ կեղրոնի գիծն է, Երկրագունդը կը բաժնեն Բիւսխային և Բարաւային 2 կիսագունդերու, իրաքանչիրը 90 աստիճան զուգահետ գիծերու բաժնելով: Հետեւաբար, Երկրագունդի որեւէ վայրի ժամը ճշդելու համար կը կատարենք Բնուեւեալ Բաշիրը. 360 բաժանեալ 24՝ հաւասար է 15, որեմն Երկայնքի իրաքանչիր 15 աստիճան՝ ժամանակը 1 ժամով կը տարբերի, այսինքն՝ եթե «Արինուիշ»-ի մէջ ժամը կեսօրուան 12<sup>o</sup> է, 15 աստիճան դէպի արեւելքը, ժամը կ'ըլլայ 12+1=13 կամ կէսօրէ եւր 1, իսկ դէպի արեւմուտը 15 աստիճան՝ ժամը կ'ըլլայ 12-1=11՝ կէսօրէ առաջ (Ակար թիւ 1):




Երկարութեան եւ լայնքի գիծեր

Երկայնքի եւ լայնքի գիծերը (Ըկար թի 2), որոնք աստիճանաշափեր են, ( $40^{\circ}20'15''$ ) կամ  $60^{\circ} = 60'$  և  $60^{\circ} = 60''$  իրենց կարգին բաժնուած են 60 վայրկեաններու, իսկ իրաքանչիւր վայրկեամ՝ 60 երկվայրկեանի, հետեւարար երկրագունդի որեւէ տեղ կը գտնուի այս երկու գիծերու խաչաձեւումներէն մէկուն վրայ, ինչ որ կը դիրացնէ անոր ճշգրիտ վայրին ճշդումը:

#### **Գ) ՔԱՐՏԷՍԸ, ՅԱՏԱԿԱԳԻԾՆ ՈՒ ՍՏՈՒԵՐԱԳԻԾՆ**

Քարտէս (map), յատակագիծ (plan) և ստուերագիծ (projection) կը ծառային ճշդելու համար յատուկ վայր մը, սակայն իրարմէ կը տարբերին որոշ յատկութիւններով:

- Քարտէսը երկրի մակերեսին պատկերն է, իսկական մանրանկարը անոր, ուր նշուած կ'ըլլան բարձրութիւնները, լեռները, գետերը, ծովերն ու լիճները, անտառները, դաշտերը, ճամբաններն ու երկաթուղինները:



- Յատակագիծը նոյնպէս որոշ վայրի մը կամ առարկայի մը պատկերն է վերէն դիտուած, ուր կը լիշուին հեռաւորութիւնները, սակայն չեն նշուիր բարձրութիւնները:

- Ստուերագիծը նման է յատակագիծին, սակայն չափերը եւ հեռաւորութիւնները չեն համապատասխաներ առարկային, այլ կը ներկայացնեն առարկային ձգած շուրջ տափակ թուղթի մը վրայ: Այլ խօսքով, ստուերագիծներով կլոր երկրագունդը կը վերածենք ուղղանկիւն տափակ գծագրութեան: Կան շուրջ 14 տեսակ ստուերագիծներ որոնք կը ներկայացնեն երկրագունդի քարտէսը:

## **Դ) ՔԱՐՏԷՍԻՆ ԱՍՏԻՇԱՆԱՀԱՓԸ**

Քարտէսի մը աստիճանաշափը (scale) այն համեմատութիւնն է, շրջանի մը իրական մակերեսին և այն չափին միջեւ, որով փոխադրուած է քարտէսին վրայ: Խրաքանչիր քարտէս ունի համեմատութիւն մը, որ կը բացատրուի իր աստիճանաշափով: ԱՅ Եշուած կ'ըլլայ քարտէսին մէկ անկիւնը: Մեծ քարտէսներու պարագային համեմատութիւնը անկի մեծ է և կը հաշուենք քլմ.ով կամ մղոնով:

Աստիճանաշափը քարտէսին մէջ կը Եշուի 2 ձեռով՝ 1:10.000 կամ 1/10.000 և կամ կը գծուի շիտակ գիծ, մը որ բաժնուած կ'ըլլայ ներմակ և սե հասար մասերու, որուն վրայ գրուած կ'ըլլայ, օրինակ, 200 մետր, ինչ որ կը Եշանակէ, թէ քարտէսին խրաքանչիր սե կամ ներմակ երկայնքը հասար է 200 մետրի:

Քարտէսին վրայ երկու կէտերու միջեւ հեռաւորութիւն գտնելու համար կը չափենք զայն գծարաշով կամ չափերիզով, ապա կը բազմապատկենք զայն աստիճանաշափով, օրինակ՝ 10000, ստանալու համար իրական հեռաւորութիւնը: Կարելի է նաև կարկինով չափել սեռ-ներմակ գծիկները՝ օրինակ 200 մետր, ապա կարկինով ասեղը սկսելով առաջին կէտե՞ն, կը նայինք թէ քանի անգամէն կը հասնինք երկրորդ կէտին և կը բազամպատկենք զայն 200ով:

## **Ե) ՀԻՒՍԻՍԸ**

Հիւսիսը գտնելու համար նկատի ունենալ.-


- 1) ԻՍԿԱԿԱՆ ՀԻՒՍԻՍԸ**
- 2) ԲԵՒԵՌԱՑԻՆ ԿԱՄ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՀԻՒՍԻՍԸ**
- 3) ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՓՈՓՈԽԱԿԻ ՀԻՒՍԻՍԸ**

## **ԻՍԿԱԿԱՆ ՀԻՒՍԻՍԸ**

Որեւէ տափակ քարտէս հիմնականօրէն կ'ունենայ 4 ուղղութիւններ, վերը կ'ըլլայ հիւսիսը, վարը՝ հարաւը, աջ կողմը՝ արեւելքը, իսկ ձախ կողմը՝ արեւմուտքը: Հիւսիսային աստղը ցոյց կուտայ իսկական հիւսիսը:

## ԲԵՒԵՇՈԱՅԻՆ ԿԱՄ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՀԻՒՍԻՍԸ

Հիւսիսը խորքին մէջ միեւնոյն իսկական հիւսիսն է, սակայն մէկ տարբերութեամբ: Եթի երկրագունադր կը դառնայ ինքն իր շուրջ՝ երկու բևեռներու առանցքով գոյութիւն ունեցող մագնիսական ուժ մը, ազդելով կողմնացոյցի ասեղին վրայ, զայն կ'ուղղէ իր ուղղութեամբ:



## ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՓՈՓՈԽԱԿԻ ՀԻՒՍԻՍԸ

Այս ալ կը տարբերի նայած վայրին, նկատելով որ գետնի երկրաբանական կազմուածքը, մետաղներու հանքերը մեծ չափով կրնան ազդել կողմնացոյցի մագնիսական ասեղին վրայ. բան մը որ քարտեսին վրայ նշուած կ'ըլլայ յատակ գիծերով և աստիճաններով:

Եթի քարտեսի մը վրայ նշուած են իսկական հիւսիսը և մագնիսական հիւսիսը, պէտք է նկատի առնել մագնիսական հիւսիսը, որովհետեւ ինքնարերարար կ'ունենանք իսկական հիւսիսը:

### Զ) ԿՈՂՄՆԱՅՈՑՑԻ ՏԵՍԱԿՆԵՐ

Գիտենք, որ կողմնացոյցը գործիք մըն է, որ ցոյց կու տայ հիւսիսը:

1) Կան բնական մագնիսական կողմնացոյցներ, որոնք մագնիսական ասեղի միջոցով ցոյց կու տան հիւսիսը: Այս կողմնացոյցներուն անպատճիւթիւններէն մէկն է մետաղներէն ազդուիլը:



2) Արուեստական մագնիսական կողմնացոյցներ, որոնք կը գործածուին արդիական նաև բոլոր եւ օդանաւերու մէջ եւ Բիմնուած կ'ըլլան շատ արագ դարձող զանգուածի մը յառաջացուցած ուժին վրայ:

Սկաուտներու համար յարմարագոյնը «ՍԻԼՎԱ» կողմնացոյցն է, որ թէեւ ունի քանի մը տեսակներ, սակայն սկզբունքով բոլորն ալ նոյն քաղադրամասերը ունեն:

Այս կողմնացոյցը կը գործածենք հետեւեալ ձեռով.-

Երբ ուզենք արեւմուտք ուղղուիլ, կողմնացոյցին դարձող շրջանակը, որուն վրայ արձանագրուած են 360 աստիճանները եւ 4 Բիմնական կողմները, կը դարձնենք եւ կ'ուղղենք արեւմուտքը ցոյց տուտդ կէտին վրայ: Ապա, կողմնացոյցը հորիզոնական բռնած՝ ամբողջութեամբ կը դարձնենք, մինչեւ որ ասեղը հանդիպի կողմնացոյցին վրայի Բիմախսի կէտին:

## Է) ՔԱՐՏԷՍ ՄԸ ԿԱՐԴԱԼ, ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ԵՒ ԳՈՐԾԱՇԵԼ

Քարտէս մը կարդալու համար, նայիլ քարտէսին եւ դիտել. պէտք է հասկնալ հոն արձանագրուած բոլոր նշաններուն, գիծերուն, կէտերուն, թուանշաններուն եւ գոյններուն իմաստը:

Քարձրութեան նշանները կամ օդակաձեւ գիծերը, որոնք իրարու համեմատ ունին համեմատական քարձրութիւն, նշուած կ'ըլլան իրենց թիւներով կամ քարձրութեամբ: Օրինակ, քարտէսի վրայ ծովեզերը ունի Օ քարձրութիւն, ինչ որ քացի հազուագիւտ պարագաներէ, միշտ անփոփոխ է: Որքան օդակաձեւ գիծերը իրարու մօտ ըլլան՝ զարիվները այնքան ցից կը դառնայ եւ նոյնպէս՝ հակառակը:

Խրաքանչիւր քարտէս իր մէկ անկիւնը կ'ունենայ յատուկ քացատրողական մը, զոր պէտք է ուշադրութեամբ սերտել: Նաև պէտք է զանազանել, թէ ի՞նչ տեսակի քարտէս մըն է՝ բնակա՞ն, քաղաքայի՞ն թէ զինուտրական, օդային, ծովային կամ ցամաքային:

Նայիլ աստիճանին եւ կազմել մօտաւոր պատկերացում մը կամ զաղափար մը ներկայացուցած շրջանին մասին:

Այս բոլորէն ետք անցնիլ մեկնարանութեան, հետեւեալ նկատողութիւններով:

1) Գետերու հոսանքներուն ուղղութիւնը, կամուրջները, ալիքները, եւայլն:


- Բարձունքները, անտառները և անոնց մօտաւոր բարձրութիւնը:
- Գիտերը, իրարմէ նեռաւորութիւնը, բնակչութեան թիւը, նեռածայնի կամ կապի այլ միջոցներն ու բժշկական կեղրոնները:
- Սրկաթուղագիծը՝ նեղ թէ լայն:
- Ծամրաները (Ա. Բ. Գ. կարգի) և արաթեանները:
- Բուսականութիւնը, դաշտերը, անտառները, ծառերուն տեսակները:
- Զրանցքները՝ լայնքը, անոնց խորութիւնը, ի՞նչ բանի ծառայելը:

### **ԳՈՐԾԱՄԵԼՈՒ ԶԵԽԸ**

Քարտէսը տեղատրել իրեն համապատասխան տեղը, գիտնակիւսիսը և ըստ այնմ ուղղել զայն:

Ա. Կողմնացոյցին միջոցով, երբ քարտէսին մագնիսական հիւսիսը ճշդուած է՝ կողմնացոյցը դնել քարտէսին վրայ հորիզոնական ձեռով, ապա քարտէսը կամաց-կամաց դարձնել, մինչեւ որ կողմնացոյցին ասեղը, որ ցոյց կու տայ հիւսիսը, համապատասխանէ քարտէսին մագնիսական հիւսիսին, եւ արդէն քարտէսը ուղղած կ'ըլլանք, ըստ մեր դիրքին:

Երբ քարտէսը չի նշեր թետուային մագնիսական հիւսիսը, այս պարագային ըկատի առնել իսկական հիւսիսը և անոր նետ հաշ-



և լ վոփոխական աստիճանի թերումի անկիմը, որ նշուած կ'ըլլայ: Երբ թերումը դրական է, կը պակսեցնենք զայն հիւսիսի ուղղութենքն եւ կ'ընենք Բակառակը՝ բացասական թերումի պարագային:

Բ. Առանց կողմնացոյցի քարտեսը ուղղել դեպի հիւսիս՝ հետեւեալ ձեւով. քարտէսին վրայ ճշդել մեր գտնուած տեղը, գծարաշ մը զետեղել այն կէտին վրայ, որ կը գտնուինք եւ ուղղել զայն երկրորդ վայր մը, որ ծանօթ է մեզի եւ կարելի է տեսնել:

Փնտոել իսկական վայրը, զոր ճշդեցինք քարտէսին վրայ:

Քարտէսը դարձնել, մինչեւ որ գծաքաշին ուղղութիւնը համապատասխանէ մեր գտած իսկական վայրին:

1) Գիտնալ այն շրջանը, որուն կը համապատասխանէ:

2) Գիտնալ քարտէսին վրայ մեր գտնուած վայրը. ճշդել տեսանելի երկու կէտեր բնութեան մէջ եւ գտնել զանոնք քարտէսին վրայ:

3) Գծել երեւակայական երկու գիծեր, իւրաքանչիւրը սկսելով բնութեան մէջ ճշդուած վայրէն, անցնելով անոր համապատասխան կէտէց՝ քարտէսին վրայ:

4) Այս երկու գիծերուն միացման խաչաձև կէտը քարտէսին վրայ կը համապատասխանէ մեր գտնուած վայրին:

- Որոշել այն վայրը, որ կ'ուզենք հասնիլ:

- Նշել այն ճամբաները, որոնց միջոցով պիտի հասնինք մեր ուղած վայրը:

- Ծամբաներու չգոյութեան պարագային՝ գիտնալ լառաջանալիք ուղղութիւնը: Այս պարագային գործածելով «ՍԻԼՎԱ» կողմնացոյցը կատարել հետեւեալները.-

ա) Քարտէսին վրայ ուղիղ գիծ մը գծել մեր երթալիք վայրին եւ գտնուած վայրին միջեւ:

բ) Առաջին գիծին վրայ զետեղել կողմնացոյցին հաստատուն ուղղութեան գիծը:

գ) Կողմնացոյցին կլոր մասը դարձնել եւ իր ուղղութիւնը ճշդել քարտէսին հիւսիս-հարաւ ուղղութեան հետ, միշտ երկու հիւսիսները ճշդելով միեւնոյն ուղղութեամբ:

դ) Միասնաբար դարձնել քարտէսը եւ կողմնացոյցը, մինչեւ որ պլաք կողմնացոյցին վրայ հիւսիսը ցոյց տայ:

ե) Հետեւիլ կողմնացոյցին հաստատուն ուղղութեան գիծին եւ արձանագրել անկիւնաշափը:

## Ը) ՔԱՐՏԵՍ ՄԸ ԳԾԵԼ


Քարտէս մը գծել կը նշանակէ քնութեան որոշ վայրի մը յատակագիծը պատրաստել. անոր համար սկառութը պէտք ունի կարգ մը առարկաներու, ինչպէս՝ կողմնացոյց, մատիտ, կարկին, ուստին, քառողներու քաժնուած թուղթ, անկիւնաչափ, սկառուտական գաւազան, գծագրութեան տախտակ, գնդասեղ, փիւմէզ, գծաքաշ եւ ուղղութիւն ճշդող գծաքաշ: Քարտէս մը գծելու համար կան քանի մը միջոցներ, ինչպէս՝

- Սկսիլ կէտէ մը, օրինակ շէնք մը կամ ճամբու մը խաչաձեւումը:
- Գիտնալ յաջորդ կէտին ուղղութիւնը եւ նեռաւորութիւնը, չափել ուղքի քայլերով (օրինակ՝ 60 քայլ) եւ արձանագրել զայն:
- Վերջանալէն եսոք որոշել գծուելիք քարտէսին աստիճանաչափը եւ մաքուր ձեւով սկսիլ քարտէսին համեմատական չափերով պատրաստութեան:

Մրկորդ ձեւը շառաւիղի կամ ճառագայթի դրութիւնն է:

## Ա) ՀԱՆԳՐՈՒԱՆ


1. Քննել այն հողամասը, զոր պիտի գծենք:
2. Ընտրել ամէնէն երկար լայնքը այդ հողամասին. նկատելով որ այդ շերտին դիմաց չկան տեսողութիւնը խանգարող ծառեր կամ ժայռեր:
3. Ամրող քարտէսին իբրև առանցք նկատել այս շերտը:
4. Երկու գաւազաններ զետեղել այս շերտին ծայրերը:
5. Թուղթը փիւմէզներու միջոցով զետեղել գծագրութեան տախտակին վրայ:
6. Ծշել իսկական եւ մագնիսական հիւսիսի ուղղութիւնները քարտէսին վրայ:



7. Տեսողութեան գծաքառով կամ «ՍԻԼՎԱ» կողմնացոյցով ճշդել երկու գաւազաններուն ուղղութիւնը և անկիւնաչափը:

8. Նշանակել երկու կէտեր՝ Ա. և Բ., որոնք նախապէս գամուած գաւազաններուն տեղը ցոյց պիտի տան քարտէսին վրայ:

9. Նկատի ունենալ ծառերու, ճամբու անկիւնադարձները և տուները՝ դիտելով Ա. կէտէն: Ծշել լիշտածներէց իրաքանչիւրին ուղղութիւնը և քարտէսին վրայ այդ անկիւնաչափով գիծեր քաշել՝ մեկնելով Ա. կէտէն:



## Բ) ՀԱՆԳՐՈՒԱՆ

10. Անցնիլ Բ. կէտէն՝ կանգելով Բ. գաւազանին մօտ և ուղղել քարտէսին հիւսիսի ուղղութիւնը:

11. Նախապէս նկատի առուած ծառերը և ճամբաներու անկիւնները դիտել և իրաքանչիւրին ուղղութիւնը ճշդելով գիծեր քաշել՝ մեկնելով Բ. կէտէն:

12. Պիտի տեսնենք, որ Ա. և Բ. դիրքերէ մեկնող գիծներուն հանդիպած խաչաձեւումները ցոյց պիտի տան լիշեալ մասերուն կամ անկիւնադարձներուն խսկական տեղը քարտէսին վրայ:

13. Յատուկ նշաններ գործածելով ամրողացնել գծագրութիւնը՝ աւելցնելով ճամբաները և սահմանները:

## Գ) ՀԱՆԳՐՈՒԱՆ

14. Մելանով անցնիլ գծագրութեան վրայէն և մէկ անկիւնը յիշել անհրաժեշտ բացատրութիւնները՝ աստիճանաչափ, հիւսիսը, եւալլը:

15. Սորվիլ նախապէս քաշուած գիծերը և քարտէսը ներկել:

## ՔԱՐՏԷՍԸ ԳԾԵԼՈՎ ՄԵԾՑՆԵԼ


- Քարտէսին այն մասը, որը կ'ուզենք մեծցնել, առնել քառակուսի շրջանակի մէջ և այդ շրջանակը բաժնել հաւասարաչափ փոքր քառակուսիներու:
- Գծագրութեան թուղթին վրայ գծել մեծ քառակուսի շրջանակ մը, մեծութեան համեմատութեան շափով:
- Նոյն համեմատութեամբ գծել մեծ քառուներ:
- Խրաքանչիր փոքր քառոյի մէջ գտնուող գիծ կամ կէտ՝ գծել մեծ քառուներուն մէջ:
- Մեկանով անցնի գծագրութեան վրայէն և քառուները ջնջել:

### Թ) ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ


Եզրակացնելու համար կրնանք ըսել, որ քարտեսագիտութիւնը սկառատին համար կը բանայ աշխատանքի լայն հորիզոն, թէ իր բևեռ գրադաւում և թէ իրբեւ օգտակար գիտելիք:

### ՕՐԻՆԱԿ ՄԸ ՔԱՐՏԷՍ ԳԾԵԼՈՒ ՉԵՒԻՆ ՄԱՍԻՆ

Քարտէս մը գծելու լաւագույն ձևը մեծ աստիճանաչափով գծելն է: Որոշեցէք երկու կէտեր, Ա. և Բ., սահմանին մօտիկ իրարու երեսող երկու հակառակ, նեռու անկիւններ (Հետո թիւ 3): Ընկերոց մը հետ, լաւագէս չափէ Ա.-Բ. կէտերու հեռաւորութիւնը՝ գործածելով պարան մը, եթէ չունինք՝ չափերից մը, որ ըլլայ 20 մետր: Լաւ է որ բաժնուած ըլլայ 5-10-15 մետրերու հանգոյցներով: Ուրեմն, պարանին 0 չափը դիր Ա. կէտին վրայ և ընկերող որկէ դէպի Բ. կէտը՝ միշտ ուղղելով զինք, որպէսզի գիծը շիտակ ըլլայ. Եթէ հեռաւորութիւնը 20 մետրէ աւելի է, ամէն 20 մետրի դնել նշան մը, քար մը կամ տախտակ մը,



եւ շարունակել, վերջը  
ամէն մէկ նշանը հաշ-  
տել 20 մեթր եւ որպէսզի  
ճիշդ ըլլայ 200երու հա-  
շիք, հաւաքէ քարերը եւ  
նետելեալ ձեռով հաշու:-



Քարերու թիւր  $\times 20 +$

մնացեալ չափը վերջին քարէն = հեռաւորութիւնը Ա. - Բ.:

Հիմա Ա.-Բ. գիծը գծաքաշով մը գծէ թուղթին վրայ եւ որոշէ աս-  
տիճանաշափը, ըստնը՝ 1:1000, որ կը նշանակէ 1 միլիմետրը քար-  
տէսին վրայ հաւասար է գետնի վրայ 1 մեթրի:

Ասկէ ետք որոշէ Գ. կէտ մը, որ երբ Բ. Գ. իրարու միացնենք գի-  
ծով մը՝ այդ գիծը անցնի սահմանին մօտէն եւ երեսի Ա. եւ Բ. կէտե-  
րէն: Չափէ Ա. - Գ. եւ նաև Բ. - Գ. (Եոյն ձեռով որ չափած էիր Ա. -  
Բ. հիմնական գիծը):


Սահմանը գծելու համար, չափէ Ա.-Գ. գիծին սահմանը, ինչպէս  
նաև՝ Բ.-Գ.-ին սահմանը, միշտ ուղիղ անկիւններ գծելով (Ակար  
թիւ 4)


Ի՞նչպէս չափել. - Կեցուր ընկերդ այն կէտերուն վրայ, ուր գիծը  
ուղղութիւն կը փոխակէ եւ դում Բ.-Գ. գիծին վրայ թեւերդ բաց քալէ:  
մինչեւ որ ժամանիախիս ընկերոջը: Չա-  
փէ քայլերդ:

- Ինչպէս որոշել Գ. կէտին դիրքը  
գծագրութեանդ վրայ: Ուրեմն, Ա.-Գ.  
գիծին չափը կարկինով մը բանալ եւ  
կամար մը գծել, ապա նոյնը ընել Բ.-  
Գ. գիծին, խաչաձեւման կէտը կ'ըլ-  
լայ Գ. կէտը, նոյնը՝ միւս բոլոր կէ-  
տերուն պարագային:

Այս բոլորը նօթ ընելէ ետք, բոլոր  
կէտերը իրարու միացնել, որպէսզի  
սահմանը մէջտեղ ելլէ (Ակար թիւ 5):  
Վերջը որոշել հիւսիսը եւ աւելցնել  
աստիճանաշափը, ինչպէս նաև այլ  
նշաններ:

- Աւելի մեծ աստիճանաշափով  
քարտէս մը գծելու համար գործածէ:





6


Բնետեւեալները.- Կտոր մը քառակուսի տախտակ  $40 \times 40$  չափով, որ գամուած ըլլայ ձողի մը վրայ, որուն երկալները ըլլայ մինչեւ արմուկդ' առաւել 30 սմ. (Ակար թիւ 6):

- Որոշէ երկու կէտեր Ա. և Բ. գետնի վրայ, որոնց Բնետարութիւնը իրարսէ ըլլայ 1000 մեթը կամ անելի: Անոնք պէտք է ըլլան շոշանին վրայ իշխող կէտեր: Վատահ եղիք որ Ա. և Բ. կէտերը իրարու երեսին: Չափէ կամ գտիր Բնետարութիւնը այս երկու կէտերուն միջեւ (մեթով կամ քարտէսին վրայէց):

- Թուղթին վրայ գծէ Ա.-Բ. գիծ մը, որ նախապէս ամրացուցած ըլլաս  $40 \times 40$  տախտակին վրայ: Այս գիծը կրնաս գծել գծաքաշով (ըստնք  $1:25,00$  աստիճանաշափով, այսինքն՝ 1 միլիմետրը քարտէսին վրայ նախասար ըլլայ 25 մեթը գետնի վրայ):


- Ծինուած գործիքը ( $40 \times 40 + \text{ձողը}$ ) Բնատատէ Ա. կէտին վրայ և ուղէ Ա.-Ե. Բ. գծուած գիծը՝ դէպի Բ. կէտը, դարձնելով ձողը: Այլևս ձողը առանց շարժելով՝ նշան առ գծաքաշով մը Ա. կէտէն միս կէտերը և գծէ թուղթին վրայ, օրինակ Գ. կէտ մը, որ ծառ մըն է այս նկարին մէջ (Ակար թիւ 7): Փնտու նաև ուրիշ կէտեր և գծէ ու չափէ նոյն ձեւերով, միշտ աշխատելով ձախէն աշ և երեսներեւն ուշադրութիւն ըրէ Ա. և Բ. կէտերու ուղղութեան ճշգրտութեան:

- Այս բոլորէն եսոք անցիր Բ. կէտին, ամրացուր ( $40 \times 40 + \text{ձողը}$ ) Բ. կէտը և ճշդէ ուղղութիւնը Բ.Է.Ա.: Առաջին զիսաւոր (prominent) կէտը Գ.ը գծելէ եսոք՝ միսաները գծել ձախէն աշ: Այս գիծերը, որոնք գծուեցան թէ՛ Ա.Է.Ա դիտուած եւ թէ՛ Բ.Է.Ա, իրարու պիտի խաչաձեւէն, այս խաչաձեւումները քարտէսին վրայ այդ կէտերուն տեղերն են (Ա., Բ., Գ., Դ., Ե., Զ., Է.): (Ակար թիւ 8):



- Եթէ պիտի ուզենք աւելի տեսարաններ աւելցնել մեր գծագրութեան վրայ, պիտի անցնինք նախապէս որոշուած կէտերէն, օրինակ՝ Գ., Դ., Ե. և Բոնկէ դիտենք ուրիշ կէտեր կամ տեսարաններ, օրինակ՝ Գ. - Դ. Բիմնական գիծեն փորձենք ուրիշ կէտեր ճշդել, ինչպէս աշխատեցանք Ա. - Բ.:

- Անգամ մը որ Բիմնական կէտերը նշանակուեցան թուղթին վրայ, անցիր իշխող քանի մը ուրիշ կէտերու և դիտէ տեսարան մը և որոշէ, ճշդէ ուրիշ գիծեր, օրինակի Բամար՝ գետեր, ճամրաներ, Բիմնուելով (Բ., Զ., Է.) կէտերուն վրայ (Ակար թիւ 7): Աւարտելէ ետք, գործածէ Բիմնական նշաններ և գոյներ քարտէսիդ վրայ (կապոյտ՝ ջուրերու համար, կանաչ՝ անտառներու): Առաւել ճշդէ Բիւսիսը և աստիճանաշափը:



8



## **ԳԱԴԱՓԱՐ ՈՒՆԵՆԱԼ ԶԵՐՄԱՍԻԲԱՆԻ, ԹՆՇՈՒՄԻ, ԽՈՆՎԱՌՈՒԹԵԱՆ, ՀՈՎՔ ԵՒ ԱՄՊԵՐՈՒ ՄԱՍԻՆ**

- 1) Նախաբան
- 2) Կլիմայ և օդի վիճակ
- 3) Մթնոլորտը
- 4) Մթնոլորտի դերը
- 5) Ամպերը
- 6) Տարութիւն
- 7) Խոնաւութիւն
- 8) Մթնոլորտային ճնշումը
- 9) Ի՞նչ է հովք
- 10) Օդի շերտեր կամ խաւերը
- 11) Անձրեւ, ձիւն, կարկուտ, սառոյց
- 12) Անձրեւը և տեսակները
- 13) Խաւերու ազդեցութիւնը
- 14) Մթնոլորտային ճնշումի ազդեցութիւնը
- 15) Մթնոլորտային ճնշումի փոփոխութեան ազդակները
- 16) Տարութեան աստիճանը
- 17) Հովքուն ուղղութիւնն ու տեսակները
- 18) Ամպերու ազդեցութիւնը



## 1. ՆԱԽԱԲԱՆ

Տիեզերքի գոյութեան առաջին օրերէն իսկ մարդ արարածը զգացած է օդերևոյթի նախատեսութեան անհրաժեշտութիւնը:

Նոյ Նահապետը եղած է օդերևոյթի նախատեսութիւնը կատարող առաջին անձը գիտնականներուն մէջ: Ան շինած է «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»ը, որովհետեւ գուշակած է քառասուն յաջորդական օրերուն տեղայիք անձրեւը:

Ցովսէփ Գեղեցիկ եղած է երկրորդը, որ երազներու մեկնաբանութեան իր արուեստին մէջ գուշակած կամ նախատեսած է եօթը տարիներու բերրիութեան շրջանը և ամոր յաջորդող եօթը տարիներու երաշտը:

Ցունական գիտութեան մէջ կը հանդիպինք Արիստոտէլի կարգ մը գիտելիքներուն, որոնք յաճախ սխալ եղած են:

15րդ դարուն, ժամանակի գիտնականներուն գիրքերը կարդացողներէն մէկը շատ յատկանշական ձեւով փորձած է գուշակել անձրեւու և պայծառ ամիսները: Կէս գիշերուան կրօնական արարողութենէն առաջ ան կտրած է սոխ մը 6 հաւասար շերտերու և ամոնց վրայ ցանած է աղ: Արարողութենէն վերադարձին, աղի ազդեցութիւնը-խոնաւութիւնը քննելով, ճշդած է անձրեւու և պայծառ ամիսները:

Այդ շրջանին ազգարակապանները կամ գիտացիները անձրեւու օդի վիճակին ճշդումը կատարած են խոգերէն: Երբ խոզը բերնին մէջ խոտի կտորներով կը վերադառնար դաշտէն, գիտացին անմիջապէս կը գուշակէր, որ անձրեւ պիտի սկսի, բերնի ճիշերը կամ խոտի կտորները ցոյց կու տային, որ խոզը գալով անձրեւի գալուստը՝ ուտելու գործողութիւնը կէս ձգած և վերադարձած է գոյն:

1955ին, ՏԻԿԸԶ, իր անունով պատրաստած գիրքով, շատ պարզ գիծերու մէջ կը ներկայացնէ օդերևոյթի նախատեսութեան կարգ մը գիտելիքներ:

Նոյէն մինչեւ ՏԻԿԸԶ կատարուածները ամբողջութեամբ սակայն հիմնուած են պարզ գուշակութիւններու վրայ և գիտական ո՞չ մէկ հիմք ունին:

Գիտական գուշակութիւնը կատարուած է 1844ին, ՍԱՄՈՒԵԼ, ՄՈՐՍԻ միջոցով, երբ թելեկրաֆիք առաջին լուրը դրկած է Պալթիմորէն Ռաշինկթըն:

Հայկական տոմարով կատարուած նախատեսութիւնները հիմնուած են բարիւրաւոր տարիներու ընթացքին Բայ վանականներու օդերեւութարանական արձանագրութիւններուն վրայ: Անոնց նկատած են, որ ինչպէս գոյութիւն ունին իրենք զիրենք կրկնող երեւոյթներ, որոնք կ'զդուին լուսնի 4 երեւոյթներէն՝ լիալուսին, կես, նոր լուսին, կես:

1850էն սկսեալ զիտնականները սկսած են պատրաստել յատուկ տախտակներ և կատարած են զանազան ուսումնասիրութիւններ:

Օդերեւոյթի նախատեսութեան համար անհրաժեշտ է զիտնալ տաքութեան աստիճանը, խոնաւութիւնը, նովի ուղղութիւնը արագութիւնը, ամպերուն տեսակները, օդի շերտերը, մթնոլորտային ճնշումը, անձրեսը, ձիւնը, կարկուտը, եւայլն:

Եւ որպէսզի կարելի ըլլայ վերոյիշեալներուն ազդեցութիւնը լաւապէս հասկնալ, առաջին ներքին պիտի ներկայացնենք անոնց բացատրութիւնը:

## 2. ԿԼԻՄԱՅ ԵՒ ՕԴԻ ՎԻԾԱԿ

Կլիմայ.- Օքանի մը միջին օդին վիճակն է, երկար ժամանակի վրայ: Կլիման նաև ամփոփումն է օդի վիճակին, որ կապ ունի եղանակի ջերմաստիճանին, մթնոլորտային ճնշումին, նովերուն, խոնաւութեան և խտացումներուն նետ:

Օդի վիճակ.- Տեղի մը համար է՝ կարճ ժամանակի վրայ, օրինակ՝ 1 տարուան կամ 1 շաբթօնան օդային փոփոխութիւններուն ընդմէջէն, տաքութիւնը, նովերուն ուղղութիւնը, տեսակները և զօրութիւնը, օդային խոնաւութեան համեմատութիւնը երկնքի վիճակը:

### Ի՞նչ է Մթնոլորտային ճնշումը.-

Մթնոլորտային ճնշումը օդին ծանրութիւնն է, երկրագունտի վրայ, ան կը շափուի գործիքով մը, որ կը կոչուի (*Պարոսմէթըր*):

## 3. ՄԹՆՈԼՈՐՏ

50 քիլոմետր բարձրութեամբ օդային խաւ մըն է, որ կը բաղկա-

նայ հիմնգ գլխաւոր մասերէ: Մթնոլորտը կը շրջապատէ մեզ և կը հայթայթէ անհրաժեշտ թթուածինը և կը պահէ երկրագունդին տաքութիւնը:

ա: Առաջին բաժինը կը կոչենք ԹՐՈՓՈՍՖԻՌ: Այս բաժնին մէջ մենք կ'ապրինք. հարուստ է թթուածինով. ամպերը կը կազմուին այս բաժնին մէջ:

բ: ԹՐՈՓՈՓԶ կը կոչենք երկրորդ բաժինը. 18 քիլոմետր քարձութիւն ունի. այս բաժնին մէջ օդային զօրաւոր հոսանքներ կան և տաքութեան աստիճանը շատ փոփոխական է:

գ: Երրորդ բաժինը կը կոչենք ՍԹՐԱԹՈՍՖԻՌ. ամպեր չկան. հանդարտ բաժնին մըն է, փոփոխութիւններ չկան:

դ: Կարեւորագոյն բաժինն է զոր կը կոչենք ՕՉՈՆԻ խաւը. Օգոնը թթուածինի մէկ ուրիշ տեսակն է. ան արգելք կ'ըլլայ որ արեւէն եկած ԳԵՐ-ՄԱՆԻԾԱԿԱԳՈՑՆ ճառագայթները ամբողջութեամբ մեզի հասնին: Այդ ճառագայթները բաւարար չափով կը հասնին ամրան, երբ արեւուն տակ կը պառկինք՝ մեր մորթը կ'այրի:

ե: ԱՅՈՆՈՍՖԻՌԸ ամէնէ դուրսի մասն է. այս բաժնին մէջ է որ զօրաւոր փոփոխութիւններ կրնան տեղի ունենալ. չափազանց օգտակար մաս մըն է. այս բաժնին շնորհի է, որ կրնանք անմիջական կապեր հաստատել բոլոր երկիրներու միջեւ և ունենարել ուստի, հեռատեսիլ, հաղորդակցութիւններ կատարել, եալլ:

1935ին երկու գիտնականներ՝ Անտըրսըն և Սթիվըն կարողացած են բարձրանալ առաջին երկու բաժնները և անհրաժեշտ ուսումնասիրութիւններ փոխանցել մեզի:

#### 4. ՄԹՆՈԼՈՐՏԻՆ ԴԵՐԸ

Մթնոլորտը շատ կարեւոր դեր ունի երկրի վրայ կեանքի յարատեաման մէջ: Այս դերը կրնանք ներկայացնել քանի մը կէտերով.

1) Կը զուէ և կը ծծէ արեւուն ճառագայթներուն 75%, որպէսզի կարելի ըլլայ դիմանալ տաքութեան:

2) Արեւուն բացակայութեան, տաքութեան շտեմարան մըն է և տաքութիւնը կամաց-կամաց կը փոխէ ցերեկէն իրիկուն չերմատիճանի փոփոխութեան ատեն:

3) Կ'օգնէ ամպերու կազմութեան, խտացումին ու անձեւներու տեղալուն, նաեւ՝ կ'որոշէ հովերու հոսանքները:

4) Երկիրը կը պաշտպանէ անդրամանիշակագոյն ճառագայթներէն:

## 5. ԱՄՓԵՐԸ

Ամպերն ալ զիխաւոր չորս տեսակներ ունին.-

ա: ՍԻՐԸՆ: Բարակ, ճերմակ, փետուրի նման կ'ըլլան և կան նեղ շերտեր, առաւելաբար կազմուած են սառոյցի կտորներէ:

բ: ԳՈՒՄՈՒԼԸՆ: Խիտ, ուղղաբայեաց կազմութեամբ, կը նմանի աշտարակի. սովորաբար կը կազմուի առաւտները եւ կ'անյայտանայ երեկոները: Նախանշան է լաւ օդի:

գ: ՍԹՐԱԹԸՆ: Ցած, գոց գոյն, արագ շարժող և ձեւը փոխող տեսակի ամայ մըն է, առաւելաբար կազմուած կ'ըլլայ մշուշէն. նախանցան է ձիմի կամ թերթեա անձրեսի:


դ: ՆԻՄՊԸՆ: Ցատուկ ձեւ չունի և սակայն կրնայ գալ բամպակի կոյտի նման, նախանշան է անձրեսի:


Վերոյիշեալ տեսակներուն խառնուրդը շատ յաճախ կը վերածովի գորաւոր և փոքրորկոտ անձրեներուն:

Ամպերու մասին խօսած ժամանակ անդրամեջտ է անդրադառնալ նաև մշուշին և անոր տեսակներուն.-

- Առաջին տեսակը կը կազմովի, երբ պաղ օդի մակերեսին վրայէն անցնի խոնաւ օդ մը:

- Երկրորդը՝ երբ խոնաւ օդը իր գտնուած տեղը կը սառի, օդի փոփոխութեան հետեւանքով:





- Երբորդը՝ երր պահ օդը անցնի գաղց շուրի մը վրայէն:

- Չորրորդը՝ երր զառիվարի մը վրայէն անցնի օդը. ընդլայնումի հետեւանքով, տաքութիւնը կը կորսնցը-ցէ: և կը վերածուի մշուշի:

Ամպերու տեսակներն ու արագութիւնը կրնանք ճշդել յատուկ գործիքով մը, զոր կը կոչենք օսিলոմետր:

## 6. ՏԱՔՈՒԹԻՒՆ

Տաքութիւնը կը չափենք յատուկ ջերմաստիճանով մը, զոր կը կոչենք «ՄԱՔՍԻՄԱՆ» ԵԽ ՄԻՆԻՄԱՆ» ջերմաչափ: Այս ջերմաչափին վրայ կրնանք տեսնել օրուան ընթացքին կատարուած փոփոխութիւնները և այդ օրուան բարձրագոյն և նուազագոյն ջերմութեան աստիճանները:

Վերոյիշեալ ջերմաչափը զետեղ-ած կ'ըլլայ յատուկ վայրի մը մէջ, զոր կը կոչենք ՕԴԻ ԿԱՑԱՆ:

## 7. ԽՈՆԱԼԻՌԻԹԻՒՆ

Խոնաւութիւնը օդին մէջ գտնուած շուրի շոգիին առ բարիր բամեմատութիւնն է. խոնաւութիւնը չափելու պարագային կը ճշդենք սովորաբար, թէ տրուած տաքութեան աստիճանի մը օդը որքա՞ն շոգի կրնայ ընդունիլ: Այս ձեւը կը կոչենք ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԽՈՆԱԼԻՌԻԹԻՒՆ:

Խոնաւութիւնը կը չափենք յատուկ գործիքով մը, զոր կը կոչենք ՀԱՅԿՐՈՍԻԹԸՐ:

Յատուկ տախտակներու վրայ ճշդուած կ'ըլլան տուեալները:

## 8. ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԺՆԾՈՒՄ

Խտալացի գիտնական թուրիզելին է, որ առաջին անգամ գտաւ մթնոլորտային ճնշումը չափելու գործիքը, զոր կը կոչենք ՊԱՐՈՄԵԹՐ:

Ունինք երկու տեսակ Պարումներ, ՄԵՐՔՈՒՐԻ ՊԱՐՈՄԵԹՐ և ԷՆԷՐՑՈՅՑ ՊԱՐՈՄԵԹՐ:

## 9. Ի՞ՆՉ Է ՀՈՎԸ

Հովը օդի ճամբորդութիւնն է երկրի մակերեսին վրայ: Մթնոլորտի ճնշումի փոփոխութեան ազդեցութեամբ բարձր ճնշումը միշտ կը ճամբորդէ դէպի ցած ճնշումի վայրեր, ճիմճական երկու սկզբունքներով:

1) Հովը կ'առնէ աշը հիսախային կիսազունտին եւ ձախը հարաւային կէսին:

2) Հովը չի փշեր ուղղակիօրէն բարձր ճնշումէն դէպի ցած ճնշում, բայց ևս այնպէս կը դառնայ երկրին շուրջը, ինքն իր վրայ դառնալուն ազդեցութեամբ:

## 10) ՕԴԻ ԾԵՐՏԵՐ ԿԱՄ ԽԱԼԻԵՐ

Ունինք երկու շերտաւորումներ. տաք եւ պաղ:

- Տաք բաժինը կը կազմուի, երբ տաք օդի հոսանք մը կու գայ եւ կը տեղատրուի պաղ օդի հոսանքի մը վրայ:

- Պաղ օդի բաժինը կը կազմուի, երբ պաղ օդի հոսանք մը կու գայ եւ կը տեղատրուի տաք օդի հոսանքի մը տեղը եւ զայն կը քշէ որիշ տեղ:

Երրորդ տեսակը, որ շատ հազուագիւտ է, փոփոխութիւն չկրող տեսակն է:

## 11) ԱՆՁՐԵՒ, ԶԻՒՆ, ԿԱՐԿՈՒՏ, ՍԱՌՈՅՑ

- Անձրեւը կը կազմուի, երբ շոգիացած ջուրը կը պաղի:

- Զիւնը կը կազմուի, երբ շոգիացած ջուրի կաթիլներ գերոյէն վար տաքութեան աստիճաններու կը հանդիպին:

- Կարկուտը կը կազմոի օդի հոսանքներու իբրև արդինք:
  - Սառուցը կը կազմոի երբ չուրի կաթիլը գետնի մակերեսին վրայ կը հանդիափի գերոյին վար տարութեան աստիճանի:

Գիտնալէ եսք օդերեւոյթի ճախատեսութեան համար անբրածեցտ տուեալները, այժմ պիտի ծանօթանանք անոնց ազդեցութեան իրարու վրայ կամ ընդհանուր առմամբ մթնոլորտին վրայ:

Գիտականօրէն երեք ձևեր կան ողերեւոյթի նախատեսութեան համար.-

ա: Կարճ ժամանակի վրայ երկարող ճախատեսութիւն:

բ: Բաղդատական նախատեսութիւն-բաղդատել անցեալի օնենութիւն մեն:

զ: Ուսումնասիրական հախատեսութիւն. մէկէ աւելի վայրերու տեղեկութիւններու ուսումնասիրութիւն:


## 12) ԱՆՁԵՒԻՆ ԵՒ ՏԵՍԱԿԱՆԵՐ

ԱՆՁՐԵԱՆՔ տեսակները կը փոխուին անոնց տեղացած պայմաններուն բամաձան.-

1) Յեղաշրջման անձրեւմեր. կը պատահին երը կը բարձրանայ Բովուն տաքութեան աստիճանաչափը ցերեկին, ինչ որ արդիւնք կ'ըլլայ գետնի մակերեսի Բողին ընդլավումին եւ օդի բարձր խաւերուն բարձրացման, ուր կը պաղի, ջրաշոգին կը խուանայ եւ երը կ'իջնէ տաքութեան աստիճանը՝ կը տեղայ անձրեւը: Այս տեսակի անձրեւները կը պատահին լանկարծակի, ուր օդի միջտ տաք է:

2) **Բարձրութիւններու աճըն.** Խոնաւ օդի բնացքները կը շարժին դէափ ցամաք և երբ լեռներու կը Բանդիպին կը բարձրանան, կը պաղին, կը վերածուին ջրաշղգին և կ'աճընեաւ:

3) **Փոթորկուտ անձրեւմերը**, կը պատահից եղր պաղ ԲոսաԳր-



Եթե կը հանդիպին տաք հոսանքներու հանդիպման վայրին մէջ տաք հոսանքը կը բարձրանայ, մէջի շրաշոգին կը խտանայ և կը վերածուի անձրեսի:

### 13. ԽԱԻԵՐՈՒ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ

Տաք խաւը երբ կու գայ պաղ խափն վրայ կը սկսի պաղիլ, ամպեր կը կազմուին և կը սկսի անձրեսնել. եթէ ամպը ՍԻՐԸՍ տեսակն է՝ անձրեսը կը տեսէ շատ կարճ և հանդարտ. իսկ եթէ ՍԹՐԱԹԸՍ ամպեր կազմուին, փոթորկոտ անձրեւ մը կու գայ:

Ցուրտ բաժնի պարագային մթնոլորտային ճնշումը կը բարձրանայ, տաքութիւնը և համեմատական խոնաւութիւնը կ իշնեն և փոթորիկ ու զօրաւոր անձրեւ կը սկսի:

### 14. ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՃՆԾՈՒՄԻ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ

Մթնոլորտային ճնշումի ազդեցութիւնը գիտնալու համար անհնարինացու է միշտ հետեւիլ ՊԱՐՈՍԵԹՐԻ փոփոխութիւններուն: Այսպէս, երբ Պարումեթրը կը բարձրանայ, կը ճշանակէ որ օդը լաւ պիտի ըլլայ, պայծառ, տաքուկ և հաճելի, իսկ երբ իշնէ՝ կը ճշանակէ որ ամպուտ և անձրեսուտ պիտի ըլլայ:

Պարումեթրի ամէնէն բարձր աստիճանը կրնաք տեսնել կ.ա. ժամը 10.00ին, իսկ ամէնէն ցածը՝ կ.ե. ժամը 4.00ին:

Ցանախակի փոփոխութիւնները յստակօրէն կարելի է տեսնել Պարումեթրի աստիճաններուն փոփոխութեամբ:

Երբ գործիք չունիք, թոշուններու և ձուկերու նայելով կարելի է գիտնալ փոփոխութիւնները: Այսպէս, թոշունները գետնին մօտիկ կը թոշին, երբ պաղ է օդը, որպէսզի կարողանան դիրին որսալ թոշելու անկարող միջատները: Զուկերը չուրի մակերեսին մօտիկ կը լողան, իսկ ծաղիկներու բոյրը բաւական նեռուէն զգալի կը դառնայ:

### 15. ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՃՆԾՈՒՄԻ ՓՈՓՈԽՈՒԹԵԱՆ ԱԶԴԱԿԱՆՆԵՐԸ

- Բարձրութիւնը ծովու մակերեսէն - ծովու մակերեսին վրայ մթնոլորտային ճնշումը հաւասար է 760 միլիմեթր սնդիկի:

- Տաքութեան բաժանումը երկրի վրայ - Տաքութեան աս-

տիճանին բարձրացումը կարգ մը տեղերու մէջ պատճառ կ'ըլլայ օդի տաքութեան ընդլայնումին և բարձրացումին, ինչ որ պատճառ կ'ըլլայ մթնոլորտի ճնշումին նուազումին:

- Զուրի և ցամաքի բաժանումները - Ամառները տաքութեան աստիճանը կը բարձրանայ ցամաքին վրայ և մթնոլորտի ճնշումը կը նուազի. միւս կողմէ, մթնոլորտի ճնշումը կը բարձրանայ ջուրին վրայ, բայց ձմեռը ճիշտ հակառակը պատահի:

- Զրաշոգիի գոյութիւնը օդին մէջ - Զրաշոգին աւելի թերեւ է՝ քան օդը, այս պատճառով ալ երբ օդի մէջ բարձրանայ ջրաշոգիին քանակը, մթնոլորտին ճնշումը կը նուազի, բայց չոր օդը ծանր է և մթնոլորտի ճնշումը՝ բարձր:

Մթնոլորտի ճնշումի փոփոխութիւնը երկրագունդի մակերեսին վրայ պատճառ կ'ըլլայ հովերու շարժումին: Հովերը կը փոխադրուին մթնոլորտի ճնշումի բարձր վայրերէն դէպի մթնոլորտի աւելի ցած ճնշում ունեցող վայրեր:

## 16. ՏԱՔՈՒԹԵԱՆ ԱՍՏԻԺԱՆԸ

Երբ տաքութեան աստիճանը կ'ըլլայ միջին նուազագոյնը, թերեւ հով մը կարելի է ճշմարել. երկինքը պայծառ կ'ըլլայ և գետնի տաքութեան շողարձակումի պատճառով կը սկսի արագօրէն նուազիլ:

Փոթորիկէ մը առաջ տաքութեան աստիճանը ամակնկալօրէն որոշ բարձրացում մը կ'արձանագրէ:

Երբ նուազագոյն աստիճանը բաւարար նուազում կը կրէ, կը հասնինք Տի՛Ռ ՓՈՅՆԹԻՆ:

## 17. ՀՈՎՈՒՆ ՈՒՂՂՈՒԹԻՒՆՆ ՈՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Անակնկալ փոփոխութիւնները պէտք չէ շփոթել առօրեայ փոփոխութիւններուն հետ, օրինակ՝ կէսօրէ ետքի կէսերուն արագութիւնը ամէնէն գօրատորը կ'ըլլայ, մեզի տալով պայծառ օդ:

Երբ հովը կու գայ արեւելքէն և կ'ուղղուի դէպի հարաւ ու ապա՝ արեւմուտք, փոթորկոտ օրուան մը նախանշան կրնայ ըլլայ:

Իսկ երբ կու գայ արեւելքէն, կ'ուղղուի հիսախ և ապա՝ արեւմուտք, պայծառ օրուան մը նախանշան է:

Հարաւային հովուն հետ եկող մթնոլորտային ճնշումի փոփո-

խորհիւնները կը նախատեսեն պաղ բաժին մը: Խսկ հիւսիս արևա-  
մուտքէն եկող հովը կը նախատեսէ ձիւնամրրիկ:

## 18. ԱՄՊԵՐՈՒ ԱՉԴԵՑՈՒԹԻՒՆԸ

Ամպերու պարագային հետեւեալը կարելի է նշել.-

- Երբ ՍՄՐԱԹԸ և ԳԻՒՄԻՒԼԸ ամպերը միասին կու գան  
են կը փորձեն իրարու խաչաձեւել, անպայմանօրէն ձիւնի նախանը-  
շան պէտք է զգալ: Զձիւնելու պարագային գօրաւոր մրրիկ մը  
կրնայ նախատեսուիլ:

- ՍԻՐԸ և ՍԹՐԱԹԸ ամպերու պարագային տաք և գաղջ  
ող մը կը նախատեսնք. այս պարագային տաք խաւը պիտի ունե-  
նանք և անոր հետ միասին տաքութեան աստիճանը կը բարձրա-  
նայ:

- ՍԻՐԸ ամպերը եթէ հիւսիսէն կու գան պայծառ երկինք մը և  
բանելի ոդ մը ունենալու նախանշաններ են:

Խսկ հարաւէն եկողներու պարագային անձեւ կամ ձիւն նա-  
խատեսելի է:

ԽՍՀ. 7.



## ՀԱՊՈՐԴԱԿՑՈՒԹԻՒՆԸ

Ա.- Նախարան

- Բ.- Մորսի հայերէն այրութենք
- Գ.- Մորսի միջազգային այրութենք
- Դ.- Հաղորդակցութեան միջոցներ
- Ե.- Այրութենք սորվելու կերպը
- Զ.- Նկատողութիւն
- Է.- Դրօշախօսութիւն

Ա.- ՆԱԽԱԲԱՆ

Հիմէն ի վեր մարդիկ պէտք զգացած են իրարու հետ հաղորդակցելու, որովհետեւ փոխադարձ հասկացողութիւնը անհրաժեշտութիւն մը եղած է:

Սկիզբը, հաղորդակցութեան միջոցները անշուշտ նախնական էին. որոշ ցեղախումբի մը անդամները ունեին, օրինակ, յատուկ կանչ մը, որուն միջոցով իրարու հետ կը հասկցուէին: Աւելի ուշ, մարդիկ սկսան հաղորդակցիլ նշաններով, գծուած՝ ժայռերու վրայ, քարայրներու մէջ: Ծուտով մարդիկ հարկ զգացին հաղորդակցիլ հեռաւոր տարածութիւններէ: Ափրիկեցինները իրարու հետ կը հաղորդակցէին թմրուկի ձայներով, Ամերիկայի հնդիկները ծովսով, Բումեացինները թերդէ: թերդ ջամներու լոյսով ևս, վերջապէս, երբ լեզունները ու ապա այրութենները ստեղծուեցան, հաղորդակցութեան միջոցները զգալիօրէն բարեկարուեցան:

Տասնութերորդ դարէն սկսեալ ՄՈՐՍՆ ՈՒ ԴՐՕՅԱԽՕՍՈՒԹԻՒՆԸ գորեթէ բոլոր ազգերու կողմէ գործածուած են իրրեն հաղորդակցութեան միջոց: Հակառակ որ այսօր սովորական թէ ելեկտրոնային նամակի դրութիւնը հաստատուած է, մարդիկ տակափն կը շարունակեն իրարու հետ հաղորդակցիլ նշաններով: Այսպէս, երկաթուղագիծի պաշտօննեանները, նաւաստինները, բանակի գինուորականները, ինչպէս շատ մը կազմակերպութիւններ, ունին հաղորդակցութեան իրենց յատուկ այրութենները:

Երբ Լորտ Պէյտըն Փառուլ  
նիմնեց սկաուտական շար-  
ժումը, ինք եև հարկ զգաց որ-  
դեգրելու ՄՈՒՐՍՆ ՈՒ ԴՐՕ-  
ԸԱԽՕՍՈՒԹԻՒՆԸ իբրև  
հաղորդակցութեան միջոց,  
սկաուտական զանազան  
խումբերը իրարու ենտ ան-  
վերջ հաղորդակցութեան մէջ  
պահելու համար:

Քսաներորդ դարուն, եւ  
մասնաւորաբար Համաշ-  
խարհային Երկրորդ Պատե-  
րազմէն եւոք, հաղորդակցու-  
թեան մարզէն ճերս գիտութիւնը այնքան զարգացաւ, որ գրեթէ  
այլևս ՄՈՒՐՍՆ ՈՒ ԴՐՕԸԱԽՕՍՈՒԹԻՒՆԸ դադրած են իբրև  
միջազգային հաղորդակցութեան միջոց ըլլալէ:

Սկաուտական կեանքին մէջ նշանախօսութիւնը մեծ դեր ունի,  
տրուած ըլլալով որ հաղորդակցութեան ամենէն դիրամատչելի  
միջոցն է, սակայն նիմնական տարրերութեամբ մը, որ ՄՈՒՐՍՆ ու  
ԴՐՕԸԱԽՕՍՈՒԹԻՒՆԸ սկաուտին համար աւելի խաղի միջոց  
են քան հաղորդակցութեան: Միս կողմէ անոնք կը զարգացնեն  
սկաուտական ոգին եւ, ինչո՞ւ չէ, թերեւս անոնք նշանախօսու-  
թիւնը հետագային ընտրեն իբրև ասպարէգ:

Նշանախօսութեան միջոցներէն աշխարհի ամենէն գործնա-  
կացն է ՄՈՒՐՍԻ այրութենը:

Ամերիկացի գիտնական Սամուէլ Մորս (1791-1872) հնարած է  
եղեկտրական հեռագիրը 1835ին. այս հեռագրին համար ան պատ-  
րաստած է յատուկ այրութեն մըն ալ եւ զայն կոչած է ՄՈՒՐՍԻ այ-  
րութեն:



## Բ.-ՄՈՐՄԻ ՀԱՅԵՐԻՆ ԱՅԲՈՒԹԵՆԸ

|             |           |           |
|-------------|-----------|-----------|
| Ա • -       | Կ - - •   | Ս ***     |
| Բ - ***     | Հ ****    | Վ *** -   |
| Գ - - • •   | Զ - *** - | Տ -       |
| Դ - - •     | Դ - * -   | Ր • - •   |
| Ե •         | Ծ - - - - | Ց - *** - |
| Զ - - - •   | Մ - -     | Ւ *** -   |
| Է •         | Ց ****    | Փ - ***   |
| Ը *** - •   | Ւ - •     | Ք - - - • |
| Թ - - •     | Ը - - - - | Օ - - -   |
| Ժ - - -     | Ո - - -   | Ֆ *** - • |
| Ի • •       | Չ - - • - | Եւ *** -  |
| Լ • - - •   | Պ • - - • | Ու • - -  |
| Խ • - - -   | Ջ - - - • |           |
| Ծ - - - - - | Ո • - - • |           |

Կան կարգ մը օրէնքներ, զորս պէտք է յարգես, դիրութեամբ  
հասկնալու և հասկցնելու համար. ինչպէս՝

Ուշադրութիւն ԱԱԱԱ.

Սխալ ՑԵ

Վերջ ԱԱԱ.

Կէտ ԱԱԱ.

Վերջ պատգամի ԱՐ

(Մանօթ՝ այն զիրերուն վրայ որ—կայ, կը նշանակէ թէ անոնք  
տառի մը պէս պիտի ղրկես):

## ԳՐԱՄՈՒՄԻ ՄԻՋԱՀԱՎԱՅԻՆ ԱՅԲՈՒԲԵՆ

Appel Général ••• - - - - (General call)

Début - - - - (start)


Fin \* - - - \* (end)

Je répète •• - - - ••• (I repeat)

Au secours ••• - - - •••• (help)

Je suis prêt \*\* ou - \* - (I am ready)

|           |           |                        |
|-----------|-----------|------------------------|
| A • -     | Q - - • - | Y - • - -              |
| B - • •   | R • - •   | Z - - • •              |
| C - - • • | S • • •   |                        |
| D - • •   | T -       | 1 • - - - 6 - ••••     |
| E •       | U • • -   | 2 •• - - - 7 - - •••   |
| F •• - -  | V • • - - | 3 •• - - - 8 - - - - • |
| G - • •   | W • - - - | 4 •••• - - 9 - - - - - |
| H ••••    | X - • - - | 5 ••••• 0 - - - - -    |
| I ..      |           |                        |
| J • - -   |           |                        |
| K - • -   |           |                        |
| L • - • • |           |                        |
| M - -     |           |                        |
| N - •     |           |                        |
| O - - -   |           |                        |
| P • - - • |           |                        |



## **Դ.-ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹԵԱՆ ՄԻԶՈՑՆԵՐ**

Հաղորդակցութիւն մը կատարուելու համար, անհրաժեշտ է որ երկու խմբակներ ըլլան, ընդհանրապէս մէկը կը փոխանցէ պատգամը, իսկ երկրորդը՝ կը ստանայ:

### **ՀԱՂՈՐԴԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՆ ՀԵՏԵԽԵԱԼ, ՄԻԶՈՑՆԵՐԸ.-**

1) *Ելեկտրակամ գործիքով*: Գործիքը սկառուտ մը նոյնիսկ կրնայ իր անձնական միջոցներով պատրաստել:

2) *Սուլիչը*.- որ յաճախ կը գործածուի, ի մասնաւորի սկառուտական կեանքեն եերս, սակայն անոր լսողական միջոցը սահմանափակ է:

3) *Լոյսը* - որ կարելի է գործածել գիշեր կամ ցերեկ: Անոր տեսողութեան սահմանը բաւական ընդարձակ է:

Գիշերը կարելի է հաղորդակցիլ լուսարձակով (փիլով), կրակով, իսկ ցերեկը՝ արեւուն միջոցով: Արեւուն ճառագայթները հայելի մը կտորին վրայ իյնալով փայլը մը կը ստեղծեն:

## **Ե.-ԱՅԲՈՒԲԵՆԸ ՍՈՐՎԵԼՈՒ ԿԵՐՊԸ**

Մորսի նշաններով հաղորդակցելու և անկէ հաճոյք առնելու համար, պայման է որ սորվինք իրաքանչիւր գիրին հանած ձայնը, օրինակ՝ տի-տատ.- այսինքն, պէտք է զարգացնել լսողութիւնը և ոչ թէ լիշողութեան մէջ արձանագրել, թէ գիր մը բանի<sup>o</sup> կէտէ և գիծէ կը բաղկանայ, ինչ որ շատ կը դժուարացնէ արագ հաղորդակցութիւնը:

## **Զ.-ՆԿԱՏՈՂՈՒԹԻՒՆ**

ա.- Հաղորդակցութեան համար կ'ըլլան երկու կեղրուններ, որոնք կը բաղկանան 3 սկառուտներէ:

1. *Քարտուղար մը*, որ կ'արձանագրէ պատգամները և պատասխանները կը փոխանցէ Աշանախօսին միջոցով:

2. *Նշանախօս մը*, որ քարտուղարին թելադրանքով կը փոխանցէ պատգամը:

3. Սուրբանդակ մը, որ լուրերը կը փոխանցէ հարկ եղած տեղերը:

բ.- Հաղորդակցութիւն մը յաջողցնելու համար, կան նաև հետեւալ նշանները.-

Ընդհանուր կոչ - • - \* / - - \* -

Գործի սկսիլ - \* - \*

Պատգամը փոխանցել - \* -

Վերջին բառը կրկնել \* - \* / \* - - \* / -

Նամակ տալ - \* - \* / - - \* -

Ստացայ - - - / - \* - -

Ուշադրութիւն -

Վերջին բառը կը կրկնեմ \* \* / \* - \* / \* / -

Վերջ փոխանցումի \* \* \* - / \* -

Սպասեցէ՛ք \* - / \* \* -

Փոխանցեցէ՛ք - \* - -

Հասկցայ \* \* \* / - \* -

Կրկնեցէ՛ք \* \* - / - \* \*

Սիսալ \* \* \* \* \* \*

Չեմ հասկնար պատգամը

Աւելի հանդարտ փոխանցել - - \* / - \* - / \* / \* - - -

Պատգամը աւելի արագ փոխանցել - - \* / - \* - / \* - - - \* / -

Պատգամը կամաց փոխանցել - - \* / - \* - / \* \* \* \* \*

Պատգամը կնցնել - - \* / - \* - / \* -

Վերջ պատգամի \* \* \* / - \* -

Կէտ \* - \* - \* -


Ստորակէտ - - \* \* - -

Հետ - - - - -  
 Հարցման նշան •• - - -  
 Նուազ - ••• -  
 Առաւել • - - -  
 Գիծ մը •• - - -  
 Անգամ - •• -  
 Զախ փակագիծ - • - -  
 Աջ փակագիծ - - - • -

## ԱՅԼ ՆՇԱՆՆԵՐ

|                               |                           |
|-------------------------------|---------------------------|
| Հանգիստ • -                   | Խմբապետ - • -             |
| Պատրաստ •                     | Խոհարարապետ - • - -       |
| Հաւաքում ••••••               | Գոյքապահ - • - • / - • -  |
| Ցրտում - - - - -              | Կամաւոր - - • / • - • -   |
| Հերթապահ •••                  | Վտանգ • - • - - • -       |
| Կարմիր խաչ - - ••             | Զարթնում - •••            |
| Փողահար •• - -                | Քննութիւն - • - •         |
| Պահակ • - - •                 | Խումբ քայլ առաջ օ՛ն • - • |
| Փոխ Առաջնորդ - ••• / •• -     | Խումբ կա'ց - •            |
| Առաջնորդ ••• -                | Քնանալ - ••• - ••         |
| Վարիչ Առաջնորդ ••• - / • -    | Կրակմար - - • / - - -     |
| Փոխ Խմբապետ - ••• / - • -     |                           |
| Միաւոր Խմբապետ - - / - • -    |                           |
| Մատակարարապետ - - / • - - • - |                           |

Ե.- ԴՐԾՎԱԽՈՍԽԻԹԻՒՆ



## ԽԱՐՈՒԿԱՀԱՆԴԵՍ

Ա.- Նախարան

Բ.- Խարուկահանդէսի Տեսութիւնը

Գ.- Խարուկահանդէսի Տեսակները

Դ.- Խարուկահանդէսի Զգեստաւրումը

Ե.- Վերջարան

### Ա.- ՆԱԽԱԲԱՆ

Խարուկահանդէսի գաղափարը մեզի հասած է շատ հին ժամանակներէ, երբ մարդիկ տակաւին կ'ապրէին ցեղային հասկացողութեամբ: Այսպէս, առաջին մարդիկը կը բոլորունին խարոյկին շուրջ՝ պաշտպանուելու համար գազաններէն, համգստանալու համար օրուան յոգնութեանէն եւ պատմելու համար օրուան անցուդարձը եւ քաշագործութիւնները: Աւելի ուշ, նորակազմ ժողովուրդներու բանակներուն յաղթանակը կը տօնուէր յատուկ հանդէսառ մը՝ խարոյկին շուրջ: Վերջապէս, մեզի ծանօթ են ընտանեկան հաւաքոյթները թոնիրին շուրջ:

Այս պատմական ակնարիկէն կ նզրակացնենք, թէ խարոյկը ժողովուրդներու մէջ յառաջացուցած է ապահովութեամ զգացում մը, ապա եղած է միացնող ազդակ մը եւ, վերջապէս, տաք եւ ուրախ մթնոլորտի մը ստեղծման առիթ:


Սկառուտութեան մէջ ես որդեգրուած է խարուկահանդէսը, որովհետեւ խարուկահանդէսը սկառուտական շարժումի եռամդ տուող կարեւորագոյն միջոցներէն մէկն է, ոչ միայն անոր ատեղծած խանդավառ մթնոլորտով, այլև իր ԳԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ քնոյթով:

### Բ.- ԽԱՐՈՒԿԱՀԱՆԴԵՍԻ ՏԵՍՈՒԹԻՒՆԸ

#### ՆՊԱՏԱԿ

Խարուկահանդէս կազմակերպելը կը հետապնդէ գանազան նպատակներ եւ կախեալ է խարուկահանդէսին բնոյթէն: Նկատի

առած տղոց տարիքը՝ նպատակը կը տարբերի, այսինքն վոհմակի մը, խումբի մը կամ փաղանգի մը խարուկահանդէսները կը զանազանուին իրենց նպատակին մէջ, որովհետեւ անդամներուն հետաքրքրութիւնները եւ հակացողութիւնը նոյն աստիճանին եւ տեսակին չեն համապատասխաներ:



Նպատակները կրնան հետեւեալները ըլլալ.-

- 1) Ընկերացին մթնոլորտի մը յառաջացումը
- 2) Փորձառութիւն փոխանցելու առիթ մը
- 3) Անհատական ձիրքերու յայտնաբերման առիթ մը
- 4) Զանազան նպատակներու հասնելու միջոց մը (օրինակ, անդամներու թերութիւնները կամ առանձին առանձին հանշնալու միջոց, անդամներու սկաուտական ընթացքը ընթացելու համար...)
- 5) Զուարճութիւն
- 6) Սկաուտական շարժումի մասին տեղեկութիւններ փոխանցելու միջոց մը
- 7) Միջոց մը դաստիարակչական որոշ նպատակի մը հասնելու համար:

### ՆԻՒԹ

Խարուկահանողէսին նպատակը եւ նիւթը ճշդուած պէտք է ըլլան: Նպատակին եւ նիւթին հիման վրայ է որ յայտագիրը պէտք է ընթանայ:

### ԺԱՄՄԱՆԱԿ

Խարուկահանողէսի յայտագրին տեսողութիւնը պէտք է ըլլայ մէկէն մէկուկէս ժամ. աւելի երկար տեսող խարուկահանողէսը ձանձրացուցիչ կը դառնայ:

## ՀԱՆԳՐՈՒԱՆՆԵՐ

Խարուկահանդէս մը սովորաբար կ'ընթանայ Յ Բանգրուաններով.-

- Բացում (մուտք)
- Բովանդակութիւն
- Փակում

Կարելի չէ այս Յ Բանգրուանները բնորոշել եւ օրէնքի ձեւով կիրարկել բոլոր խարուկահանդէսներու ընթացքին. այս Բանգրուաններուն ձեւը կը փոխուի նայած նպատակին եւ բնոյթին:

### ԸՆԹԱՑՔ

Ցայտագիրը ընդհանրապէս կը սկսի երգով, պարով, ապա կը ստեղծուի ուրախ մթնոլորտ մը, որ հետզինտէ կը ջերմանայ, նոյնիսկ աղմկալի դառնալով, որմէ ետք կը դառնայ խորհրդատր՝ մինչեւ յայտագրի աւարտը:

- Խարուկահանդէսը կը վարէ խմբապետը (պաշտօնական առիթով կամ եթէ Բրահիրեալներ կան). իսկ եթէ տեղի կ'ունենայ բանակումի օրերուն, կը դեկավարուի ռեւէ անդամէ: Ան կը կոչուի խարուկահանդէսի դեկավար կամ Բանդիսավար:

- Խարուկահանդէսը վարողին պայուսակը լեցուն պէտք է ըլլայ Բանելուկներով, խաղերով եւ պամեստի յայտագրով, որպէսզի որեւէ մէկ փոփոխութեան կամ ուշացումի պարագային կարելի ըլլայ խարուկահանդէսին մթնոլորտը պահել:

- Ներկայացուած արտասանութիւնները, կատակերգութիւնները, երգերը կ'ըլլան բարձրաձայն եւ լստակ:



## **ՍՈՎՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ**

Խարուկահանդէսերու ընթացքին որդեգրուած են կարգ մը կանոններ և վարժութիւններ, որոնք անհրաժեշտ են և կ'օժանդակեն խարուկահանդէսին յաջողութեան.-

- 1) Խարոյկը վառել անտառի բացութեան մէջ
- 2) Բաւարար չոր փայտ հաւաքել
- 3) Խարոյկը ըլլայ բարձր կամ ցած՝ յայտագրին յարմարելով
- 4) Խարոյկին նշանակել պահակ մը, որուն պարտականութիւնը ըլլայ խարոյկը վառ պահել, բոցավառել, թեթեւցնել կամ քիմիական Շիթերով գոյնը փոխել՝ յայտագրին յարմարցնելով
- 5) Գիշերուան պաղէն պաշտպանող զգեստներ հազմի
- 6) Բանակավայրին հսկողութիւնը ապահովել
- 7) Խարուկահանդէսի դեկավարին թելադրանքներուն հետեւիլ
- 8) Խարուկահանդէսի յայտագրին բոլոր անդամները մասնակից դարձնել
- 9) Խարուկահանդէսի վերջատրութեան խօսք տալ խմբապետին, որպէսզի փոխանցէ իր տպատրութիւնները, Ակատողութիւնները և թելադրանքներն ու քաջալերանքները
- 10) Խարուկահանդէսի աւարտին խարոյկը մարել:

### **Գ.- ԽԱՐՈՒԿԱՀԱՆԴԷՍԻ ՏԵՍԱԿԱՆՆԵՐԸ**

ա.- Ցոգնեցուցիչ օրուան մը վերջատրութեան տեղի ունեցող հանգիստի և զուարճանքի խարուկահանդէս

բ.- Ակատուտական կարեւոր գործունէութեան մը առիթով արժետրման խարուկահանդէս

գ.- Օրուան վերջատրութեան անակնկալ փոխանցնելու հաւաքոյք

դ.- Կարեւոր առիթով մը (տօն, յիշատակութիւն)

ե.- Աստիճանատուչութեան առիթով կազմակերպուած խարուկահանդէս

զ.- Բանակումի մը փակման խարուկահանդէս

է.- Ակատուտական մեծ հաւաքոյթի «ոչյի» խարուկահանդէս

ը.- Նոր ամդամակցութիւններու առիթով խարուկահանդէս


թ.- Խմբակի գործունէութեան քննարկման խարուկահանդէս

ժ.- Խմբակի անդամի մը ի պատի խարուկահանդէս

Զանազան տեսակի այս խարուկաբանդէսները կը տարբերին իրարմէ: Խրաքանչիւրի պարագային յայտագրին ձեւը, խարուկաբանդէսին բնոյթը և կազմակերպչական ու թերժիք աշխատանքները փոփոխական են, նոյնիսկ պատրաստութեան ժամանակը նուազ է կամ ավելի:

#### Դ.- ԽԱՐՈՒԿԱՅԱՆԴՍԻ ԶԳԵՍՏԱԽՈՐՈՒՄԸ

Խարուկաբանդէսի ընթացքին զգեստատրումը ճոխութիւն մը կ'անելցնէ յայտագրին: Զգեստատրումը կարեւոր է, որովհետև ներկայացուած պատմութեան, կատակերգութեան կամ խաղին հարազատ մթնոլորտին մէջ կը զգայ հանդիսատեսը, աւելի նե-





տաքրութեամբ կը մնատեի, միշտ նոր հաճոյալի անականկալներ սպասելով: Նորութիւն մը կ'ըլլայ նաև խոմքին համար և անդամները աւելի հաճոյըռ կը մօտենան աշխատանքին:

Խարուկահանդէսի մը ընթացքին, անկախ խարուկահանդէսի սկառտական յատուկ տարագէն (փողկապի և պլանքէթի ձեւը), զգեստաորումը կրնանք բաժնել 2 մասի.-

- ա) Տարագներ
- բ) Ծպար

### ա) ՏԱՐԱԳՆԵՐ

1) Յայտագրի ընթացքին իրաքանչիւր ներկայացումի պէտք է յարմարցնել իրեն յատուկ տարագը:

2) Տարագները կրնանք յարմարցնել օգտագործելով կտորներ, նին հագուստներ, «քրէփ» թուղթեր, խաւաքարտեր, բուրդ, եւալն... առանց շատ նիթական մսխելու:

3) Տարագներու օրինակները կրնանք գտնել նկարներէ, նեռատեսիլի յայտարարութիւններէ, թերթերէ, ֆիլմերէ, պատմական գիրքերէ, երեսակայութեամբ...:

### բ) ԾՊԱՐ (Մարիած)

1) Յայտագրի ընթացքին իրաքանչիւր ներկայացումի պէտք է յարմարցնել իրեն յատուկ շպարը:

2) Օրինակներ կրնաք գտնել նաև նկարներէ, յայտարարութիւններէ, թերթերէ, ֆիլմերէ, գիրքերէ, երեսակայութեամբ...:

3) Ծպարի համար կրնանք գործածել խցան (ֆելիխ), ածուխ, բրնձափոշի (poudre), ներկ, մատիտ, շրթունքի ներկ, օճառ, խմոր, զան, գուլպալ, եւալն...:

4) Խարուկահանդէսէն ետք խմբապետին պարտականութիւնն է մաքրել տալ շպարը՝ լուացուելով և յիշատակի նկար մը նկար-ելով:

### Մանօթ

ա) Հարկ է հոս յիշել, թէ խմբապետը արուեստագէտ մը կամ զգեստատրումի մասնագէտ մը չէ, և իր բոլոր ժամանակը պէտք չէ տրամադրէ կատարեալ զգեստատրում մը պատրաստելու համար:

բ) Զգեստատրումը պէտք է պատրաստոի խնայողութեամբ, օգտագործելով մեր տրամադրութեամ տակ եղող անմիջական գոյրերը:

գ) Հպարտայթել պէտք զգացուած բոլոր գոյրերը:

դ) Զգեստատրումը պատրաստ պէտք է ըլլայ նախրան խարուկահանդէսը:

## Ե.- ՎԵՐՋԱԲԱՆ

Անկախ խարուկահանդէսի կազմակերպչական (արտօնութիւն, վայրի և թուականի ճշդում, հրատիրեալներ...) և թեթէիք աշխատանքներէն, յաջող խարուկահանդէս մը ունենալու համար խմբապետը և խումբը պէտք է լրջութեամբ մօտենան աշխատանքին՝ փորձելով միշտ նորութիւններ բերել, փորձերը կրկնել մինչեւ որ անդամներէն իրաքանչիւրը իրացնէ իր պարտականութիւնը, կատարեալ խարուկահանդէսը կ'ըլլայ զուարճալի դաստիարակչական: ԱՅ կ'ապահովէ բոլորին մասնակցութիւնը և կը խուսափի շատ լուրջ նիւթեր արծարծել:



## ՍԿԱՌԻՏԱԿԱԾՆ ՈԳՔ

Չատ դիրին է պատաճիի մը համար սկառուտ արձանագրուիլ, բայց այդքան ալ դիրին չէ սկառուտ դառնալ: Լա սկառուտ դառնալու համար պէտք է ունենալ ծգտում և վճռակամութիւն:

Այսօր դուք հայ տղաք էք, վաղը պիտի դառնաք հայ մարդիկ եւ դուք ձեր կեանքին նպատակներէց մէկը պէտք է դարձնէք նաև ձեր բնակած երկրին տիպար քաղաքացիներ դառնալ, առողջ նկարագրով, մարմնապէս ուժեղ եւ առողջ, հոգեպէս արթուր:

Սկառուտութիւնը կ'օգնէ պատաճիին, իր մէջը զարգացնելով վերի տուեալները՝ զայն վերածելով տիպար քաղաքացիի: Միեւնոյն ատեն սկառուտութիւնը պատաճիին կը հրամցնէ ընկերային կեանք եւ հաճոյք:

Այո, հաճելի է սկառուտ դառնալ, շատ աւելի հաճելի են արշաւներն ու բանակումները: Չատ հաճելի է նստիլ խարոյկին շուրջ ու մտածել, թէ քեզի համար ի՞նչ հրաշալիքներ պահուած են:

Բայց սկառուտութիւնը միայն արշաւներ եւ բանակումներ չէ, սկառուտութիւնը միայն տարագ հագնիլ եւ տողանցք ընել չէ, սկառուտութիւնը աւելի բարձր նպատակ կը հետապնդէ, ան կեանքի ձեւ մըն է, ան պատաճիին կը պատրաստէ պատասխանատութիւն ստամձնելու, գիտակից մարդ դառնալու և միշտ որիշին օգնելու:

Սկառուտին խոստումը, օրէնքը եւ դաւանանքը պէտք է իրեն համար դառնան ուղեցոյց: Անոնք կը պարունակեն ինչ որ կը պահանջուի սկառուտէն, անոնք կը նշեն սկառուտին պարտականութիւնները:

Երբ անձ մը խոստում պիտի տայ որեւէ միհութեան եւ կամ կազմակերպութեան, նախ պէտք է գիտնայ, հասկնայ եւ ըմբռնէ այդ խոստումին իմաստը, եւ ապա որոշէ անդամակցիլ ու ծառայել անոր նպատակին ու սկզբունքներուն, ննթարկուելով անոր օրէնքներուն:

Իրեւ արիներ կամ արենոյշներ պայման է գիտնալ սկառուտական օրէնքներու առանցքը նկատուող սկառուտական խոստումը եւ դաւանանքը, հասկնալ անոր բոլոր յօդուածները, գործադրել զանոնք եւ լիշել, որ խոստումը տուած ենք հնազանդելու համար սկառուտական դաւանանքին:

Խոստումի եւ դաւանանքի ուսումնափրութենինը կ'անդրադառնք հիմնական երկու իրականութեան:

ա) Խոստումի եւ դաւանանքի գործադրութիւնը պարտք մըն է քեզի Բամար, որուն Բամար դուն անձնապէս պատախանատու ես, առանց ուրիշի միջամտութեան, Բակառակ որ տարբեր մարզերու մէջ, օրէնքներու կ'իրարկումը տեղի կ'ունենայ իրաւարարի մը կամ պաշտօնեալի մը հսկողութեամբ: Օրէնքի եւ կարգապահութեան Բանդէաւ ունեցած բծախնդրութեանդ վրայ վստահած, սկասուտութիւնը քեզմէ: կ'ակնկալէ այս բոլորին գործադրութիւնը:

բ) Սկասուտական խոստումը կամ դաւանանքը բարի սովորութիւններու եւ առաջադրանքներու շարք մըն է, առանց արգելքի եւ ժմտումի բնոյթ ունենալու, ինչ որ յատակօրէն կը պատկերացնէ: Միապար արիի մը եւ կամ արենոյշի մը յատկանիշները:

### **ԱՐԻ-ԱՐԵՆՈՅԾԵՆ ԽՈՍՏՈՒՄԸ**

**Ա. ԿԸ ԽՈՍՏԱՆԱՄ ԸԼՎԱԼ ՀԱԲԱՏԱՐԻՄ ԱՍՏՈՒՄԸ ԵՒ ՄԱՌԱՋԵԼ ԱԶԳԻՄ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻՄ:**

**Բ. ՄԻԾՍ ՕԳՆԵԼ ՈՒՐԻԾԵՆ ԵՒ ԳՈՐԾԵԼ ԻԲՐԵՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԳԻՏԱԿԻՑ, ԱՐԻ ԵՒ ՎԵՀԱՆՉՆ ՄԱՐԴ:**

**Գ. ՀՆԱԶԱՆԴԻԼ ՀԱՐ.Ը.Մ.Ի ԱՐԻՆԵՐՈՒ/ԱՐԵՆՈՅԾԵՐՈՒ ԴԱԻԱՆԱՆՔԻՆ:**

Սկասուտութիւնը կրօնական շարժում չէ, սակայն Աստուծոյ Բանդէաւ Բաւատարմութիւնը կարեւոր արժանիք մըն է, որ կ'ննարի: Հշեղիլ բարի ճամբէն, խորունկ սէր ունենալ մարդկութեան Բանդէաւ եւ նետելիլ Աստուծացին պատգամին, որ իրաքանչիւրին ցոյց կու տայ մարդկայնորէն ապրելու լաւագոյն ուղին, ինչ որ կ'իրագործուի Բաւատքով եւ կրօնական պարտականութիւններու կիրարկումով:

Հայրենիքի ծառայութիւնը քեզ կ'առաջնորդէ Բայրենիքդ սիրելու եւ անոր Բամար ի Բարկին զոհուելու, Ըման ՀԱՅ ժողովուրիի շքեղ պատմութիւնը կերտած Բերոսսներուն, որոնք գործած եւ նաև ատակուած են ներոսաքար:

Ուրիշներու օգնութիւնը եւ պարտականութեան գիտակցու-

թիւնը քեզ կը վերածէ այն տիպար մարդուն, որուն արժանիքը ուրիշները սիրելոն է, ինչպէս Պէյտըն Փառվլ կ'ըսէ. «Կը հաստամ որ կեամբի մէջ երջանկութիւնը չի կայնար հարատոթեան եւ յաջողութեան մէջ, այլ՝ իսկական երջանկութիւնը մարդ կը գտնէ որիշներուն օգտակար դառնալու մէջ»: Հետեւարար, փորձէ շրջապատիդ օգտակար դառնալու անաղունկ. նկատի ունեցիր որ կան բարիքներ գործելու եւ օգտակար դառնալու բազմաթիւ միջոցներ. կը պատահի նաև յաճախ, որ ոմանք մերժեն օգտակարութիւնդ, մի յուսահատիր, կը բաւէ որ դուն փորձ մը կատարես...:

### ՀԱՅ ՍԻԱՍՈՒԹԵՒՆ ԳԱՐԱՆԱՆՔԸ

ԴԱՅԻԱՆԱՆՔը իր 12 յօդուածներով պարտք մըն է քեզի համար՝ աւելի քան ստիպողականութիւն մը, ինչպէս առածը կ'ըսէ. «Ազատորէն տրուած խոստումը պարտադրութիւն մըն է»: Նոյնպէս ալ ազատ կամքով կապուտութեան անդամակցութիւնը քեզ կը մղէ պարտաւորութիւններու:

#### 1.- ԱՐԻՒՆ/ԱՐԵՆՈՑԾԵՆ ԽՕՍՔԸ ՆՈՒԻՐԱԿԱՆ Է

Այն վայրկեամնէն երբ դուն խոստում կը կատարես պատոյդ Վրայ հնագանդելու Հ.Մ.Ը.Մ.ի արիներու կամ արենոյշներու ԴԱՅԻԱՆԱՆՔԻՆ, անոր կիրարկումը քեզի համար յանձնառութիւն կը դառնայ և երբ ԴԱՅԻԱՆԱՆՔի Ա. յօդուածը կ'ըսէ՝ «սկաուտին խօսքը նուիրական է», այս կը նշանակէ թէ դուն սկաուտ կը դառնաս ոչ միայն տարագ հագնելով և նշաններ կրելով, այլ քու խօսքերուդ տէր կանգնելով:

Աւելի լաւ է շխոստանալ՝ քան տրուած խոստումը շյարգել:

#### 2.- ԱՐԻՒՆ/ԱՐԵՆՈՑԾԸ ՀՆԱՉԱՆԴ Է

Արին կամ արենոյշը կը հնագանդի իր մեծերուն - ծնողը, պատասխանատուներ, եւայլն - ինչպէս որ զինուոր մը կը հնագանդի իր մեծաւորներուն առանց առարկութեան, որովհետեւ այս իր պարտականութիւնն է: Երբ շհնագանդիս պատասխանատուներուդ, խումբի կարգապահութիւնն է որ կը խախտի: Իբրև աստիճանաւոր նկատի ունեցիր, որ հնագանդ և կարգապահ կեցուած-

ըովոյ օրինակ պիտի դառնաս ուրիշներուն, որոնք իրենց կարգին անելի պիտի հնազանդին եւ պիտի յարգեն քեզ: Հեռու կեցիր դեկավարի դեր խաղալէն և քոյ յարաքերութիւններդ հիմնուած թող ըլլան սիրոյ եւ հասկացողութեան վրայ, ինչ որ պիտի դիւրացնէ դեկավարի եւ դեկավարողի աշխատանքը:

### 3.- ԱՐԻՆ/ԱՐԵՆՈՅԸԸԸ ՀԱԽԱՏԱՐԻՄ ԵՒ ՈՒՂՂԱՄԻՏ Է

Հաւատարմութիւնը եւ ուղղամտութիւնը գլխաւոր 2 պայմաններ են ընկերութեան մէջ յաջողելու համար, առանց անոնց կարելի չէ բարեկամներ շահիլ եւ ընկերային միջավայրի մէջ օգտակար դեր կատարել:

Ուղղամտութեամբ պէտք է ձգտիս դէպի լաւը եւ հաւատարմութեամբ ծառայեն հայրենիքիդ, ծնողքիդ եւ ազգիդ:

### 4.- ԱՐԻՆ/ԱՐԵՆՈՅԸԸԸ ՄԻԾՍ Կ'ՕԳՆԵ ՈՒՐԻԾԻՆ

Հաճոյցներու մեծագոյնը իր նմանին օգտակար դառնալը է: Իրեւ սկառատ միշտ պատրաստ պէտք է ըլլաս կարելիութիւններուն մէջ օգնելու բոլոր անոնց, որոնք պէտք ունին օժանդակութեամոյ:

Փողկապիդ հանգոյցը քեզ կը յիշեցնէ օգտակար դառնալու պարտականութիւնդ, հիմնականը քոյ օգտակարութիւնդ է եւ ոչ անոր տարրողութիւնը: Գիտակցիր հաեւ, որ երբ օժանդակութեամն փոխարէն վարձատրութիւն մը կը ստանաս՝ բարիք մը գործած չես ըլլար:

### 5.- ԱՐԻՆ/ԱՐԵՆՈՅԸԸԸ ԲԱՐԵԿԱՄ Է ԲՈԼՈՐԻՆ ԵՒ

**ԵՂԲԱՅՐ/ՔՈՅՅՐ ԱՄԷՆ ՈՒՐԻԾ ՍԿԱՌԻՏԻ,**

**ԱՌԱՆՑ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԿԱՐԳԻ ԽՏՐՈՒԹԵԱՆ**

Նկատի ունեցիր որ բոլորին ընկեր պիտի դառնաս առանց որեւէ մէկուն վնաս հասցնելու կամ ատելու, միշտ աշխատելով շահիլ անոնց համակրանքը եւ ընկերութիւնը:

Կեանքի մէջ ոչ որ կրնայ առանձին ապրիլ, հեռու մարդոցմէ, բարեկամներէ կամ ընկերներէ: Մեր կեանքը իմաստ կը ստանայ, երբ հաւաքարար կ'ապրինք ընկերութեան մէջ:

## **6.- ԱՐԻՆ/ԱՐԵՆՈՅՉԸ ԲԱՐԵԿԻՐԹ Է**

Ծովագիններու համակրանքը շամելու զիսաւոր պայմանը բարեկիրթ ըլլալդ է, որուն համար պէտք է քաղաքավարութեամբ եւ համեստութեամբ վարուիլ: Սկառատութիւնը քեզմէ կը պահանջէ ուրիշներու զգացումներուն հանդէպ հասկացողութիւն ցուցաբերել եւ զանոնք յարգել:

## **7.- ԱՐԻՆ/ԱՐԵՆՈՅՉԸ ՄԱՔՈՒՐ ՀԱՅԵՐՀՆ**

**ԿԸ ԽՕՍԻ ԱՄԷՆ ԱՏԵՆ ԵՒ ԱՄԷՆ ՏԵՂ**

Իբրև ՀԱՅ բնական եւ անհրաժեշտ է միշտ հայերէն խօսիլ, որովհետեւ հայ լեզուն որքան անաղարտ պահես, այնքան նպաստած կ'ըլլաս հայապահպանման գործին: Օտար լեզուները կը նպաստեն ընդհանուր զարգացումիդ, բայց այնքան ատեն որ պարտաւորուած չես, հայերէն եւ մանաւան՝ մաքուր հայերէն խօսէ:

## **8.- ԱՐԻՆ/ԱՐԵՆՈՅՉԸ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԸ ԵՒ ԲՈՅՍԵՐԸ**

**ԿԸ ՍԻՐԷ ԵՒ ԿԸ ՊԱՇՏՊԱՆԷ**

Բնութիւնը մարդուն համար ապրելու յարմարագոյն միջավայրն է, հետեւաբար պաշտպանելով բոյսերը եւ կենդանիները նպաստած կ'ըլլաս անոր անաղարտ պահպանման:

Օգտակար բոյսերն ու անասունները կեանքի եւ առողջութեան զիսաւոր գրաւականները են:

## **9.- ԱՐԻՆ/ԱՐԵՆՈՅՉԸ ՄԻԾ ԶՈՒԱՐԹ ԵՒ ԽԱՆԴԱՎԱՌ Է**

Զուարթութիւնն ու խանդավառութիւնը կ նրջանկացնեն քեզ եւ ուրախութիւն կը պարգեւեն շրջապատիդ:

Աշխատանքներու դժուարութիւնները զուարթութեամբ եւ խանդավառութեամբ դիմաւորէ եւ արդէն մեծ մասամբ յաջողած կ'ըլլաս:

Առածը կ'ըսէ. «Ժպտէ եւ աշխարհն ալ քեզ կը ժպտի»:

## **10.- ԱՐԻՆ/ԱՐԵՆՈՅՉԸ ԱԾԽԱՏԱՍԽԵՐ ԵՒ ԿՈՐՈՎԻ Է**

Աշխատանք եւ կորով հիմնական 2 ազդակներն են կեանքիդ

մէջ յաջողելու համար, առանց այս երկութին ոչինչ կարելի է իրագործել: Նկատի ունեցիր որ աշխատանքը ինքնակերտումի միջոց մըն է:

## 11.- ԱՐԻՆ/ԱՐԵՆՈՑԸԸ ՏՆՏԵՍՈՂ Է

Տնտեսումը նիւթական կարողութիւնների առելցնելու միջոցներէն մէկն է: Պատրաստէ խնայողութեան սնտուկ մը և աշխատէ ծախսերդ խնայել: Խրբէ սկասուտ տնտեսող եղիք նաև քու և միութեանդ գոյրերուն հանդէպ. խնամքով պարէ զանոնք և ժամանակ մը ետք պիտի տեսնես, թէ որքան օգտակար գործ մը կատարած ես:

## 12.- ԱՐԻՆ/ԱՐԵՆՈՑԸԸ ՄԱՔՈՒՐ Է ՄՏԱՇՈՒՄՈՎ, ԽՕՄՔՈՎ ԵՒ ԳՈՐԾՈՎ

Մտածումներդ, խօսքերդ և գործերդ, որոնք նիմնական պայմաններ են լաւ իրագործումներու համար, պէտք է համապատասխանեն յիշեալ բոլոր պայմաններուն:

Բարի, անշահախնդիր եւ անխարդախ մտածումով առաջնորդուած խօսքերդ ու գործերդ երկար ժամանակ պիտի արժեւորուին շրջապատէդ ներս եւ պիտի անդրադառնաս ժամանակի ընթացքին, թէ լաւագոյն ուղին ընտրած ես:



## ԽՄԲԱԿԱՅԻՆ ԴՐՈՒԹԻՒՆ

- Ա.- Ի՞նչ է Խմբակային Դրութիւնը
- Բ.- Ի՞նչ է Սկառտական Խմբակը
- Գ.- Տիպար Խմբակը
- Դ.- Խմբակային Գործունեութիւնը
- Ե.- Խմբակի Անկիւնը և Թոքեմը
- Զ.- Խմբակին Արխիւը
- Է.- Խմբակային Պաշտօնները
- Ը.- Եզրակացութիւն

### Ա.- Ի՞նչ է ԽՄԲԱԿԱՅԻՆ ԴՐՈՒԹԻՒՆԸ

Սկառտութիւնը դաստիարակութեան առողջ միջոց մըն է, որ հիմնուած է տղոց տարիքի բերմամբ զարգացող հետաքրքրութեան և կարիքներու գոհացում տուող գործունեութեան վրայ:

Որեւէ միութիւն կը բնորոշուի իր նպատակով և կ'արժենորուի իր գործելակերպով: Սկառտութեան պարագային գործելակերպը գլխաւորաբար կ'ընթանայ խմբակային դրութեամբ: Այս դրութիւնը կը կազմէ սկառտական գործունեութեան հիմնական առանցքը, մասնաւորաբար դաստիարակչական իմաստով, որովհետեւ ան լաւագոյն միջոցը կը հանդիսանայ սկառտը սկառտին միջոցով դաստիարակելու:

Կարելի է հաստատել, որ խմբակային դրութիւնը օգտակար միջոց մըն է մէկ կողմէ պատաճիներու միջեւ, իսկ միւս կողմէ՝ պատաճիներու և պատասխանատուներու միջեւ սերտ յարաբերութեան և գործակցութեան ստեղծման: Արդարեւ, խըմբակային դրութիւնը սկառտին կը վարժեցնէ



պատասխանատություն ստանձնել, ինքնագիտակցութեան ոգի զարգացմել եւ գործնապէս առիթը կ'ընծայէ անոր, որ սորվի դեկավարել եւ որոշումներ տալ:

Խմբակը ինքնին փոքր ընկերութիւն մըն է, որ մաս կը կազմէ աւելի մեծ ընկերութեան մը, որ խումբն է:

### Բ. Ի՞՞Ն 2 Է ՍԿԱՌԻՏԱԿԱՆ ԽՄԲԱԿԸ

Սկառտական խմբակը այն իտէալ միջավայրն է, որ տեղի կ'ունենայ դաստիարակչական այլեւայլ նիւթերու փոխանցում եւ ժամանակի ընթացքին անոնց կիրարկում:

Սկառտական խմբակ մը սովորաբար բաղկացած կ'ըլլայ 7-9 սկառտներէ, որոնք հաճոյք կ'առնեն միասին ըլլալով, միասնաբար սկառտական կեանք ապրելով, իրարմէ սորվելով եւ իրարու օգնելով:



### Գ.- ՏԻՊԱՐ ԽՄԲԱԿԸ

Սկառտական տիպար խմբակը բաղկացած կ'ըլլայ պատանիներէ, որոնք հաճոյք կ'առնեն միասին ըլլալով, միասնաբար սկառտական կեանք ապրելով, իրարմէ սորվելով եւ զիրար օգնելով: Այսպէսով կը զարգանայ անոնց խմբակային ոգին:

- Ի՞՞նչպէս կարելի է զարգացմել խմբակային ոգին:

### Ա.- ԽՄԲԱԿԻՆ ԱՆՈՒՆԸ

Խմբակին անուն ունենալը կարեւոր է եւ հիմնական՝ խմբակային դրութեան մէջ: Պատանին փոխանակ պարզ սկառտ մը ըլլալու խումբին մէջ, կը դառնայ օրինակ «Արծիւ» խմբակի անդամ, կը կրէ խմբակին նշանը, կ'ունենայ խմբակին կանչը, որուն միշտով տղաքը կը շեշտուն իրենց ներկայութիւնը: Խմբակին արձանագ-

բած յաջողութիւնները կը դառնան սկաուտին համար հպարտութեան և գոհունակութեան առիթներ եւ փոխադարձարար:

#### **բ.- ԽՄԲԱԿԻՆ ԱՆԿԻՒՆԸ**

Խորաքանչիւր խմբակ հառաքավայրէն ներս կ'ունենայ իր անկինը, որ խմբակին անդամները իրենք զիրենք հարազատ կը զգան: Անկինը զարդարուած կ'ըլլայ անդամներու ձեռալին աշխատանքներով, ինչ որ սեփականութեան զգացում կու տայ անոնց:

#### **գ.- ԽՄԲԱԿԻՆ ԴՐՈԾԱԿԸ**

Խմբակային դրօշակը կը ցոլացնէ խմբակի անդամներուն միասնականութիւնը, գիտակցութիւնը և պարտաճանաչութիւնը:

*Ծանօթ.- Առաջնորդը միայն կրնայ շալկել դրօշակը, ի հարկին՝ Փոխ Առաջնորդը:*

#### **դ.- ԽՄԲԱԿԱՅԻՆ ՈԳԻ**

Խմբակային ոգին ոչ միայն սկաուտական ոգիին մէկ մասն է, սկաուտական խոստումը եւ դառնանքը գործադրելու իմաստով, այլ՝ այս բոլորին գիտակցութիւնը, զարգացման և բիրեղացման արտայայտութիւնն է:

#### **Ե.- ԽՄԲԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹԻՒՆԸ**

Անկախ խմբակի կազմատրումէն, պաշտօններու և պարտականութիւններու բաժանումէն, սկաուտական խմբակ մը իր գոյութիւնը կը փաստէ միայն այն ատեն, երբ կ'ունենայ յաջող գործունէութիւն:



Խմբակի մը գործունեութիւնը կ'ընդգրկէ հետեւեալները.-

ա.- Խմբակի սկառտական կեանք.- Այստեղ աշխատանքի նախաձեռնութիւնը կու գայ Առաջնորդէն. ան է որ կը հետապնդէ բոլոր մանրամասնութիւնները, որոնք արտօնուած են խմբակին իրագործել:

- 1.- Պարտականութիւններու յատակացում խմբակի, և ներս
- 2.- Գործունեութեան ծրագրում
- 3.- Օրէնքներու կիրարկում

բ.- Անհատական յառաջդիմութիւն եւ փորձառութիւն.- Սկառտը փորձառութիւն կը շահի, եթե իր գիտելիքները գործնականորէն իրագործելու առիթը ունենայ: Արշաւները, շարաթավերջի բանակրումները սկառտին համար առիթներ են ցոյց տալու համար իր կարողութիւնը եւ պատասխանատութեան գիտակցութեան չափը:

գ.- Մարզում.- Տեղի կ'ունենայ 2 միջոցով.-

1.- Խմբակի անդամներէն մէկուն միջոցով, որ մասնագէտն է, տրւեալ Շիթին, կամ խմբակին դուրս մասնագէտի մը միջոցով:

2.- Գործնական մարզում եւ վարժութիւն ակումբէն ներս, խումբի աշխատանքներու ընթացքին, նոյնիսկ յատուկ առիթներով ակումբէն դուրս:



դ.- Գործիքներ եւ նիւթեր.- Ապահովել անհրաժեշտ նիւթերը կը գործիքները, խմբակը աշխատանքի մղելու համար:

- Որոշ գործիքներ շինել եւ նորոգել:

- Պատրաստել ձեռային նուրբ աշխատանքներ, որոնք կարելի է նոյնիսկ ծախել եւ եկամուտ ապահովել:

ե.- Հանրային եւ ընկերային յարաքերութիւններ.- Ստեղծել ուսումնասիրութիւններու եւ ծանօթացումի առիթներ:

- Ստեղծել ընկերային ծառայութեան զամազան ձեւեր:

- Ուրիշ խմբակներու նետ ունենալ միասնական գործունեութիւն:

զ.- Սովորութիւններ եւ ընկերային կեանք.- խմբակի անդամներուն միջեւ ստեղծել լաւ յարաբերութիւններ՝ սիրոյ, փոխադարձ վատահութեան և գործակցութեան վրայ հիմնուած:


Այս նպատակով օգտագործել խմբակային հանդիպումները:

### ԽՄԲԱԿԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

Երբ աշխատանքի մարզը բաւարար չափով յատակացած է, կը մնայ զայն ծրագրել և գործադրել: Այս նպատակին կը ծառայեն խմբակային համույթումները, որոնք գլխաւորաբար երկու մասի կը բաժնուին:-

ա.- Մրագրումի և դասաւորումի աշխատանքներ


բ.- Մարզումի և դաստիարակութեան աշխատանքներ



### ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԱԾԽԱՏԱՆՔՆԵՐ (Խմբակային ժողով)

Այս աշխատանքը տեղի կ'ունենայ ընդհանրապէս 15 օրը անգամ մը. անոր կը մասնակցին խմբակին խոստում կատարած անդամները միայն: Վարիչ Առաջնորդը եւս կրնայ մասնակցիլ, եթէ հարկ ըլլայ:

Կարելի է նաև այս ժողովները գումարել անհրաժեշտ որեւէ ժամանակ:



1.- Մրագրումի ժողովը ե՞րբ եւ ի՞նչպէս տեղի կ'ունենայ

Այս ժողովը տեղի կ'ունենայ Առաջնորդին հրաւերով եւ բոլորին տեղեկութեամբ:

- Առաջնորդին դեկավարութեամբ եւ պատասխանառուութեամբ:

- 2.- Մրագրումի ժողովը ո՞ւր տեղի կ'ունենայ**  
 Այս ժողովը տեղի կ'ունենայ զանազան վայրերու մէջ,  
 - Ակումբէն մերս  
 - Բնութեան մէջ  
 - Հաւաքոյթի մը վերջաւորութեան  
 - Արշակի մը ընթացքին՝ ազատ ժամերուն:

**3.- Ի՞նչ կը քննարկէ այս ժողովը**  
 Եթե առաջին անգամ տեղի կ'ունենայ, նետենեալները կ'որոշ-  
 ին.-

- Խմբակին ամունը
- Խմբակին նշանաբանը
- Խմբակին կահչը
- Խմբակին կարգախօսը

Հետագայ ժողովներու մէջ կը յստակացուին անդամներու պարտաւորութիւնները և պարտականութիւնները:

#### **4.- Յայտագիրներ**

Խումբին յայտագիրը նկատի առնելէ ետք. կազմել խմբակին գործունէութեան ծրագիր-յայտագիրը և ըստ այնմ դասաւորել աշխատանքները:

#### **ա.- ԽՄԲԱԿԱՑԻՆ ՑԱՑՏԱԳԻՐՆԵՐՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ**

- Ի մտի ունենալ տղոց յառաջդիմութիւնը և փորձառութիւն ձեռք ձգելու անհրաժեշտութիւնը:

- Այն գիտելիքները, որոնք լաւապէս չեն յստականար խումբի հաւաքոյթներու ընթացքին,
- Խմբակային գործունէու-թեան միջոցին սորվեցնել
- Ակառատական կարգե-րու անհրաժեշտ դաստիա-րակութիւնը
- Ակառատական պէտքերու վարժութիւններ
- Ակառատական մասնա-գիտութիւններ:



## բ.- ԱՌԱՋՆՈՐԴԻՆ ԴԵՐԸ

- Լսել սկաուտներու կողմէ զանազան առաջարկներ և շանալ զանոնք իրագործել, ինչպէս օաեւ՝ զանոնք փոխանցել խումբի աստիճանաւորական ժողովին, աւելի մեծ ուժերով իրագործելու համար զանոնք, օրինակ.-

- Ընդհանուր ծառայութիւն
- Սկաուտական մեծ խաղեր, մրցաշարքեր
- Զնուային աշխատանքներու ցուցադրութիւն:

## գ.- ԱՐԺԵՒՈՐՈՒՄԻ ԱԾԽԱՏԱՆՔ

Խմբակային գործունեութենէ մը ետք ամերաժեշտ է կատարել տարուած աշխատանքին արժեստրումը, Բնետեւեալ նպատակով.-

- Տղաքը շարժումի մղելու
- Աւելի մեծ Բնետաքրքրութիւն ստեղծելու
- Օրէնքներու կարգապահութիւնը շնչտելու
- Սկաուտական ոգի ցուցադրելու և Բնետապնդելու
- Տարուած աշխատանքին օգտակարութիւնը և արդիւմքները նկատի առնելու:

Այս բոլորին իրագործումով, խմբակին մէջ իրաքանչիր սկաուտ խանդավառութեամբ և Բնետաքրքրութեամբ կ'ուզէ փաստել իր կարողութիւնը սկաուտական զանազան մարզերէ ներս:

## դ.- ՄԱՐԶՈՒՄԻ ԵՒ ԳԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԵԱՆ ԱԾԽԱՏԱՆՔ (Խմբակային հաւաքոյք)

1.- Այս հաւաքոյքները յարմար առիթներ են նախապէս ծրագրը- ւած աշխատանքները իրագործելու համար: Այս հաւաքոյքները տեղի կ'ունենան Բնետեւեալ նպատակով.-

- Նոր փորձառութիւններ շահելու և նախապէս սորվածները կրկնելու

- Պատասխանատուութեան գիտակցութիւն արթնցնելու և փորձառութեամբ այդ ոգիին գիտակցութիւնը ստեղծելու

2.- Ի՞նչպէս տեղի կ'ունենան այս հաւաքոյքները

Այնքան ատեն որ յայտագիրները կան՝ անպայման անոնք պէտք է գործադրուին:

- Առաջնորդը կամ Փոխ Առաջնորդը կը դասաւորեն և կը հսկեն Բաւարոյթի յայտագիրներուն

- Իրաքանչիր սկասութ ինքզինք պարտաւոր պէտք է զգայ աջակցութիւն բերելու յայտագրի գործադրութեան ընթացքին:

3.- Ե՞րբ տեղի կ'ունենայ խմբակային Բաւարոյթը

- Նախապէս ճշդուած թուականներուն կամ եռամսեայ յայտագիրներու հիմամբ

- Գործունեայ խմբակ մը իրաքանչիր 15 օրը անգամ մը նման աշխատանք մը կ'ունենայ

4.- Ո՞ւր տեղի կ'ունենայ խմբակային Բաւարոյթը

- Վայրը կախում ունի յայտագրէն

- Ակումբին մէջ

- Բնութեան մէջ (ուր որ յարմար է)

- Յատուկ կեդրոններու մէջ (թատրոն, գործատեղի, հիւանդանց, ցուցարան, եւայլն)

## Ե.- ԽՄԲԱԿԱՑԻՆ ԱՆԿԻՒՆԸ ԵՒ ԹՈԹԵՄԸ

Խմբակի մը անկիւնը այն վայրն է, ուր խմբակը իր աշխատանքի ժամերը կ'անցընէ, օգտակար գործեր կամ ծրագիրներ պատրաստելով: Ան կրնայ ըլլալ սենեակ մը կամ սրանի մը մէկ անկիւնը, ուր կը բաւեն խըմբակին անդամները: Պայ-



ման է որ խմբակին անդամները իրենք պատրաստած ըլլան այդ վայրին ձեռային աշխատանքները:

## Ա.- ԻՆՉՊԻՍԻ ԲԱՆԵՐ ԿԸ ՊԱՐՈՒՆԱԿԵ

### ԽՄԲԱԿԱՑԻՆ ԱՆԿԻՒՆԸ

- Սեղան մը եւ աթոռ մը Առաջնորդին Բամար

- Սկասութներու կողմէ պատրաստուած աթոռներ

- Խմբակին կենդանիին նկարը կամ արձանը

- Խմբակին դրօշակը

- Ձեռային աշխատանքներ ցուցադրելու յարմարութիւններ

- Նախնական դարմանումի տուփ մը
- Փոքր գրադարան մը, գիրքերու և թերթերու համար
- Փոքր պահարան մը, գրենական պիտոյքներու և արխիվներու համար
- Խմբակի անդամները միշտ պէտք է վերանորոգեն այս աշխատանքները, որպէսզի ընդհանուր առմամբ խմբակին պատմութիւնը ցոլացնեն անոնք:

#### Բ.- ԹՌԹԵՄԸԸ

Թոթեմը այն կենդանին է, որը խմբակը ընտրած է իրեն համար, իրեն իտէալ եւ խորհրդամիշ, բնութեան համդէա սկառտին սէրը արտայալտելու համար:

Հետեւաբար, այն կենդանին է, որ կ'ընտրուի խմբակին կողմէ, իրեն թոթեալ, անոր պատկերը կ'անցընի եռանկիւն դրօշակի մը վրայ, կախուելով Առաջնորդին ձեռնափայտէն: Խմբակին անդամները պէտք է գորգորան անոր եւ պաշտպանեն զայն:

Այս գաւազանը պէտք է զարդարել սկառտական նուրբ փորագրութեամբ. կարելի է հոն արձանագրութիւններ ունենալ խմբակի պատմութեան եւ անդամներուն մասին:

#### ԿԱՐԳ ՄԸԸ ՕՐԻՆԱԿՆԵՐ ԱՅՍ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՆ

| Կենդանիին անունը   | Դրօշակին գուները   | Կենդանիին կամքը |
|--------------------|--------------------|-----------------|
| Արջ                | Սրճագոյն/կարմիր    | Soort           |
| Առվ                | Կարմիր/ճերմակ      | Umrmraou        |
| Բազէ               | Կանաչ/սեր          | Kree            |
| Գայլ               | Դեղին/սեր          | How-ooo         |
| Աղուէս             | Դեղին/կանաչ        | Hah             |
| Արծիւ              | Կանաչ/սեր          | Kreee           |
| Չի                 | Սեր/ճերմակ         | Hee-eee         |
| Կատու              | Մոխրագոյն/սրճագոյն | Meeaw           |
| Առիւծ              | Դեղին/կարմիր       | Tu-wgh          |
| Փիղ                | Ծերմակ/կապուտ      | Tal-loo-e       |
| Ագելվագ (քանկարու) | Կարմիր/մոխրագոյն   | Coo-er          |
| Ծննդուկ            | Դեղին/մոխրագոյն    | Cook-koo        |
| Ծիծեռնակ           | Խազի/կապուտ        | Սուլել          |

## **Զ.- ԽՄԲԱԿԻՆ ԱՐԽԻՒԲ**

Արխիւները խմբակի մը գոյութիւնը հաստատող կարևոր տրեալներ են, որոնք կ'ընդգրկեն նետենալները.-

- Քարտուղարութեան տեսրակ
- Գոյքապահութեան տեսրակ
- Գանձապահութեան տեսրակ
- Ներկայութեան ստուգման տեսրակ
- Առաջնորդի տեսրակ
- Անդամական ֆիշեր

**1.- Քարտուղարութեան տեսրակ.- Կը բաժնուի 2 մասի.-**

ա.- Մրագրումի աշխատանքներու (ժողովներու) ատեմագրութեան տեսրակ:

բ.- Մարզումի աշխատանքներու (գործունեութեան) տեղեկագիրներու տեսրակ: Կարելի է նաև պատկերազարդ տեղեկագիրներ ալ ունենալ. անոնք կը մնան Փոխ Առաջնորդին մօտ:

**2.- Գոյքապահութեան տեսրակ.- Այս տեսրակը կը մնայ գոյքապահին մօտ: Ան եւս ունի 2 բաժին.-**

- Գոյքերու բաժին
- Փոխ տալու և ստանձնելու բաժին:

**3.- Գանձապահութեան տեսրակ.- Այս տեսրակը կը գտնուի Առաջնորդին կամ Փոխ Առաջնորդին մօտ և կ'ունեմայ մուտքի ու ելքի առանձին բաժիններ:**

**4.- Ներկայութեան ստուգման տեսրակ.- Կը մնայ Առաջնորդին մօտ, ուր նշուած կ'ըլլայ անդամներու ներկայութիւնը, բացակայութիւնը, բանաւոր կամ ոչ, ինչպէս նաև այս ուղղութեամբ որոշ ծանօթութիւններ:**

**5.- Առաջնորդին տեսրակը.- Այս տեսրակը խմբակի Առաջնորդին անձնական ուղեցոյցն է, որ բաժնուած կ'ըլլայ զանազան գլուխներու:**

- Ակաուտական գիտելիքներու բաժին

- Ակաուտական գեղարուեստական բաժին
- Երգեր, կանչեր և խաղեր
- Բանակավայրերու և արշամներու յատուկ վայրերու մասին  
արձանագրութիւններ
- Ակաուտներու յատուկ բաժին, որ կ'արձանագրուին իրա-  
բանշիրին իրագործումները եւ թափած ճիզը
- Ունէ սկաուտ այս տեսրակը չի կրնար գործածել, առանց  
Առաջնորդին գիտակցութեան:

**6.- Արխիւներու տեսրակ.-** Այս տեսրակը կը վերաբերի սկաուտներու անհատական ծանօթութիւններուն, անձնաթուղ-  
թին, պիտնեին, բանակավայրին, եւայլն, նաև՝ կարգեր, աստի-  
ճաններ, պաշտօններ, պէմեր, պատիժներ, եւայլն:

Այս արձանագրութիւններուն պատասխանատուն Փոխ Առաջ-  
նորդն է:

### **Է.- ԽՄԲԱԿԱՅԻՆ ՊԱՍՏՈՆՆԵՐԸ**

Խնչպէս ըսինք, խմբակային դրութիւնը սկաուտութեան մէջ դաստիարակութեան հիմնական միջոց մըն է. աճ իրաքանչիր անդամի առիթը կը ստեղծէ պարտականութիւն մը ստանձնելու, թէկուզ սկիզբը շատ փոքր: Այսպէսով իրաքանչիր անհատ գո-  
հունակութիւն կը զգայ, երբ կ'անդրադառնայ, որ ինք մաս կը կազ-  
մէ խմբաւորումի մը, որ իր կարողութեան համաձայն պատաս-  
խանատուութիւն կը ստանձնէ, առ ի պատրաստութիւն հետագա-  
յին իր ստանձնելիք աւելի մեծ պատասխանատուութիւններուն:

Հետեւարար, խմբակէն ներս կարելի է ստեղծել զանազան պաշտօններ, որոնք կապ ունին սկաուտութեան հետ եւ անմիջա-  
կանօրէն կ'օգնեն հետեւելու յայտագիրներուն: Այս պաշտօննե-  
րէն հիմնականներն են.-

- Առաջնորդը, որ կը նկատուի խմբակին թիւ 1ը
- Փոխ Առաջնորդը- որ կը նկատուի խմբակին թիւ 2ը
- Գոյքապահը, որ կը նկատուի խմբակին թիւ 3ը

Այս պաշտօններուն վրայ կարելի է աւելցնել քարտուղար, կա-  
պերու մասնագէտ, մարզիկ, քարտեսագէտ, խոհարար, նկարիչ,  
մատակարար, մորսիստ, եւայլն:

- Այս պաշտօններուն նշանակումը Առաջնորդը կը կատարէ:
- Պաշտօններու բաժանման ժամանակ նկատի ունենալ.-
- Փոխ Առաջնորդին կարծիքը, թի 3 սկաուտին նշանակման ժամանակ
  - Նկատի ունենալ անդամներու մտային և ֆիզիքական կարողութիւնը
  - Նկատի ունենալ անդամներու մասնագիտութիւնը
  - Նկատի ունենալ անդամներու պատասխանատուութիւն ստանձնելու փափաքը
  - Բոլոր սկաուտներու առիթ ստեղծել և նրեմն պաշտօնները փոխն ի փոխ կատարել
  - Պատասխանատուութիւն ստանձնելու վարժեցնել
  - Խմբակին մաս կազմելու զգացում յառաջացնելով ինքզինք արժենորելու առիթ ստեղծել:

## ԻԻՐԱՔՍՆՉԻՐԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆԵՐԸ

### 1.- Առաջնորդի Պաշտօն

Նախընտրելի է որ խմբակի մը Առաջնորդը Ա. կարգի սկաուտ եղած ըլլայ:

- Սկաուտական լաւ գործունեութիւն ունենայ
- Իր կեցուածքով ու ընթացքով օրինակ դառնայ իր խմբակի անդամներուն
- Խմբակային ոգի ստեղծել;
- Խմբակին անդամներուն հետ լաւ յարաբերութիւն ունենայ և խրաբանչիր անդամին աշխատանք մը ապահովէ
- Խմբակային նրանանգներուն ուշադիր հետևել և զանոնք գործադրել
- Խմբակը ներկայացնէ խումբի աստիճանաւորական ժողովին:

Խմբակի մը Առաջնորդը յաջողելու համար, պէտք է գործադրէ հետևեալ ները.-

- Աշխատանքը լուրջի առնէ եւ սկիզբէն պատրաստուած ներկայանայ խմբակ, որոշուած ծրագիրները Փոխ Առաջնորդին եւ թիւ 3 սկաուտին հետ գործադրելու համար
- Ուշադիր ըլլայ որ խմբակին յայտագիրները միօրինակ չընթանան, այլ միշտ նորութիւններ ընդգրկեն

- Երբ օգնութեան պէտքը զգայ, առանց ինքզինք նուաստացած զգալու դիմէ խմբապետին և իրմէ աւելի փորձառուներուն

- Խմբակի անդամներուն միջեւ կապը սերտ պահէ, օգտակար դառնալով անոնց մեծ եղրօր մը պէս, նոյնիսկ եթէ պէտք ըլլայ սկառատական աշխատանքներէն դուրս ես օգնէ անոնց՝ խմբապետին գիտակցութեամբ

- Իր դատողութեան մէջ արդար ըլլայ եւ սկառատներու միջեւ զատողութիւն չընէ: Տկար սկառատներուն մասնաւոր խնամք տանի

- Իր պարտականութիւններուն լաւապէս գիտակցի եւ անոնց նայի քաջութեամբ

- Ուշադիր ըլլայ, որ խմբակին պատիւր միշտ բարձր մնայ, բարի նախանձ ստեղծելով միևն աստիճանաւորներուն մօտ

- Օրինակ դառնայ խմբակի անդամներուն, ըլլալու մաքուր, աշխատաէր, վերանձն, ուրիշին գաղափարները յարգող, միշտ աշխատելով իրագործել սկառատական խոստումը եւ դաւանանքը

- Գիտնայ օգտուի իր խմբակի իրաքանչիւր անդամէն, զիրենք աշխատանքի մղելով ի շահ խմբակին

- Սկառատները քաջալերէ եւ առիթ տայ, որպէսզի իրենք զիրենք կարենան դաստիարակել

- Զբաւականանայ խմբապետին կողմէ որոշուած նաւարութիւնամերով, այլ առիթներ ստեղծէ խմբակին անդամները ընկերային-դաստիարակչական մթնոլորտի մէջ իր շուրջ նաւաքելու:

## 2.- Փոխ Առաջնորդին պաշտօնը

Առաջնորդը կը զատէ իր օգնականը (Փոխ Առաջնորդը), որ կը վաերացուի խմբապետութեան կողմէ:

Նախընտրելի է որ ան ըլլայ Բ. Կարգի փորձառու սկառատ մը, որուն ընտրութիւնը պէտք է ըլլայ հետեւեալ մօտեցումով:-

- Ո՞ր սկառատը նախընտրելի է խմբակային դեկավարական աշխատանքներ տանելու նամար

- Ո՞ր սկառատը աւելի փորձառութիւն ունի միւսներէն:

Փոխ Առաջնորդին պարտականութիւնները

- Առաջնորդի բացակայութեան անոր պարտականութիւնները կատարել

- Խմբակային նաւարութերու ժամանակ օգնել Առաջնորդին

- Առաջնորդին կողքին դաստիարակչական աշխատանք կատարել
- Ըլլալ միշտ կարգապահ եւ օրինակելի
- Ի պահանջեալ բարկին ստանձնել քարտուղարութեան եւ գանձապահութեան պարտականութիւնը:

### 3.- Թիւ 3 սկառուտ

Այս պաշտօնը կը տրուի այն սկառուտին, որ խմբակին մէջ զանազան պաշտօններ լաւապէս կատարած է եւ ունի բարականաշափ փորձառութիւն: Անոր գլխաւոր պարտականութիւնն է:-

- Գոյքապահութիւնը, այսինքն խմբակի գոյքերուն Բոգ տանիլ, միշտ աշխատելով զանոնք լաւ Վիճակի մէջ պահել: Փոխ տրուած գոյքերը հետապնդել, նոյնպէս փոխ առնուածը վերադարձնել տիրոջ
- Խմբակի գործիքները պաշտպանել և նորոգել
- Խմբակին անկիւնին Բոգ տանիլ եւ միշտ մաքուր պահել:

### 4.- Քարտուղարի պաշտօն

Այս պաշտօնը կը տրուի այն պարագային, երբ խմբակէն ներս կը գտնուին փորձառու եւ կարող քանի մը սկառուտներ:

- Անոր պարտականութիւնն է:-
- Խմբակային աշխատանքներու մասին արձանագրութիւններ պահել
- Խմբակի գործունեութեան պատկերը տալ:

### 5.- Մարզիչի պաշտօն

Այս պաշտօնը կը տրուի մարզական եւ առողջապահական գիտելիքներու տէր փորձառու սկառուտի մը, որ կարենայ.-

- Սկառուտական խաղեր խաղցնել
- Մարզանք ընել եւ խմբակին կիրարկել տալ
- Պէտք եղած ատեն նախնական դարմանում կատարել:

### 6.- Մորսիստ

Այս սկառուտը պէտք է մասնագիտութիւնը ունենայ.-

- Դրօշախօսութեան և մորսի գոյքերը շինելու
- Կարենայ մորսով և դրօշախօսութեամբ հաղորդակցիլ
- Անցընէ մորսիստի պաժը:

## **7.- Քարտեսագէտ ուղեցոյց**

Այս սկառուտին պարտականութիւնն է.-

- Հոգ տանիլ խմբակի քարտէսներուն և պատրաստել նորերը
- Կարենայ գործածել եւ կարդալ սկառուտական քարտէսները
- Կարենայ կողմնացոյցով առաջնորդուիլ:

## **8.- Կապերու պատասխանատու**

- Խմբակի գոյքերէն՝ ձեռային աշխատանքի վերաբերեալ գոյքերուն հոգ տանիլ
- Պարանները լաւապէս դասաւորել և զանոնք փճացումէ պաշտպանել
- Հմտացած ըլլալ սկառուտական կապերու գործածութեան մէջ:

## **9.- Կարմիր խաչ**

- Կարմիր խաչի սմտուկը պահէ
- Կարենայ նախնական դարմանում կատարել:

## **10.- Նկարիչ**

- Խմբակին գործունէութիւնը լուսանկարել և լաւապէս դասաւորել զանոնք «աղպոմի» մէջ
- Քարտուղարին օգնել խմբակին գործունէութեան պատկերագարդ տեղեկագիրը պատրաստելու
- Իր լուսանկարները ցուցադրել անոնց, որոնք ჩետաքրքրուած են սկառուտութեամբ:

## Ը.- ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Այս տուեալներով, եզրակացնելու համար պէտք է նկատի ունենալ, որ՝

- Խմբակային դրութիւնը սկառտական դաստիարակչական միջոցներու չորս հիմնական սիմերէն մէկն է:

- Խմբակային դրութիւնը յարմարագոյն ձևն է խումը մը վարելու:

- Լաւագոյն միջոցն է իրաքանչիր սկառտին արդար ու հաւասար դաստիարակութիւն տալու և դեկավար դառնալու առիթ ստեղծելու:

- Խմբակային դրութիւնը ինքնին միջոց մըն է և ոչ՝ նպատակ, ինտեւարար խումքի խմբապետին կը մնայ այս դրութեան նպատակը լաւագէն հասկնալէ եռք, զայն իրազործելու համար խումքի անդամներուն կարողութիւնը եւ պայմանները նկատի առնելով՝ յարմարագոյն միջոցները գտնել:

- Աշխատանքի անցնիլ՝ նկատի ունենալով խումքի անդամներուն կարողութիւնն, եւ պայմանները տարիներու փորձառութիւնը, որոնց հիման վրայ յարմարագոյն ձևը որդեգրել:

Խ. Ա. Դ.



## **Հ.Մ.Ը.Մ.Ի ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ**

### **Ա.- ՍԱՀՄԱՆՈՒՄ**

Բառային պարզ սահմանումով արարողութիւն կը նշանակէ յատուկ առիթներու յատուկ արարքներու կատարում:

### **Բ.- ՆՊԱՏԱԿ**

Սկաուտութեան մէջ արարողութիւնները կը նպատակադրեն շեշտաւորումը արժանի աշխատանքի մը կամ յառաջխաղացքի մը: Անոնք սկաուտներուն մէջ կը գօրացնենեն պատկանելիութեան զգացումը, կ իմաստաւորեն անոնց աշխատանքը, կը կերտեն անոնց անհատականութիւնը՝ ներշնչելով անոնց հպարտութիւն, լրջութիւն և առաջինութիւն:

### **Գ.- ՆՊԱՏԾԸ**

Սկաուտութեան մէջ արարողութիւնները կը նպաստեն.-

1/ Աւելի լաւ ձեռով հասկնալու սկաուտութեան հետապնդած նպատակները ընկերութեան կողմէ:

2/ Սկաուտներուն միշտ յանձնառու զգալու իրենց խոստումին և դաւանանքին

3/ Քաջալերելու սկաուտական ոգիի զարգացման

4/ Պարտականութեան և պատասխանատուութեան զգացումի զարգացման

5/ Նուիրապետական կարգի հասկացողութեան

### **Դ.- ՑԱՏԿԱՆԵԾՆԵՐ**

Արարողութիւնները պէտք է ըլլան պարզ, կարճ, տպաւորիչ և անխալ: Արարողութիւնները վերոյիշեալ յատկանիշները պէտք է ունենան, որպէսզի կարենանք մեր միտք բանին լաւապէս փոխանցել, տպաւորել մասնակցողները և ներկայ հիմքերը: Խճողած յայտագիրով արարողութիւն մը խառնաշփոթ վիճակ մը կը

ստեղծէ, կը դառնայ ձանձրացուցիչ և ոչ մէկ տպաւրութիւն կը ձգէ:

Արարողութեան մը յաջողութեան պայմաններէն է նաև վայրին ճշդումը: Նախընտրելի է որ արարողութիւնները ըլլան բացոյեայ: Սրահներու մէջ կատարելու պարագային հարկ է ուշադիր ըլլալ լուսաւորումին, օդի փոփոխութեան, սրանի մաքրութեան, կոկիկութեան, աթոռներու դասաւորման, այնպէս մը որ իրաքանչիրը իր տեղէն կարենայ ամենայն հանգստութեամբ նետելի արարողութեան, խումբներու կամ խմբակներու շարքերու դասաւորումով: Վերջապէս, պէտք չէ մոռնալ սրանը կամ վայրը յարդարել սկաուտութիւնը խորհրդանշող պատկերներով, նշանախուրերով և դրօշակներով:

Արարողութեան ընթացքին արտասանուելիք նախադասութիւնները լաւապէս սորվիլ, նախընտրաբար նեռու մնալով ընթերցումներէ:

## Ե.- ԱՐԱՐՈՂՈՒԹԵԱՆ ՏԵՍԱԿԱՆԵՐ

Սկաուտական աշխատանքներու ընթացքին շատ յաճախ կը կիրարկենք նետենեալ արարողութիւնները:-

- 1/ Հաւաքոյթի բացման և փակման արարողութիւն
- 2/ Խոստման արարողութիւն
- 3/ Փոխանցման արարողութիւն
- 4/ Աստիճանատուչութիւն

## Ի/ ՀԱԻԱ.ՔՌՅԹԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ

Նպատակ - Ծշել յատակ ժամկէտ՝ սկաուտական ներթական աշխատանքներու սկաման, ինչ որ իր կարգին կ'օգնէ սկաուտական աշխատանքներու ուղղութեամբ տղոց մտածումներուն կերպնացման:

Պատրաստութիւն - Նախքան արարողութեան պահը, ներթապան խմբակը պարտաւոր է յարդարել դրօշակը բարձրացնող ճախարակը, ստանձնել խմբապետէն օրուան դրօշակը և, վերջապէս, դրօշակը կապել ձողին վրայ:

Կիրարկում - Հերթապանի սովորին վրայ խմբակները կը հաւաքուին և կը շարուին այնպէս ինչպէս կը հրահանգուի իրենց:

Բոլորին դէմքերը պէտք է ուղղուած ըլլան դրօշակին, խմբապետութիւնն ալ իր կարգին իր տեղը կը գրաւէ այնպէս մը, որ դէմքերը ուղղուած ըլլան թէ՝ խումբին եւ թէ դրօշակին: Օրուան բարձրագոյն աստիճանաւորը մուտք կը գործէ, երբ խումբերը վերջնականապէս պատրաստ ըլլան արարողութեան. անոնք կը կատարեն պաշտօնական ընդունելութիւն:

Հերթապահի «հանգի'ստ-պատրա'ստ» հրահանգէն ետք, խումբը պատրաստ վիճակի մէջ կը սպասէ արարողութեան, ապա օրուան հերթապահը խմբակէն կը խնդրէ սկասուտ մը՝ բարձրացնելու համար դրօշակը: Դրօշակ բարձրացնող եղբայրը իր խմբակին շարքէն դուրս ելելով՝ խումբին կոնակէն ձախ ուղղութեամբ շրջան մը ընելով կը ներկայանայ խմբապետութեան՝ դարձեալ բարեւելէ ետք, ձախ կողմէն դառնալով կը մեկնի դրօշակի ձողին մօտ: Դրօշակին պարանը քակելէ ետք կը սպասէ «Պատուի՛ ա՛ն» հրահանգին: Հերթապահի «Պատուի՛ ա՛ն» հրահանգին վրայ դրօշակը կը բարձրանայ, իսկ խումբը պատուի կը կանգնի: Դրօշակը բարձրացնող եղբայրը դրօշակը բարձրացնելէ ետք իր կարգին բարեւի կը կանգնի՝ մինչեւ հերթապահին «Պատրա'ստ» հրահանգը, որմէ ետք այն ձեւով որ նկած էր՝ նոյն ձեւով ալ կը մեկնի իր խմբակը:

Դրօշակի արարողութենէն ետք, օրուան աշխատանքներուն բացումը կ'ըլլայ քայլերգով, որմէ ետք կը կատարուին ներկայութեան ստուգում եւ տարազներու ըննութիւն: Ապա խմբապետը եթէ թելադրանքներ կամ յայտարարութիւններ ունի կը կատարէ:

«Խումբը ազատ է» հրահանգին վրայ խումբը կը ցրովի:

## 2/ՀԱԻՍՔՈՅԹԻ ՓԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ

Նպատակ - ճշդել յատակ պահ մը օրուան աշխատանքին առարտին:

Լաւ կազմակերպուած փակման արարողութիւն մը, կը գօրացընէ միասնութեան զգացումը սկասումներուն միջեւ եւ կ'ամրապնէ սկասուական ոգիի հասկացողութիւնը անոնց մէջ:

Պատրաստութիւն - Փակման արարողութենէն 5 վայրկեան առաջ հերթապահը կը հաւաքէ խումբը, առիթ կու տայ որ սկասումները կոկեն իրենց տարազը եւ պատրաստ ըլլան փակման արարողութեան, որմէ ետք խմբապետը իր թելադրութիւնները.

դիտողութիւնները եւ գնահատանքները կը փոխանցէ եւ անհրաժեշտ գեկուցումը կու տայ յաջորդ շաբաթ կատարուելիք աշխատանքներուն մասին:

Կիրարկում – Կը կիրարկուի բացման արարողութեան դրութիւնը:

Դրօշակը վար առնող եղբայրը պէտք է ուշադրութիւն ընէ, որ դրօշակը գետին չդպչի: Ան կը քակէ դրօշակը, կը գետեղէ յատուկ տուփի մը մէջ եւ զայն կը յանձնէ խմբապետին:

Հերթապահին «Ազատ էք» հրահանգին վրայ խումբները կը ցրուին:

## Գ.Ա.ՅԵՒ.Կ.Ա.Ն ԵՒ Ա.Բ.ՇՈՒ.ԽԵՒ.Կ.Ա.Ն Ա.Բ.Ա.ՐՈԴ.Պ.Խ.ԹԻՒ.ԽԵՆԵՐ

### ՄԵԾ ԿԱՆՉԸ

Այս արարողութիւնը սովորական աւանդական արարողութիւն մըն է. կը ծառայէ պատուելու համար աքելլան կամ հիւրերը. իմաստն է գայլիկին կրկնել տալ իր խոստումը եւ նշանաբանը:

### ՄԵԾ ԿԱՆՉԸ ՏԵՂԻ ԿՊԽՆԵՆԱՑ ՀԵՏԵՒԵԱԼ ԶԵՒՈՎ.-

1. Աքելլային կանչին վրայ (գա՞յլ, գա՞յլ, գա՞յլ), վոհմակը վազելով շրջանակ կը կազմէ թոթեմին շորչ:

2. Աքելլան կ'անցնի շրջանակին մէջ, կը կանգնի թոթեմին ձախ կողմը եւ երկու ձեռքերը նորիզոնական կը քանայ՝ դառնալով այն վեցեակապետին կողմը, որ պիտի կատարէ կանչը (նախընտրութիւնը կը տրուի օրուան լաւագոյն վեցեակին):

3. Երբ ձեռքերը վար կ'առնէ, պատրաստ դիրքի մէջ կանգնելով, գայլիկները անմիջապէս կը ցատկեն եւ ծունկները ծոած կը կանգնին ոտքի մատներու վրայ, ձեռքերը գետին, իրարմէ հնոու՝ ծունկներուն միջեւ, բարեւի ձեռով երկու մատները իրարու միացած. կոնակը շիտակ, դէմքը բարձր՝ դէպի թոթեմ ուղղուած. բարձր ձայնով արտասանելով՝ Ա.ՔԵՒ.Լ.Ա. մեր լաւագոյնը:

(Աքելլա բառին առաջին երկու վանեները պէտք է ըլլան երկար եւ վերջինը՝ կտրուկ, իսկ մեր լաւագոյնը պէտք է ըստի աւելի արագ):

4. Յեսույ գալիկները կը ցատկեն և կը կանգնին պատրաստ դիրքի մէջ, երկու ձեռքերով, մատները գոց բարեւելով:

5. Այս միջոցին վեցեակապետը կը կանչէ.-

Չեր Լաւագոյնը (երկարելով բոլոր վանկերը):

6. Գալիկները վար կ'առնեն իրենց ձախ ձեռքը ու միայն աջով բարեւելով կը պատասխանեն:

- Այո՛, Մեր Լաւագոյնը:

7. Աքելլան կ'առնէ բարեւը. ինքն ալ կը բարեւէ և շնորհակալութիւն կը յայտնէ:

**Սանօթ.- 1) Մեծ Կանչի ժամանակ, մինչև Աքելլային «Համգիստ» հրամանազը, գալիկները պատրաստ վիճակի մէջ կը կանգնին, դէմքերը թոթեմին ուղղուած:**

**2) Պաշտօնական հիւր մը ընդունելու համար եւ զինք յարգելու նպատակով վոհնակը կը կատարէ Մեծ Կանչը, որուէ եսոք Աքելլան կը հրափրէ հիւրը, որ շրջանակը մտնելով Աքելլային աջ կողմը կը կանգնի և շնորհակալական իր զգացումները կ'արտայալուէ:**

## ՄԵԾ ԿԱՆՉԻՆ ԻՄԱՍՏԸ

ա. Մեծ Կանչ ընելով գալիկները բարի գալուստ կը մաղթեն իրենց պետին:

բ. 2 ձեռքերով բարեւելը կը նշանակէ, որ գալիկը իր լաւագոյնը կ'ընէ երկու ձեռքերով և ամբողջ նոգիով մտիկ կ'ընէ Աքելլան:

## ԽՈՍՏՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ

Այս արարողութիւնը կարեւոր իրադարձութիւն մըն է գալիկին կենաքէն ներս: Ան պէտք է ըլլայ պարզ և հասկնալի: Թերեւս գալիկը իր կենաքին մէջ առաջին խոստումն է, որ կը կատարէ, նետեարար պէտք է լաւապէս պատրաստել զայն և նախընտրար այնպէս մը դասաւորել, որ խոստում կատարողները 3 անձերէ աւելի շըլլան: Ամէն պարագայի, իրաքանչիւր գալիկ պէտք է իր խոստումը կատարէ առանձին:

## ՆԱԽԱԳԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱԾԽԱՏԱՆՔՆԵՐ

1. Անցընել Կակուդ Թաթիկի գիտելիքներու քննութիւնը
2. Ամբողջացնել կանոնագրով նշուած տարիքը

3. Հրատիրել ծնողը և միատրի խմբապետը
4. Պատրաստել գլխարկը, փողկապը, թոթեմը և վեցեակի գոյ-նով պաճը:

## ԱՐԱՐՈՂՈՒԹԵԱՆ ԳՈՐԾԱԴՐՈՒԹԻՒՆ

1. Գայլիկները կը կանգնին շրջանակ կազմած
2. Աքելլան կը կանգնի շրջանակին մէջ, աչ կողմը վարիչ վեց-եակապետը՝ թոթեմը բռնած
3. Միատրի խմբապետը և օգնականները կը կանգնին շրջա-նակին դուրս, Աքելլային ետևիք
4. Թեկնածուին գլխարկը կը դրուի ծառի մը վրայ, Աքելլային առջեւ, իսկ գայլին գլուխը (պաճ) կը մնայ Աքելլային քով, որ վոհ-մակէն ներս ընդունուելու և խոստման նշանն է:
5. Միատրի խմբապետը իր հետ կ'ունենայ փողկապը և միատ-րի թոթեմը, իսկ օգնականներէն մէկը իր հետ կ'ունենայ խոստման վկայականը, իսկ վեցեակապետը՝ իր վեցեակին գոյնով պաճը
6. Նորեկ գայլիկը կանգնած կ'ըլլայ իր վեցեակապետի ձախին
7. Աքելլան կը բացատրէ հաւաքոյթին պատճառը և «Պատ-րաստ» հրամանգէն ետք, թեկնածուին կը հրատիրէ խոստումը կա-տարելու
8. Թեկնածուն իր վեցեակապետին հետ կը ներկայանայ Աքել-լային (երեք քայլ հեռու), վեցեակապետը կը բարեւէ և կը ներկա-յացնէ թեկնածուն՝ անունը տալով, ապա կը վերադառնայ իր վեց-եակին
9. Աքելլան կը հարցնէ թեկնածուին.-  
Աք. - Կ'ուզե՞ ս գայլիկ ըլլալ:  
Թեկ. - Այո՛, Աքելլա, կ'ուզեմ գայլիկ մը ըլլալ:  
Աք. - Գիտե՞ ս Վոհմակին Օրենքը, Գայլիկին նշանարանը, 5  
յօդուածները եւ Մեծ հանչչին իմաստը:  
Թեկ. - Այո՛  
Աք. - Ի՞նչ է Վոհմակին Օրենքը:  
Թեկ. - Գայլիկը մտիկ կ'ընէ ծեր գայլը, գայլիկը ինքզինք մտիկ  
շըներ, գայլիկը մարտր հայերէն կը խօսի:  
Աք. - Պատրա ստ ես գայլիկական խոստումդ կատարելու:  
Թեկ. - Այո՛  
Աք. - Վոհմակին «Պատուի՛ Ա՛ռ»:

Թեկնածուն ոտքի կանգնած աջ ձեռքով կը բարենէ և բարձր ու կտրուկ ձայնով հայեացը դէպի թորեմը ուղղած՝ Աքելլային ետեւէն կը կրկնէ խոստումը՝ նախադասութիւն առ նախադասութիւն։ Ապա Աքելլան կու տայ «Պատրաստ» հրահանգը, գայլիկին կը յանձնէ զիմարկը, որ ան իր կարգին կը դնէ գլուխը։ Կ'անցընէ խոստման պաճը հետեւեալ խօսքերով.-

Արլ. - Կը վստահիմ քեզի եւ կը մաղրեմ, որ կարելիդ ընես նաւատարիմ մնալու խոստումիդ։ Հիմա դուն մաս կը կազմես Հ.Մ.Ը.Մ.ի սկառուտութեան և եղբայրական ոգիով նամաշխարհային սկառուտութեան։

Միատրի խմբապետը կը մտնէ շրջանակէն Շերս, կ'անցընէ փողկապը եւ ուսի թորեմը, իբրեւ միատրի անդամակցութեան նշան։ Ծնորհատրելէ ետք կը կանգնի Աքելլային ձախ կողմը։ Ապա Աքելլան ու Միատրի խմբապետը կը ձեռնուին գայլիկին մետ։

- Աքելլան ակնարկելով խոստման վկայագրին, թեկնածուին կը թելադրէ հաւաքոյթէն ետք զայն ստանայ Պայտուն եւ կամ Պադիրայէն։ Ապա կու տայ եւս դարձի հրահանգը, թեկնածուն կը բարեւէ վոհմակին եւ կը վազէ իր վեցեակին ու վեցեակապետէն 2 քայլ առաջ կը կանգնի ու կը բարեւէ։ Վեցեակապետը կ'անցընէ վեցեակին գոյնով պաճը եւ կ'ընդունի զինք իր վեցեակին Շերս։

Աքելլան խօսքը կը փոխանցէ միատրի խմբապետին, որ քաջական խօսքերէ ետք, դուրս կ'ելլէ շրջանակէն եւ իր նախկին տեղը կը վերադառնայ։

Արարողութիւնը կը վերջանայ Մեծ Կանչով։

## ՓՈԽԱՆՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ

Այս մէկը կարեւոր եւ յատկանշական արարողութիւններէն մէկն է, որ թէ՝ յուզիչ եւ թէ՝ ուրախալի է, որովհետեւ ենթական իր գայլիկ եղբայրներէն բաժնուելով պիտի միանայ արիներու խումբին, ուր իրեն կը սպասէ արիական տարրեր աշխարհ մը, նետարրքրական գիտելիքներով, ինքզինք դաստիարակելու և նուաճումներ արձանագրելու աղիքներով։

Այս արարողութիւնը պէտք է նախապատրաստել միատրի խմբապետական ժողովին։

Արարողութիւնը սկսելէ առաջ, խմբատրումներու ներկայութեան, Աքելլան կը ներկայանայ Միատրի Խմբապետին և պաշտօնապէս կ'առաջարկէ իր թեկնածուին փոխանցումը արիներու խումբ:

Միատրի Խմբապետը, Աքելլայի ներկայութեան, կը կանչէ արիներու խումբին խմբապետը և ապահովելէ ետք վերջինին նամամտութիւնը կը վաերացնէ թեկնածուին փոխանցումը, որմէ ետք ան կը թելադրէ որ խմբատրումները կատարեն օրուան խորհուրդի յատուկ պարտն ու պատշաճը:

## ԱՐԱՐՈՂՈՒԹԵԱՆ ԶԵԽԸ

- Վոհմակը կը կազմէ շրջանակ մը և իր թոթեմը կը գետեղէ շրջանակին կեղրոնը
- Խումբը կը կանգնի պայտաձեւ, վոհմակին ուղղուած, դրօշակը ունենալով կեղրոնը
- Վոհմակին և խումբին միջեւ կը գծուի գիծ մը՝ կայինով, քարեռով, կիրով կամ 2 ծայրերէն բռնուած պարանով
- Աքելլան կը կենայ թոթեմին ձախ կողմը, դէմքը խումբին ետեւը:

Աքելլան երկու խօսքով կը բացատրէ փոխանցման իմաստը, որով գայլիկը նարկադրարար կը բաժնուի իր շատ սիրելի եղբայրներէն կամ վոհմակէն: Ապա լիշելէ ետք անոր տարած աշխատանքները, ան կը մաղթէ արիներու խումբին մէջ եւս ըլլալ տիպար և օրինակելի, պատի բերելով իր վոհմակին, ուր դաստիարակուած էր:

- Վոհմակը կը կատարէ Մնծ Կանչը:
- Աքելլան կը Բրաիրէ փոխանցուող գայլիկը, որ վագելով կու գայ եւ կը կանգնի Աքելլային դիմաց, 3 քայլ Բեռու:
- Աքելլան գայլիկէն կը պահանջէ, վերջին անգամուան նամար, վերանորոգել իր խոստումը. թեկնածուն աջ ձեռքով բարեւելով նանդիսատր ձեռով կ'արտասանէ իր խոստումը (վոհմակը կը կանգնի պատրաստ վիճակի մէջ, նոյնապէս՝ Աքելլան):
- Օգնականները կը մօտենան շրջանակին այն մասին, որ թեկնածուն կանգնած է, կը յայտնեն իրենց մաղթանքները և կը վերադառնան իրենց տեղերը:

- Թեկնածուն ետ կը վերադառնայ վեցեակը, վեցեակապետին կը բարեւէ, կը ձեռնուի վեցեակի անդամներուն հետ, ապա կը վագէ Աքելլային քով, դէմքը արիներու խումրին:

- Աքելլան կը հրահանգէ շրջանակը բանալ (դէպի արիներու խումրին կողմը), ապա գայլիկը կ'առաջնորդէ դէպի բաժանման գիծ, որուն ետեւ խմբապետը և խմբակին առաջնորդը զինք կը սպասեն (Վոհմակը Յ անգամ կը կրկնէ իր կանչը.- «առ’ առ’ առ’»):

- Աքելլան կը ներկայացնէ թեկնածուին գայլիկական կեանքին ամփոփ պատկերը, որմէ ետք թեկնածուն Աքելլային կը յանձնէ իր բոլոր աստիճաններն ու նշանները, բացի փողկապէն: Աքելլան գիծին վրայէն ցատկիլ կու տայ թեկնածուն:

Խմբապետը բարի գալուստ կը մաղթէ փոխանցուողին և խմբակին Առաջնորդը զինք կ'ուղղէ իր խմբակը:

Խմբակին արիները իրենց ուրախութիւնը կ'արտայայտնեն երգերով և կանչերով:

Միաւորի խմբապետը եթէ հարկ գգայ խօսք կ'առնէ և իր քաջալերանքն ու գոհունակութիւնը կը փոխանցէ ներկաներուն:

## ՄԻԱՍՏՂԻ ՏՈՒՉՈՒԹԻՒՆ

- Վոհմակը կը կազմէ շրջանակ մը, կեղրոնը ումենալով թոթեմը: Աքելլան կը կանգնի անոր ձախին և իր մօտ՝ կոճղի մը վրալ կը գետեղով թեկնածուին գլխարկը, վրան ամրացուած աստղ մը:

- Աքելլան կը հրափրէ թեկնածուն, որ վազելով կը ներկայանայ և կը կանգնի իր դիմաց, երեք բայլ մեռաւորութեամբ:

- Աքելլան կը յայտարարէ՝ եղը. ....

Միաստղի քննութիւնները յաջողութեամբ աւարտելէ ետք, կը ստանայ իր աստղը. այսունետեւ անոր մէկ աշքը բաց է:

Ապա կը մաղթէ Շորանոր յաջողութիւններ, դառնալու համար կատարեալ գայլիկ մը:

- Աքելլան շնորհաւորելէ ետք գայլիկը՝ անոր կը յանձնէ գլխարկը, զոր ան կ'անցընէ գլուխը:

- Կանչ մը վոհմակին կողմէ և ենթական կը վագէ իր տեղը:

## ԵՐԿԱՍՏՂԻ ՏՈՒՉՈՒԹԻՒՆ

Այս արարողութիւնը պէտք է կատարել այնպէս մը, որ գայլիկ-ցերը լաւապէս տպաւորուին:

- Վոհմակը կը կազմէ շրջանակ մը, կեղրոնք ունենալով թոթեմը, Աքելլան կը կանգնի անոր ձախին և իր մօռ՝ կոճդի մը վրայ կը զետեղուի թեկնածուին գլխարկը, վրան ամրացուած երկու աստղեր:

- Աքելլան կը Բրափիրէ թեկնածուն, որ վազելով կը Շերկայանայ և կը կանգնի իր դիմաց, երեք քայլ նեռաւորութեամբ:

- Աքելլան կը բացատրէ Երկաստղին իմաստը:

- Աքելլան կը Բրացնէ թեկնածուին, եթէ պատրաստ է վերանորոգելու իր խոստումը:

- Թեկնածուն ԱՅՌ՝ կը պատասխանէ և կը մօտենայ թոթեմին, աչ ձեռքով պատուի կանգնած կը կրկնէ խոստումը Աքելլային Բետ՝ նախադասութիւն առ նախադասութիւն:

- Աքելլան շնորհաւորելէ եռոր գայլիկը՝ կը յանձնէ գլխարկը, որ զայն կ'անցընէ գլուխը:

Արարողութիւնը կը փակուի «Մնծ Կանչ»ով:

● ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱԺԵՐԸ ԵՒ ՓՈԽ ՎԵՑԵԱԿԱՊԵՏԻ ԱՍՏԻԺԱՆԸ ԿԸ ՏՐՈՒԻ ՄԻԱՍՏՂԻ ԱՐԱՐՈՂՈՒԹԵԱՆ ԶԵՒՈՎ:

● ՎԵՑԵԱԿԱՊԵՏԻ ԵՒ ՎԱՐԻՉ ՎԵՑԵԱԿԱՊԵՏԻ ԱՍՏԻԺԱՆԸ ԿԸ ՏՐՈՒԻ ԵՐԿԱՍՏՂԻ ԶԵՒՈՎ:

● Այս արարողութիւնները պէտք է ըլլան շատ պարզ՝ առանց հանդիսաւոր բնոյթ ունենալու:

**Մամօթ.** - Արծուիկական արարողութիւնները գայլիկներու արարողութիւններուն նման են: Արծուիկները կը կատարեն գայլիկներու կատարելիքը, իսկ երասմը՝ վոհմակինը:

## ԽՈՍՏՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ

Օրուան հերթապահին հրաւերով Նորընծաները կու գան ու կը շարուին խմբապետին դիմաց, վեց քայլ հեռատրութեան վրայ, բայց չեն բարեներ:

Խմբապետ.- Միիրելի Նորընծաներ, պատրաստ է՞ ք կատարելու ձեր խոստումը, հնագանդելու համար Հ.Ա.Ը.Մ.ի Արիներու Դաւանանքին եւ Օրէնքներուն:

Նորընծայ.- Այո՛:

Խմբապետ.- Կը գիտակցի՞ք, որ խոստում տալով յանձնառու կ'ըլլաք յաւելեալ պարտաւորութիւններու եւ պարտականութիւններու:

Նորընծայ.- Այո՛:

Խմբապետ.- Ուրեմն կրնա՞մ վստան ըլլալ, որ պիտի հնագանդիք ձեր աստիճանաւորներուն եւ պիտի յարգեք զանոնք, անսակարկ նուիրուելով խումբի գործունեութեան:

Նորընծայ.- Այո՛:

Խմբապետ.- Կը խոստանա՞ք տէր կանգնիլ ձեր խոստումին եւ ձեր առօրեայ բարի գործը կատարել:

Նորընծայ.- Այո՛:

Խմբապետ.- Միշտ բարձր պահել ձեր պատիւր եւ հաւատրով պահապան կանգնիլ հայ եկեղեցիին, հայկական աւանդութիւններուն եւ մշակոյրին:

Նորընծայ.- Այո՛:

Խմբապետ.- Եւ մանաւանդ անսակարկ նուիրուիլ մեր ժողովուրդի պայքարին:

Նորընծայ.- Ամրողջ սրտովս:

Խմբապետ.- Մինչեւ Ե բբ:

Նորընծայ.- Մինչեւ կեանքիս վերջը:

Խմբապետ.- Ուրեմն կրնա՞մ վստան ըլլալ, որ հաւատարիմ պիտի ըլլաք Աստուծոյ, պիտի ծառայեք հայրենիքին, միշտ պիտի օգնեք ուրիշին եւ պիտի գործեք իրք արի եւ վեհանձն մարդ՝ հնագանդելով Հ.Ա.Ը.Մ.ի Արիներու Դաւանանքին:

Նորընծայ.- Այո՛:

Խմբապետ.- Պատրա ստ Խոստման արարողութեան:

(Նորընծաները ծունկի կու զան, աչ ծունկը գետին, ձախը՝ քարձր, ձախ ձեռքը ձախ ծունկին վրայ, աչն ալ անոր վրայ):

Հերթապահ.- Ընդհանուր խումբ «Պատուի՛ ա՛ն»:

Խմբապետը կը հրահիրէ օրուան հոգեւորականը (եթէ ներկայէ), որ կ'օրինէ նորընծաները: Ապա խմբապետը կ'ըսէ.- «Պատրա՞ստ Խոստումի»: Սկառատական դրօշակը 45 աստիճան կ'իջնէ խմբապետին և նորընծային միջեւ. իրաքանչիւր արի ոտքի կ'եղէ եւ երեք քայլ յառաջանալով աչ ձեռքով պատուի կը կանգնի եւ ձեռքը դրօշակին երկարեղով կ'արտասանէ խոստումը, նախադասութիւն առ նախադասութիւն, ապա կ'անցնի շարքին ետեր (իրաքանչիւր արի իր խոստումը կը կատարէ առանձին): Խոստումը վերջանալէ ետք հերթապահը կու տայ «Պատրա՞ստ» հրահանգը: Խմբապետը իրաքանչիւրին կ'անցնէ փողկապը, գլխարկը եւ խոստման պաճը ու կը յայտարարէ.-

«Բարի եկաք Հ.Մ.Ը.Մ.ի սկառատական շարքերը, ուր արդեն խոստում տուած արիներ եք: Այսուհետեւ սկառատական ոգիով մաս կը կազմէք սկառատութեան համաշխարհային ընտանիքին»:

Հերթապահը ազատ կ'արձակէ զանոնք. կը բարեւեն եւ շարքով կ'անցնին իրենց խմբակները: Առաջնորդին բարեւելէ ետք անոնք կ'անցնին իրենց տեղերը:

Ծանօթ.- Արարողութեան ընթացքին բնակած երկրի, Եռազոյն եւ սկառատական պատույ դրօշակները կը շարուին Խմբապետին աջին, մէկ քայլ հեռաւորութեան վրայ եւ ուղահայեաց դիրքով: Խոստումի ժամանակ միայն սկառատական դրօշը 45 աստիճան կ'իջնէ Խմբապետին եւ թեկնածուին միջեւ:

### ԱՌԱՋՆՈՐԴԻ ԱՍՏԻԺԱՆԻ ՏՈՒՉՈՒԹԻՒՆ

Օրուան հերթապահին հրաւերով թեկնածուն կը ներկայանայ խմբապետութեան, երեք քայլ մեռու, եւ կը բարեւէ:

Խմբապետ.- Խմբապետութիւնը քեզ նշանակեց խմբակի Առաջնորդ, կը խոստանա՞՞ ս ըլլալ գործունեայ եւ օրինակելի Առաջնորդ

մը, նաւատարմութեամբ եւ նամեսառութեամբ ենրարկըւելու խմբապետիդ հրանանգներուն, անձնուիրութեամբ ծառայելու եղայր արիներուդ:

**Թեկնածուն.- Այս:**

Խմբապետ.- Ուրեմն այսուհետեւ ստանձնէ .....  
խմբակի առաջնորդութիւնը Հ.Մ.Բ.Մ.ի .....  
մասնաճիւղի սկառատական կազմէն ներս (խմբապետը կ'անցընէ երիգները եւ կը յանձնէ խմբակին դրօշակը):

**Առաջնորդը.- Ընորհակալ եմ եղբայր Խմբապետ, կը խոստանամ հնազանդիլ ձեզի և առաջնորդելով .....  
խմբակի եղբայրներս՝ բոլոր կարողութեամբ օգտակար դառնալ:**

(Կը ձեռնուի Խմբապետին հետ եւ կը վերադառնայ իր խմբակը: Խմբապետ դրօշակը կը յանձնէ Փոխ Առաջնորդին, կը բանայ ձախ ափը եւ խմբակին անդամները իրենց ձախ ափը կը գետեղեն Առաջնորդի ափին մէց: Առաջնորդը աջ ձեռքը կը դնէ բոլորին ափերուն վրայ):

**Արիները.- Կը խոստանանք հնազանդիլ քեզի, ինչպէս կը հնազանդինք Խմբապետին, սիրելով քեզ իրբեւ աւագ եղբայր, հաւատարիմ ըլլալով քեզի եւ խմբապետին:**

**Առաջնորդը.- Ընորհակալ եմ:**

(Տղաքը կ'անցնին իրենց տեղերը):

## ԽՄԲԱՊԵՏԻ ԿԱՄ ԱՔԵԼԱՅԻ

### ԱՍՏԻՇԱՆԻ ՏՈՒՉՈՒԹԻՒՆ

Ծրջանային Խմբապետը կամ մասնաճիւղի Խմբապետը կուտայ արարողութեան յատուկ խօսքը եւ կը հրաիրէ թեկնածուն:

Շրջ. կամ մսնն. Խմբ.- Պատրաստ ես ստանձնելու Հ.Մ.Բ.Մ.ի մասնաճիւղի արիներու խումբին (կամ զայլիկան վոհմակին) դեկաֆարութիւնը:

**Թեկնածուն.- Այս:**

Շրջ. կամ մսնն. Խմբ.- Կը գիտակցի՞ս, որ կը ստանձնես անհատներու դաստիարակութեան պատասխանատութիւնը՝ նոզեկան, մտային եւ ֆիզիքական մարզերէ ներս:

**Թեկնածուն.- Այս:**

Շրջ. կամ մսնն. Խմբ.- Ուրեմն կը հրաւիրեմ քեզ նորոգելու արիական խոստումդ:

**Թեկնածուն.- Կը բարեւէ ու կ'ըսէ.-**

Կը վերանորոգեմ արիական խոստումս, զոր կատարած եմ ..... քուականին, յանձնառու ըլլալով իրը խմբապետ (կամ Արելլա) հաւատարմօրէն գործադրելու Հ.Մ.Ը.Մ.ի Արիներու Դասանարը և Օրէնքները, միշտ հնազանդելով գերադաս խմբապետներու հրահանգներուն:

Նրջ. կամ՝ մսնն. Խմբ.- Պատրա՝ ստ:

Կ'անցընէ աստիճանները ըսելով.-

- Անհաւասիկ աստիճանիդ նշանները, որոնք յանձնառութեանդ փաստերն են:

Ծրջանային խմբապետը կամ մասնաճիւղի խմբապետը կը յանձնէ վկայականը:

## ՓՈԽԱՆՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ

### ԱՐԻՆԵՐՈՒ ԽՈՒՄԲԻՆ ԵՐԷՑԱԿԱՆ ՓԱՂԱՆԳ

Արիներու խումբը կը շարուի պայտաձեւ, իսկ անոր դիմաց՝ երեցական փաղանգը հորիզոնական շարքով: Երկու խումբերուն միշտ կը կանգնի միաւորի խմբապետը, ձախին՝ երեց խմբապետը, իսկ աջին՝ արիներու խմբապետը: Արիներու խմբապետը կու տայ թեկնածուին անունը, ենթական կը ներկայանայ խմբապետութեան, երեք քայլ հետաւորութեան վրայ կը բարեւէ, ապա կը կանգնի հանգիստ վիճակի մէջ: Արիներու խմբապետը խօսքը ուղղելով երեց խմբապետին, կ'ըսէ.-

- Անցած են ..... տարիներ, որ եղրայր .....  
կը գործէ արիներու խումբին մէջ, այժմ իր տարիքը կը ներէ որ  
ան այլեւս մասնակցի փաղանգի աշխատանքներուն, հետեւարար  
կը յանձնարարեմ զինք, յուսալով ընդունիլ իրեւ թեկնածու  
երէց:

Երեց խմբապետը խօսքը կ'ուղղէ թեկնածուին.-

- Կը փափաքի՝ ս արիներու դաստիարակութիւնդ շարունակել,  
մաս կազմելով փաղանգի աշխատանքներուն:

**ԹԵԿՆԱԾՈՒՆ.- Այո:-**

Երեց Խմբ.- Ռւբեմն փաղանգը քեզ կ'ընդունի իրբեւ թեկնածու  
երէց:

Միաւորի խմբապետը խօսքը կ'ուղղէ թեկնածուին, ըսելով.-

- Ուրախ եմ որ արիներու դաստիարակութիւնդ պիտի շարու ցակես, թեզի կը մաղթեմ յաջողութիւն եւ խանդավառութիւն:

Երեց տասնապետը կը մերկայանայ խմբապետութեան, կը բարեւ եւ կը կանգնի թեկնածուին ձախ կողմը, հետը թերելով դեղին եւ կանաչ ժապաւեններ:

Երեց խմբապետը արիի ուսին կ'անցընէ դեղին եւ կանաչ ժապաւենները, ըսելով.-

- Այս երկու գոյները կը խորհրդանշեն գայլիկուրիւնն ու արիուրիւնը, թեզի կը մնայ տիրանալ կարմիրին, որ խորհրդանշը է երեցուրեան:

Կը ձեռնուի ու կը շնորհաւորէ, ապա թեկնածուն եւ տասնապետը կ'ուղղուին դէպի արիներու խումբը եւ կը բարեւեն: Խոսմբը իր կարգին կը կատարէ հրաժեշտի Յանչեր, որոնցմէ ետք տասնապետը թեկնածուին կ'առաջնորդէ փաղանգ:

**Սամօթ.- Արարողութիւնը սկսելէ առաջ, խմբատրումներու մերկայութեան, խմբապետը կը մերկայանայ Միաւորի խմբապետին եւ պաշտօնապէս կ'առաջարկէ իր թեկնածուին փոխանցումը երեցական փաղանգ:**

Միաւորի խմբապետը խմբապետին մերկայութեան կը հրայիրէ երեցական փաղանգի խմբապետը եւ ապահովելէ ետք վերջինին համամտութիւնը, կը վաւերացնէ թեկնածուին փոխանցումը, որմէ ետք կը թեղադրէ որ խմբատրումները կատարեն օրուան խորհուրդին պարտն ու պատշաճը:

**Սամօթ.- Արենուշական արարողութիւնները արիներու արարողութիւններուն նման են: Արենոյշները կը կատարեն արիներու կատարելիքը:**

## ԵՐԵՑՆԵՐՈՒ ԵՒ ՊԵՐՄԵՆՈՒՀԻՆԵՐՈՒ ԱՐԵՆՈՅՇՆԵՐՈՒ ԵՐԵՐ

### ԵՐԵՑԱԿԱՆ ՓԱՂԱՆԳԻՆ ՆԵՐՍ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ

Փոխանցման արարողութենէն ետք Միաւորի խմբապետը, երեց խմբապետը, Տասնապետը եւ թեկնածուն կը դառնան փաղանգ:

Երեց Փոխ խմբապետին հրամանգին վրայ, փաղանգը կը

կանգնի պայտաձեւ, երէց Խմբապետը և եթէ հարկ է Միաւորի Խմբապետը կը կանգնին Փոխ Խմբապետէն քայլ մը ետեւ՝ ձախ կողմը:

Երէց Խմբ.- Կը հրաւիրեմ այն եղբայրը, որ կ'ուզէ մաս կազմել մեր փաղանգին:

Թեկնածուն տասնապետին առաջնորդութեամբ կը Շերկայանալ Խմբապետին և կը կանգնին 6 քայլ հեռու, թեկնածուն կը կանգնի տասնապետին աշխին:

**Տասնապետը.- Կը ներկայացնեմ եղբայր .....  
իրքեւ թեկնածու՝ երէցական փաղանգի անդամակցութեան:**

Երէց Խմբ.- Խօսքը ուղղելով տասնապետին կ'ըսէ.-

- Կը վստահեցնի՞ս, որ ան միշտ բարիք գործելու պատրաստակամութեամբ լաւապես պիտի կատարէ իր պարտականութիւնները:

**Տասնապետը.- Այո՛:**

Երէց Խմբ.- Խօսքը ուղղելով թեկնածուին կ'ըսէ.-

- Կը փափաքի՞ս աւելցնել արիներու գիտելիքներդ, շարունակելով բնութեան ու կեանքի սերը:

**Թեկնածուն.- Այո՛:**

Երէց Խմբ.- Պատրաստ ե՞ս կեանքի դժուարութիւնները դիմագրաւելու եւ դուն քեզ յանձնառու կը զգա՞ս ո օգտակար դառնալու ընտանիքիոդ եւ ապրած միջափայրիոդ:

**Թեկնածուն.- Այո՛:**

Երէց Խմբ.- Կը վստահեցնի՞ս արիներու դաւանանքին համացայն կեանք մը փարել:

**Թեկնածուն.- Այո՛:**

Երէց Խմբ.- Քանի այս բոլորը կ'ընդունիս, քեզմէ կը պահանջեմ, վերանորոգել արիի խոստումդ (երէ արի եղած է) կամ կատարել արիներու խոստումը, իրրեւ նշան հաւատարմութեան:

Ապա կու տայ «Պատրա՛ստ խոստումի» հրահանգը:

Թեկնածուն աջ ձեռքով խոստման նշանը ընելով, կ'արտասահմէ արիի խոստումը:

Երէց. Խմբապետը կու տայ «Պատրա՛ստ» հրահանգը և կու գայ շնորհաւորելու թեկնածուն: Զետնուելէ ետք ան կ'ըսէ.-

- Կը վստանիմ պատուոյ խօսքիդ, այլեւս մաս կը կազմիս Հ.Մ.Ը.Մ.ի ..... մասնաճիւղի ..... միաւորի երեցական փաղանգին, իրրեւ թեկնածու երեց:

Կ'անցընէ դեղին եւ կանաչ ժապաւենները (եթէ նախապէս չէ եղած) եւ կ'ըսէ.-

- Այս դեղին եւ կանաչ ժապաւենները կը խորհրդանշեն գայլիկական եւ արիններու նիւղերը, կը մաղրեմ որ միշտ ի մտի ունենաս երեցական կարմիր ժապաւենը՝ շանալով անոր եւս արժանանալ:

Խմբապետը կը վերադառնայ իր տեղը: Տանապետն ու թեկնածուն կը բարեւեն, ապա տասնապետի նշանին վրայ երկուոք միասին եւս դարձ կ'ընեն, մինչ թեկնածուն մէկ քայլ առաջ անցնելով կը բարեւէ փաղանգի անդամները, որոնք իրենց կարգին կու գան, կը շնորհաւորեն զինք եւ կը վերադառնան իրենց տեղերը:

Փոխ Խմբապետը թեկնածուին կը հրահանգէ միանալ տասնեակին:

### ԵՐԵՑԱԿԱՆ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ

Երեցական երդում կատարած եղբայրները կը կանգնին խմբապետին 2 կողմերը (խրաքանչիւր կողմէն 3 քայլ նեռաւորութիւն պահելով), պայտաձև շարք մը կազմելով, ապա երեց խմբապետը կը հրահիրէ այն եղբայրը, որ պիտի կատարէ իր երդումը: Թեկնածուն կը ներկայանայ եւ կը կանգնի խմբապետին դիմաց, 6 քայլ նեռաւորութեան վրայ:

**Ծանօթ.- Արարողութեան ընթացքին բնակած երկրի, Եռագոյն եւ սկաուտական պատուոյ դրօշակները կը շարուին խմբապետին աջին մէկ քայլ նեռաւորութեան վրայ եւ ուղարմայեաց դիրքով:**

**Խմբապետը.- Համոզուած ե՞ս եւ հաստատօքն որոշած ե՞ս երեց կոչուիլ, միշտ հաւատարիմ մնալով արիններու խոստումին եւ դաւանանքին:**

**Թեկնածուն.- Այո՛, համոզուած եւ որոշած եմ հաւատարիմ մնալ արիններու խոստումին եւ դաւանանքին:**

**Խմբապետը.- Պատրաստ ե՞ս ծառայելու եկեղեցիիդ, ազգիդ, միու քեանդ եւ ապրած միջավայրիդ, առանց որեւէ ակնկալու քեան:**

**Թեկնածուն.- Այո՛, պատրաստ եմ սկաուտական ոգիով միշտ ծառայել եկեղեցիս, ազգիս, միութեան եւ ապրած միջավայրիս:**

**Խմբապետը.-** Կը գիտակցի<sup>9</sup> որ երեցական երդումի յօդուածները քեզ կը դնեն յանձնառութիւններու տակ՝ հաւատարիմ մնալու Հ.Մ.Ը.Մ.ի Մրագիր-Կանոնագրին, ծառայելու հայ ժողովուրդի իրաւունքներուն վերատիրացման, պահպանելու հայ լեզուն, մշակոյքը եւ նկարագիրը, պայքարելով այլասերման եւ ապագայնացման դեմ:

**Թեկնածուն.-** Այո՛, կը վստահեցնեմ ձեզ:

**Խմբապետը.-** Քանի կը վստահեցնես, կը պահանջեմ քեզմէ, մեր բոլորին ներկայութեան կատարել երեցական երդումդ:

(Խմբապետը կու տալ «Պատրաստ Երդումի» հրահանգը: Այս միջոցին սկաուտական դրօշակը 45 աստիճան կ իջնէ, թեկնածուն կը յառաջանայ երեք քայլ, աչ ձեռքով պատուի կը կանգնի եւ ձեռքը դրօշակին երկարելով հաստատ եւ բարձր ձայնով կ'արտասաւէ ԵՐԴՈՒՄԸԸ):

### Կ'երդնում պատուոյս Վրայ

- Հաւատարիմ մնալ Հ.Մ.Ը.Մ.ի Մրագիր-Կանոնագրին, սկաուտական վեճ սկզբունքներուն եւ օրէնքներուն:

- Մառայել ազգիս եւ հայրենիքիս ու ամբողջ ուժովս աշխատիլ հայ ժողովուրդի իրաւունքներու վերատիրացման համար:

- Պայքարիլ այլասերման եւ ապագայնացման դէմ պահպանելով հայ լեզուն, հայ մշակոյքը եւ ցեղային նկարագիրը:

(Ապա ձախս ծունկին վրայ ծունկի կու գայ եւ կը համբուրէ սկաուտական դրօշակը եւ ոտքի կը կանգնի պատրաստ դիրքի մէջ, բարեւելով Խմբապետը եւ երեցները): Խմբապետը կը յառաջանայ եւ ուսին կ'անցընէ կարմիր ժապաւէնը, կը ձեռնուի ու կը շնորհաւորէ զինք եւ հետեւեալ խօսքը կ'ուղղէ.-

- Այս 3 ժապաւէնները կը խորհրդանշեն սկաուտութեան երեք նիւղերը, կը մաղրեմ որ միշտ ի մտի ունենաս եւ յիշես փոքր եղայրներդ եւ անոնց հանդէպ պատասխանատուութիւններուդ տէր կանգնիս իրեւ երեց:

Խմբապետը կը վերադառնալ իր տեղը և միւս երեցները կու գան շնորհաւորելու երեցը:

**Ծանօթ.-** Պարմանուիմիներու արարողութիւնները երեցներու արարողութիւններուն նման են: Պարմանուիմիները կը կատարեն երեցներու կատարածը, իսկ արենոյշները՝ արիներուն:

## ՏԵՂԵԿԱԳԻՐ

### ՍԱՀՄԱՆՈՒՄ

Դէպքի մը գրաւոր եւ վերլուծուած պատկերացումը հանդիսաւես անձի մը կողմէ կը կոչուի տեղեկագիր:

Եթէ տեղեկագիր բառին «անդամահատումը» կատարենք, պիտի տեսնենք, որ ան կազմուած է տեղեկութիւն եւ գիր բառերէն: Այս երկու բառերուն միհացումով կ'ունենանք բառ մը, որ կը նշանակէ «գրուած տեղեկութիւններ»:

Կարելի է անցեալ դարաշրջաններու պատմութիւնը նկատել տեղեկագիր մը, այն իմաստով որ ան մեզի կը փոխանցէ հոն պատահած դէպքերու մասին գրաւոր տեղեկութիւններ: Հոս տեղին է պատասխանել այն հարցումին, թէ արդեօք ամէն գրաւոր տեղեկութիւն անցեալի մասին պատմութիւն է: Ըստ արար պատմարան եւ փիլիսոփայ Խպճ Խալտունի, կարելի չէ անցեալէն եկած գրաւոր որեւէ տեղեկութիւն պատմութիւն նկատել, եթէ ան միայն կը փոխանցէ դէպքերու շարք մը, առանց անդրադառնալու անոնց տուն տուող քաղաքական, ընկերային, մշակութային, տնտեսական ու հոգեկան պատճառներուն եւ անոնց հետեւանքներուն:

Հետեւաբար կարելի է ըստէ, որ գրաւոր որեւէ տեղեկութիւն տեղեկագիր չէ, եթէ ան չ'ընդգրկեր հարցերու վերլուծումն ու արժետրումը ու անոնցմէ հետեւուցած եզրակացութիւններու եւ փորձառութիւններու շարք մը:

Անկասկած, որ լուրջ հետեւողի մը մտքին մէջ կը ծագի այն հարցումը, թէ ինչո՞ւ տեղեկագրի մը մէջ պէտք է վերլուծուին հարցերը եւ հետեւաբար ինչի՞ կը ծառայէն տեղեկագիրները:

Մարդկութեան պատմութեան ընթացքին դժուարութիւնները պակաս չեն եղած ու չեն նաև ներկայի մեր առօրեայ կեանքին մէջ: Անոնք կրնան ըլլալ դժուարութիւններ, որոնք կը հետաքրքրեն անհատը կամ դժուարութիւններ, որոնք կ'առնչուին հաւաքականութեան մը: Մարդ արարածը Աստուածատուր իմաստութիւնը ունեցած է անցեալի պատահած դժուարութիւններու լուծումներէն օգտուելով՝ յաղթահարել հետագային յառաջացած նմանօրինակ հարցերը, մարդիկ աւելի ճիշդ գտած են իրենց դիմագրաւած հար-

ցերուն մասին գրաւոր տեղեկութիւնները արձանագրուած պահել, իբրև մնայուն աղքիր: Հաստատուած է, թէ որքանով որ պատահած հարցերը սպառիչ կերպով վերլուծուած են, իրենց զանազան երեսներով, նոյնքանով կարելի եղած է նոյնանման հարցերու լուծումը ապագային:

Ուրեմն, կարելի է ըսել, որ լաւ տեղեկագիր մը թաճկագին ստացուածք մըն է խմբակցութեան մը համար, որուն առաքելութիւնը տարիներու վրայ կ ներկարի: Ան ոչ միայն հոն յիշուած ձեռքբերումներով ու նուաճումներով հապարտութիւն կը ներշնչէ ապագայ սերունդներուն, այլ նաև՝ անոր առջեւ կը բանայ ամբողջ անցեալի մը «գանձ»ը իր ընծայած հարուստ փորձառութիւններով: Այդ տեղեկագիրները կարդալով կարելի է հոն պարզուած շատ մը խնդիրներու եւ անոնց լուծումներուն ծանօթանալ համեմատաբար աւելի նուազ ջանքով մը՝ բաղդատած գործունեութիւններու ընթացքին ձեռք բերուած նման փորձառութիւններու համար թափած ճիգերուն: Այսպէսով կարելի է խնայել ահագին աշխատանք, յոգնութիւն եւ մանաւանդ՝ ժամանակ:

Սկաուտական տեղեկագիրներու առնչութեամբ, չափազանցըւած է այն տպաւորութիւնը, թէ տեղեկագիրները կը միտին միայն հաշիւ տալ պատասխանատու մարմիններուն: Թէեւ այդ հաշուետրութիւնը իր կարեւոր եւ արդար տեղը կը գրաւէ այդ աշխատանքին մէջ: Վերջապէս, այդ տեղեկագիրները մեծապէս կը դիրացնեն խմբաւորումի մը գործունեութեան արժեւորումը:

Նախապէս յիշուած օգտակարութիւններն ու գործածութիւնները կարելի է իբրև փորձառութիւններու աղքիր նկատել, ապագայի գործունեութիւնները աւելի ուստիմնասիրուած հիմներու վրայ ծրագրելու համար: Հետեւաբար, տեղեկագիրները պարտին ըլլալ հարազատ, որպէսզի կարելի ըլլայ անոնցմէ առաւելագոյն չափով օգտուիլ:

Բնական է այն երեւոյթը, որ որեւէ աշխատանք յաջողութիւններու կողքին ունենայ նաև իր թերի կողմերը: Որքանով որ տեղեկագիրի մը պարտականութիւնն է յիշել իրագործուած յաջողութիւնները եւ հոն առաջնորդող միջոցառումները, նոյնքան եւ աւելիով անոր պարտականութիւնն է ամենայն պարկեշտութեամբ յիշել թերութիւններն ու ձախողութիւնները եւ անոնց տուն տուող պատճառները: Սխալն ու ձախողութիւնը ընդունիլը յաջողութեան առաջնորդող նախաքայլերէն են: Մինչդեռ սխալներ

չընդունելով ինքնախաբէութիւնը աւելի վտանգաւոր հետևանքներ կրնայ ունենալ:

Այսպէսով, սկաուտական տեղեկագիր մը ինքնասրբագրութեան և բնականաբար յաջողութիւններու առաջնորդողի դերն է, որ կը կատարէ սկաուտական կեանցէն Շերս: Հետեւաբար, անոր կարեւորութեան ըմբռնումը, ինչպէս նաև անոր պատրաստութեան ձեւին տիրապետումը զլսաւոր յատկանիշ մը պէտք է ըլլայ ամէն գիտակից խմբապետի:

## **Ա.- Ե՞՞Ն 2 ՄԱՍՆԵՐԻ ԿԸ ԲԱՂԿԱՆԱՅ ՏԵՂԵԿԱԳԻՐ ՄԸ**

### **1.- ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ**

- ա) Զեռնարկին ամունը, տեսակը և կազմակերպող մարմինը կամ միութիւնը
- բ) Զեռնարկին վայրը և թուականը
- գ) Զեռնարկին որո՞ւն սահմանուած ըլլալը և մասնակցողներուն թիւը
- դ) Զեռնարկին նպատակը

### **2.- ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹԻՒՆ**

#### **ա) Սկաուտական**

- Բանակավայրի ընտրութիւն
- Բանակավայրի յարդարում
- Բանակումի յայտագիր և ժամանակացոյց
- Զեռային աշխատանք

#### **բ) Դաստիարակչական**

- Զներ
- Դասախոսութիւններ
- Վիճարանական ասուլիս
- Զրոյցներ
- Գործնական աշխատանք
- Ընթերցում

#### **գ) Ընկերային և կարգապահական**

- Ցարաքերութիւն տղոց միջեւ

- Յարաբերութիւն տղոց և պատասխանատուներուն միջև
- Կարգապահական օրէնքներ
- Այս պալմաններուն մէջ ստեղծուած մթնոլորտ

**դ) Ընկերային**

- Խաղեր
- Զեռնարկներ, խարուկահանդէս

**ե) Մարզական**

- Միցումներ
- Արշաւ

**զ) Յարաբերական**

**ա.- Ծրջանի ծանօթացում**

- Աշխարհագրական
- Պատմական
- Ընկերային (գիտացիներ, համայնքներ, մարդոց զբաղում-արհեստ)

**բ.- Այցելութիւններ**

- Պաշտօնական մարմիններու
- Այլ խումբերու
- Ծնողներու

**3.- ՆԻՒԹԱԿԱՆ**

**Մուտքեր**

- Մասնակցութեան սակեր
- Յատկացումներ
- Նուէրներ
- Այլ

**Ելքեր**

- Վարձքեր
- Գոյքեր
- Կազմածներ

- Աննեղէն
- Զանազան (փոխադրութիւն, գրենական)

## **Բ.- Ի՞ՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏԵԼ ՏԵՂԵԿԱԳԻՐ ՄԸ**

1.- Նախապատրաստական աշխատանքներ

ա) Օրուան նոթեր և արձանագրութիւններ

բ) Արխիմեր, (ծրագիր, լայտագիր և այլ թուղթեր)

գ) Հարցազրոյց բանակումի ընթացքին

2.- Գործնականօրէն

ա) Համադրում և շարադրութիւն, արխիմերու և առնուած նոթերու:

3.- Ո՞վ պէտք է պատրաստէ տեղեկագիրը

ա) Ատենադպիրը

## **Գ.- ՎԵՐՉԱԲԱՆ**

1.- Զենարկի արձանագրած յաջողութիւնը կամ ձախողութիւնը վերոյիշեալ բոլոր մարզերուն մէջ

2.- Արժենորում

3.- Զեռք ձգուած փորձառութիւնը

4.- Ցառաչիկայի առաջարկներ

5.- Եզրակացութիւն



## ԳԻՏՆԱԼ ԴԻԷՎՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՂԱՆԱԿԸ

Պատասխանառու մարմիններու մնայուն մտահոգութիւններէն եղած է ատենագրութիւններու միօրինականացման աշխատանքը, այն իմաստով որ ապագային անոնք կարենան միութեան պատմութեան պատրաստութեան օգտակարութիւն ունենալ:

### Ա.- ի՞նչ է դիմում և ի՞ր ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Միութեան մը դիմանը այն մարմինն է, որուն վիճակուած է միութեան գործերը վարելու պարտականութիւնը:

Դիմանը կը բաղկանայ ատենապետէ, ատենադպիրէ և գանձապահէ: Ատենապետը կը վարէ ժողովը, իսկ ատենադպիրը կը պահէ ժողովի օրակարգին արձանագրութիւնները: Հոս հարկ է յիշել, որ սկաուտական ժողովներու դիմանը ընդհանրապէս բաղկացած կ'ըլլայ խմբապետէ և ատենադպիրէ (բացի խմբակային ժողովներէ):

### Բ.- ի՞նչ կէտերէ կը բաղկանած ԺՈՂՈՎԻ ՄԸ ՕՐԱԿԱՐԳԸ

- 1) Ներկայութեան ստուգում
- 2) Նախորդ ատենագրութեաննեն բխած հարցեր
- 3) Ստացուած և առաքուած գրութիւններ
- 4) Զեկուցում
  - ա) Կատարուած աշխատանքի
  - բ) Կատարուելիք աշխատանքի
- 5) Ընթացիկ հարցեր և առաջարկներ
- 6) Ատենագրութեան ընթերցում և վաերացում

Ժողովը կ'ունենայ նիստի թիւ (օդիմակ՝ Ա. նիստ), ինչպէս նաև՝ կը յիշուի թուական, օր և վայր: Ատենադպիրին պարտականութիւնը ժողովի ընթացքին, օրակարգի լուծման ընթացքին, ամփոփ կերպով նոթագրել է տարուած բոլոր աշխատանքները՝ մեկնելով օրակարգէն, ապա ժողովի աւարտին կարդալ և վաերացը-

Անկ: Կտը ժողովը փակել: Ժողովի ընթացքին արձանագրուած այս գրութիւնը կը կոչովի ժողովի ատենագրութիւն:

Ատենադպիր մը ատենագրութիւնը պատրաստած միջոցին պէտք է նկատի ունենայ Բետենեալ կէտերը.-

ա) Մ'տիկ ընել ժողովը

բ) Հարկ եղած նոթագրութիւնը կատարել

գ) Ատենագրութիւնը Ընդկայացնել ամփոփ, բայց Բասկնալի:

Ամփոփ չի նշանակեր արագ բան մը պատրաստել և Ընդկայացնել: Ատենագրութիւնը պէտք է այնպէս մը պատրաստով, որ երբ ոեւէ անձ կարդալ զայն՝ կարենայ Բասկնալ, թէ ի՞նչ տեղի ունեցած է այդ ժողովին:

#### Գ.- ԱՐԽԻՒԱՑԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Մասնաճիւղի մը արխիւները կը ցոլացնեն վարչութեան և ի մասնաւորի մասնաճիւղի մը կեանը, ունեցած գործունեութիւնը և արձանագրած յաջողութիւնը:

Իւրաքանչիւր մասնաճիւղ պէտք է բժախնդրութեամբ մօտենայ իր մասնաճիւղի արխիւներուն, որովհետեւ որեւէ միութիւն, ժամանակի ընթացքին պատմութեան կ'անցնի իր արխիւներով: Այսպէս, եթէ պրատենը Հ.Ա.Ը.Ա.Ի արխիւները պիտի տեսնենք, թէ ի՞նչ քոյր-եղբայրներ անցած են միութեան շարքերէն:

#### ԱՐԽԻՒԱՑԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ Կ'ԵՆԴՐԱԿԱԼ.-

1) Ատենագրութիւն

2) Նամակագրութիւն

ա.- Առաքուած նամակներու թղթածրար

բ.- Ստացուած նամակներու թղթածրար

գ.- Առաքուած շրջաբերականներու թղթածրար

դ.- Ստացուած շրջաբերականներու թղթածրար

Ստացուած բոլոր գրութիւններու պարագային հարկ է նշել ստացման թուականը:

3) Նիմումնագիրներու թղթածրար

4) Նիմումնագիրներու թղթածրար

5) Գոյցերու թղթածրար

6) Ժողովներու ատենագրութիւններու թղթածրար

7) Ալպոն

## Գ.-ՎԵՐՉԱԲԱՆ

Որեւէ մասնաճիւղ իր ժողովական կեանցքն ներս հարկ է որ յարմար քոյլ մը կամ եղբայր մը պարտականութեան կոչէ, որպէսզի ստենադնէ ատենագրութեան պարտականութիւնը: Ատենադպիրի մը պարտականութիւնը այդքան ալ ծանր չէ, ոչ ալ՝ դիրին, սակայն շատ կարեւոր պարտականութիւն մըն է: Հետեւարար, ընդհանուր արխիտային աշխատանքը կարեւոր յանձնառութիւն մըն է ապագայի հաջոյն, Հ.Մ.Ը.Մ.ի պատմութեան կերտումին համար:



## ԽՈԽՄՔ ՎԱՐԵԼ

### Ա.- ՆԱԽԱԲԱՆ

Ակաուտութիւն կը ճշանակէ փոքր տարիքէն դեկավարներ պատրաստել: Այս աշխատանքին համար լաւագոյն միջոցը սկաուտական խմբակներու դրութիւնն է, որ սկաուտը փոքր տարիքէն կը պատրաստուի իր տարիքին համապատասխան պատասխանատութիւններ ընդունելու: Խմբակներուն կը տրուին աշխատանքներ և տղաքը իրենց փոքր Խմբապետին, այսինքն Առաջնորդին օգնութեամբ և ցուցմունքներով կը կատարեն այդ գործը:

Ուրեմն, փոքր տարիքէն տղաք կը սորվին և կը վարժուին դժուարութիւններ յաղթահարել և ժամանակի ընթացքին պարտականութիւններ ստանձնելով և զանոնք յաջողցնելով կը հասնին խմբապետական պարտականութիւններու:

Կ'արժէ յիշել, որ իր պարտականութիւններուն գիտակից Խմբապետը միայն սկաուտական լաւ խումբ մը կրնայ ունենալ:

### Բ.- ԽՄԲԱՊԵՏԻ ՄԸՆ ԱՇԽԱԲԱՆ-ՔԻՆ

#### ԶԵՒԾ ԽՈԽՄՔԻՆ ՄԷՇ

1) Խմբապետ մը երբ խումբ մը կը ստանձնէ, ան կը զատէ լաւագոյն տղաքը (տարիքով, ուսումով, դաստիարակութեամբ, աշխուժութեամբ)՝ և իրենց համար կը պատրաստէ դաստիարակչական բնոյթ ունեցող արշամներ, բանակումներ և հանդիպումներ: Ապա ան պարտականութիւններ կու տայ այդ տղոց, որպէսզի իրենց խմբակի տղոց սորվեցնեն խմբակներու վերաբերեալ գիտելիքները: Այս ձեւով ան պատրաստած կ'ըլլայ խմբակի Առաջնորդներ:

2) Կարենութիւն տալ աստիճանաւորական ժողովներուն: (Եթէ գոյութիւն չունին յառաջացնել նման ժողովներ):

3) Իր գործերուն մասնակից դարձնել Առաջնորդները, ըլլան անոնք վարչական կամ գործնական աշխատանքներ:

4) Ցառաջացնել պէճներու դրութիւնը, նկատի ունենալով որ այդ

աշխատանքը սկաուտներու մէջ կը յառաջացնէ նախաձեռնոթեան ոգի և կը քաջալերէ զանոնք, որ աւելի սիրով Բնութեան սկաուտութեան:

5) Խմբակներու միջեւ յառաջացնել մրցակցութիւն, ինչ որ շատ կը նպաստէ սկաուտական խումբի մակարդակին բարձրացման:

6) Զարգացնել սկաուտական արարողութիւնները և զանոնք դրոշմել սկաուտներու մտքերուն մէջ:

7) Թելադրութիւններն ու հրահանգները պէտք է ըլլան ճկուն և սիրալիր:

8) Հեռու մնալ խիստ և վիրատրական արտայայտութիւններէ, այլ անդամներուն Բնության յարաքերութիւնը պէտք է ըլլայ ճկուն և սիրալիր:

9) Հետապնդել և վատան ըլլալ, որ խմբակի մը կամ անհատի մը յանձնուած գործը լիովին կատարուած է, նախքան անոր երկրորդ գործ մը յանձնելը:

10) Փոխ Խմբապետներն ու Վարիչ Առաջնորդները մասնակից դարձնել յայտագիրներու պատրաստութեան:

11) Հեռուեն Բնության հակել իրաքանչիւրին կատարած աշխատանքին:

12) Խմբապետ մը իր աշխատանքները յաջող կերպով դասաւորելու համար կրնայ դիմել զանազան մասնագիւներու:

13) Խմբապետը պէտք չէ խտրութիւններ դնէ սկաուտներուն միջեւ, որովհետեւ որեւէ խտրութիւն կը յառաջացնէ տիաճ մթնոլորտ:

14) Որեւէ հարցի շուրջ Խմբապետ մը պէտք չէ զգացական մօտեցում ունենայ, այլ ընդհակառակն՝ պէտք է ըլլայ Բնաւարակշին ու արդար:

15) Եթէ Խմբապետ մը հարկ զգայ սկաուտի մը դէմ պատժական միջոցի դիմելու, պարտի անպայման բացատրել անոր թերութիւնը կամ յանցանքը, որպէսզի պատիժ ստացողը սիրով ընդունի այդ մէկը, այլապէս այդ պատիժը դրական անդրադարձ չ'ունենար:

16) Խմբապետը պէտք է միշտ պատրաստ ըլլայ իր սկաուտներուն Բնության զրուցելու և անոնց զանազան հարցերուն լուծումներ գտնելու:

17) Անելի մը առջեւ, Խմբապետ մը բնաւ ինքզինց պէտք չէ կորսնցնէ կամ երբ հարցումի մը չկարենայ պատասխանել,

սկաուտները պէտք է գիտնան, որ Խմբապետը ամենագէտ մը չէ, այլ իրենց պէս սկաուտ մըն է, որ աստիճանաբար, ժամանակի ընթացքին հասած է այդ դիրքին: Ան իր կարելին կ'ընէ օգտակար դառնալու իր շրջապատին: Այս առնչութեամբ երբ նման հարց մը ծագի՝ լաւ է որ ըստ շեմ գիտեր, քան խոյս տայ հարցումին պատասխանելէ կամ սխալ պատասխան մը տայ, որովհետեւ ան կրնայ սկաուտներուն վստահութիւնը կորսնցնել:

#### Գ.- ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԵԱՆ ՅԱՅՏԱԳԻՐ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԿԵՐՊԸ ԳԻՏՆԱԼ.

Սկաուտական գործունէութիւնները ընդհանրապէս կեղրոնացած են սկաուտական հանդիպումներու վրայ, որոնց պարունակութիւնը, այսինքն՝ յայտագիրը ունի առաջնահերթ կարևորութիւն թէ՝ սկաուտին եւ թէ պատասխանատուին համար, որովհետեւ այս յայտագիրներու մէջէն է որ սկաուտը կը դատէ սկաուտութիւնը եւ իր պատասխանատումները: Սկաուտական բոլոր գործունէութիւնները եւ յայտագիրները պէտք է ըլլան լաւ մտածուած, Բետարքրական, գրաիչ եւ հաճելի: Անոնք պէտք է զարգացնեն սկաուտին հոգեկան, ֆիզիքական, մտային եւ քարոյական արժեքները: Սկաուտական յայտագիրները ոչ միայն պէտք է ըլլան տղոց երազներու եւ փափաքներու իրականացումը, այլեւ՝ նորանոր փորձառութիւններ ձեռք ձգելու առիթ մը:

#### Դ.- Ի՞՞նչ կը նօսնակէ ՄՐԱԳՐԵԼ.

Մրագրել կը նշանակէ նայիլ դէպի ապագան եւ ճշդել ուղին, որուն նիման վրայ խումբը պէտք է յառաջանայ: Մրագրումի աշխատանքին առաւելութիւնները շատ են, քանի յայտագիրները կը դառնան աւելի գրաիչ: Դուն կրնաս պատրաստել ցանկը այն բոլոր փորձառու խմբապետներուն եւ մասնագէտներուն, որոնց կրնաս պէտք ունենալ յայտագրիդ զանազան հանգրուաններուն: Մրագրումի պարագային հարկ է Ակատի ունենալ հաւասարակշոր-ուած յայտագիրներ: Սկաուտական եռամսեայ հաւասարակշորուած յայտագիր մը պէտք է ընդգրկէ Բնտեւելավները:-

- Խմբային ժողովներ եւ աշխատանքներ
- Արտաակմբային եւ արկածախնորական աշխատանքներ

- Հետաքրքրական մասնաւոր աշխատանքներ՝ խմբակի պատասխանատու տղոց և աւելի մեծ տղոց
- Անձնական ձիրքերու գարզացումի առիթ
- Դաստիարակչական աշխատանք
- Մարզական թէ այլ խաղեր
- Ցարաքերական

**Ծանօթ.- ծրագրումի աշխատանքին մէջ խմբավետը պէտք է գիտնայ, որ խումբը դէպի ո՞ւր կ'առաջնորդէ:**

### **ՈՐՈՇՆՔ ԵՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԷՏԵՐԸ**

- ա) Տարեկան ուղեգիծ
- բ) Տարուան եղանակներու ծրագիր
- գ) Ամսուան յայտագիր

ա) Ինչպէս շէնք մը շինելու համար անհրաժեշտ է ունենալ հաստատուն և տոկուն հիմեր, այդպէս ալ հարկաւոր է ունենալ միամեայ ուղեգիծ մը, որ պարունակէ զանազան գլուխներ, ենթաքաֆանումներով միասին:

բ) Մեր եռամսեայ կամ միամսեայ յայտագիրները պատրաստելու պարագային, որպէսզի կատարուած իրողութեան առջև չգտնուինք, Բարկ է որ անպայման նկատի ունենանք տարուան եղանակներու փոփոխութիւնները և անոնց յարմարութիւնները:

- գ) Ի՞նչպէս պատրաստել յայտագիր մը.-
  - Ծշել ամսուան կամ յայտագրին թեման
  - Իրաքանչիր հասաքոյթի ընթացքին սորվեցնել նոր գիտելիք մը
  - Միշտ վերաքաղ ընել նախապէս սորված գիտելիքները
  - Բնաւ ազատ միջոց չգտել
  - Այնպէս դասաւորել խաղերը, որ անոնք զբաղեցնեն և կամ զօրացնեն սկառուտին մտային կարողութիւնները, ֆիզիքական կազմը և զգայարանները
  - Անձնական ձիրքերու յայտնաբերման առիթ տալ
  - Պէտք է սահմանել այն մակարդակը, որուն կը ձգտինք, նկատի ունենալով կարելիութիւններն ու կարողութիւնները խումբի մը սկառուտներուն
  - Կարենորը յայտագիրներուն մէջի նիւթերուն առատութիւնը չէ, այլ անոնց այլազանութիւնը և գործադրութեան կարելիութիւննե-

ըս, այնպէս մը որեւէ Շիթ չշնչուի յայտագրէն՝ առանց ստիպողական պատճառներու

- Պէտք չէ ծրագիրները ըլլան անկանոն, օրինակ՝ ըլլան յաճախակի պտոյտներ եւ զանց առնուին ուսումնասիրական արշաւները կամ տեղի ունենան մեծ թիտվ հանդիպումներ եւ մոոցուին խմբակային մրցումները։ Յայտագիրներու քաժանումները պէտք է ըլլան հայաստակշուուած եւ ուսումնասիրուած

- Յայտագրի պատրաստութեան միջոցին նկատի ունենալ գերադաս մարմիններու տարեկան յայտագիրը

- Միշտ աշխատիլ նորութիւն մտցնելու համար, նկատի ունենալով ներկայ սերունդին պահանջներն ու մտայնութիւնները

- Պէտք է գործունելութեան վայրը յաճախ փոխել եւ հեռու մնալ ակումբի կամ թաղի մթնոլորտէն, որքան որ կարելի է։

Հիմնուելով այս կէտերուն վրայ, յայտագրի դասաւրումը այնպէս կատարել, որ սկսի թեթև աշխատանքներով, ժետզիւտէ աշխուժանայ, իսկ վերջաւրութիւնը այնպէս մը ըլլայ, որ անակնկալով մը աւարտի եւ սկասութ չուզելով քաժնուի խումբէն։

## ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱԾԽԱՏԱՆՔՆԵՐ

Կատարուելիք որեւէ աշխատանք կ'ունենայ իր նախապատրաստական քաժինը, որուն ծրագիրը նախապէս պէտք է պատրաստուած ըլլայ, որպէսզի կատարուած իրողութեան առջեւ գտնուելով յայտագիրը փոփոխութեան չենթարկենք եւ նոյնիսկ սկասուին զգալի շդարձնենք դժուարութեան մատնուելու պարագային։

(Խաղերու պատրաստութիւն, դասախոսներու ներկայութիւն, ֆիլմերու կարգադրութիւն, գործարաններու այցելութեան հարց, եւայլն...):

## Ե.- ԽՄԲԱՊԵՏԻՆ ՑԱՏՈՒԿ ՏԵՏՐԱԿԸ

Անհրաժեշտ է որ խմբապետը ունենայ յայտագիրներու յատուկ իր անձնական տեսրակը։ Այդ տեսրակը պարտի ան միշտ աշքին առջեւ ունենալ՝ յարգելու համար նախատեսուած ժամերը եւ անոնց ընթացքը։ Յայտագրին աւարտին ան պարտի արձանագրել իր նկատողութիւններն ու արժենորումները եւ տայ անոնց եղակացութիւններ, որպէսզի կարելի ըլլայ զանոնք ներկայացնել գերադաս աստիճանաւորի մը։

## ԱՍԻՖԱՆԱՄՈՐՎԿԱՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ, ԿԱՐԵՒՈՐՈՒԹԻՒՆՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

### Ա.- ԿԱԶՄ

Խումբի մը աստիճանաւորական կազմը կը բաղկանայ.-

- ա) Խումբի Խմբապետէն
- բ) Փոխ Խմբապետէն
- գ) Վարիչ Առաջնորդէն
- դ) Առաջնորդներէն

*Ծանօթ.- ա) Ի հարկին աստիճանաւորական կազմի ժողովին կը հրահրուին Վարիչ Առաջնորդի աստիճանին Բամազօր, սկաուտական յատուկ պաշտօններու կոչուած աստիճանաւորները եւ Փոխ Առաջնորդները:*

*բ) Փաղանգի պարագային աստիճանաւորական կազմը կը բաղկանայ Խմբապետէն, Փոխ Խմբապետէն, տասնապետէն եւ փոխ տասնապետէն:*

*գ) Վոհմակի պարագային աստիճանաւորական կազմը կը բաղկանայ Աքելլայէն, Պալուէն, Պաղիրայէն եւ այլ օգնականներէն:*

### Բ.- ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Աստիճանաւորական կազմը խումբի մը գործադիր մարմինն է, որուն պարտականութիւններն են.-

- ա) Մրագրել խումբի գործունեութիւնները
- բ) Քննել խումբի անդամներուն կարողութիւնը
- գ) Պատասխանատու մարմիններու արտօնութեամբ, կազմակերպել սկաուտական դասընթացներ
- դ) Հսկել խումբի անդամներուն աշխատանքներուն եւ հետեւդականութեան
- ե) Հետապնդել խմբակային դրութեան կիրարկումը



գ) Քննարկել, արժենորել եւ համադրել խումբին կատարած աշխատանքները:

#### Գ.- ԻՐԱԻԱՍՈՒԹԻՒՆ

Աստիճանատրական կազմի իրաւասութիւններն են.-

ա) Ծշղել խումբի անդամներուն տարիքի բերմամբ փոխանցումները:

բ) Հսկել խումբի ներքին կանոնագրին գործադրութեան:

գ) Ծշղել ընթացիկ հաւաքոյթներու օրը, ժամը եւ վայրը:

դ) Խումբի անդամներուն տնօրինել պատժական որոշումներ, սկաուտական ներքին կանոնագրի կարգապահական եւ պատժական յօդուածներու հիմամբ:

#### Դ.- ՊԱՐՏԱԿԱՌՈՒԹԻՒՆ

Աստիճանատրական կազմը կը գումարէ. Բերթական ժողովներ:

**Մամօթ.- Ժողովին ատենազրութիւնը կը պատրաստոի տեղույն վրայ. կը վաւերացուի եւ Խմբապետին միջոցով կը փոխանցրի միաւորի խմբապետական ժողովին:**

Աստիճանատրական կազմը համարատու է միաւորի խմբապետական ժողովին՝ բարոյապէս եւ նիթապէս:

Աստիճանատրական կազմը կը գործադրէ միաւորի խմբապետական կազմին որոշումները:

Աստիճանատրական կազմը կը պահէ խումբին արխիմետն ու թղթաձրարները (անդամական, զանազան աշխատանքներ, յարաբերական, նիթական ելեւմուտք և գոյքեր):

## Ի՞ՆՉ Է ԱՆՄԻՋԱԿԱՆ ՇՏԱՎ ՕԳՆՈՒԹԻՒՆԸ

Անմիջական շտավ օգնութիւնը կամաւոր ծառայութիւն մըն է, որուն նպատակն է օգնութեան հասնիլ բոլոր անոնց՝ վիրաւոր, հիւանդ կամ արկածեալ, որոնք ենդ կացութեան մատնուած են եւ փրկութեան կը կարօտին, առանց գոյնի, գաղափարի կամ դաւանանքի խորութեան:



Անմիջական շտավ օգնութը է ըլլայ հիմնդարտ, բայց արագաշարժ, պահելով միշտ իր պահարիւնութիւնը, ողյօնիկ ամէնէն ծանր կացութիւններուն առջեւ, եւ ունենայ զոհաբերութեան ոգի, անհատականութիւն, քաջութիւն, ինքնավստահութիւն, ինչպէս նաև՝ որոշ հմտութիւն եւ վարժութիւն:

Անոր պարտականութիւնն է վիրաւորը կամ հիւանդը ապահով կերպով եւ արագորեն հիւանդանց հասցնելու, առանց անոր վիճակը ծանրացնելու, վայրկեան մը առաջ զայն վիրաբոյժին կամ բժիշկին խնամքին յանձնելու համար: Անմիջական շտավ օգնութիւն պարտականութիւնը վերջ կը գտնէ, եթիւ բժիշկը յանձն կ'առնէ վիրաւորը կամ հիւանդը:



Արկածեալի մը վերապրումը կախում ունի առաջին շտավ օգնութեան որակէն եւ արագութենէն: Որքան արագ եւ հանգիստ պայմաններու մէջ ենթական տեղափոխուի հիւանդանց, այդքան մեծ կ'ըլլայ

անոր բերելիք նպաստը արկածեալին: Հետեւար, անմիջական շտապ օգնողը պէտք է լաւ գիտնայ վիրատը մը ճիշդ ձեւով վերցնելու, տեղափոխելու, վիրակապ մը պատրաստելու եւ, ի պահանջել Բարկին, արինահոսութիւն մը կեցնելու կամ արուեստական շնչառութեամբ միջամբ-տելու ձեւերը: Այս բոլորը ի Բարկէ ձեռք կը բերուին շնորհիւ յաճախակի կրկնուող տեսական եւ գործնական դասընթացքներու, որոնք կը տրուին մասնագիտացած կեղրուներու մէջ. բժիշկներու և օգնականներու նոկողութեան տակ:

Անմիջական շտապ օգնողը իր տրամադրութեան տակ չունի բժշկական յատուկ գործիքներ: Ան կը գործէ վատահելով իր գիտութեան եւ նկունութեան: Անոր գործիքները իր երկու ձեռքերն են: Ան մեծ օգտակարութիւն կը բերէ նաև վիրաւորին՝ իր հոգեբանական քաջալերանքներովը, որոնց այդքան պէտքը ունի ան:

Անմիջական շտապ օգնողը կը շամայ արկածեալը Վտանգէն դուրս հանել՝ առանց ինքզինք Վտանգելու, միշտ խուսափելով շրջապատը զարմացնող արարքներէ: Ան ժողովուրդին մէջէն հեռու կը պահէ սխալ եւ անտեղի ձեւերով առաջին շտապ օգնութեան փութացող անձերը, որոնք շատ անգամ բարիքի փոխարէն շարիք կը հասցնեն վիրաւորին կամ արկածեալին:

Անմիջական շտապ օգնողը ոչ միայն օգտակար կը հանդիսանայ իր շրջապատին, այլ նաև՝ համայն մարդկութեան, ամէն տեղ եւ ամէն ժամանակ:

Ասա՞յ արդեօք հոգեկան հանոյք մը, որ այդքան մեծ ըլլալ՝ որքան որիշի մը կեանքը փրկելու գոհունակութիւնը:



## ՎԻՐԱԿԱՎԵՐ

Վիրակապը վերքի մը կամ մարմնին վիրաւոր մէկ մասին վրայ դրուած ծալածը (compresso) ամրացնելու և պաշտպանելու համար կապ մըն է:

Մալածը բամպակեայ բարակ թելերով, ցանցառորէն հիւսուած, թերեւ, թափանցիկ ու քանի մը անգամով ինքն իր վրայ ծալուած, հականեխուած և առանձին պահարանի մէջ պահպանուած շղարշի (gaze) կտոր մըն է: Կը գործածուի վերքերը մաքրելու կամ ծածկելու համար:

Վիրակապերը կրնան ըլլալ շղարշէ, կտաէ, առաձգական թուղթէ կամ լաթէ: Այս վերցինները կը կոչուին Velpceau վիրակապեր, որոնց մէկ ծալրամասը օժտուած կ'ըլլայ մետաղեայ յատուկ զոյգ մը ճարմանով (agrafe), վիրակապը վերքին շորչ փաթթելէ յետոյ ամրացնելու համար:

Առաձգական լաթէ վիրակապերը կրնան իրենց մէկ երեսին ամրողջ երկայնքին՝ երկու եզերքներէն մօտաւորապէս 0,25 սմ. միջցոցով՝ կարմիր. կապոյտ կամ կանաչ գիծ մը ունենալ, փաթթւածքին շրջանակները աւելի ակնյալու դարձնելու համար:

Լան նաև յատուկ վիրակապեր մէկ անգամ գործածուելու համար, օժտուած՝ իրենց կապուած ու բամպակով լեցուած մասնաւոր ծալածով մը, ուղղակի վերքին վրայ դրուելու և կապուելու համար, առանց ուրիշ ծալածի մը պէտքը ըլլալու. այս բոլորը հականեխուած և առանձին պահարաններու մէջ պահպանուած կ'ըլլան:

Շղարշէ և առաձգական թուղթէ վիրակապերը թարախոտ վերքերու և մէկ անգամ գործածուելու համար են միայն:


Կտաէ վիրակապերը կարելի է վերատին գործածել՝ լուալէ և արդուկնելէ: Ետք զանոնք:

Առաձգական լաթէ վիրակապերը ես կարելի է վերատին գործածել լուալէ և ուր միայն, առանց սակայն արդուկնելու. արդուկը կը փնացնէ զանոնք:

Այս վերցինները կը լուացուին այնպէս ինչպէս բրդեղէց մը: Կարելի է չորցնել զանոնք՝ արեւուն տակ տափակօրէն փոելով երկու անձեռոցներու միջեւ, մէկը վիրակապին տակը տեղաւորելով, իսկ միւսը վրան ծածկելով:

Վիրակապին լայնը պէտք է յարմարի մարմնին այն մասին, որ պիտի գործածուի: Պէտք է ըլլայ 5 սմ. մատին, 7 սմ. ձեռքին, արմուկին, նախարազուկին, բազուկին, ոտքին, սրուճքին, ծունկին և գլխուն, իսկ 10 սմ. ուսին, իրանին եւ զիստին համար:

Վիրակապը իր պահարանին մէջ ինքն իր վրայ փաթթուած կ'ըլլայ գունտ մը կազմելով եւ կ'ունենայ ազատ ծայրամաս մը:



Ծղարշէ եւ կտաւէ վիրակապերը սեղմօրէն փաթթուած կ'ըլլան, իսկ առաձգական վիրակապերը՝ բաւական թոյլ:

Այս սովորական վիրակապերէն զատ կան յարակից այլ իրեր, ինչպէս՝ կապչուն երիզը եւ այլ կապեր, օրինակ՝ պարսատիկը, եռանկին վիրակապը եւ շեղկապը:


### ՎԻՐԱԿԱՊ ՄԸ ԿԱՊԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐ

Աշ ձեռքով բռնել գունտը դէափի վեր, վիրակապին ներսի երեսը դէափի մեր կողմը, ու ձախ ձեռքով ազատ ծայրամասը դնել մանրէազնը ծալածով ծածկուած վէրքին աջին, եւ սկսիլ փաթթել ձախէն աշ, երկու լման շրջանակ ընելով եւ գունտը յաջորդաբար մէկ ձեռքէն միւսը անցընելով:

Անմիջական շտապ օգնողը եթէ ձախլիկ է, հակառակ ուղղութեամբ կ'աշխատի: Զախ ձեռքով կը բռնէ գունտը դէափի վեր, վիրակապին ներսի երեսը դէափի իր կողմը, ու աշ ձեռքով ազատ ծայրամասը կը դնէ վէրքին ձախին, եւ կը սկսի փաթթել աշէն ձախ,

գունտը յաջորդաբար մէկ ձեռքէն միասը անցընելով:

Առաջին շրջանակը ընել շեղակի, գունտը ազատ ծայրամասէն քիչ մը վար բռնելով. իսկ երկրորդը առաջինին վրայ հորիզոնական, առաջին եւ երկրորդ շրջանակին միջև վիրակապին վերի անկինը դէպի վար ծոելով, որպէսզի յաջորդ շրջանակներուն վիրակապը չսահի:



### Խճապէս սկսի վիրակապ մը կապել

Փաթթելը վերջացնել միշտ երկու ուրիշ լման շրջանակներ եւս ընելով:

Վիրակապը եթէ շատ կարճ է, շարունակել միեւնոյն լայնը ունեցող երկրորդ վիրակապով մը:

Վիրակապին վերջնամասը ամրացնել միշտ վերքեն հեռու, վրան երկու կտոր կպչուն երիզ փակցնելով կամ ապահովութեան գնդասեղ մը անցընելով:

Կպչուն երիզը փակցնել վիրակապին երկայնքին, այս վերջին վերջնամասը քանի մը սմ. դէպի տակը դարձնելէ ետք: Ապահովութեան գնդասեղը դնել վիրակապին լայնքին՝ վերէն վար, վիրակապին վերջամասը նոյնպէս քանի մը սմ. դէպի տակը դարձնելէ ետք:

Ծղարչէ վիրակապի պարագային, կարելի է նաեւ հանգույցով ամրացնել զայն:

Փաթթելը վերջացնելէ ետք, վիրակապը մկրատով կտրել, ու ծայրամասը մէջտեղէն մկրատով երկայնքին քաւական մը եւս կտրելով, յառաջ եկած երկու ծայրերը մէկ անգամ հանգույցնել եւ,


իրարու հակառակ ուղղութեամբ փաթթելէ ետք, տափակ հանգոյցով մը կապել, հանգոյցը միշտ վերքէն հեռու դնելով:

Կտալէ և առաձգական լաթէ վիրակապերը պէտք չէ երեք կտրել, այլ ամբողջութեամբ գործածել, իրենց երկայնքին յարմարող պարագաներու համար:


Վիրակապը պէտք է հաստատ մնայ ծալածին վրայ, բայց պէտք չէ շատ սեղմուած ըլլայ, արեան շրջագայութիւնը կասեցնելու աստիճան:

Վիրակապը քակելու համար կպչուն երիզները կամ ապահովութեան գնդասեղը հանել, իսկ եթէ հանգոյցով ամրացուած է, հանգոյցը քակել եւ վիրակապը աշեն ձախ դարձնելով մէկ ձեռքէն միասին մէջ սեղմօրէն հաւաքել, առանց փաթթելու:


### ՎԻՐԱԿԱՊԵՐ



դարձուածքներով փաթթուածք




արմուկի փաթթուածք




մատի փաթթուածք




ոտքի փաթթուածք




աչքի փաթթուածք



բունքի փաթթուածք




ճակտի կապուածք




կզակի կապուածք



գլխու փաթթուածք  
(երբ վերը ճակտին վրայ է)




գլխու փաթթուածք  
(երբ վերը ծոծրակին վրայ է)




աշրի կապուածք



ծոծրակի կապուածք




ականջի կապուածք




բիթի կապուածք




արմուկի փաթթուածք




իրանի կապուածք




անութի կապուածք




ուսի փաթթուածք



ձեռքի փաթթուածք




կուրծքի փաթթուածք



ուսի անշարժացում  
(բեկումի պարագային)

ուսի անշարժացում  
(խախտումի պարագային)



պարզ շեղկապ


հակաշեղկապ



բազուկի անշարժացում




արմուկի անշարժացում  
(Mayorgի շեղկապ)




ծունկի կապուածք


ծնկափոսի կապուածք




ծունկի փաթթուածք




սրունքի փաթթուածք



ոտքի փաթթուածք



ազդրի փաթթուածք



ազդրի կապուածք

## ՎԵՐՔԵՐ

Վերք գոյութիւն ունի կ'ըսենք, երբ որ մորթը վճասուած է, այսինքն՝ կտրուած, պատուած կամ ճմլուած է:

Երկու տևսակ վերքեր կան. յեթե և ծանը:

Թերեւ վերքերը թիշ աղտոտած պատիկ կտրուածքներ կամ մակերեսային սկրթութներ են:

Մանր վերքերը խորունկ, տարածուն և օտար մարմիններ պարունակող կտրուածքներ են, ինչպէս՝ հողի, ապակիի, մետաղի կամ Բազուստի կտրքներ:

**ՄԱՆՐԵՆԵՐԸ.**- Չատ մանր ապրող էակներ են, որոնք սովորական աչքով չեն տևսառուիր. կարելի է զանոնք մանրադիտակով տեսնել միայն:

Բնութեան մէջ մեծ թիով մանրէներ կան: Անոնցմէ ոմանք կրնան հիանդութիւն պատճառել. ախտածին մանրէներ կը կոչին անոնք:

Չատ մը վճասակար մանրէներ մնայուն կերպով կ'ապրին մորթին և բոլոր առարկաներուն վրայ: Մորթը մեր մարմինը կը պաշտպանէ մանրէներու թափանցման դէմ, որքան ատեն որ չէ վճասուած: Ուստի, միշտ նկատի պէտք է ունենալ երկու կարենոր կէտ.-

1) Ամէն վերք պէտք է վարակուած նկատել, այսինքն՝ հոն կրնան թափանցած ըլլալ վտանգաւոր մանրէներ, որոնք թերեւս լուրջ բարդութիւններ կրնան յառաջացնել: Հետեւարար, որեւէ վերք, նոյնիսկ ամէնէն պարզը, պէտք է շուտով մաքրուի և դարմանուի:

2) Մարէները արագօրէն կը բազմանան: Երբեք պէտք չէ սպասել՝ խնամելու համար վերք մը: Պէտք է զայն դարմանել կարելի եղածին չափ կանուի: Առաջին դարմանումէն կախեալ է վերքին և վիրաւորին ապազան:

**ՄԱՆՐԵՆԵՐԸ ՈՒՍՏՈՒԹԻՒՆԸ.**- Առարկայի մը վիճակն է, որուն վրայ մանրէներ չկան. օրինակ՝ ջերմութեամբ հականնեխուած գործիքներ կամ ծալաձներ: Դժուար է անմիջական շտապ օգնողին համար հականնեխուած կատարեալ պայմաններու տակ դարմա-

Յում կատարել, բայց եւ այնպէս ան պէտք է շանայ միշտ մաքուր կերպով աշխատիլ:

**ՀԱԿԱՆԵԽՈՒՄԸ.-** Մանրէները փճացնելու գործողութիւնն է: Վերջի մը մէջ մուտք գործած մանրէները կրնան փճացուիլ Բականեխիչ կոչուող Շիթով մը: Վերը մը երբ ճշգրտորէն մաքրուած է, այն ատեն միայն Բականեխիչը կրնայ իր լման ազդեցութիւնը ունենալ:

## **Ա. ԹԵԹԵԻ ՎԵՐՔԵՐ**

Ամէնէն պատահականներն են:

Անոնց դարմանումը անմիջական շտապ օգնողին կարողութեան սահմաններուն մէջ կ իյնայ: Ուստի, ան լաւ պէտք է գիտնայ իր պարտականութիւնը:

### **Ի՞նչ ընել.**

#### **Ա) ՊԱՏՐԱՍՏԵԼ ԴԱՐՄԱՆՈՒՄԻ ՊԻՏՈՑՔՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՀԵՏԵԽԵԱԼ ՆԵՐՆ ԵՆ.-**

- Ծերմակ մաքուր լաթի կտոր մը 50 սմ. x 50 սմ., իբրև ծածկոց գործածելու Բամար:
- Մետաղեայ տուփ մը մէջը գործիքներով, ինչպէս՝
  - Երկու մկրատ, մէկը ուղիղ՝ իսկ միաը կոր ծայրերով.
  - Փուշ քաշելիք եւ օտար մարմիններ Բանելիք մասնաւոր ունելիներ.
- Դարմանումի յատուկ ունելի մը՝ ծալածները վերցնելու եւ վերջին վրայ տեղատրելու Բամար:
- Փոքր ափսէ մը՝ գործածուած գործիքները դնելու, եւ կերպնկալէ պզտիկ աման մը թափուելիքները մէջը լեցնելու Բամար:
- Մանրէազերծ քողէ ծալածներ (compresses de gaze stérile) 5 սմ. x 5 սմ. եւ 10 սմ. x 10 սմ., առանձին պահարաններու մէջ, վերցները մաքրելու եւ ծածկելու Բամար:
- Ծախսարակ մը կպչուն երիզ (leukoplast), 5 մեթը երկայնքով եւ 2 սմ. լայնքով, վերջին վրայ ծալածները փակցնելու Բամար:
- Տուփ մը փակցնելիք պատրաստ երիզներ (handyplast strips),

կեղրոնական մասը հականեխիչի մէջ թալեխուած դարմանով, պատիկ վէրքերը ծածկելու համար:

- Զանագան լայնքով վիրակապեր, պարզ և առաձգական:
- Բամպակ' փաթթուած իր պահարանին մէջ:
- Երկու կամ երեք շեղկապ (échagre), որոնցմէ մէկը հականեխուած և կերպընկալէ տոպրակի մէջ պահուած ըլլայ:

● Եղունգի խոզանակ մը:

- Պարզ օճառ՝ մասնաւոր տուփի մը մէջ կամ բեղուկ օճառ՝ շիշի մը մէջ, վիրաւոր մասը մաքրելու և անմիջական շտապ օգնողին ձեռքերը լուալու համար:

● Հականեխիչներ, ինչպէս՝

-Ծիշ մը mercryl lauryl é կամ dettol, վէրքերը հականեխելու համար.

-Ծիշ մը թարմ թթուածնաջուր (eau oxygénée), արինող վէրքերու համար, ինչ որ արինահոսութիւններն ալ մասամբ կը կասեցնէ.

-Ծիշ մը 90 ալքոլ, շտապ օգնողին ձեռքերուն գործածելու համար միայն:

Խրաբանչիր ընտանիք իր տունէն ներս պէտք է ունենայ այս բոլոր պիտոյքները, մասնաւոր պահարանի մը մէջ՝ մաքուր և դաստիարակութեամբ:

Հակամանրէական (antibiotique) օծելիները կամ փոշիները բժիշկին թելադրութեամբ պէտք է գործածուին միայն:

## Բ) ՀԱԿԱՆԵԽԵԼ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ

Գործիքները հականեխելու երեք պարզ միջոցներ կան.-

1/**ՇՈՒԱՑՈՒՄ**.- Գործիքները տեղատրել ջուրով լեցուն մետաղէ յատուկ սանի մը մէջ ու եռացնել 20 վայրկեան: Կրակին վրայէն վերցնելէ ետք, անմիջապէս պարպել սանին ջուրը, գործիքները գրեթէ չոր պահելու համար: Սպասել թիչ մը, որպէսզի անոնք պային գործածութենէն առաջ:

Առժամեայ հականեխումի միջոցներէն եռացումը լաւագոյնը կարելի է նկատել:

**2/ ԲՈՑԱՎԱՌՈՒՄ.-** Կը գործածուի երբ գործիքները նուացնելու դիւրութիւն չկայ:

Գործիքները դնել մետաղեայ ափսէի մը մէջ, օրինակի համար՝ անոնց տուփի կափարիչը: Չատ քիչ քանակութեամբ ալքոլ լեցնել եւ լուցկիով վառել զայն, ու ձգել մինչեւ որ ինքնաբերաբար մարի: Ապա, ձգել որ գործիքները պաղին գործածութենէն առաջ:

Բոցավառումը գործիքներուն վնաս հասցնելու անպատճութիւնը ունի:

**3/ ԱԼՔՈԼԻ ՄԵջ ԹԱԹԽՈՒՄ.-** Կը գործածուի ծալածներու ունելիներուն համար, որոնց ծայրը 90 աստիճան ալքոլի մէջ մնայուն կերպով թաթխուած կը մնայ:

#### **Գ) ՀՈՒԱԼ ԶԵՌԵՔԵՐԸ**

Պարզ օճառով քծախնդրօրէն լուալ ձեռքերը, դաստակը, և խոզանակել եղունգներուն տակը: Ապա, ձեռքերուն վրայ քիչ մը ալքոլ թափել եւ սպասել որ օդին մէջ չորնայ, առանց անձեռնոցով սրբուելու. ձեռքերը կրնան անձեռոցէն վարակուիլ:

#### **Դ) ՄԱՔՐԵԼ ԵՒ ՀԱԿԱՆԵԽԵԼ ՎԵՐՔԸ**

Հեղուկ հականեխիչով մը մաքրել եւ հականեխնի վերքը՝ կեղրուէն դէախի շուրջը, հասնելով մինչեւ առողջ մորթը:

Վերքը մաքրել մանրէազերծ ծալածով եւ ոչ թէ բամպակով, որուն թեկները վերքին կը փակչին:

Աղուամագերը հականեխուած մկրատով մը մորթին հաւասար կտրել:

Տեսանելի մակերեսային օտար մարմինները՝ խիճ, ապակիի կտորներ եւայլն, հականեխուած ունելիով մը հանել: Եթէ խորումկ կամ միսրճուած օտար մարմիններ կան, կը նշանակէ թէ ծանր վերք մըն է, զոր անպատճառ թժիշկը պէտք է խնամէ:

Վերքին ծայրերուն մեռած մորթի փոքր կտորները հականեխուած կոր մկրատով մը գգուշօրէն կտրել:

Հեղուկ հականեխիչով մը վերքը կրկին հականեխել:

Եթէ վերքը արիւնի, մանրէազերծ լաթով մը ճնշել վրան:

## Ե) ՊԱՏԱՆՔԵԼ ՎԵՐՔԸ

Եթէ վերքը և շուրջը մարուր ու չոր են, հականեխուած մէկ կամ մէկ աւելի քողէ ծալածներ դնել վրան ու զանոնք ամրացնել կպչուն երիզով կամ վիրակապով մը:

Եթէ վերքը մարուր ու փոքր կտրուածք մըն է, handyplast երիզ մը փակցնել վրան:

Ամէն անգամ որ կարելի է, նախընտրելի է վերքը բաց ձգել օդին: Այս ձեռով խոնարութեան առաջը առնուած կ'ըլլայ, բանի որ անիկա պատաճին տակ կրնայ շրոտիլ:

## Զ) ՎԵՐԱՆՈՐՈԳԵԼ ԴԱՐՄԱՆԸ (ANSEMENT)

Նախընտրելի է դարմանը շատ չփոխել. երկու օրը անգամ մը բաւարար է: Սպիացումը աւելի շուտ կ'ըլլայ: Միայն արինուտած կամ թարախուտած վերքերուն դարմանները օրը մէկ կամ երկու անգամ պէտք է փոխել:

Դարմանը զգուշութեամբ պէտք է հանել վերքին վրայէն: Վերցին ծալածը զօրաւոր կերպով շքաշել. կրնայ վերքին փակած ըլլալով արինահնուտաթեան պատճառ ըլլալ: Հարկ է նախ հականեխիչով թրցել զայն, բանի մը վայրկեան սպասել և յետոյ վերցնել վերքին վրայէն:

## Է) ՀՍԿԵԼ ՎԵՐՔԻՆ ՎՐԱՅ

Անիրաժեշտ է հետեւիլ վերքին բնաշրջման, ստուգելու համար, թէ յաջորդող օրերուն կարմրութիւն, ունեցը, ցաւ եւ տաքութիւն յառաջացա՞ծ են վերքին շուրջ թէ ոչ: Եթէ այդ, բորբոքումի նշաններ են անոնք եւ, հետեւարար, պէտք է անպատճառ բժիշկին դիմել: Եթր կը գտնուինք առանձնացած վայրի մը մէջ, ուր բժիշկ չկայ, կրնանք բորբոքած վերքին վրայ օրական դնել բազմաթիւ անգամներ տար և ալքոլով թրցուած ծալածներ, գորս կը պատրաստենք հետեւեալ ձեռով.-

Զուրը 20 վայրկեան կ'նոացնենք սանի մը մէջ և կը ձգենք որ պաղի՝ առանց կափարիչը վերցնելու: Եթր մեր ձեռքը կարենայ դիմանալ սանին տաքութեան, որ մօտաւորապէս 40 աստիճան կ'ըլլայ, կը նշանակէ թէ չուրին ջերմութիւնը լաւ է եւ սանը վար

կ՝առնենք կրակին վրայէն: Սանին մէջ գաւաթ մը ջուրի համար մէկ ապորի դգալ 90 աստիճան ալբոլ կը լեցնենք. զգուշանալ ջուրին մէջ ալբոլ լեցնելէ՝ որքան ատեն որ սանը կրակին վրայ է. կրօնայ բռնկիլ:

Խառնուրդով թրջուած այս ծալածները կը դնենք վերքին վրայ եւ յաճախ կը վերանորոգենք բորբոքումին առաջը առնելու համար:

## Ը) ՄՏԱՄԵԼ ՊՐԿԱԽԻՑ (TETANOS) ԿԱՆԽԱՐԳԻԼՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցնել վիրատրին. թէ պրկախստի դէմ պատուաստուածէ թէ թէ ոչ: Եթէ այս, պատուաստումը ի օրո՞ւ է տակաւին՝ թէ չէ: Եթէ պատուաստուած չէ, կամ պատուաստումը ի օրու չէ, այսինքն Բինգ տարի անցած է վրայէն, անյապաղ թժիշկին դիմել՝ վերքին յառաջանալէն մինչեւ վեց ժամ, որպէսզի ան բակապրկախստային շիճուկի (serum antitetanique) ներարկում մը կատարէ եւ կանոնաւոր կերպով պատուաստումի սկսի:

Պրկախստը յաճախ մահացու հիւանդութիւն մըն է: Պատճառը մանրէ մըն է, որ կը գտնուի կենդանիներու աղիքներուն մէջ (մասնաւորաբար՝ ձիուն), որոնց կղկղանքէն կը վարակուին գետնին Բողերը: Ուստի, Բողով աղտոտած վերքերը յատկապէս ենթակայ են այդ ախտին:

Միայն ծանր վերքերը չեն, որ այս ահաւոր բարդութենան պատճառ կ՝ըլլան, այլ նաև՝ պարզ, ամէնօրեւայ վերքերը կրնան պրկախստ յառաջացնել, ինչպէս՝ գամէ, փշաթելէ, վարդի կամ այլ բոյսի փուշէ եւ կենդանիի խածուածքէ գոյացած վերքերը:

Հիւանդութիւնը կը յայտնուի վերքը ստանալէն ետք, երկու օրէն մինչեւ երեք շաբաթուան ժամանակամիջոցի մը մէջ: Ան կը յատկանշուի մկանային ցաւագին պրկումներով, որոնց առաջին նշանն է բերանը բանալու անկարելիութիւնը, ծնօտին մկանները վնասուած ըլլալու պատճառով:

Նման անհանգստութեան մը պարագային, երբ վիրատրը անհոգ գտնուած է վերքը խնամելու կամ անմկատ անցած է, անպատճառ պէտք է շուտով թժիշկին դիմել:

Պրկախստը կանխարգիլելու համար ամէն բանէ առաջ պէտք է վերքը մաքրել եւ բականնելու: Խայթուածքով կամ խածուածքով

յառաջացած վերք մը աւելի լաւ է ձգել որ արիւնի: Այս կանխարգի-լումը թէեւ անհրաժեշտ է, սակայն բաւարար չէ:

Պրկախտը արգիլելու ամէնէն ազդու միջոցը կանոնաւոր կերպով անոր դէմ պատուաստումն է երեք անգամով, ամիսը անգամ մը թեւին մորթին տակէն ներարկումով: Երրորդ ներարկումէն տարի մը ետք կը կատարուի առաջին լիշեցումի (rappel) պատուաստումը, եւ անկէ ետք Բինգ տարին անգամ մը՝ յաջորդ լիշեցումի պատուաստումները, մէկ անգամով միայն:

Պատուաստը անհատը կը պաշտպանէ Բինգ տարի:

Վիրաւոր մը, որ երբեք չէ պատուաստուած կամ աւելի քան Բինգ տարի առաջ պատուաստուած է, բժիշկը անոր կոնքի մկանին մէջ կը կատարէ նախընտրաբար մարդկային արիւնէ պատրաստուած, այլ խօսքով շիճուկը կ'ըլլայ լիշեցումի պատուաստումի նոր ենթարկուած անձերէն ու արիւնէն, անոնք այդ Բիւանդութեան դէմ մեծ քանակութեամբ Բակամարմիններ (anticorps) կ'ունենան իրենց արեան մէջ: Այս շիճուկը ոչ մէկ Բակազդեցութիւն կը յառաջացնէ ենթակային մօտ եւ շուկայի վրայ կը ճանչցուի tétaglobine կամ tétaglobuline վաճառանիշերով, քանակը միւնոյնը ըլլալով չափահասին եւ երեխային Բամար:

Չիու արիւնէ պատրաստուած շիճուկը գերզգայուն անձերու մօտ կրնայ ընդհանուր Բակազդեցութիւններ յառաջացնել, ինչպէս՝ սիրտխառնուք, փսխունք, գլխապտոյտ, մորթի կարմրութիւն, քեռուըտուք, յօդացաւեր, իսկ երբեմն ալ՝ անմիջական մահ, մանաւանդ երբ երկրորդ անգամ ըլլալով երակէն կը սրսկուի ան: Այս պատճառով անիկա այլեւս գործածութենէ բոլորովին կը դադրի:

Հակապրկախտային շիճուկը իր մէջ Բակամարմիններ պարունակելուն Բամար կ'ունենայ արագ ազդեցութիւն, բայց կարճ տետղութեամբ կը պաշտպանէ անհատը, միայն երեք շաբաթ, մինչ այդ Բակամարմինները անոր մէզին ჩետ աստիճանաբար կ'արտաքսուին: Բժիշկը ჩետեաբար միւնոյն ատեն կանոնաւոր կերպով կը ձեռնարկէ պրկախտի դէմ պատուաստումին, որուն ազդեցութիւնը կը սկսի երեք շաբաթ ետք, երբ յառաջացած Բակամարմինները կը սկսին Բաստիճնալ ենթակային արեան մէջ:

Եթէ վիրաւորը նախապէս Բինգ տարի առաջ պատուաստուած է արդէն, բժիշկը կը բաւարարուի միայն լիշեցումի ներարկում մը կատարելով անոր:

### Ի՞նչ ընել.

Առանց վերքին դպչելու, առանց հականեխուղ փորձելու և առանց օտար մարմիններ փնտողելու անոր մէջ, պատաճել զայն մանրէագերծ ծալածներով և կապել վիրակապով: Զանոնք շունենալու պարագային, կարելի է գործածել նոր արդուկուած մաքուր կտաւ մը, բայց ոչ երբեք՝ աղտոտ կտոր մը:

Ծալածները վերցնել յատուկ ունելիով մը, կամ բոնել այն մասերէն, որոնք վերքին պիտի շդպչին եւ տեղատրել վերքին վրայ հաստատ պահելով զանոնք, որպէսզի վիրակապին առաջին շրջանակները բոլորելու պահուն վիրակապին տակէն չսաթին:

Վիրակապը առաւել կամ նուազ չափով սեղմ կապել ըստ արինահոսութեան աստիճանին, միշտ գգոյշ ըլլալով որ պատաճին տեղատրումէն քանի մը վայրկեան ետք, անդամին ծայրամասը չպաղի կամ մանիշակագոյն շդառնայ:

Եթէ վերը մարմնին վերի անդամներէն մէկուն վրայ է, անդամը վիզէն կախուած շեղկապի մը մէջ հանգչեցնել:

Վիրատրը հորիզոնական դիրքի մէջ պառկեցնել եւ ծածկել:

Պիտակ մը հաստատել հագուստներուն վրայ, նշելով վիրատրին անունը, արկածին ժամը, վայրկեանը, վերքին տեսակը և անոր անմիշական խնամքի պէտք ունենալը:

Առանց յապաղումի հիւանդանոց փոխադրել զայն:

## ՄԱՍՆԱՑԱՑՈՒՆ ԾԱՆՐ ՎԵՐՔԵՐ

### Ա.) ԿՈՒՐՄ-ՔԻ ՎԵՐՔԵՐ

### Ի՞նչ ընել.

Անմիշական վերքին վրայ քանի մը հականեխուած ծալածներ դնել եւ զանոնք ամրացնել ոչ շատ սեղմ վիրակապով մը:

Վիրատրը անյապաղ հիւանդանոց փոխադրել կէս հստած դիրքի մէջ կամ այն կողմի վրայ, որ աւելի հանգիստ կը զգայ, գլխուն և ուսերուն ներբեւ բարձ մը տեղատրելով եւ վրան ծածկելով: Եթէ զլովսը ցած պառկի, կրնայ շնչահեղձ ըլլալ:

Եթէ վերը սովէ կամ պղպջակներ արձակէ, եւ վիրատորը շնչառական տագնապի մէջ ըլլայ, վերը ծածկել բազմաթիւ ծալածներով եւ զանոնք ամրացնել քանի մը շարք կպչուն երիզներով կամ եռածայր պարսատիկով մը, եւ կամ պարզապէս բաց ձեռքը հաստատ պահել անոնց վրայ:

Շնչառութիւնը կենալու պարագային անմիջապէս կիրարկել արուեստական շնչառութիւն:

Եթէ վերը սովէ, բայց վիրատորը շնչառական տագնապի մէջ չըլլայ, կը բայէ վերքին վրայ մէկէ աւելի ծալածներ դնել եւ զանոնք ամրացնել չորս կպչուն երիզներ փակցնելով շուրջը:

## Բ) ՈՐՈՎԱՑՆԻ ՎՀՐՔԵՐ

### Ի՞՞նչ ընել.

Հականեխուած լաթի կտոր մը դնել վերքին վրայ եւ որովայնը կապել լայն վիրակապով մը:

Եթէ աղիքը վերքէն դուրս ելած է, զայն մերս մտցնել չփորձել եւ երեք ծալած չգործածել, այլ շատ մաքուր լաթով մը, նախընտրաբար հականեխուած, ծածկել զայն եւ որովայնը կապել լայն, ոչ շատ սեղմ վիրակապով մը, ու վիրատորը փոխադրել հիւանդանոց, կոնակին վրայ պառկած, ծածկուած, ծունկերը ծուած եւ անոնց պարապութեամ տակ բարձ մը տեղատրած, փորին մկանները թոյլ պահելու համար:

Եթէ վերքին մէջ որեւէ օտար մարմին մնացած է, զայն դուրս հանել չփորձել: Վիրատորը պէտք է փոխադրել կարելի եղածին շափ շուտ եւ քիչ շարժելով:

Միշտ մտածել, որ կուրծքի եւ որովայնի վերքերուն Բետ կրնայ անտեսանելի Ըերքին արիւմահոսութիւն մըն ալ տեղի ունենալ:

## Գ) Ա.Զ.ՔԻ ՎՀՐՔԵՐ

Աչքի վերք մը միշտ ծանր վերք մըն է:

### Ի՞՞նչ ընել.

Վիրատորը անմիջապէս կոնակին վրայ պառկեցնել, գլուխը

հաստատ պահել եւ իրեն յանձնարարել, որ երբեք չշարժի, նայածը դեպի վեր յառէ, գլուխը աջ կամ ձախ շդարձնէ եւ զգուշանայ հազարէ: Եթէ աչքի մը ապակեալ նիւթը (humeur vitrée), այսինքն՝ անոր ներքին պատեանը լեցնող նեղուկը պարպուի, այդ աչքը կը կորսուի:

Առանց ժամանակ կորսնցնելու ակնարոյժին խնամքին յանձնել վիրատրը:

## Դ) ՊԱԼԱՐ ԵՒ ԱՅԼ ՎԵՐՔԵՐ

### ՊԱԼԱՐ (ABCÈS)

Մորթին տակ կամ խոռոչի մը մէջ թարախսի կուտակում մըն է, յառաջ նկած մանրէներու և քջիշներու տարրադադրութենէն:

Վճառուած մասը կ'ուտի, կը կարմրի, կը ցափ եւ երբ անոր դաշինք՝ տաք կը զգանք: Ենթական ջերմութիւն կ'ունենայ եւ չի կրնար քնանալ:

### ԽՆՉ ԸՆԵԼ

#### Անպատճառ բժիշկին դիմել:

Բժիշկը կը ճեղքէ պալարը երբ հասունցած է եւ կ'որոշէ յարմարագոյն դարմանումը: Միայն ճեղքելով է, որ թարախը ամրողութեամբ կը պարպուի: Թարախը պարպուելէն ետք, վէրքը շուտով կը սպիանայ:

Եթէ հնարաւոր չէ անմիջապէս բժիշկ մը տեսնել, կարելի է մինչ այդ ալբուլով թրջուած տաք ծալածներ դնել պալարին վրայ եւ յաճախ նորոգել:

Ակուայի պալարի պարագային, հարկ է միշտ ատամնարոյժին դիմել. մինչ այդ, բերանը տաք ջուրով ցօղունել, բայց այտին վրայ տաք ծալածներ չդնել. կեղանկի (fistule) վտանգ կրնայ ըլլալ, այսինքն՝ պալարը այտէն դուրս կրնայ բացուիլ:

## Ե) ՄԱՍԻ ԽՈՑ (PANARIS)

Պալար մըն է, որ մատին շուրջ կը գոյանայ եւ միեւնոյն ախտանշաններով կը յայտնուի: Ընդհանրապէս ձեռային աշխատանք կատարողներու կը պատահի. անոնց մատները յաճախ կը ծակծկին մետաղի տաշուրներէ կամ փայտի շիտերէ:

Երկու տեսակ մատի խոցեր կան.-

1. ԵՂՈՒՆԳԻ ԽՈՅ.- Պգտիկ պալար մըն է եղունգին շուրջ: Բորբոքումը եղունգին տակ տարածուելով եղունգը կրնայ փրթիլ:

2. ԿԱԿԴԱՄԱՍԻ ԽՈՅ.- Պալարը կը կազմուի մատնադրոշմերուն վրայ, առաւելաբար բթամատին և ցուցամատին՝ անձը ծանր վտանգներու ենթարկելով: Վարակումը կրնայ ձեռքին և նախարազուկին հասնիլ. մատը պիրկ և անգործածելի դարձելով, ինչպէս հաեւ ամրող մարմնին տարածուիլ և արեան մէջ անցնիլ ու նեխատենի մը (septicémie), այսինքն՝ արեան թունայրում մը յառաջացնել, սպառնալով անհատին կեանքին:

## Ի՞ՆՉ ԸՆԵԼ

Ամէն մատի խոյ, առանց ուշացումի, անպատճառ բժիշկին ցոյց տալ, մանաւանդ երբ տաքութիւն, անքնութիւն և շարժումներու դժուարութիւն կը պատճառէ:

## Զ) ՄԿՆՈՌ (FURONCLE)

Աղուամագի մը արմատին շուրջ մորթի թարախոտ փոքրիկ ուռեցք մըն է, որ կը բնորոշուի իր կարմիր գունով, կոնաձեւութեամբ և ծայրի պգտիկ ցցուածքով: Ծատ քիչ անգամ կը պատահի, որ մկնոյ մը առանձին ըլլայ և կամ ուրիշներ իրեն շյաջորդեն:

## Ի՞ՆՉ ԸՆԵԼ

Անպատճառ բժիշկին դիմել:

Սթէ կարեկի շոլլայ անմիջապէս բժիշկ մը տեսնել, մորթը ածիլելէ ետք, նեղուկ հականնեխիչ մը քսել մկնոոյին շուրջը՝ վարակումը չտարածելու համար, և կաթիլ մըն ալ գագաթին վրայ կաթեցնել:

Մկնոոը հասունցնելու համար, բժիշկին յանձնարարութեամբ խիսեր գործածել: Երբ այլեւս հասուն է, ձգել որ թարախը ինքնաբերաբար պարպուի, օրական երկու անգամ դարման փոխելով, մորթը լաւ մը հականնեխչով մաքրելէ ետք:

Աղուամագը ունելիով քաշել՝ երբ զայն շրջապատող մորթը մեռած կը նկատուի:

## ՈՒԾԱԴՐՈՒԹԻՒՆ

Երբեք չփորձուիլ մկնոո մը սեղմնլ՝ զայն պայթեցնելու նպատակով: Այս քայլը կրնայ ընդհանուր վարակում կամ նեխատենոյ յառաջացնել:

Դէմքին վրայ մկնոո մը ամէնէն վտանգաւորն է. կրնայ ուղեղային մահացու բորբոքումի մը պատճառ ըլլալ: Հարկ է անմիջապէս բժիշկին դիմել:

### Է) ԵՐԻԹ (IMPÉTIGO)

Մորթի մակերեսին վրայ շատ փոխանցիկ պգտիկ վէրք մըն է, որ կը ճանչցուի իր դեղնորակ, մեղրագոյն կեղեւէն, ո երբ այս վերջինը փրցուի, վէրքը կ'արիւնի: Առաւելաբար կը պատահի մանուկներու, և ընդհանրապէս կը տեսնուի անոնց դէմքին վրայ:

Ցառաջ կու գայ միջատի խայթուածքէ կամ բորբոքած սկրյութէ, մանաւանդ երբ երեխան զանոնք քերէ:

Մանուկը ինքզինք քերելով վարակումը կը տարածէ: իր ամբողջ մարմնին վրայ, հաւանականօրէն վարակնելով նաև խաղընկերները:

### Ի՞՞ՆՉ ԸՆԵԼ

Ամէզէն փոքր սկրյութը կամ միջատի ամէնէն պարզ խայթուածքը նոյնիսկ հականեխիչով մաքրել:

Վէրքին կեղեւը հանելու համար զայն կակուդցնել նեղուկ հականեխիչով մը:

Մորթին վրայ բժիշկին կողմէ յանձնարարուած օճանակ մը բսել, քանի մը ծալածներով ծածկել եւ օրական փոխել:

## ԱՅՐՈՒԱԾՔՆԵՐ

Այրուածքները մարմնի հիսկէններու (tissus) վճատուածքներ են: Հիսկէնները բջիջներու համախմբումն յատաշ եկած կազմուածքներ են, ինչպէս՝ մորթը, մկանները, ջիղերը, ուկորները, եւայլն:

### ՊԱՏԺԱՌՆԵՐԸ

- Կրակը
- Բոցը
- Ծիկացած մետաղը կամ որեւէ տաք հաստատուն մարմին մը
- Եռացած ջուրը կամ որեւէ տաք հեղուկ մարմին մը, ինչպէս՝ թէյը, սուրճը, կաթը, եւայլն
- Տաք ջրաշոգիները կամ ծովսերը
- Արեւոն ճառագայթը
- Ծողարձակումները
- Ելեկտրական հոսանքը
- Քիմիական կամ ճարտարարուեստական կիզիչ արտադրութիւնները, օրինակ՝ ծծմբական թթուն (acide sulfurique), քլորաջրական թթուն (acide chlorhydrique), քարաղական թթուն (acide nitrique), կիզական կալաքարը (soude caustique), եւայլն:

Այրուածքները կը բաժնուին երեք աստիճանի, նայած վճառած հիսկէններու խորութեան:

Սուածին և երկրորդ աստիճանի այրուածքները կը կոչուին թեթև այրուածքներ, իսկ երրորդ աստիճանի այրուածքները՝ ծանր այրուածքներ:

### ԹԵԹԵՒԻ ԱՅՐՈՒԱԾՔՆԵՐ

Մակերեսային և ոչ տարածուն վճառուածքներ են:

Առաջին աստիճանի այրուածքները կը բնորոշուին մորթի կարմրութեամբ:

Երկրորդ աստիճանի այրուածքները կը բնորոշուին մէկ կամ քազմաթիւ մնծ ու փոքր ուտեցքներով, որոնք իրենց մէջ կը պարունակեն թափանցիկ մաքուր հեղուկ մը:

## Ի՞նչ ընել.

Առաջին աստիճանի այրուածքներուն համար թիշ մը բրնձափոշի ցանել կարմրած մորթին վրայ, և առատօրէն ջուր խմբնել ենթակայիի:

Երկրորդ աստիճանի այրուածքներուն համար, եթէ ուղեցրները չեն պայթած, հեղուկ հականեխիչով մը հականեխել զանոնք, մանրէազերծ ծալած մը դնել անոնց վրայ ու կպչուն երիգով մը ամրացնել զանոնք, զգոյշ ըլլալով որ չպայթին անոնք: Եթէ ուղեցրները պայթած են արդէն, կրնան շուտով վարակուիլ. հարկ է ուրեմն զանոնք դարմանել, այնպէս ինչպէս թեթեւ վէրք մը, այսինքն՝ հեղուկ հականեխիչով մը հականեխել, շուրջի մեռած մորթի պատիկ կտորները հականեխուած կոր մկրատով մը կտրել, կրկին հականեխել ու մանրէազերծ ծալած մը հաստատել անոնց վրայ, դարմանումի ամրող ընթացքին զգուշանալով այրուածքին վերեւ խօսելէ կամ հազարէ, լորձունքին մէջ զտնուող մանրէներէն չվարակելու համար զայն: Մալածը պահել 48 ժամ, ապա համել բաց օդին ձգելով այրուածքը, սպիացումը դիրացնելու համար:

Թէեւ այրուածք մը ինքնին մանրէազերծ կ'ըլլայ տաքի ազդեցութենէն, սակայն ան կրնայ շուտով վարակուիլ. երբ ինքն իր վիճակին ձգուի և անմիջապէս պէտք եղած նախազգուշութիւնները ձեռք չառնուին: Ուստի, նախընտրելի է ամէն այրուածք տակաւին չվարակուած բժիշկին ցոյց տալ, պրկախտի վտանգն ալ միշտ նկատի ունենալով անշուշտ, որուն դէմ հակապրկախտային շինուի ներարկումը և անկէ անմիջապէս ետք պատուաստումը անհրաժեշտ են, եթէ ենթական նախապէս կանոնաւոր կերպով չէ պատուաստուած:

## ԽԱՆՐ ԱՅՐՈՒԱԾՔՆԵՐ

Տարածուն և խորունկ վնասուածքներ են: Որքան տարածուն և խորունկ ըլլան անոնք, այդքան աւելի կ'ըլլայ մահուան վտանգը: Մանր այրուածքներուն մէջ, մորթը ածխացած, իսկ մկանները, շիղերը, երակներն ու ոսկորները մասամբ վնասուած կ'ըլլան:

Այրուածք մը, որուն չափը ձեռքի մը ափէն աւելի է ու խորունկ, ծանր այրուածք մըն է:

Մանր այրուածք կը նկատուին նաև՝

ա) Անոնք որոնք կը գտնուին մարմնին որոշ մասերուն վրայ, ինչպէս՝ դէմքին եւ յօդերուն կամ բնական խոռոչներուն մէջ:

բ) Ներցին այրուածքները, օրինակ՝

- Կիզիչ Շիթերու ներմուծումով յառաջ եկած մարսողական խողովակի այրուածքները, որոնք անհատին կեանքը վտանգի տակ կը դնեն.

- Տաք ջրաշոգիներու կամ ծովսերու ներշնչումով յառաջացած շնչառական ճամբաներու այրուածքները, որոնք աստիճանական շնչարինդութիւն կը պատճառեն:

գ) Աղտոտ վիճակի մէջ գտնուող այրուածքները:

դ) Վատառողջ անձերու, տկար երեխաներու, ծերումիներու, ալբուլամոլներու եւ շաքարախտատրներու այրուածքները:

## Ի՞՞ՆՉ ԸՆԵԼ

Եթէ ենթակային զգեստները բոցերու մէջ են, թոյլ չտալ որ վագէ, այլ անմիջապէս ծածկոցի մը մէջ փաթթել կամ գետնին վրայ գլորել զայն:

Այրուածքը դարմանել՝ այնպէս ինչպէս ծանր վէրք մը: Եթէ այրուածքները շատ տարածուն չեն, Բականնխուած քանի մը ծալածներ դնել վրան, իսկ եթէ տարածուն ու բազմաթիւ են, մաքուր սաւանի մը մէջ փաթթել անձը:

Հստ օրէնքի, պէտք չէ մերկացնել այրած մը: Զգեստները կը պաշտպանեն այրուածքները, որոնք տաքի ազդեցութենէն: Բականնխուած կ'ըլլան արդէն: Հագուստները Բանել կը նշանակէ բաց օդին ձգել անոր այրուածքները, որոնք կրնան մանրէներէ վարակիլ:

Բացառութիւն կը կազմեն այն այրած անձերը, որոնց զգեստները թրջուած են եռացած ջուրով կամ այլ Բեղուկով, եւ կամ խոնացած են տաք շոգիով: Ամբոխաժեշտ է զանոնք անմիջապէս մերկացնել եւ պաղ ջուր թափել անոնց վրայ: Նոյնպէս Բարկ է մերկացնել այն անձերը, որոնց Բագուստները արուեստական (synthétique) որոշ Շիթերէ շինուած ըլլալով, կը շարունակեն այրիլ առանց ակներեւ բոցերու:

Երկու պարագաներուն ալ պէտք չէ Բանել մորթին Բետ շփման մէջ եղող վերցին ճերմակեղէնը, որ իբրեւ պատանք կը ծառայէ այրուող անձին, այլ՝ շարունակել պաղ ջուր թափել անոր վրայ:

Եթէ մարմնին մէկ մասը, ինչպէս դէմքը, ձեռքերը, այրած է եռացած հեղուկէ մը, անմիջապէս առատօրէն պաղ ջուր թափել վրան:

Ենթական հորիզոնական դիրքի մէջ երկնցնել, ծածկել, հանդարտեցնել եւ առանց ժամանակ կորսնցնելու հասցնել հիւանդանոց, ուր վիրաբուժական եւ գեղագիտական դարմանումի արդիական միջոցները ի վիճակի են փրկելու ծանր այրուածքի շատ մը պարագաներ եւ շտկելու անոնց հետեւանքով յառաջ եկած այլափոխումները:

**ԽՆՉ ԲՆԵԼ ՔԻՄԻԱԿԱՆ ԵՒ  
ԾԱՐՏԱՐԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ԿԻԶԻՉ ԱՐՏԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ;  
ՅԱՌԱՋ ԵԿԱԾ ԱՐՏԱՔԻՆ ԵՒ ՆԵՐՔԻՆ  
ԱՅՐՈՒԱԾՔՆԵՐՈՒ ՊԱՐԱԳԱՆՆԵՐՈՒՆ**

Արտաքին այրուածքներուն վրայ առատօրէն պաղ ջուր թափել, առնուազն 10 վայրկեան: Ապա, մաքուր կամ եթէ կարելի է հականեխուած լաթով մը փաթթել զանոնք, եւ անմիջապէս անձը հիւանդանոց հասցնել:

Այրուածքները խնամելու պահուն զգուշանալ մերկ ձեռքերով անոնց դպշելէ: այրուածքներու կիզիչ նիւթէն մատները կրնան այրիլ:

Մծմրական թթուի պարագային, իսկոտ հեղուկ մը ըլլալով՝ շուտով մորթին չի թափանցեր: Ուստի, հարկ է նախ արագօրէն հականեխուած ծալածով մը սրբել զայն, ու յետոյ առատօրէն պաղ ջուր թափել այրուածքին վրայ, քանի որ ծծմրական թթուն ջուրին հետ շիման մէջ մտնելով տաքութիւն կ'արձակէ, ինչ որ աւելի այրուածք կը պատճառէ:

Մծմրական թթուն եթէ աչքին մէջ ցայտած է, արագօրէն հականեխուած ծալածով մը սրբելէ ետք զայն, առատ ջուրով լուալ աչքը, իսկ եթէ շրջակայքը ծորակի դիւրութիւն կայ, աչքը բաց վիճակի մէջ ուղղակի հոսող ծորակին տակ պամել նուազագոյնը 10 վայրկեան: Ապա, աչքը գոցել տալով, վրան հականեխուած ծալած մը հաստատել ու անմիջապէս ենթական ակնաբոյժին կամ հիւանդանոց հասցնել:

Ներքին այրուածքներու համար երբեք չփորձել փսխել տալ անձը, որովհետեւ, եթէ փսխելու ըլլայ, այդ կիզիչ նիւթը որ ստա-

մոքս հասած է, նոյն մարտղական խողովակէն վեր ելլելով՝ երկրորդ այրուածք մը պիտի յառաջացնէ:

Կուլ տրուած նիւթին տեսակին, քանակին, ինչպէս նաև ներակային տարիքին եւ կշիռքին մասին տեղեկանալէ ևոր, առանց որևէ հեղուկ խմբնելով շուտով հիւանդանոց փոխադրել զայն:

Նոյնպէս անհրաժեշտ է տաք ջրաշոգիներու կամ ծովսերու ներշնչումով յառաջ եկած շնչառական ճամրաներու այրուածքներու պարագաները շուտ հասցնել հիւանդանոց:

## ԿԱՆԽԱՐԳԻԼՈՒՄ

Անկողնին մէջ ծխախոտ չծխել, ոչ ալ այն վայրերուն մէջ, որ դիրավառ նիւթեր կան, ինչպէս՝ պենզինի կայաններ, քիմիական նիւթեր արտադրող գործարաններ, եւայլն:

Ոգելից ըմպելիներ, անուշաբուեր, գեղագիտական նիւթեր, առտնին քիմիական արտադրութիւններ կրակի մօտ չգործածել. դիրավառ ըլլալով՝ շուտով կը բռնկին:

Երկար ատեն արեւուն ճառագայթներուն տակ շմնալ:

Երեխանները առանձին շճեկ սենեակի մը մէջ, որ կրակ կը վառի:

Մանուկներու ձեռքի հասողութեանէն նեռու պամել լուցկինները, դիրավառ նիւթերը և առտնին քիմիական արտադրութիւնները:

Եռացող կաթսայ մը գետին չդնել, ոչ ալ տաք արդուկ մը սեղացին եզերը. երեխան կրնայ անոնց դպչելով ինքզինք այրել:

Նորածինին օրօրոցը կրակի մօտ չգետեղել:

Քիմիական արտադրութիւնները խմիչքի շիշերու մէջ չլեցնել, սխալմամբ մէկը խմելով՝ ներքին այրուածք մը կ'ունենայ:

Ելեկտրական հոսանքը ապահով միշոցներով գործածել:

## ԱՐԻՒԱՀՈՍՈՒԹԻՒՆՆԵՐ

Արիւնահոսութիւնը արեան անօթներէն դուրս հոսիլն է:  
Երեք տեսակ արիւնահոսութիւններ կան.-

- 1. ԱՐՏԱՔԻՆ ԱՐԻՒՆԱՀՈՍՈՒԹԻՒՆ.**- Երբ արիւնը վերքի մը պատճառով մեր մարմնէն դուրս կը հոսի: Մենք դիրին կը տեսնենք զայն, սակայն չենք գիտեր, թէ ուրկէ՞ ծնունդ կ'առնէ:
- 2. ՆԵՐՔԻՆ ԱՐԻՒՆԱՀՈՍՈՒԹԻՒՆ.**- Երբ արիւնը մեր մարմնին մէջ կը հոսի ու հոն կը մնայ և մենք չենք տեսներ զայն, ինչպէս՝ գանկոսկրին, կրծքավանդակին, որովայնի խոռոչին կամ ծայրանդամներուն մէջ:
- 3. ԴՐՍԵԽՈՐՈՒԱԾ ԱՐԻՒՆԱՀՈՍՈՒԹԻՒՆ.**- Երբ արիւնը մեր մարմնին մէջ կը հոսի, բայց բնական բացուածքի մը շնորհիւ որ արտաքին աշխարհին հետ հաղորդակցութեան մէջ է, ինչպէս՝ քիթը, բերանը, ականջը, սրբանը, միզային և սեռային արտաքին գործարանները, կը սկսի դուրս գալ:

### ԱՐՏԱՔԻՆ ԱՐԻՒՆԱՀՈՍՈՒԹԻՒՆ


#### Ի՞նչ ընել.

Առանց վերքին դպչելու, բնականեխել փորձելու և օտար մարմիններ փնտուելու անոր մէջ, անմիջապէս, ամէն բանէ առաջ, ճնշել ուղղակի վերքին վրայ, նախընտրաբար մաքուր թաշկինակով կամ ծալուած լաթով մը. զանոնք չունենալու պարագային, ուժեղ կերպով ճնոքով ճնշել վերքին վրայ, և ապա վիրատորը հորիզոնական դիրքի մէջ երկնցնել: Մօտաւորապէս վայրկեան մը տեսող ճնշումէ ետք, երեք պարագաներու առջեւ կրնանք գտնուիլ.-

**ԱՌԱՋԻՆ ՊԱՐԱԳԱՅ.**- Արիւնահոսութիւնը կը նուազի կամ կը դադրի: Ուրեմն երակ մըն է վնասուածը, մակերեսային կամ խորումներ, և կամ՝ անդամի մը վրայ պգտիկ շնչերակ մը: Այս պարագան ամէնէն յաճախակին է:

## Ի՞՞նչ ընել.

Երբ արիմանաԲոստիթինը դադրի, հարկ է վերքը մաքրել օտար մարմիններէ, հականնեխնել, մանրէազերծ ծալած մը դնել վրան, եւ ոչ շատ թոյլ, ոչ ալ շատ սեղմ վիրակապով մը կապել ու կապուած անդամը բարձր պահել՝ տակը բարձ կամ ծալուած գգեստ մը տեղատրելով։ Ապա, ստուգել թէ արիմը դիրութեամբ կը շրջի՛ եւ երակազարկը վիրակապէն վար կը զարնէ՛ թէ ոչ։ Եթէ բանի մը վայրկեան ետք վիրատրուած անդամին ծայրամասը սկսի պաղիլ կամ մանիշակագոյն դառնալ, ըսել է թէ վիրակապը շատ սեղմըսած է, եւ պէտք է ուրեմն քիչ մը զայն թուղցնել։



Կապուած ծայրանդամը բարձրացուած

**ԵՐԿՐՈՐԴ ՊԱՐԱԳԱՅ. -** ԱրիմանաԲոստիթինը կը շարունակուի հակառակ ճնշում բանեցնող թաշկինակին կամ ծալուած լաթին, ինչ որ կը ճշանակէ թէ մեծ շնչերակ մըն է վնասուածը։

## Ի՞՞նչ ընել.

Անճրաժեշտ է շնչերակին արմատը գտնել եւ ուղղակի անոր վրայ ճնշում կատարել բթամատով կամ բոունցքով սրտին եւ վերքին միջեւ։ Այս գործողութիւնը կատարելու համար, հարկ է զիտնալ զիսաւոր շնչերակներուն ուղղութիւնը եւ այն կէտերը, որ կրնանք այդ շնչերակները ճնշել ուկորի մը վրայ։


## ՎԵՃ ԳԼՈՒԽԱԴՐ ԿԵՑԵՐ ԿԸՆ

### 1. ՎԻԶԻՆ ՎՐԱՅ


Վիզին շնչերակները, որոնք բնային շնչերակներ (Artères carotides) կը կոչուին, կ'անցնին շնչափողին երկու կողմերէն և արին կը մատակարարուն գլխու շրջանին:

Բթամատով զանոնք վիզին վերջին ողնուսկրին վրայ ճնշելով, կրնանք այդ կէտէն վեր վիզին վրայ տեղի ունեցող արինամուսութիւնները կնցնել միշտ զգուշանալով որ շնչափողին վրայ չճնշենք և շնչառութեան արգելք չըլլանք:

Ազ բթամատը կը գործածենք հորիզոնական դիրքով, եթէ վէրքը վիզին ձախ կողմն է, իսկ ձախ բթամատը՝ եթէ վէրքը աջ կողմը, միեւնոյն ատեն միս մատներով ծոծրակէն բոնելով:



Ճնշում վիզին շնչերակին վրայ վէրքերուն համար երեք անթաժեցտ չեն կատարել:



Ճնշումի կէտերը


Դէմքի կամ զանկի մաշկին վրայ վէրք մը թէեւ կը թուի առատօրէն արինիլ, բայց և այնպէս իրականութեան մէջ արեան մեծ կորուստ մը չի պատճառեր, և արինամութիւնը դիրքին կը դադրի վէրքին վրայ մաքուր լաթի կտոր մը դնելով ու քամի մը վայրկեան անոր վրայ ճնշելով: Ուստի, դէմքի և զանկի մաշկի

### 2. ՈՒՍէՆ ՔԻՉ ՄԸ ՎԱՅ

Թեսին շնչերակը կրծքավանդակէն կ'նլէ ուսուկրին ետևէն անցնելով:


Բթամատով զայն ուսուկրին ետեր առաջին կողոսկրին վրայ ճնշելով, կրնանք ուսին վրայի և թեփին տակի ծանր արիւնաբուստիւնները կեցնել:

Աշ բթամատը կը գործածենք ուղղաձիգ դիրքով՝ վերև վար, եթէ վերը ձախ կողմն է, իսկ ձախ բթամատը՝ եթէ վերը աջ կողմը, միեւնոյն ատեն միւս մատներով թիկունքէն բռնելով:



ճնշում թեփին  
շնչերակին վրայ

### 3. ԹԵՒԻԽՆ ՏԱԿԲ



ճնշում անութային  
շնչերակին վրայ


Թեւին շնչերակը կ'անցնի անութին փոսին մէջէն, ուր անութային շնչերակ (artère axillaire) կը կոչուի:

Երկու բթամատները իրարու միացուցած՝ թեփին տակը զայն բազկոսկրին զլսուն դէմ ճնշելով, ու միեւնոյն ատեն միւս մատներով ուսը շրջապատելով, կրնանք արմուկէն վեր տեղի ունեցող ծանր արիւնաբուստիւնները կեցնել:

### 4. ԲԱԶՈՒԿԻՆ ՎՐԱՅ

Անութային շնչերակը կ'իջնէ բազուկին ներսի կողմէն վար՝ երկգլխանի մկանին (muscle biceps) մէջէն, ուր բազկային շնչերակ (artère humérale) կը կոչուի:

Բթամատով զայն բազուկին ներսի կողմէն, երկգլխանի մկանին տակ, բազկոսկրին վրայ



ճնշում բազկային  
շնչերակին վրայ

ճնշելով, կրնանք արմուկէն վար տեղի ունեցող ծանր արիւնահոսութիւնները կեցնել:

Աշ բթամատը կը գործածենք եթէ վէրքը աչ թեւին վրայ է, իսկ ձախ բթամատը՝ եթէ վէրքը ձախ թեւին վրայ, մինւնոյն ատեն միւս մատներով թեւին ետեւէն բռնելով:

## 5. ԱՇՈՒԿԻՆ ՎՐԱՅ



Ճնշում ազդրային  
շնչերակին վրայ,

աճուկին ծալքին մէջտեղը

Վեր տեղի ունեցող ծանր արիւնահոսութիւնները կեցնել:

Աշ կամ ձախ բռունցքը կը գործածենք որեւէ կողմի համար:

Աճուկը որովայնին եւ զիստին միացման ծալքոտ մասն է:

Ստորին ծայրանդամին շնչերակը որովայնէն կ'նլէ անցնելով, աճուկային ծալքէն, ուր ազդրային շնչերակ (artère fémorale) կը կոչուի:

Ուղղաձիգ բռունցքով զայն աճուկին ծալքին մէջտեղը ամբողջ ուժով ազդրուսկրին գլխուն վրայ ճնշելով, կրնանք ծունկէն

Վեր տեղի ունեցող ծանր արիւնահոսութիւնները կեցնել:


Աշ կամ ձախ բռունցքը կը գործածենք որեւէ կողմի համար:

## 6. ԶԻՍՏԻՆ ՎՐԱՅ

Ազդրային շնչերակը աճուկին ծալքին մէջտեղէն վար կ'իջնէ զիստին ներսի կողմէն ու կ'անցնի դէպի ետեւ՝ ծնկափոսին մէջ:

Ուղղաձիգ բռունցքով զայն զիստին ներսի կողմէն ամբողջ ուժով ազդրուսկրին վրայ ճնշելով, կրնանք ծունկէն վար տեղի ունեցող ծանր արիւնահոսութիւնները կեցնել:

Աշ կամ ձախ բռունցքը կը գործածենք որեւէ կողմի համար:



Ճնշում ազդրային  
շնչերակին վրայ,  
զիստին ներսի կողմէն

## ՈՒԾԱԴՐՈՒԹԻՒՆ

Ա) Հնչերակը միշտ ճնշել ուկորին վրայ և կարելի նղածին չափ վերքին մօտ:

Բ) Ծնշումը երեք շթուլացնել. շարունակել, երկարած դիրքի մէջ վիրաւորը մինչեւ հիւանդանոց հասնիլը ու վիրաբոյժին խնամքին յանձնուիլը:


Գ) Արինը առատօրէն և ընդհատումով կը ժայթքէ:

Որենոն կարեւոր շնչերակ մը կամ անդամ մը ամբողջութեամբ կտրուած է:

## Խ՞ՆՉ ԸՆԵԼ

Նախ գտնել արինանոսող շնչերակին արմատը և զայն բթամատով կամ բունցքով ճնշել ուկորի մը վրայ: Ապա, արեան շրջագայութիւնը կասեցնելու համար, իր կաշկանց (garrot), տոկուց, ոչ առաձգական լայն վիրակապ մը անցընել վիրաւորուած անդամին շուրջ, միշտ արմուկէն և ծունկէն վեր, սրտին և վերքին միշեւ, ու երկու ծայրերը սեղմօրէն իրարու միացնելէ: Եսոք՝ դադրիլ շնչերակին վրայ ճնշելէ, և հանգուցել վիրակապին երկու ծայրերը: Լայն վիրակապ մը չունենալու պարագային, կարելի է ի պահանջել հարկին փողկապ, վզմոց կամ գուլպայ մը գործածել:

Մածկել վիրաւորը, վրան թուղթ մը փակցնել՝ նշելով վիրակապին անցուելուն ժամն ու վայրենանը:



լայն վիրակապը միշտ արմուկէն և ծունկէն վեր, սրտին ու վերքին միշեւ

## ՈՒԾԱԴՐՈՒԹԻՒՆ

Վիրակապը անցընելէ եսոք, երեք շփորձուիլ մէկ անգամէն

քակել զայն. կրնայ վիրատրին անմիջական մահուան պատճառ դառնալ՝ զօրաւոր արիւնահոսութիւն մը յառաջացնելով:

Վիրակապը քակելը բժիշկին պարտականութիւնն է եւ ոչ թէ՝ փրկարարին:



Վիրակապ անցուելուն  
ժամն ու վայրկեանը

Երբեմն կը պատահի, որ վիրատրի մը մէկ անդամը երկար ատեն ճգոտած կը մնայ ծանր առարկայի մը տակ, որուն հետևանքով արիւնահոսութիւնը առժամաբար կը դադրի:

Նման կացութեան մը առջեւ, վիրատրը դուրս չհանած եւ վրայի ծանրութիւնը չվերցուցած, պէտք է սկզբորէն լայն վիրակապ մը անցընել անդամին շուրջ, միշտ արմուկէն եւ ծունկէն վեր, սրտին ու վերքին միշեւ, որպէսզի ծանրութիւնը երբ վերցուի, արիւնահոսութիւնը յանկարծ չվերսկսի եւ վիրատրին մահուան պատճառ չըլլայ:

## ՆԵՐ-ՔԻՆ ԱՐԻՒՆԱՀՈՍՈՒԹԻՒՆ

### ՊԱՏԺԱՌՆԵՐԸ

Զօրաւոր հարուած գլխուն, կուրծքին, կոնակին, փորին կամ ծայրանդամներուն:

Դանակի, ատրճանակի, ոռմքի կտորներու կողմէ ստացուած ենդ եւ խորունկ վէրքեր:

Ինքնաշարժի կամ ճամբու որեւէ արկած:

Բարձր տեղէ անկում կամ սանդուխներու վրայ գլորում:

Ստամոքսի արիւնահոսող կեղեր:

Արեւահարութիւն եւ արեւան գերճնշում, որոնք կրնան ուղեղային արիւնահոսում պատճառել:

### ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐԸ

Ներքին արիւնահոսութիւն ունեցողը ցնցումի վիճակի մէջ կը մտնէ: Այսինքն՝ կը գունատի, կը մսի, կը քրտնի ու կը ծարաւնայ:

Զերքերը կը պաղին, շնչառութիւնը մակերեսային կը դառնայ և գիտակցութիւնը նետզինտէ կը կորսնցնէ: Երակին զարկը դժուար կը գտնուի. եթէ շօշափուի, շատ տկար կ'ըլլայ և արագ. վայրկեացը 120է՛ 140 զարկ: Բնականոնը 70 է:

Մայրանդամներուն մէջ տեղի ունեցող ներքին արիւնահոսութիւնը կը յայտնուի այդ անդամին ունեցըրով, պաղութեամբ և մացիշակագոյն դառնալով:

## Ի՞ՆՉ ԸՆԵԼ.

Ենթական կոնակին վրայ պառկեցնել, ծածկել, համդարտեցնել և առանց ժամանակ կորսնցնելու ամենէն մօտ հիւանդանոցը հասցնել, ցնցումի վիճակը կամ անոր ծանրացումը կանխելու և անմիշական մասի ազատելու համար զայն:

Զգուշանալ ջուր, թէյ, սուրճ, գինի կամ այլ գրգոիչ ու ոգելից ըմպելիներ խմցնելէ, ինչպէս նաև՝ սիրտը զօրացնող որեւէ սրսկում կատարելէ. անոնք սրտին աշխատանքը աւելցնելով կրնան արիւնահոսութիւնը սաստկացնել:

Զմոռնալ երբեք, որ ներքին արիւնահոսութիւն մը վիրարուժական գործողութեամբ կարելի է դադրեցնել միայն, և արեան կորուստը արեան ներարկումով կարելի է փոխարինել:

## ՈՒԾ ՑԱՅՏՆՈՒՈՂ ՆԵՐՔԻՆ ԱՐԻՒՆԱՀՈՍՈՒԹԻՒՆՆԵՐ

Երբեմն ներքին արիւնահոսութիւններու ախտանշանները ուշ կրնան յայտնուիլ, թերեւս պզտիկ վէրք ըլլալով մարմնին մէջ, թերեւս ալ պայթածը փոքր շնչերակ մը ըլլալով:

Հետեւաբար, ամէն անգամ որ մէկը զօրաւոր հարուած մը կը ստանայ զլխում, կուրծքին, կոնակին կամ փորին, պէտք է միշտ կասկածիլ հաւանական ներքին արիւնահոսութենէ: մը և անմիշապէս զայն կոնակին վրայ պառկեցնել ու վիրարուժական հսկողութեան տակ առնել:

## ԴՐԱԽԵԽՈՐՈՒԱԾ ԱՐԻՒՆԱՀՈՍՈՒԹԻՒՆՆԵՐ

Անոնք են, որոնք բնական խոռոչէ մը դուրս կը մոսին, ինչպէս՝ քիթէն, թերենէն, ականջէն, սրբանէն, միզային և սեռալին արտարին գործարաններէն, եւայլն:

**ԱՐԻՒՆԱՀՈՍՈՒԹԻՒՆ**.- Կրնայ պարզ պատճառներէ յառաջանալ, օրինակ՝ հարրուխ, քիթի հարրուած, եւ կամ լուրջ Բիսանդութեան մը կամ արկածի մը հետեւանքը ըլլալ, ինչպէս՝ պնդերակութիւն, արեան գերբնշում, յոդացաւային կամ ժանտատենդային շերմ (fièvre rhumatisque ou typhoïde), գանկուկրի բեկում, եւայլն:

## Ի՞ՆՉ ԸՆԵԼ.

Արիւնահոսութիւնը կարելի է կեցնել ենթակային ցուցամատով քանի մը վայրկեան պարզ ճնշում կատարելով արիւնահոսուղ քթափողին վրայ, գործածած թերին արմուկը հաստատ պահել տալով սեղանի մը վրայ, կամ այս դիրութիւնը շունենալու պարագային, միևն ձեռքով վեր բռնել տալով զայն, միշտ նստած դիրքի մէջ անշուշտ, եւ ոչ մէկ ատեն կոնակին վրայ պառկած, ինչ որ կրնայ արիւն կլելու պատճառ դառնալ:

Աջ ցուցամատը գործածել տալ աջ քթափողին համար, իսկ ձախը՝ ձախին համար:

Եթէ արիւնահոսութիւնը շուտով չդադրի և շարունակուի, անպայման բժիշկին դիմել:

**ԱՐԻՒՆԱՀՈՍՈՒԹԻՒՆ**.- Աը յայտնուի արիւն փսխելով կամ արիւն թքնելով. միշտ մարսողական և շնչառական լուրջ պատճառներէ յառաջ կու զայ, ինչպէս՝ ստամոքսի կեղ, խլիրդ, թոքատապ, թոքախտ, թոքային քաղցկեղ, եւայլն, կամ զօրաւոր հարրուած մը կուրծքին վրայ, որ կը պայթեցնէ խորունկ շնչերակ մը:

## Ի՞ՆՉ ԸՆԵԼ.

Ենթական մէկ կողմի վրայ անշարժ պառկեցնել, բացարձակապէս ուտելիք շտալ և նրբեր ջուր չխմցնել:

Փսխունքն ու թուրք ամանի մը մէջ հաւաքել և անմիջապէս



Ճնշում

բժիշկ կանչել կամ հիւանդանոց փոխադրել անձը: Բժիշկը փսխունքն ու թուքը տեսնելէ: Եւ հիւանդը քննելէ ետք կը կատարէ: պէտք եղած թելադրութիւնները:

**ԱՐԻՒՆԱՀՈՍՈՒԹԻՒՆ ԱԿԱՆՁԻՆ.-** Յաճախ յառաջ կու գայ՝ ականջը լուցկիի կամ այլ ցափկներով մաքրել փորձելով, որոնց հետեւանքով թմրուկը կը պայթի: Արիւնահոսութիւնը կը պատահի հաեւ ականջին վրայ օօրաւոր հարուածի մը կամ զանկուկրի բնկումի մը պատճառով:

## Ի՞՞ՆՉ ԸՆԵԼ

Անմիջապէս մասնագէտ բժիշկի մը դիմել:

**ԱՐԻՒՆԱՀՈՍՈՒԹԻՒՆ ՄՐԲԱՆԵՆ.-** Կրնայ բազմաթիւ լուրջ պատճառներ ունենալ, ինչպէս՝ օօրաւոր հարուած մը փորին, ինչ որ կրնայ աճօթ մը պայթեցուցած ըլլալ, կամ աղիքային կեղ մը, խլիրդ մը, և կամ թուքը մը (hémorroïdes), որոնք ժամանակի ընթացքին կրնան արիւնահոսութիւն պատճառել:

## Ի՞՞ՆՉ ԸՆԵԼ

Հիւանդը անկողինին մէջ պահել կոնակին վրայ պառկած՝ մինչև բժիշկին ժամանումը կամ հիւանդանոց փոխադրութիւնը:

Կորսուած արիւնէն մաս մը ամանի մը մէջ հաւաքել, իբրեւ նմոյշ բժիշկին ցոյց տալու համար:



**ԱՐԻՒՆԱՀՈՍՈՒԹԻՒՆ ՄԻԶԱՅԻՆ ԵՒ ՍԵՌԱՅԻՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԻՆ.-** Դարձեալ կրնան բազմաթիւ լուրջ պատճառներ ունենալ, ինչպէս՝ օօրաւոր հարուած մը մէջքին կամ կողերուն, երիկամային խիճեր, երիկամատապ, միզային և սեռային գործարաններու այլ բորբոքումներ, ուսուցներ, քաղցկեղ, ու կիճերու մօտ դաշտանի անկանոնութիւններ, իսկ յղութեան շրջանին վիժումի սպառնալիք:



## Ի՞՞ՆՉ ԸՆԵԼ





Ենթական անկողինին մէջ պահել կոնակին վրայ պառկած՝ մինչև բժիշկին ժամանումը կամ հիւանդանոց փոխադրութիւնը:




## ԳԻՏՆԱԼ ԼՈՂԱԼ, ՍՈՒՉՈՒԲԻԼ, ԽԵՎԴԱՄԱՀ ՄՔ ԱԶԱՏԵԼ ԵՒ ԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ՇՆՉԱՌՈՒԹԻՒՆ ՏԱԼ





Բացատրութիւնը նկարներու լևուով, նարկ է գործնապէս կիրարկել:















## ՄԱՐԶԱՆՔԸ

### Ի՞նչ է ՄԱՐԶԱՆՔԸ

Մարզանքը յառաջ կու գայ ծնունդին Բետ: Մարդկային մարմինը շարժումի պէտք ունի: Առողջ և երկար կեանք ունենալու համար ամէնօրեայ մարզանքը անհրաժեշտութիւն մըն է:

Հ.Մ.Ը.Մ.ի դաւանած, «Առողջ միտք՝ առողջ մարմնի մէջ» սկզբունքը ամէնօրեայ կիրարկման առարկան է Հ.Մ.Ը.Մ.ի սկաուտին: Կան զանազան տեսակի մարզանքներ, որոնցմէ շուտական մարզանքի փորձերը մինչեւ օրս կը մնան այժմէական, որովհետեւ անոնք պարզ են և դիրամատչելի: Ծույտական մարզանքի շարժումները կարելի է նկատել բոլոր մարզանքներու մէջ: Ծույտական մարզանքը կը հանդիսանայ հիմք:

- Ամէնէն նախնական մարզանքը քալելն է:
- Մարզանքը սիրելով պէտք է կատարել:

### ԵՐԲ ԵՒ Ի՞ՆՉՊԼՍ ՄԱՐԶԱՆՔ ԸՆԵԼ.

Առաօտեամ մարզանքը կը նկատուի ամէնէն օգտակարը, որովհետեւ այդ ժամուն մարմինը հանգչած կ'ըլլայ, ստամոքսը՝ իր դերը կատարած և օդը մաքուր կ'ըլլայ:

Ցանձնարարելի է մարզանք ընել ճաշէն 1.30էն 2 ժամ եւր:

Մարզանքի նախապայմաններէն է չծխելը և մարզական ոգի ունենալը:

Ամէն տարիիք ունի իրեն յարմար մարզանքները:

11-16 տարեկան սկաուտներու յանձնարարելի է շուտական մարզանքը:

Մարզանքի նախապայմաններէն են.-

- 1.- Լայն, մարզանքի յատուկ տարագ հագուած ըլլալ:
- 2.- Սկսնակի մը համար 7-10 վայրկեանի փորձը բաւարար է:
- 3.- Սկզբնական շրջանին, թելադրելի է, որ իւրաքանչիւր փորձ


կատարուի 5 անգամ միայն: 18էն վեր անձերու թոլլատրելի է իւրաքանչիւր փորձ կատարել 10 անգամ:



**Մամօթ.-**

ա.- Մարզանքի ընթացքին ամերաժեշտ է նայուածքը սեւեռել կէտի մը և չտեղափոխել զայն:

բ.- Ամերաժեշտ է քիթով շնչել և բերանով արտաշնչել:

գ.- Հրամանգողը, վերջին փորձին, ձայնը ամերաժեշտ է որ քիչ մը փոխէ:





# ՇՈՒԷՏԱԿԱՆ ՄԱՐԶԱՆՔ

## ԾՆՉԱՌՈՌԻԹԵԱՆ ԱՌԱՋԲԻՆ ՓՈՐՁ

Ենթական պէտք է պատրաստ վիճակի մէջ ըլլայ: Ոտքերը ըիչ մը բաց, մատներուն վրայ բարձրանալով, երկու թեևերը մինչեւ ուսը կը բարձրացնէ, ապա կ իջեցնէ: Այս փորձը 5 անգամ կատարելէ: Եսոք, անհրաժեշտ է երկար շունչ մը առնել եւ ապա արտաշնչել:

### ՆՊԱՏԱԿ

- 1.- Կը դիրացնէ շնչառութիւնը:
- 2.- Ծկունութիւն կու տայ կուրծքի վանդակին:
- 3.- Կը զօրացնէ ուսերուն մկանները:

## ԳԼԽՈՒԻ ԸԱՐԺՈՒՄՆԵՐ

Ենթական կը բանայ ոտքերը եւ ձեռքերը կը դնէ մէջքին:

Գլուխը կը թեքէ նախ դէպի առջեւ, ապա՝ ետեւ, աջ, ձախ եւ վերջապէս բոլորակաձեւ շարժումներով գլուխը կը դարձնէ նախ աջ, ապա ձախ:

### ՆՊԱՏԱԿ

Զօրացնել վիզի եւ գլխու մկանները:

## ԶԵՌ-ՔԻ ԸԱՐԺՈՒՄՆԵՐ

ա.- Զեռքերը բաց, ուղիղ բռնած, դէպի առջեւ, վեր, նորիզոնական եւ վար շարժումներ ընել:

բ.- Արմուկը բանալով եւ գոցելով, բռունցքները գոց վիճակի մէջ, առջեւ, վեր, նորիզոնական եւ վար շարժումներ ընել:

### ՆՊԱՏԱԿ

- 1.- Զօրացնել ուսերուն մկանները:
- 2.- Զօրացնել թեևերուն դնդերներն ու մկանները:

## **ՈՒՍԽ ԾԱՐԺՈՒՄՆԵՐ**

Ձեռքերը մէջրին, ուսերը շարժել վեր, վար, ետեւ և շիտակ:

### **ՆՊԱՏԱԿ**

Զօրացնել ուսերու, թեւերու և ուսի ետեւի մկանները:

## **ՄԷՋՔԻ ԾԱՐԺՈՒՄՆԵՐ**

Ենթական, ոտքերը բանակէ ետք, ձեռքերը կը դնէ մէջրին:

ա.- Իրանը ուղիղ պամելով կը թերի առջեւ, ետեւ, աջ և ձախ:  
Ապա բոլորակաձեւ շարժումով մը կը դառնայ մէջրին շրջագիծը,  
ճախ դէափ աջ և ապա դէափ ձախ:

բ.- Ձեռքերը դէափ վեր առած, առջեւ ծոփի և փորձել մատները  
գետին հասցնել: Պայման է, որ ենթական ոտքերը չծոփեն:

գ.- Ձեռքերը վեր առած, փորձել ծոփի և աջ ձեռքը ճախ ոտքին  
և ապա՝ ձախ ձեռքը աջ ոտքին հասցնել:

### **ՆՊԱՏԱԿ**

- 1.- Կը բարակցնէ մէջքը:
- 2.- Մէջրին ճկունութիւն կու տայ:
- 3.- Կը զօրացնէ փորի վրայի, մէջրին կողմերու և կոճակի  
մկանները:

## **ԸՆՉԱՌՈՒԹԵԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՐՉ**

Կիրարկելի՝ մարզանքի կիսուն

Թեւերը բանալ հորիզոնական դիրքով: Երկար շունչ առնել:  
Թեւերը դէափ առջեւ իրարու մօտեցնելով, արտաշնչել և ապա  
ներշնչել:

### **ՆՊԱՏԱԿ**

- 1.- Թողերը աշխուժացնել:
- 2.- Թողերը ընդլայնելու դիրքութիւն ընծայել:

## ՈՏՔԻ ԾԱՐԺՈՒՄՆԵՐ

Ենթական ձեռքերը կը դնէ մէջքին

Ա.- Կ'ըլլայ մէկ ոտքի վրայ կեցած դիրքին մէջ: Կը քաշէ ոտքը դէպի վեր, ծունկէն կը ծալէ զայն, ապա վար կը դնէ, նոյնը ընելու երկրորդ ոտքով: Նոյնը կը կիրարկէ նաև կողմնակի՝ աչ և ձախ, երկու ոտքի պարագային:

Բ.- Ոտքի մատներուն վրայ բարձրանալէ ետք, ծունկերը ծալելով, փորձել նստիլ և վերստին ոտքի ելլել:

Գ.- Թեւերը դէպի առջեւ, շիտակ պարզել: Փորձել առանց ոտքերը ծունկու, աչը հասցնել ձախ ձեռքին, իսկ ձախը՝ աշին:

## ՄԱՐՄՆԻՆ ԾԻՏԱԿ ՁԵՒ ՏԱԼ

Ա.- Ենթական կը նստի գետին, թեւերը լայն բանալով, ափերը կը գետեղէ գետին:

Բ.- Ենթական մարմինը ետեւ կը նետէ և ուղիղ կը պարէ զայն:

1-2 հրամանգները լսելով դիրք կ'առնէ և կը փորձէ ծոիլ, գետինը համբուրել և ելլել: Յին, ոտքերը առջեւ կը բերէ, իսկ 4ին՝ ոտքի կ'ելլէ:

## ՆՊԱՏԱԿ

Ուժ կու տայ և կը զօրացնէ ուսերուն և թեւերուն մկաններն ու դնդերները:

## ՊԱՌԿԱՆՄ ՎԻԾԱԿԻ ՄԷՋ ԿԻՐԱԾԿԵԼԻ ՄԱՐԶԱՆՔՆԵՐ

Ա.- Պառկիլ կոնակի վրայ: Թեւերը տարածել նորիզոնական ուղղութեամբ:

Հեծանիւ թեքելու դիրքով, փորձել նախ աչ ոտքի ծունկը գոցել, ապա՝ ձախը:

Բ.- Երկու ոտքերը միացնելէ ետք՝ վեր բարձրացնել և թեքել զայն դէպի դէմքը, ապա դէպի աչ և ձախ թեւերը:

Գ.- Երկու ձեռքերը գետեղել գլխուն ետեւ: Մատները իրարու անցընել:

Գլուխը թեքել առջեւ: Նախընտրելի է, որ ենթական ծունկերը շծալէ այս մարզանքի պահուն:

## ՆՊԱՏԱԿ

- 1.- Կը բարակցնէ մէջքը:
- 2.- Կը հալեցնէ աւելորդ իոդերը:
- 3.- Կը զօրացնէ փորի մկանները:

## ԸՆՉԱՌՈՒԹԵԱՆ ԵՐՐՈՐԴ ՓՈՐՉ

Ոտքի մատներուն վրայ բարձրանալով, առցեսէն, երկու թեևերը վեր բարձրացնելով, երկար ներշնչում մը կատարել եւ ապա կողմնակիօրէն թեւերը վար իշեցնելով արտաշնչում կատարել:

Ծնչառութեան այս փորձին ընթացքին մարզանը կը հասնի իր լրումնին: Մարմնի բոլոր զգայարաններն ու մկանները շարժումի մէջ կը մտնեն, իսկ սիրտը բնական կը տրովի:

Ծնչառութեան այս փորձէն ետք, յանձնարարելի է 1 վայրկեացի հանգիստ մը:

Տեղբայլ վազքէ ետք, կը թելադրուի 2 վայրկեանի դանդաղ վազք մը:

Կը յանձնարարուի լուացուելէ առաջ ջուր չխմել:

**Մանօթ.-** Որոշ մարզումներէ ետք, ներթականները կրնան իրենց մախսայրած մարզանքներուն հնետնիլ: Օրինակ՝ լողալ, բուրգ կազմել, մարզական հաճելի եւ զուարճալի խաղեր կատարել, հեծանի քշել, աթլետիզմի հնետնիլ...:



